

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

5945

ՄԱՍԵՆԱՇԱՐ ՊՅՈՒԱԲԵՐ, ԹԻՒ 9

ԵՄԻԼ ԶՈԼՈ

ԹԵՐԵԶ ԱԿՐԵՅ

Բարգհանիկ
ՀՕՒՐԳԻԿ ՄԵԽԱՐԵԱԿ



84
9-75

ԳԱՀԵՐ
ՏՊԱՐԻԿ ՎԵՐԱԿՐՈՒ

1925



40-

20 APR 2006

19 NOV 2010

ՄԱՏԵՆԱՀԱՐ «ՅՈՒՍԱԲԵՐ» ԹԻՒ 9

84
9-75
ՄԻԼ ԶՈԼԱ

ԹԵՐԵԶ ՌԱՔԵՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԼԻԹԱՐԵՑՆԵՐ

Տպարան «ՅՈՒՍԱԲԵՐ»
ԳԱ.ՀԻՐԵՎ
1925



13.04.2013

5945

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Արդի վեպի վարպետներէն՝ Էմիլ Զօյայի
այս հոչակառոր գործին քարզմանութիւնը մեկ
նայատակ ունի միայն — ծանօթացնել սնբերցող
հասարակութեան գեղարուեստական ու խորա-
պէս մարդկային վեպ մը որ ինքզինք բաժնէ
բոյոր իր նմաններէն :

Ոչ մեկ խօսք Զօյայի մասին, որովհետեւ
քանի մը տողի մէջ անհնար և զիծ մը խսկ տալ
այն հսկայ դիմագծութիւնն որ մօտ քառորդ
դար առաջ շիշեցա (1902), եւ դեռ կը պան
իր շերմութիւնն ու կենդանութիւնը, այնքան
մարդկային և անոր շունչը եւ այնքան հզօր :

Ոչ մեկ խօսք, տողերու մէջ, մեր կողմէ
Զօյայի մասին, որովհետեւ նման փորձ մը խո-
շոր յառակնութիւն մը պիտի ըլլար :

Թերէզ Ռաքէն, մեկը Բնապաշտ Գայրոցի
հիմնադրին ամենն ուժով գործենէն. վեպ մըն
և որ իր խտութեամբը մարդկային Ֆիզիքական
ու նոգեկան կիրքերուն, ներային պուրկումնե-
րուն, խղճանարութեան ու քառութեան գալա-
րումներուն կենդանի ու պիրկ պատկերացու-
մովը, — կտրուկ, ուժգին ու շքեղ ոնով, եւ
միանգամայն քնարերգական շունչով քար-



21003-59


ւուն, — կը մեայ ամենեն կատարեալ եւ ամեն ամբողջական գործը մեծ վարպետին:

Ոչ մեկ քարոզ անոր մէջ . խորունկ արձագանգ մը միայն կեանքեն ու մարդերեն . էջեր՝ Յոյնիսկ, որոնք կը վրդովեն թերեւ նայուածքները, բայց, կասկած չկայ, համակուած՝ գերազոյն բարոյականով, — մարդկալին բնուրեան նշմարիտ պատկերացումովը, իր շքեղ ու ստուեռու բոլոր գիծերուն մէջ :

Այնքան պերճախօս է գործը այս տեսակտեն, — ինչպէս ամեն նշմարտապէս գեղարուեստական գործ — որ բաւական է դեմ առ դեմ կենալ անոր առջեւ, նանջնալու համար գործին գեղեցկուրինը, բացատրելու համար ստեղծագործ հանճարին փառքը եւ վերջապէս, ըստնը, նանջնալու համար մարդը, ցեխու շաղուցւած այլ աստուածային կրակով բրծուած այդ սափորը, ուր բշուառուրեան արցունքներուն նետ խառնուած կը մեան երջանկուրեան կարիլները, ողբերգական ու տկարուրեան հծծիններուն նետ, ներսաւական ու նզօր ժայթքերը :

Մեր նպատակն եղած է անկորնչելի գեղեցկուրեան ու արուեստի յափուենական գործ մը մատնանշել, որ ամենեն աւելի մօտեն խօսի այդ առեղծուածային սափորին՝ մարդուն ու անոր ներքին աշխարհին վրայ :

Գ. Մ.





ՀՕՎԻՆ ՏՈՒՄԱՆ
(1840 - 1902)

I

Երբ քարափէն կը վերադառնաք, Կենէկօ
փողոցին ծայրը կը հանդիպիք Փօն Նէօֆի
անցքին, տեսակ մը նեղ ու մթին նրբանցք,
որ Մազարէն փողոցէն մինչեւ Սէն փողոց կ'եր-
կարի։ Այս անցքը՝ երեսուն քայլ երկայնու-
թիւն և առ առաւելին երկու քայլ լայնութիւն
ունի. սալարկուած գեղնորակ, մաշած և
խախտած սալաքարերով, բարկ խոնաւութիւն
մը կը հոտի ան շարունակ. ապակեփեղկերը
որ զայն կը գոցեն, ուղղանկիւն կտրուած, սե-
ցած են աղտէն։

Ամասուան գեղեցիկ օրերուն, երբ կիզիչ
արե մը կ'այրէ փողոցները, այդ աղտոտ ա-
պակիներէն ճերմակորակ պայծառութիւն մը
կ'իյնայ և խղճալիօրէն կը քաշկռտուի անց-
քին մէջ. իսկ ձմրան գէշ օրերուն, մշուշոտ
առտուներուն, ապակիները խաւար կը թափեն
միայն կպչուն սալաքարերուն վրայ, աղտեղի
և անարգ խաւար։

Զախ կողմը, մթաստուեր, ցած ու կքուն
խանութներ կը փորուին, որոնցմէ նկուղի
պաղ շունչեր միայն դուրս կուգան։ Հոն
կան հին գիրք ծախողներ, մանկական խա-

Դավիկ վաճառողներ և քարդոնագործներ, որոնց ցուցադրած ապրանքները, փոշեպատու գորշ, ստուերին մէջ կը քնանան տարտամորէն։ Ապակեդարանները, որոնք շինուած են պղտիկ ապակիներով, տարօրինակ կերպով կը ցոլացնեն. կանանչորակ ապրանքները. անզին, ցուցադարաններուն (*étagage*) ետին, խանութները, մթութեամբ լեցուած. չարաշուք խորշեր են, որոնց մէջ կը չարժտկին այլանդակ ձեւեր։

Աջ կողմը, անցքի ամբողջ երկայնքին, մեծ պատ մը կը տարածուի, որուն վրայ դիմացի խանութպանները նեղուլիկ դարաններ զետեղած են. անանուն առարկաներ, քսան տարիէ իվեր մոռցուած ապրանքներ չարուած են հոն. բարակ տախտակներու երկայնքին որոնք ներկուած են մութ ու ահաւոր գոյնով մը։

Կեղծ գոհարեղէններու վաճառորդուհի մը նոտած է դարակներէն մէկուն առջե. անիկա տասնըհինգ սանդիմի մատանիներ կը ծախէ, որոնք, մահակոննիք շինուած տուփի մը մէջ, կապոյտ թաւիշէ բարձիկի մը վրայ դրուած են խնամով։

Ապակեդարաններուն վերև, կը բարձրանար պատը, սև, կոշտ ծեփով մը, կարծեռորէ ծածկուած ըլլար և ամբողջ սպիներով պատուած։

Փօն Նէօֆի անցքը պառյտի վայր մը չէ։ Մարդիկ անկէց կ'անցնին շրջան մը չընելու և քանի մը երկվայրկեան շահելու համար։ Անկէ կ'անցնի միայն բազմաթիւն մը դրազ-

ուած մարդոց, որոնց միակ հոգը արագ և իրենց առջեւ ուղիղ երթալն է. Հոն կը տեսնէք գործի կրծկալով աշկերտներ, ձեռագործը ձեռքերնին գործաւորուհիներ, թեւերնուն տակ ծրարներով կիներ ու այր մարդեր, Ասոնցմէ զատ, հոն կը տեսնուին նաև ծերունիներ, որոնք տնտնալով կը յառաջանան տրտմաշուք վերջալոյսին մէջէն, որ ապակիներէն վար կ'ինայ, և պղտիկ տղաքներու խմբակներ, որոնք, դպրոցէն արձակուելով, հոն կուգան վազելով աղմուկ հանելու և սալաքարերը թնդացնելու իրենց սանդալներովը։ Ամբողջ օրը, չոր ու աճապարոտ աղմուկ մը քարերուն վրայ հնչող ոտքերու, գրգռիչ անկանոնութեամբ մը։ Ոչ ոք կը խօսի, ոչ ոք կը կենայ. ամէն մարդ կը վազէ իր զբազումներուն, գլխահակ, արագ, առանց աչք մը ձգելու խանութներուն վրայ. Խանութպանները մտահոգ երեսյթով մը կը նային այն անցորդներուն վրայ, որոնք, հրաշքով, կանգ կ'առնեն իրենց ցուցադարաններուն առջեւ։

Իրիկունը, կազի երեք կտուցներ, քառակուսի և ծանր լապտերներու մէջ փակուած, կը լուսաւորեն անցքը, Այս լապտերները կախուած ապակեֆեղկերուն, որոնց վրայ գեղնորակ պայծառութեան մը հետքերը կը նետեն, իրենց շուրջը աղօտ լոյսի մը բոլորակները կը ձգեն, որոնք կը դողդղան և կարծեակ'անհետին ատեն ատեն. Անցքը իսկական աւաղակարոյնի մը չարաշուք կերպարանքը կըստանայ. խոշոր շուքեր կ'երկարին սալ-

քարերուն վրայ, խոնաւ շունչեր կուգան փողոցէն, կարծես թէ ընդերկրեայ նկուղ մը ըլլար, յուղարկաւորական երեք լապտերներով աղօտակի լուսաւորուած :

Խանութպանները կը գոհանան արդէն այն նիհար ճառագայթներովը, զորս ճրադի քիթ մը իրենց ապակեղեղկերուն կը զրկէ . անոնք, իրենց խանութներուն մէջ լուսամփոփով լամբար մը կը վասեն միայն, զոր կը դնեն իրենց հաշուասեղանին մէկ անկիւնը, և անցորդները կրնան տեսնել թէ ինչ կայ այս ծակերուն խորը, ուր խաւարը պատած է ցորեկ տտեն :

Առաջամասերուն սերորակ գծին վրայ, քարդոնագործի մը ապակիները կը փայլին : Թերթաքարէ երկու լապտերներ կը ծակեն խաւարը, երկու դեղին բոցերով : Եւ, միւս կողմը, մոմ մը, կանթեղի մը ապակիին մէջտեղը տնկուած, լոյսի աստղեր կը ցանցնէ կեղծ գոհարեղէններու տուփին մէջ, Վաճառորդուհին, ձեռքերը շալին տակ պահած, կը մրափէ իր զահարանին խորը :

Քանի մը տարի առաջ, այս վաճառորդուհին դիմացը խանութ մը կար, որուն մութ կանանչ տախտակամածը խոնաւութիւն դուրս կուտար իր բոլոր ճեղքերովը, Նշանակը, նեղ ու երկար տախտակէ մը շինուած էր և սե տասերով իր վրայ կը կրէր Փերեզակ բառը, և զրան ապակիներէն մէկուն վրայ գրուած էր կնոջ մը անունը՝ Թերեկ Ռաքին, կարմիր տառերով, Աջ և ձախ կողմերը խորունկ ապակեղարաններ կ'երկարէին, կապոյտ թուղթերով պատուած :

Յորեկը, մարդուն աչքը յուցադարանէն զատ ոչինչ կրնար զանազանել մեղմացած մթաստուերին մէջ :

Մէկ կողմը՝ քիչ մը ճերմակեղէն կար. շղարշեայ փոթաւոր գլխանոցներ, իւրաքանչիւր երկու երեք ֆրանքի, մարմաչէ թեզանիքներ և օձիքներ, յետոյ օղահիւսքեր (*tricot*) ու կարճ գուլպաներ, փոկեր: Իւրաքանչիւր առարկայ, դեղնած ու ճմոթկած, եղկելիօրէն կախուած էր երկաթաթել կեռէ մը, Ապակե. դարանը, վերէն վար լեցուած էր այսպիսի ճերմկած իրերով, որոնք տխուր կերպարանք մը կ'առնէին թափանցիկ մթութեան մէջ, Նոր գլխանոցները, աւելի փայլուն ճերմակով մը, կոչտ արաւոներ կը կազմէին տախտակները պատող կապոյտ թուղթին վրայ: Եւ, եռանկիւնի մը երկայնքը կախուած գունաւոր կարճ գուլպանները մթին բան մը կը դնէին մարմաշի ամուն ու աղօտ մակերեսին վրայ:

Միւս կողմը, աւելի նեղ ապակեդարանի մը մէջ կը տեսնուէին կանանչ բուրդի խոշորկեկ կծիկներ, ճերմակ խաւաքարդներու վրայ կարսւած սկ կոճակներ, ամէն գոյնէ և մեծութեամբ տուփեր, պողպատէ վարսացանցեր՝ մարդարաշար՝ դրուած կապտորակ թուղթէ բոլորակներու վրայ, բանելու ասեղի խուրձեր, որահակի նմոյշներ, ժապաւէնի ճախարակներ և վերջապէս գէզ մը գունատ ու գունաթափ առարկաներ, որոնք այնտեղ կը քնանային անտարակոյս հինգ վեց տարիէ իվեր:

Բոլոր գոյնները աղտոտ գորշութեան մը դարձած էին այս դարանին մէջ, ուր փոշին

ու խօնաւութիւնը կը փոտեցնէին ամէն բան :

Ամառը, կէս օրուան դէմ, երբ արեք կ'այրէր հրապարակներն ու փողոցները դեղնարակ նուագայթներով, միւս ապակեդարաննին գրլիանոցներուն ետին կը նշարուէր դեռահաս կնօջ մը լուրջ ու տժգոյն կիսադէմը :

Այս կիսադէմը տարատամօրէն կը զատուէր խանութին մէջ տիրող մթութենէն : Տափակ և չոր ճակատի մը կը փակչէր երկար, նեղ ու նուրբ քիթ մը . շրթունքները տժգոյն զարգագոյնով երկու բարակ գիծեր էին, և կզակը, կարճ ու ջզուտ, վիզին կը միանար ճկուն ու ճարպոտ գծով մը . Մարմինը չէր տեսնուեր, որ ստուերին մէջ կը կորսուէր . միմիայն կիսադէմը կ'երևէր, անփայլ ու ճերմոկ, ու լայնաբաց աչքով մը . և կործես ճզմուած՝ մութ ու թանձր մազերու խուրձին տակ : Հոն էր ան, ամրող ժամեր, անշարժ ու հանդարտ, երկու գլխանոցներուն մէջև, որոնց վրայ խոնաւ լարագծերը ժանգի երիզներ ձգած էին :

Իրիկունը, երբ լապտերը վառուած կ'ըլլոր, կը տեսնուէր խանութին ներօր . Աւելի երկար էր ան, քան թէ խոր, Միւս ծայրը, պտուտակաւոր սանդուխ մը առաջին յարկին սինեակները կ'առաջնորդէր : Պատերուն վրայ փակցուած էին տպակեդարաններ, պահարաններ, կանանչ խաւաքարտի շարքեր . չորս աթոռ և սեղան մը կ'ամրողջացնէին կարասիները . Սենեակը մերկ և ցուրտ կ'երևէր . ծրաբուած ապրանքները, անկիւնները զրուած, հօս հօն չէին քաշքառուեր իրենց խատուաիկ գոյնե-

րով :

Սովորաբար, երկու նստած կիներ կային հաշուասեղանին ետին . դեռահաս կին մը՝ լուրջ կիսադէմով և ծեր կին մը՝ որ կը ժպտէր, մրափելէն . Այս վերջինը մօտ վաթսուն տարեկան էր . անոր ճարպոտ ու խաղաղ դէմքը կը ճերմէկնար լամբարին ճգած պայծառութեան ներքեւ . Խոշոր և վազրի նման խայտարդէտ կատու մը, հաշուասեղանին մէկ անկիւնը կկզած, կը դիտէր անոր քնանալը :

Քիչ մը անդին, աթոռի մը վրայ նստած էր երեսունի մօտ մարդ մը, որ կը կարգար կամ զեռահաս կնոջ հետ կը խօսակցէր, կիսածայն : Փոքրիկ, տիսեղծ, և թոյլ գնացքով մէկն էր ան . անհամ խարտեաշով մը մազեր, ցանցառ մօրուք և գէմք մը մանով ծածկըւած . անիկա հիւանդ ու շփացած տղու մը կը նմանէր :

Ժամը տասնէն քիչ առաջ, ծեր կինը մրափէն կ'արթննար . Խանութը կը գոցէին, և ամրողջ ընտանիքը վեր կ'ելլէր պառկելու : Խայտարդէտ կատուն իր տէրերուն կը հետեւ մոլատէն, զլուխը քսելով բազրիկի իւրաքանչիւր ձողիկին :

Վերը, բնակարանը երեք սենեակներէ կը բաղկանար . Սանդուխը ճաշասրահ մը կը տանէր, որ իրեւ հիւրանոց ալ կը գործածուէր միւնոյն ատեն . Զախ կողմը, անկիւն մը, արծափեայ վառարան մը կար, դիմացը սպասադարան մը, յետոյ աթոռներ՝ կարգով շարուած՝ պատերու երկայնքը . կլոր սեղան մը, բացուած ամբողջովին, սենեակը կէս կը կ'ի-

սէր, Խորը, ապակեւոր միջնորմի մը ետին, սեցած խոհանոց մը, ձաշասրահին երկու քովերը, մէյ մէկ ննջասենետկներ,

Եթեր կինը, համբուրելէ ետք իր զաւակն ու հարսը, իր սենեակը կը քաշուեր, կատուն կը քնանար խոհանոցը, աթոռի մը վրայ, Ամուսինները իրենց սենեակը կը մտնէին, Այս սենեակը երկրորդ գուռ մը ունէր, գուռոը սանդուկի մը վրայ կը բացուէր, որ գէպի արտաքին անցքը կը տանէր մութ ու նեղ ճամբով մը:

Ամուսինը, որ ջերմէն կը դողար միշտ, անկողին կը մտնէր, այս միջոցին գեռահառ կինը կը բանար պատուհանը, վանդակափեղկերը գոցելու համար: Անիկա կը մնար հօն քանի մը երկվայրկեան, խոշոր սև պատին դիմաց, կոշտօրէն ծեփուած, որ շատ զեր կը բարձրանար նրբանցքէն: Այս պատին վրայ անորոշ ակնարկ մը կը պատցնէր, և, մունջ, կուգար պառկելու իր կարգին, արհամարհուանապերութեամբ մը:

II

Տիկ. Ռաքէն նախկին փերեզակ մըն էր, Վերնոնէն, Մօտ քսանըհնգ տարի տնիկա, ապրած էր այս քաղաքին մէկ պղտիկ խանութին մէջ, իր ամուսինին մահէն քանի մը տարի ետք, տաղտուկներ ունեցաւ, և ծախսց

խանութը, իր խնայողութիւնները այս վաճառման գնին վրայ աւելնալով, քառասուն հազար ֆրանքի գումար մը առաջ բերին, զորտոկոսի տուաւ և երկու հազար ֆրանքի եւ կամուտ մը ունեցաւ: Այս գումարը կրնար լայնօրէն բաւել իրեն, Մենակեացի կեանք մը կը վարէր, անգիտանալով այս աշխարհի ուրախութիւններն ու սուր հոգերը, իրեն համար խաղաղ, անդորր ու երջանիկ կեանք մը ստեղծած էր:

Չորս հարիւր ֆրանքով պղտիկ տուն մը վարձեց, որուն պարտէզը կը հասնէր մինչեւ Սէնի եզերքը: Փակ և մեկուսի բնակարան մըն էր, որ վանքի մը տարտամ հոտերն ունէր. կածան մը այս առանձնարանը կը տանէր, որ հաստատուած էր ընդարձակ դաշտագետիններու մէջտեղ. բնակարանին պատուհանները գետին և միւս գետափին ամայի բլրակներուն վրայ կը բացուէին: Բայց կինը, որ յիսունը անցած էր, այս միայնութեան խորը փակուեցաւ և հոն ճաշակեց խաղաղաւէտ ուրախութիւններ, շրջապատուած իր Գամիյլ զաւկէն և Թերէզ եղբօր աղջիկէն:

Գամիյլ քսան տարեկան էր այն ատեն: Իր մայրը կը չփացնէր զայն, պղտիկ տղու մը պէս: Կը պաշտէր զայն, որովհետեւ մահուան ճիրաններէն փրկած էր տառապագին ու երկարատեւ երիտասարդութեան մը ընթացքին: Տղան, մէկը միւսին ետեէն, տեսաւ բոլոր ջերմերը, երկակայելի բոլոր հիւանդութիւնները: Տիկ, Ռաքէն տաօնըհնգ տարի պայքարեցաւ այս ահաւոր ցաւերուն դէմ, որոնք,

կուրգով, կուգային զաւակը խլելու իր ձեռքէն: Յաղթեց անոնց բոլորին իր համբերութեամբը, խնամածութեամբը, պաշտամունքով:

Դամիյլ, մեծնալով, մահէն փրկուած, զողահար վիճակի մը մէջ մնաց այն տեսական ցնցումներէն, որոնք թմրեցուցած էին իր միոր: Իր աճումին մէջ կանգ առած, պղտիկ և տկարակազմ մնաց: Իր ազագուն անդամները դանդաղ ու յոգնած շարժումներ ունեցան: Իր մայրը ա՛լ աւելի կը սիրէր զայն, այս տիսեղծութեան համար, որ զայն կըուն կ'ընէր միշտ: Կը դիտէր անոր խեղճուկ գունատ գէմքը, յաղթական գուրգուրանքներով, և կը մտածէր թէ աւելի քան տասն անգամ կեանք տուած էր անոր:

Հազուադէպօրէն հանգիստ օրերուն, ուր զերծ մնաց հիւանդութենէն, Դամիյլ հետեւցաւ Վերնոնի առևտրական վարժարանի մը դասընթացքին: Հոս սորվեցաւ ուղղագրութիւն և թուաբանութիւն: Իր գիտցածը չօրս գործողութենէն և քերականութեան մակերեսային ծանօթութենէն անդին չանցաւ: Աւելի ետքը, գերի և տոմարակալութեան դասեր առաւ: Տիկ! Ռաքէն դող կ'ելէր, երբ իրեն խորհուրդ կուտային իր տղան գոլէճ զրկել: Համոզուած էր թէ իրմէ հեռու կը մեռնէր ան: կ'ըսէր թէ գրքերը կըսպաննեն զայն, Դամիյլ տգէտ մնաց և իր տգիտութիւնը նոր տկարութիւն մըն ալ տւելցուց վրան:

Տամնըութը տարեկանին, անգործ, չարաչար ձանձրանալով իր մօր շոայլած գուրգու-

րանքին մէջ, կտաւի վաճառականի մը քով մտաւ, իբրև գրագիր: Ամսական վաթսուն ֆրանք կը շահէր: Մտահոգ վիճակ մը ունենալով, անգործութիւնը անհանդուրժելի կը դառնար:

Աւելի հանդարտ, աւելի առողջ կրզզար ինքզինք, այս անասնական տաժանքին, պաշտօնեայի այս աշխատանքին մէջ, որ ամբողջ օրը վաճառագրերու (facture) վրայ կը հաեւէր զայն, ահաւոր գումարումներու վրայ որոնց իւրաքանչիւր թիւը համբերատարօրէն կը հեգէր: Իրիկունը, ջախջախուած, պարպուած գլխով, անհուն հեշտանքնիր կը ճաշակէր զինքն համակող թմրութեան խորը: Անիկա հարկագրուեցաւ վէճի բռնուիլ իր մօրը հետ, կտաւի վաճառականի մը քով մտնելու համար: Մալրը կ'ուզէր իր մօտ պահել զայն շարունակ, երեսու վերմակներու մէջ փաթթուած, հեռու կեսոնքի արկածներէն: Երիտասարդը տիրաբար շխունցաւ: աշխատանք պահանջեց, ինչպէս ուրիշ աղաքներ խաղալիկ կը պահանջեն, ոչ թէ պարտականութեան ոգիով, այլ բնագգով, բնութեան պահանջով: Իր մօր գուրգուրանքներն ու անձնուրացութիւնները վայրագ հասամբութիւն մը տուած էին իրեն: անիկա կը կարծէր թէ կը սիրէր իր վրայ մեզքցողները և զինքը փայփառողները: բայց, երականին մէջ, մեկուսի կ'ապրէր, ինքն իր մէջ, միմիայն* իր բարօրութիւնը սիրելով և իր վայելքները աւելցնել ջանալով, կարելի բոլոր միջոցներով: Երբ Տիկ! Ռաքէնի խանդատակից գօրովը գանհցուց գինքը, հետանքով



նետուեցաւ ապուշ զբաղումի մը մէջ որ կ'ա-
զատէր զինքը բուսաջուրերէն և դեղաջուրե-
րէն։ Յետոյ, իրիկունը, զրասենեակէն վերա-
դարձին, Սէնի եզերքը կը վագէր իր զարմու-
հին՝ թերէզի հետ։

Թերէզ տասնըութ տարեկան ըլլալու վրայ
էր։ Օր մը, տասնըվեց տարի առաջ, երբ Տիկ։
Ռաքէն փերեզակ էր տակաւին։ իր եղբայրը՝
հարիւրապետ Տէկան իր թեերուն մէջ առած
պզտիկ աղջիկ մը բերաւ իրեն։ Հարիւրապետը
Ալճերիայէն կուգար։

— Ահա քեզի աղջնակ մը որուն հօրա-
քոյրն ես, ըստ ան, ժպիտով մը։ Մայրը
մեռած է . . . ես, չգիտեմ թէ ի՞նչ ընեմ։ Քե-
զի կուտամ զայն։

Փերեզակուհին առաւ մանուկը, ժպտե-
ցաւ անոր և համբուրեց անոր վարդագոյն ե-
րեսները։ Տէկան ութը օր Վերնոն մնաց։ Քոյ-
րը հազիւ թէ հարցաքննեց զայն այս աղջկան
մասին զոր իրեն կուտար ան։ Անորոշ կերպով
մը հասկցաւ միայն թէ այս սիրասուն փոքրիկը
Օրանի մէջ ծնած էր և թէ իրրե մայր ունե-
ցած էր մեծ գեղեցկութեամբ տեղացի կին
մը։ Հարիւրապետը, իր մեկնումէն ժամ մը
առաջ, ծննդեան վկալական մը յանձնեց ա-
նոր, որով Թերէզ, իր կողմէ որդեգրուելով։
իր անունը կը կրէր, Մեկնեցաւ ան և այլկո-
չտեսնուեցաւ։ Քանի մը տարի ետք, սպան-
նուեցաւ Ափրիկէի մէջ։

Թերէզ մեծցաւ, Դամիյլի հետ նոյն ան-
կօղնին մէջ պառկելով, իր հօրաքրոջ ջերմ-
գուրգուրանքովը շրջապատուած։ Երկաթէ ա-

ոողջութիւն մը ունէր, բայց խնամուեցաւ
տխեղծ պզտիկի մը պէս, հարկադրուած ըլլա-
լով բաժնել իր զարմիկին հետ անոր դեղերը,
և հիւանդ մանուկին հետ մնալ՝ նոյն գաղջ
սենեակին օղին մէջ։ Ժամերով, կծկտած,
կը նստէր կրակին դիմաց, մտածուն, և ուղ-
ղակի բոցերը դիտելով, առանց արտեանունք-
ները խոնարհելու, Ապաքինումի յատուկ այս
բանի կեանքը ինքն իր մէջ խորածուզեց զայն։
ոովորութիւն դարձուց ցած ձայնով խօսիլ,
անաղմուկ քալել և մունջ ու անշարժ նստիլ
աթոռի մը վրայ, աչքերը բաց և առանց հայ-
եացքի, եւ երբ թէ կը վեր կ'առնէր, երբ քայլ
մը կը փոխէր, կըզգայիք անոր մէջ կատուա-
յին (feline) քծիւքներ, կարճ ու զօրաւոր դըն-
դերներ, ամբողջական կենդանութիւն մը և
հրայրք մը, որոնք կը քնանային իր թմբած
միսին մէջ։ Օր մը, իր զարմիկը, տկարանա-
լով, գետին ինկած էր։ Թերէզ վեր առած ու
փոխադրած էր զայն։ յանկարծական շարժու-
մով մը, և ուժի այս պարզումը լայն ու վառ
շերտեր զրեր էր անոր դէմքին վրայ։ Մենաս-
տանի իր վարած կենցալը, ուժասպառով այն
անուցակերպը (régitme) որուն ենթարկուած էր,
չկրցան տկարացնել իր նիհար այլ զօրաւոր
մարմինը։ իր դէմքը տժգոյն երկոյթ մը առաւ
միայն, թեթէակի դեղնորակ, և, ստուերին
մէջ, տղեղցաւ գրեթէ երբեմն, պատուհանին
առջև կ'երթար, կը դիտէր դիմացի տուները,
որոնց վրայ արեգակը սակի սաւաններ կը նե-
տէր։

Երբ Տիկ։ Ռաքէն իր խանութը ծախեց և

քաշուեցաւ գետեզերքի փոքրիկ տունը, թերեզ
հրճուանքի թաքուն սարսուաներ ունեցաւ:
Հօրաքոյրը յաճախ կրկնած էր իրեն. «Աղ-
մուկ մի՛ հաներ, հանդա՛րտ կեցիր». և ան-
խամով ծածուկ կը պահէր իր մէջ իր խառ-
նուածքին բոլոր մոլեգնութիւնները: Գերա-
գոյն պաղարիւնութիւն մը ունէր, երեսւթա-
կան հանդարտութիւն մը որ ահաւոր բորբո-
քումներ կը ծածկէր իր մէջ: Անիկա շարունակ,
ինքոինք կը կարծէր իր զարմիկին մենեակը,
մահամերձ տղու մը քովը. ունէր՝ մեղմացած
շարժուձեեր, լուսւթիւններ, հեղախաղաղ պա-
հեր, ծեր կնոջ կակազուն խօսքեր: Երբ տե-
սաւ պարտէզը, սպիտակ գետը, ընդարձակ
կանանչ թլրակները՝ որոնք հորիզոնն իվեր կը
բարձրանացին, վազելու և պուտլու վալի
բաղձանք մը համակեց զի՞նքը. զգաց որ,
կուրծքին տակ, սիրոը կր բարախէր ուժգին
հարուածներով, բայց ոչ մէկ գնդեր շարժեցաւ
գէմքին վրայ. գոհացաւ ժամանով, երբ հօրա-
գոյրը հարցուց իրեն թէ այս նոր բնակարանը
հաճելի կուգա՞ր իրեն:

Այս ատեն աւելի լաւ կեանք ունեցաւ:
Պահեց իր ճկուն գնացքը, իր հանդարտ ու
անտարբեր զիմագծութիւնը, անիկա մնաց հի-
ւանդի մը անկողնին մէջ մեծցող տղան, բայց
ներքնապէս ապրեցաւ հրաշունչ ու բորբոքուն
կեանք մը, երբ առանձին կ'ըլլար, խօտերուն
մէջ, ջուրին եզերքը, փորի վրայ կը պառկէր
անասունի մը պէս, սև ու խոշորցած աշ-
քերով, և մարմինը գալարուն, սսանումի
պատրաստ: Եւ անիկա կը մնար հոն, ամ-

բողջ ժամեր, ոչ մէկ բանի վրայ մտածելով,
արեգակէն ասեղնահար, և մասները հողին
մէջ միրճելէն երջանիկ: Խենթ երազներ կը
հիւսէր. կոռւահրաւէր ակնարկով մը կը դիտէր
գետակը, որ կը մրմռար. իրեն այնպէս կուգար
թէ ջուրը իր վրայ պիտի նետուէր և յարձա-
կում պիտի գործէր. այս ատեն անյօղդողդ
կեցուածք մը կ'առնէր, ինքնապաշտպանու-
թեան կը պատրաստուէր, և զայրոլթով կը
հարցաքննէր ինքոինքը, հասկնալու համար թէ
կրնա՛ր ալիքներուն յաղթել:

Իրիկունը, թերեզ, հանդարտած ու լա-
սոյզ, կը կարեր իր հօրաքրոջը քով. իր
դէմքը մրափել կր թուէր լոյսին մէջ որ
մեղկօրէն վար կը սահէր լամբարի լուսամփո-
փէն: Գամիյլ, թիկնաթոռի մը խորը թաղ-
ուած, իր գումարումներուն վրայ կը մտա-
ծէր: Մեղմ ձայնով ըսուած խօսք մը միայն
կը վրդովէր, երբեմն, այս քնացող յարկին
խաղաղութիւնը:

Տիկ. Ուաքէն իր զաւակները կը դիտէր
խաղաղաւէտ բարութեամբ մը, Որոշած էր ի-
րարու հետ ամուսնացնել զանոնք: Անիկա
շարունակ իր զաւակին վրայ կը նայէր օրհա-
սականի մը պէս. կը դոզար, երբ կը մտածէր
թէ կը մեռնի ինք օր մը և առանձին ու հիւսն-
դազին վիճակի մէջ կը ձգէ զարս, իր զաւա-
կը: Այս ատեն յոյսը կը զնէր թերէզի վրայ.
ինքնիրեն կ'ըսէր թէ զեռատի աղջիկը արթուն
պահապան մը պիտի ըլլար Գամիյլի մօտ. իր
եղբօր աղջիկը, իր հանդարտ շարժուձեերովը,
համը անձնութիւններովը, անսահման վա-

տահութիւն մը կը ներշնչէր իրեն։ Տեսած էր զայն գործի մէջ, և կ'ուզէր իր տղուն տալ անիկա, որպէս պահապան հրեշտակ մը։ Այս ամուսնութիւնը նախատեսուած ու վճռուած լուծում մըն էր։

Տղաքը երկար ատենէ իվեր գիտէն թէ օր մը պիտի ամուսնանային իրաբու հետ։ Անոնք մեծցած էին այս մտածումին մէջ որ անոնց արդէն ընտանի ու բնական դարձած էր։

Տունին մէջ կը խօսէին արդէն այս միւռթեան մասին, ինչպէս կը խօսին անհրաժեշտ ու ճակատագրական բանի մը մասին։ Տիկ։ Ռառքէն ըստ էր. «Պիտի սպասենք որ Թերէզ քսանըմէկ տարեկան ըլլայ»։ Եւ անոնք կը սպասէին համբերատարօրէն, առանց տենդի, առանց շիկնումի։

Գամիլ, որուն արիւնը ցամքած էր հիւանդութենէն, կ'անգիտանար պատանութեան գժնդակ ցանկութիւնները։ Անիկա պղտիկ տղեկ մը մնացած էր իր զարմուհիին առջե, կ'ողջագուրէր զայն ինչպէս իր մայրը, սովորութեամբ, առանց բան մը կորսնցնելու իր հսասէր հանդարտութենէն, Անոր մէջ կը տեսնէր ան հաճոյակատար ընկեր մը որ կ'արգիւլէր զինքը շատ ծանծրանալէ, և որ, ի հարկին, բուսաշուր կը պատրաստէր իրեն։ Երբ կը խաղար անոր հետ, երբ իր թեսերուն մէջ կը բռնէր զայն, կը կարծէր մանչ մը բռնել։ իր միսը որեէ սարսուռ չէր ունենար։ Եւ այս պահերու ընթացքին, երբեք մտածումը չէր ունեցած համբուրելու տաք չրթունքները Թե-

րէզի, որ ջղային խնդութով մը խնդալով կը տապլտէր։

Դեռահաս աղջիկը, ինքն ալ, պաղ ու անտարբեր կը թուէր։ Անիկա երթեմն իր աչքերը կը կեցնէր Գամիլի վրայ և կը դիտէր զայն երկար, միապաղաղ սեեռումով մը։ Այն ատեն իր չրթունքները միայն կ'ունենային աննշմարելի փոքրիկ շարժումներ։ Ոչինչ կարելի էր կարգալ այս փակ դէմքին վրայ զոր անյօղդող կամք մը հեզ ու ուշադիր կը պահէր, երբ իր ամուսնութեան մասին կը խօսէին, Թերէզ կը լրջանար, կը գոհանար գլխով հաւանութիւն յայտնելով այն բոլորին զոր կ'ըսէր իրեն Տիկ։ Ռառքէն։ Գամիլ կը քնանար։

Իրիկունը, ամառ ատեն, երկու երիտասարդները գետեզերքը կը վազէին։ Գամիլ կը զայրանար իր մօր անդազրում խնամքներէն, ըմբոստացումներ կ'ունենար, կ'ուզէր վազել, հիւանդանալ, խուսափիլ այն փայփայանքներէն որոնք նողկանք կը պատճառէին իրեն։ Այն ատեն, կը քաշկատէր ան Թերէզը, կռուելու, խոտին վրայ թաւալելու կը գրգռէր զայն։ Յը մը, հրեց իր զարմուհին ու գետին ձգեց. գեռահաս աղջիկը ոտքի կեցաւ մէկ ոստումով, անասնական վայրագութեամբ մը, և, կրավառ դէմքով մը, աչքերը կարմիր լեցւած, անոր վրայ խոյացաւ, երկու թեսերը վեր վերցուցած։ Գամիլ գետին սահեցաւ ինքնիրեն։ Կը վախնար։

Ամիսները, տարիները անցան։ Ամուսնութեան համար օրոշուած օրը հասաւ։ Տիկ։ Ռա-

քէն մէկդի առաւ Թերէզը, խօսեցաւ անոր իր հօր ու մօր մասին, և պատմեց՝ անոր ծնունդին պատմութիւնը: Դեռահաս աղջիկը մահկ ըրաւ իր հօրաքրոջ, յետոյ գրկեց զայն առանցքաւ մը արտասանելու:

Իրիկունը, Թերէզ, փոխանակ իր սենեակը մտնելու, որ սանդուխին ձախակողմը կը գտնուեր, իր զարմիկին սենեակը մտաւ, որ աջ կողմն էր: Ասիկա եղաւ այն ամբողջ փոփոխութիւնը զօր իր կեանքին մէջ ունեցաւ ան այդ օրը: Եւ, հետեւեալ օրը, երբ երիտասարդ նորապսակները վար իշան, Գամիյլ իր վրայ կը կրէր տակաւին իր կիւանդագին մեղկութիւնը, եսասէրի իր սրբազան հանդարտութիւնը, Թերէզ կը պահէր միշտ իր քողջը անտարբերութիւնը, իր զսպուած և հանդարտութեամբը ահաւոր դէմքը:

III

Իր ամուսնութենէն ութ օր ետք, Գամիյլ վճռապէս յայտարարեց իր մօրը թէ կ'ուզէր Վերնունէն հեռանալ և Փարիզ երթալ ապրիլ: Տիկ. Ռաքէն պոռաց կանչեց, իր կեանքը կարգի դրած էր, չէր ուզեր երբեք որևէ փոփոխութիւն մտցնել: Տղան ջղային տագնապ մը ունեցաւ, սպառնաց կիւանդանալ, եթէ մայրը տեղի չտար իր քմահաճոյքին:

— Ես երբեք չեմ հակառակած քու ծրա-

զերներուգ, ըսաւ ան, ամուսնացայ զարմուհիս հնատ, առի այն բոլոր զեղերը զորս տուիր ինծի: Այսօր, ոչինչ բաղձանք մը ունիմ, և կ'ուզեմ որ համաձայն ըլլաս ինծի հետ: Պիտի մեկնինք այս ամսու վերջը:

Տիկ. Ռաքէն գիշերը չքնացաւ: Գամիյլի որշումը կը յեղաշրջէր իր կեանքը, և յուսատօրէն, կը ջանար վերսափին կարգաւորել զայն: Քիչ քիչ հանգարտեցաւ, Խորհեցաւ թէ նորապսակ զոյգը կրնար զաւակներ ունենալ, և թէ, այն ատեն, իր փոքրիկ հարստութիւնը չէր կրնար բաւել, Պէտք էր նոր զրամշահիլ, առետուրի սկսիլ, շահաբեր գործ մը գտնել Թերէզի համար, Հետեւեալ օրը, համակերպած էր մեկնելու գաղափարին, նոր կեանքի մը ծրագիրը կազմած էր:

Նախաճաշին, խիստ գուարթ էր:

— Ահա թէ ի՞նչ պիտի ընենք, ըսաւ ան իր զաւակներուն: Վաղը ես Փարիզ պիտի երթամ, առետրական պզտիկ խանութ մը պիտի վնտաեմ և, ես ու Թերէզը, պիտի սկսինք գերձան ու ասեղներ ծախել: Ասիկա զբազում մըն ալ կ'ըլլայ մեզի համար: Իսկ դուն, Գամիյլ, ինչ կ'ուզես ան կ'ընես, արևին կը պտըտիս կամ գործ մը կը գտնես:

— Գործ մը կը գտնեմ, ըսաւ իրիտասարդը.

Ճշմարտութիւնը այն էր որ տիմար փառասիրութիւն մը միայն Գամիյլը մեկնումի կը մղէր: Անիկա կ'ուզէր պաշտօնեայ ըլլալ մեծ վարչութեան մը մէջ հրճուանքէն կը կարմրէր: Երբ ինքնինք կ'երազէր ընդարձակ զրամեն-

եակի մը մէջտեղը , փայլուն թեզանիքներով ,
գրիչը ականջին :

Թերէզին կարծիքը չառնուեցաւ , անիկա
շարունակ այնպիսի հլու հնազանդութիւն մը
ցոյց տուած էր որ իր հօրաքոյրն ու ամսւափ-
նը հարկ չէին տեսներ այլես իր կարծիքն առ-
նելու . Անիկա կ'երթար հոն , ուր անոնք կ'եր-
թային , կ'ընէր այն զոր անոնք կ'ընէին , ա-
ռանց արտունջի , առանց մեզազրանքի , և
կարծես առանց նոյնիսկ գիտնալու թէ տեղ
կը փոխէր :

Տիկ . Ռաքէն Փարիզ եկաւ և ուղղակի
Փոն Նէօֆ գնաց . Վերնոնէն ծերուկ օրիորդ
մը զայն գրկած էր իր ազգականներէն մէկուն
որ այս անցքին մէջ փերեզակի խանութ մը
ունէր և կ'ուզէր ձեռքէ հանել : Նախկին փե-
րեզակունէր խանութը քիչ մը պզտիկ գտաւ ,
տիչ մը մութ . բայց , Փարիզի մէջէն անցնե-
լու ատեն , ահարեկած էր փողոցներուն աղ-
մուկէն , ցուցադարաններու շքեղութենէն , և
այս նեղ խորշը , այս համեստ ապակեզարան-
ները իր նախկին և այնքան խաղաղ խանու-
թը լիշեցութին իրեն . Անիկա կրցաւ տակաւին
ինքոնք գաւառը կարծել , շունչ առաւ , մտա-
ծեց թէ իր սիրելի գաւակները երջանիկ պիտի
ըլլային այս մոռցուած անկիւնին մէջ : Խա-
նութին համեստ գինը վճռական դարձուց
զայն . երկու հազար ֆրանքի կը ծախէին .
Խանութին և առաջին յարկին վարձքը միայն
հազար երկու հարկւր ֆրանք էր : Տիկ . Ռա-
քէն , որ չորս հազար ֆրանքի խնայողութիւն
մը ունէր , հաշուեց որ կրնար խանութին ապ-

րանքներուն փոխարժէքը և առաջին տարուան
վարձքը վճարել , առանց իր հարստութեան
ձեռք դպջնելու : Գամիլլի ամսաթոշակները և
խանութին ձգած շահը կը բաւեն , կը մտա-
ծէր , առօրեայ պէտքերուն , այնպէս որ պիտի
չդպչէր այլես իր եկամուտներուն և այսպէս
պիտի խոշորցնէր իր գրամագլուխը իր թոռնե-
րու օժիտին համար :

Ուրախ զուարթ , Վերնոն վերադարձաւ .
ըստ թէ մարգարիտ մը գտած էր , հրաշալի
անկիւն մը , Փարիզի մէջտեղը . Քիչ քիչ , քա-
նի մը օր ետք , իրիկուան խօսակցութիւննե-
րուն ընթացքին , անցքին այն մութ ու խռ-
ուարի խանութը պալատ մը դարձաւ . անիկա
կը վերատեսնէր զայն իր յիշողութեան խորը ,
յարմար , ընդգարձակ , խժզաղ , և օժտուած
հազարումէկ անդնահատելի առաւելութիւնն-
երօվ :

— Ահ , սիրելի Թերէզա , կ'ըսէր ան , պի-
տի աեսնես թէ ո՛քան երջանիկ պիտի ըլլանք
հոն : Երեք գեղեցիկ սենեակներ կան վերը ...
Անցքը լեփէցուն մարդէ ... Սիրուն ցուցադ-
րութիւններ կ'ընենք ... Գործդ նայէ , պիտի
չձանցրանանք :

Իերանը երբեք չէր կենար : Նախկին վա-
ճառորդուհիի իր բոլոր բնազդները կ'արթննա-
յին . առաջուց խորհուրդներ կուտար Թերէզին
վաճառումի , գնումի , մանր առետուրի նրբու-
թիւններուն վրայ : Վերջապէս Տիկ . Ռաքէնի
ընտանիքը ձգեց Սէնի եզերքի տունը . նոյն
իրիկուն իսկ , անիկա կը հաստատուէր ար-
գէն Փոն Նէօֆ անցքին մէջ :

Երբ թերէզ խանութին մէջ մտաւ, ուր պիտի ապրէր այսուհետեւ, իրեն այնպէս թրւցաւ թէ լպրծուն փռսի մը մէջ կ'իջնէր։ Տեսակ մը գարշանք սեղմեց իր կոկորդը, վախու սրսփումներ ունեցաւ, Դիտեց աղտոտ ու խոնաւ խորչը, խանութը այցելեց, առաջին յարկը բարձրացաւ, ամէն մէկ սենեակի լրիանն ըրաւ, այս մերկ, անկարասի սենեակները, ամայի ու քայքայուն, սոսկալի երկոյթ մը ունէին, Դիտատի կիսը չարժում մը չկրցաւ ընել, խօսք մը չարտաբերեց, Սառկարած էր, Հօրաքոյրը և ամուսինը վար իջած էին, ինք նստաւ սնտուկի մը վրան, ձեռքերը պիրկ, կոկորդը լի հեծկլտանքով, առանց կարենալ լալու։

Տիկ, Ռաքէն, իրականութեան առջեւ, չոււրած մնաց, իր երազանքներէն ամօթահար, Անիկա ջանաց պաշտպանել իր գնած ստաթուածքը, ճար մը կը գտնէր ամէն մէկ նոր անպատեհութեան որ երեւան կ'ելլէր, մթութիւնը կը բացատրէր, ըսելով թէ օդը ամպոտ է, և կ'եզրակացնէր, պնդելով թէ աւել մը ամէն բան կարգի կը բերէ։

— Պահ, պատասխանեց Գամիլլ, շատ ալ յարմար են այս բոլորը . . . Մնաց որ, մենք արդէն իրիկունը հոս պիտի գանք, ես, ժամը հինգէն կամ վեցէն առաջ տուն չեմ դար . . . Դուք երկուքդ, իրարու հետ պիտի ըլլաք և չէք ձանձրանար։

Գամիլլ երբեք պիտի չամաձայնէր այդպիսի նկուղի մը մէջ բնակելու, եթէ յոյս դրած չըլլար իր գրասենեակին գաղջ քաղցրութիւն-

ներուն վրայ, ինքնիրեն կ'ըսէր թէ ամբողջ օրը տաք պիտի մնար իր պաշտօնատեղին մէջ, և թէ, իրիկունը, կանուխկեկ մը պիտի պառկէր։

Ամբողջ շաբաթ մը, խանութը և բնակարանը տակնուվրայ վիճակի մէջ մնացին։ Առաջին օրէն իսկ, Թերէզ նստաւ հաշուասեղանին ետին, և այլես չշարժեցաւ այս տեղէն, Տիկ, Ռաքէն զարմացաւ անոր այս կքուն ընթացքէն։ Կարծած էր թէ անիկա պիտի ջանար գեղեցկացնել իր բնակարանը, ծաղիկներ պիտի զնէր պատուհանները, նոր թուզթեր, վարագոյրներ, գորգեր պիտի ուղեր, Ելլը ինք որեւէ նորոգութիւն մը, որեւէ գեղեցկացում մը կ'առաջարկէր,

— Ի՞նչ պէտք կայ, կը պատասխանէր հանգարտօրէն իր եղբօր աղջիկը, Շատ լաւ ենք, ճոխութեան պէտք չունինք։

Տիկ, Ռաքէնն եղաւ որ ստիգուեցաւ յարդարել սենեակները և քիչ մը կարգ գնել խանութին մէջ, Թերէզի համբերութիւնը հատաւ վերջ ի վերջու, տեսնելով որ ան շարսւնակ կը դառնար իր աչքերուն առջեւ, սպասուհի մը առաւ իր մօտ և հարկադրեց իր հօրաքուրը գալ նստիլ իր մօտ։

Գամիլլ ամիս մը մնաց, առանց գործ մը կարենալ գտնելու, Որքան կարելի է քիչ կը մնար խանութին մէջ, ամբողջ օրը կը թափառէր, Այս տատիճան ծանձրացաւ որ Վերսան գառնալու մասին խօսեցաւ, Վերջապէս, Օրէանի երկաթուղիի վարչութեան մէջ մտաւ, Ամսական հարիւր ֆրանք կը շահէր, իը երա-

զը իրականացած էր։ Առաւտուն, ժամը ու-
թին կը մեկնէր։ Կենէկոյի փողոցին կ'իջնէր
և ինքինք կը գտնէր քարափին վրայ։ Այն
ատեն, մեղմ քայլերով։ Ճեռքերը գրպանը,
Սէնի եզերքն իվար կ'իջնէր, մինչեւ կենդա-
նաբանական պարտէզը։ Այս երկար ճամբոր-
դութիւնը, զոր օրական երկու անգամ կը
կատարէր, երբեք չէր ձանձրացներ զայն։ Ա-
նիկա կը զիտէր ջուրին հոսանքը, կանգ կ'առ-
նէր տեսնելու համար անցքը փայտաբարձ կա-
ռախումբերուն որոնք գետն իվար կ'իջնէրն։
Ոչ մէկ բանի վրայ կը մտածէր։ Յաճախ
կանգ կ'առնէր Նօրբը Տամի առջեւ, և կը դի-
տէր լաստակները որոնցմով պատուած էր ե-
կեղեցին, նորոգութեան մէջ ըլլալով։ Առաղծ-
ներու այս խոշոր բեկորները կը զուարձացը-
նէին զայն, առանց գիտնալու թէ ինչո՞ւ։
Յետու, անցնելու ատեն, ակնարկ մը կը ձգէր
Փոք. օ Վենի մէջ, համբելով կայարանէն եկող
կառքերը, երեկոյին, ապուշցած, գլուխը լե-
ցուն իր զրասենեակին մէջ պատմուած քանի
մը տիսմար պատմութիւններով, կը կտրէր
կ'անցնէր կենդանաբանական պարտէզը։ և.
եթէ շատ ուշը մնացած շըլլար, կ'երթար տես-
նելու արջերը։ Կէս ժամ կը մնար հօն, փոսին
վրայ գլխահակ, աչքով հետեւելով զանդաղ-
օրէն օրորուոզ արջերուն։ Այս մեծդի անա-
սուններուն շարժումները հաճելի կուգային ի-
րեն։ կը քննէր զանոնք բերանաբաց, ու կլոր-
ցած աչքերով, ապուշի յատուկ ուրախութիւն
մը զգալով անոնց շարժակումը տեսնելով։
Վերջապէս կ'որոշէր տուն վերադառնալ, ոտ-

քերը գետին քսելով և ճամբորդները, կառքե-
րը ու խանութները դիտելէն։

Տուն հասնելուն պէս, կը ճաշէր, յետոց
կարդալ կըսկսէր։ Պիւֆօնի գործերը գնած էր,
և, ամէն իրիկուն, քսան, երեսուն էջ կը կար-
դար, հակառակ այն ձանձրոյթին զոր նման
ընթերցում մը կը պատճառէր իրեն։ Ասկէ զատ
կը կարդար գեռ տասը սանթիմ վարձքով։
Թիէոր Կայսրութեան եւ Հիւպատոսութեան
պատմութիւնը, և Լամառթինի Ժիունտիւննե-
րու պատմութիւնը և կամ զիտական ժողովը-
դականացած գործեր։ Կը կարծէր թէ ինքնա-
զարգացման համար կ'աշխատէր, երբեմն, կը
հարկադրէր իր կինը ունկնդրելու կարգ մը
էջերու և կարգ մը մանրավէպերու ընթեր-
ցումը։ Շատ կը զարմանար որ Թերէզ կընար-
ժտասոյզ ու լուռ մնալ ամբողջ իրիկունը, ա-
ռանց գիրք մը ձեռք առնել փորձուելու։
Ինքնիր մէջ կը խոստովանէր թէ իր կինը իսեղձ
իմացականութիւն մըն էր։

Թերէզ ետ կը մղէր զրքերը նեղսրտու-
թեամբ, կը նախընտրէր տնզործ մեալ, սկե-
ռուն աչքերով և մտածուն ու մտամոլոր։
Մնաց որ, հաւասարակիու ու հեղուկ տրամադ-
րութիւն մը կը պահէր։ իր բովանդակ կամքը
կը լարէր ինքինք կրաւորական գործիք մը
դարձնելու համար, գերազոյն հաճոյակատա-
րութեամբ և անձնուրացումով։

Առեւտուրը հանդարտօրէն կ'ընթանար։
Շահը, ամէն ամիս, կանոնաւոր կերպով մի-
ենոյն էր։ Յաճախորդները կը բաղկա-
նային թաղին գործաւորուհիներէն։ Ամէն

հինգ վայրկեանը անգամ մը , դեռատի աղջիկ մը կը մանէր ներս և քանի մը սուխ բան կը գնէր : Թերէզ յաճախորդներուն կըսպասարկէր միշտ նման խօսքերով . ժպիաով մը որ մեքենականօրէն կը գծուէր իր շրթունքներուն վրայ : Տիկ . Ռաքէն աւելի ճկուն ի յայտ կուգար , աւելի շատախօս , և . շիտակը ըստ համար , ան էր որ յաճախորդը կը քաշէր ու կը պահէր :

Երեք տարի , օրերը իրարու յաջորդեցին և իրարու նմանեցան : Գամիյի իր գրասենեակէն մէկ անգամ իսկ չբացակայեցաւ . մայրն ու կինը հազիւ գուրս ելան խանութէն , Թերէզ , խոնաւ ստուերի մը , մռայլ ու ճնշիչ լուութեան մը մէջ ապրելով , կը տեսնէր իր առջե կեանքին մերկ առարձութիւնը , որ ամէն իրիկուն իրեն կը բերէր միենոյն յուրա անկողինը և ամէն առաւօտ միենոյն դասարկ օրը :

III

Շարթուան մէջ օր մը , հինգչարթի իրիկուն , Ռաքէն ընտանիքը հիւրեր կ'ընդունէր : Խոչոր լամբար մը կը վառէին ճաշասրահին մէջ , և եռուցիչ մը կը գուէին կրակին վրայ թէյ պատրաստելու : Ասիկա մեծ գործ մընէր : Այս երեկոյթը ստուեր կը ձգէր իր նման ներուն վրայ . ընտանիքին սովորութիւննետ

րուն մէջ մտած էր ան , ինչպէս խենթ զուարթութեամբ քաղքենի գինարբութ մը : Ժամը առանցմէկին պառկելու կ'երթային :

Տիկ . Ռաքէն Փարիզի մէջ գտաւ իր կին բարեկամներէն մէկը , ոստիկանական գօմիսէր Միջն , որ Վերնոնի մէջ քսան տարի պաշտօն վարած էր և փերեզակուհիին հետ նոյն տան մէջ բնակած : Սերա մտերմութիւն մը հաստատուած էր այսպէս անոնց միջե . յետոյ , երբ Տիկ . Ռաքէն ծախած էր իր խանութն ու գացած գետեզերքի տունը բնակած , քիչ քիչ կօրսնցուցած էին զիրար : Միշօ քանի մը ամիս ետք . գաւառէն հեռացաւ , և եկաւ Փարիզի մէջ , Սէն ֆողոցը հանդարտօրէն ուտելու իր հանգստեան հազար հինգ հարիւր թոշակը : Անձրեստ օր մը , իր հին բարեկամուհիին հանգիպեցաւ Փօն Նէօֆ անցքին մէջ . նոյն իրիկունս իսկ , կը ճաշէր Ռաքէններու տունը :

Այսպէս սկսան հինգչարթիի ընդունելութիւնները . Նախկին ոստիկանական գօմիսէրը սովորութիւն ըրաւ անվրէպ կերպով շաբաթը անգամ մը տուն երթալ : Վերջ ի վերջոյ , իր գաւակը , Օլիվիէն ալ միասին տարաւ , երեսուն տարեկան խոշորկեկ տղալ մը , չոր ու նինար , որ պտըտիկ կնոջ մը հետ ամուսնացած էր , դանգաղ ու հիւանգող : Օլիվիէ ոստիկանական տեսչութեան մէջ երեք հազար ֆրանքնոց պաշտօն մը ունէր որուն նկատմամբ Գամիյլ մասնաւոր նախանձ մը կը զգար . անիկա գլխուոր քարտուղարն էր ոստիկանական և ապահովութեան պաշտօնատան մէջ . Առաջին օրէն սկսած , Թերէզ ատեց այս բարձրավիզ և պաղ

տղան որ պատուել կը կարծէր անցքի խառնութը, հոն պատցնելով իր մեծդի մարմինին չորութիւնը և իր պզտիկ կնոջ ուժասպառ վեճակը։

Գամիլ ուրիշ հրաւիրեալ մը տուն մացուց, Օրլէանի երկաթուղային ծեր պաշտօնեայ մը։ Կրիվէ քսան տարի ծառայած էր. առաջին քարտուղար էր և երկու հազար հարիւր ֆրանք կը շահէր. Ան էր որ գործ կը բաշխէր Գամիլի գրասենեակին պաշտօնեաներուն, և Գամիլը որոց յարգանք կ'ընծալէր անոր. իր երազանքներուն մէջ, ինքնիրեն կ'ըսէր թէ երիվէ կը մեռնի օր մը և ինք անոր տեղը կ'անցնի թերեւս, տապը տարի մը ետք. Կրիվէ ուրախացաւ Տիկ. Ռաքէնի ցոյց տուած ընդունելութենէն, ամէն շարթու այցելեց կատարեալ կանոնաւորութեամբ մը. Վեց ամիս ետքը, հինգչարթի օրուան իր այցնելութիւնը պարտականութիւն մը դարձաւ իրեն համար. Փօն նէօֆ անցքը կ'երթար, ինչպէս ամէն առուած իր գրասենեակը կ'երթար, մեքենականօրէն, անասնական բնագդով։

Այդ օրէն իվեր, հաւաքոյթները դարձան հրապուրելի։ Ժամը եօթին, Տիկ. Ռաքէն կը բակը կը վառէր, լամբարը սեղանին մէջտեղը կը դնէր, տօմինօի քարերը մէկ կողմը, և կը սաքրէր թէյի սպասները որոնք սպասադանին վրայ կը դանուէին. Ժամը ճիշդ ութիւն, ծերուկ Միշօն և Կրիվէն իրարու կը հանդիպէին խանութիւն առջև, մէկը Սէն փողէն կուգար, միւսը Մազարէն փողոցէն ներս կը մտնէին անոնք, և ամբողջ ընտանի-

քը առաջին յարկը կը բարձրանար. Կը նստէին սեղանին շուրջը և կը սպասէին Օլիվիէ Միշյի և իր կնոջ, որ միշտ ուշ կը մնար. Երբ հաւաքոյթը կ'ամբողջանար, Տիկ. Ռաքէն թէյ կը լեցնէր, Գամիլը տօմինօի տուփը կը պարագէր մոմլաթին վրայ, և ամէն մէկը կը մխրճուէր իր խաղին մէջ. Այլես միշիայն տօմինօի քարերուն աղմուկը կը լրուուէր. Խւրաքանչիւր խաղէ ետք (partie), խաղացողները կը վիճէին երկու երեք երկվայրկեան, յետոյ լուսութիւն կը տիրէր, մըուայլամած և չոր աղմուկներով միայն ընդհատուած։

Թերէզ այնպիսի անտարբերութեամբ մը կը խաղար, որ կը զայրացնէր Գամիլը. Անիկա գիրկը կ'առնէր Ֆրանսուան, խոշոր խայտարդէտ կատուն զոր Տիկ. Ռաքէն Վերնոնէն բերած էր. մէկ ձեռքով կը փայփայէր զայն, մինչ միւս ձեռքով տօմինօի քարերը կը շարէր. Հինգչարթի օրուան այս երեկոները տանջանք էին իրեն համար. յաճախ անհանգստութիւն մը կը պատրուակէր. զօրաւոր գլխացաւ մը. չխաղալու, անգործ նստելու համար, կէս քուն վիճակի մէջ. Մէկ արմուկը սեղանին դրած, երեսը կաթնցուցած ափին վրայ, անիկա կը դիտէր իր հօրաքրոջ և իր ամուսինին հրաւիրեալները. կը տեսնէր զանոնք տեսակ մը գեղին և ծիստ մշուշի մէջէն որ լամբարէն գուրս կուգար. Այս բոլոր գլուխները իր համբերութիւնը կը սպասէին. Իր աչքերը մէկէն միւսը կ'երթային, խորունկ գարշանքով և խուլ զայրոյթներով։ Ծերուկ

Միշտն տժգոյն երես մը կը ցուցադրէր, կարծիր շերտերով արատաւորուած, ծերուկի անկենդան երես մը որ մանուկ վիճակի մը հասած էր. կրիվէ նեղ զիմագիծ մը ունէր, կլոր աչքեր, և ապուշի մը բարակ շրթունքները. Օլիվիէ, որուն ոսկորները դուրս կ'իյնային երեսներէն, իր ծիծաղելի մարմին վրայ փայտացած և ոչինչ գլուխ մը կը կրէր լրջօրէն. գոլով Սիւզանի, Օլիվիէի կինը, ամբողջովին գունատ էր, տարտամ աչքերով, սպիտակ շրթունքներով և թոյլ դէմքով մը. Եւ թերէզ մարդ մը չէր գտներ, կենդանի հոգի մը այս անհեթեթ ու չարաշուք արարածներուն միջն որոնց հետ փակուած էր ինք նոյն տեղը. Կրբեմն բանդագուշանքի մէջ կ'իյնար, ինքզինք թաղուած կը կարծէր տապանատան մը մէջ, մեքենական դիակներու հետ որոնք իրենց գլուխները կ'երերցնէին, որունքները և բազուկները կը շարժէին, երբ իրենց առաօանները քաշէին, ձաշարահին ծանր օդը կը խեղդէր զինքը, լուսթիւնը կը սրսփացնէր և լամբարին դեղնորակ լոյսերը իր մէջ կը թափանցէին տարտամ սարսափով մը, անբացարելի անձկութեամբ մը.

Վարը, խանութին դրան վրայ դրած էին զանգակիկ մը որուն սուր հնչիւնը յաճախորդուհիներու մուտքը կը ծանուցանէր. Թերէզ ականջ կուտար. երբ զանգակը կը հնչէր, առադ մը վար կ'իջնէր, թերթեցած, և ճաշապահը թողելէն երջանիկ. Դանդաղօրէն կը ծառայէր յաճախորդներուն. Երբ մինակ ըլլար, կը նստէր հաշուասեղանին ետին,

կը մնար հոն որքան կարելի է երկար, վերելելէ զարհուրելով. ճշմարիտ հաճոյք մը կը վայելէր իր աչքերուն առջև չտեսնելով այլեւս կրիվէն և Օլիվիէն. Խանութին խոնաւ օդը կը հանգարտեցնէր տենզը որ կ'այրէր ձեռքերը: Եւ կ'իյնար այն ծանր երազանքին մէջ, որ իրեն համար սովորական էր: Բայց երկար տեսնար թէ կարելի է խանութը նախընտրել ճաշասրահէն, կինգչարթի իրիկունը: Այն ատեն բազրիկն իվար կը հակէր, աչքով կինը կը փնտուէր.

— Հասկցա՛նք. կը ճչէր. ի՞նչ կ'ընես հոտ. ինչո՞ւ վեր չես գար... Կրիվէ սատանի բախտ ունի: Նորէ՛ն շահեցաւ:

Դեռահաս կինը տաժանագինօրէն վեր կը բարձրանար և կուգար վերագրաւել իր տեղը ծերուկ Միշոլի զիմաց, որուն կախ շրթունքները գարշելի ժպիտներ կը գծէին. Եւ, մինչեւ ժամը տասնըմէկ, անիկա սմքած կը մնար մթութին վրայ, կատուին նայելով զոր բաղուկներուն մէջ կը պահէր միշա, չտեսնելու համար խաւաքարտէ այն խրտուիլակները որոնք կը ծումուակէին իր շուրջը.

V

Հինգշաբթի մը, Գամիյլ գրասենեակէն վերադառնալու տաեն, իր հետ բերաւ խոշոր-կեկ շէնչող մէկը, քառակօտսի ուսերով, զոր խանութէն ներս հրեց, ընտանի շարժումով մը:

— Մա՛յր, ըստ Տիկ. Ռաքէնի, իր հետի-նը ցոյց տալով անոր, կը ճանչնա՞ս այս պա-րոնը:

Ծերուկ փերեզակուհին դիտեց յաղթա-կազմ կտրիճը, փնտառեց զայն իր յիշողու-թեան մէջ և ոչինչ գտաւ: Թերէզ այս տե-սարանին կը հետեւէր հեղախազաղ երկոյթով մը:

— Ի՞նչպէս, ըստ Գամիյլ, չե՞ս ճանչ-նար Լոռանը, փոքրիկ Լոռանը, զաւակը հայր Լոռանի որ անքան գեղեցիկ ցորենի արտեր ունի ժէօֆոսի կողմը... Չե՞ս յիշեր: Անոր հետ դպրոց կ'երթայի: առաւօտ ինծի կուգար իր հօրեղօր տունէն որ դրացի էր մեզի, և դուն անոր քաղցրեղէն քսուած հացի շերտեր կուտայիր:

Տիկին Ռաքէն մէկէն յիշեց փոքրիկ Լոռանը զոր արտակարգօրէն մեծցած տեսաւ: Քան տարի կար որ չէր տեսած: Ուզեց մու-ցնել տալ անոր իր ցոյց տուած ապչահար ըն-դունելութիւնը, յուշերու հեղեղով մը և մայ-րական ջերմ փայփայանքներով, Լոռան նըս-տած էր, խաղաղօրէն կը ժպտէր, պայծառ-ձայնով մը կը պատասխանէր և իր շուրջը խա-ղաղաւէտ ու համարձակ ակնարկներ կը պը-

աբտցնէր:

— Երեակայեցէք որ, ըստ Գամիյլ, այս անտառակը տասնըութը ամիսէ իվեր պաշտօն-նայ է Օրէանի երկաթուղիի կայարանը, և թէ այս իրիկո՛ւն է որ իրար հանդիպեցանք և ճանչցանք: Ա՛յնքան ընդարձակ, ա՛յնքան մեծ է այս վարչութիւնը որ:

Երիտասարդը այս դիտողութիւնն ըրաւ, աչքերը խոչորդնելով, շրթունքները սեղմե-լով, հպարտութեամբ լեցուած որ մեծ մեքե-նայի մը համեստ մէկ անիւը կը կազմէր ինք: Շարունակեց խօսքը գլուխը թօթուելով.

— Օ՛հ, ա՛ն, անոր վիճակը լաւ է: ուսում առած է, արդէն հազար հինգ հարիւր ֆրանք կը շահի... իր հայրը գոլէճ դրած է զայն: իրաւաբանութիւն ուսած է, նկարչու-թիւն սորված է... Այնպէս չէ, Լոռան... Մեզի հետ պիտի ճաշես:

— Հաճոյքով, պատասխանեց Լոռան, հա-մարձակ կերպով:

Գլխարկը վար առաւ և տեղաւորուեցաւ խանութիւն մէջ, Տիկ. Ռաքէն, խոհանոց, սա-ներուն քով վազեց, Թերէզ, որ գեռ բառ մը չէր արտասանած, կը դիտէր նորեկը, Երբեք այցպիսի այր ժարդ տեսած չէր: Լոռան, խո-չոր, կորովի և առոյդ դէմքով, կը զարմա-ցնէր զայն: Անիկա տեսակ մը հիացումով կը դիտէր անոր ցած ճակատը, ու ու կարծր մա-շերուն մէջտեղը բռնած, անոր լեցուն ե-րեսները, կարմիր շրթունքները, արիւնալի գեղեցկութեամբ կանոնաւոր դէմքը: Աչ-քերը պահ մը անոր վզին վրայ կեցուց. լայն

ու կարճ վիզ մը , ճարպոտ ու զօրաւոր . Յետոյ ինքնամոռացութեամբ գիտեց անոր խոշոր ձեռքերը որոնք տարածուած էին անոր ծունդ կերուն վրայ , քառակուսի մատներով . փակուած բռունցքը ահաւոր ըլլալու էր և կրնար ցուլ մը թոպահար ընել : Լոռան իսկական գիւղացի աղայ մըն էր , քիչ մը դանդաղ գնացքով , կռնակը կոր , շարժումները ծանր և ուրոշ , հանդարա ու յամառ երեսոյթով , Անոր զգեստներուն ներքե կրզացուէր կլոր ու զարգացած դնդերներ , թանձր ու ամրակազմ միսով մարմին մը : Եւ թերէզ կը քննէր զայն հետաքրքրութեամբ , բռունցքներէն մինչեւ գէմքը , և պզտիկ սարսուռներ զգալով երբ իր աչքերը կը հանդիպէին անոր ցուլի պարագին :

Գամիյլ Պիւֆօնի իր հատորները և տասը սանթիմոս զրքոյկները փուեց անոր առջեն , իր բարեկամին ցոյց տալու համար թէ ինքն ալ կ'աշխատէր , Եթոյ , կարծես պատասխանելով հարցումի մը որ մէկ քանի վայրկեանէ իվեր իրեն կ'ուղղուէր .

— Բայց , ըսաւ ան Լոռանի , գուն ճանչնալու ես կինո : Միտքդ չի՞գար այն փոքրիկ զարմուհիս որ մեզի հետ կը խաղար , Վերնոնի մէջ :

— Շատ լաւ ճանչցայ ես տիկինը , պատասխանեց Լոռան , չեշտակի թերէզին նայելով :

Այս շեշտ ակնարկին տակ , որ կարծեսիր մէջը կը թափանցէր , դեռահաս կինը տեսակ մը նեղութիւն զգաց : Բռնազրօսիկ ժպիու

մը ունեցաւ , և մէկ քանի բառ փոխանակեց կոռանի և իր ամուսինին հետ . յետոյ փութաց իր մօրաքրոջ քով : Կը տառապէր :

Սեղան նստան : Ապուրը բերուելէն ոկըսած , Գամիյլ իր պարտքը համարեց իր բարեկամով զբաղիլ :

— Ի՞նչպէս է հայրդ , հարցուց անոր Գամիյլ :

— Զեմ գիտեր որ , պատասխանեց Լոռան : Դժուած ենք իրարու հետ . հինգ տարիէ որ այսու չենք թղթակցիր իրարու հետ :

— Օ՛ , գոչեց , Գամիյլ , զարմացած այգպիսի հրէշային բանէ մը :

— Այո՛ , այս երանելի՛ մարզը իրեն յառաւկ գաղափարներ ունի... Որովհետեւ ինք աեւականօրէն վէճի մէջ է իր դրացիներուն հետ , գոլէճ դրաւ զիս , երազելով որ զիս փաստաբան կը դարձնէ , և ես կը չահիմ իր բոլոր դատերը... Օ՛հ , հայր Լոռանը օգտակար փառասիրութիւններ միայն ունի . անիկա կ'ուզէ օգուտ քաղել նոյնիսկ իր յիմարութիւններէն :

— Եւ գուն չուզեցի՞ր փաստաբան ըլլալ , ըսաւ Գամիյլ , ա՛լ աւելի զարմացած :

— Իրաւ որ , ոչ , ըսաւ իր բարեկամը ինդալով... Երկու տարի , այնպէս ձեւացուցի թէ դասընթացքներուն կը հետեւիմ , հօրինծի յատկացուցածհազար երկու հարիւր ամսաթոշակը ստանալու համար , Գոլէճի ընկերներէն մէկուն հետ կ'ապրէի , որ նկարիչ է , և սկսած էի ես ալ նկարչութիւն ընել : Այս բանը կը զուարձացնէր զիս . զուարձալի՛ ար-

հեսա է և ոչ յօդնեցուցիչ։ Ամբողջ օրը կը
ծխէինք և կը կատակէինք . . .

Ռաքէն ընտանիքը խոշոր խոշոր կը բա-
նար իր աչքերը։

— Դժբախտաբար, շարունակեց Լոռան,
ասիկա չէր կրնար տեւել։ Հայրիկը հասկցաւ
որ սուտեր կը գլորէի իրեն։ Կտրեց ամսական
հարիւր ֆրանք թոշակս, իրեն հետ հող փո-
րելու հրաւիրելով զիս։ Այս ատեն փորձեցի
սրբազն պատկերներ նկարել. անշահ առե-
տուր մը . . . Որովհետեւ յստակօրէն տեսայթէ
անօթի պիտի մեռնէի, զլիսէս հեռու քշեցի
արուեստը և պաշտօն մը փնտռեցի . . . հայրս
անշուշտ պիտի մեռնի մօտերս. ատոր կը սպա-
սեմ, առանց բան մը ընելու ապրելու համար։

Լոռան կը խօսէր հանդարտ ձայնով, Քա-
նի մը բառով յատկանշական պատմութիւն մը
կը պատմէր որ ամբօղջօվին կը նկարէր զայն։
Իրականին մէջ, ծոյլ մըն էր, արիւնախանձ
ախորժակներով, դիւրին և յարատեւ վայելք-
ներու վճռական բաղձանքներով։ Այս խոշոր
մարմինը ուրիշ բան չէր պահանջեր բայց եթէ
ոչինչ ընել, անգործութեան և յագեցումի
մէջ տապլակիլ, օրուան բոլոր ժամերուն։ Իր
բաղձանքն էր լաւ ուտել, լաւ քնանալ, լայ-
նօրէն իր կիրքերը գոհացնել, առանց տեղէն
շարժելու, առանց որեւէ յոդնութիւն յանձն
առնելու։

Փաստաբանական ասպարէզը ահարեկած
էր զայն, և կը սարսուար հող փորելու գաղա-
փարէն։ Արուեստին մէջ նետուած էր, ծոյլի
յատուկ արհեստ մը գտնել յուսաւալով հոն։

Պլճինը անոր կը թուէր գործածելու թեթեւ
գործիք մը. յետոյ դիւրին յաջողութեան մը
կը հաւատաբր, Կ'երազէր աժան ու հեշտալի
կեանք մը. գեղեցիկ կեանք մը, լեցուն կի.
ներով, բազմոցներու վրայ հանգիստներով,
կերուխումներով, յափրացումներով։ Երազը
տեւեց այնքան որքան հայր Լոռան դրամ
զրկեց։ Բայց, երբ երիտասարդը որ արդէն
երեսուն տարեկան էր, թշուառութիւնը ընդ-
նշմարեց հորիզոնին վրայ, սկսաւ մտածել.
ինքինք վատ մը կը զգար զրկանքներուն առ-
ջեւ, առանց հացի օր մը իսկ չէր հանգուրժեր
արուեստի ամենամեծ փառքին համար։ Եւ
ըսածին պէս, նկարչութիւնը ծալլեց մէկ կողմ
դրաւ այն օրը՝ ուր տեսաւ թէ ան երբեք
չէր կրնար գոհացնել իր մեծ ախորժակները։
Նկարչական իր առաջին փորձերը միջակութե-
նէն վար մնացած էին. գիւղացիի իր աչքը
ձախող և ազտոտ կերպով կը տեսնէր բնու-
թիւնը. իր տղմոտ կտաւները, գէշ շինուած.
Կեղծ նմանութեամբ, կը իրաշնչնէին ամէն
քննադատութիւն։ Մնաց որ, արդէն արուես-
տագէտի շատ մեծ հով մը չունէր. շատ չյու-
սալքուեցաւ, երբ հարկադրուեցաւ մէկզի
ձգել վրձինները. Իրապէս ցաւեցաւ միայն
զօլէճի իր ընկերոջ արհեստանոցին համար,
այն ընդարձակ արհեստանոցին՝ ուր հեշտան-
քէն յափրացած էր չորս հինգ տարի։ Անիկա
ցաւով բաժնուեցաւ նաև այն կիներէն որոնք
կուգային կենալու գծուելու համար և որոնց
քմահաճոյքները իր քսակին հասողութեան
տակ կ'իյնային։ Անասնական վայելքներու

— 44 —

— յու աշխարհը իր մէջ թողած էր մսի այրող պահանջներ։ Սակայն պաշտօնեայի իր ասպարէզին մէջ ալ հանգիստը դժուաւ։ շատ լաւ կ'ապրէր անասնալին կերպով մը, կը սիրէր օրը օրին այս աշխատանքը, որ չէր յոգնեցըներ զինքը և կը քնացնէր իր միտքը։ Երկու բան կը զարացնէին զայն—կիներու պակասը և հաշարաններու տասնըսւթը սուի կերակուրները որոնք չէին գոհացներ իր ստամոքսին որկաժէտ ախորժակները։

Դամիյլ մտիկ կ'ընէր անոր, և կը դիտէր զայն անփորձի ապշութեամբ։ Այս վատոյժ տղան, որուն թոյլ ու կըուն մարմինը տենչանքի ցնցում մը իսկ չէր ունեցած, տղայականօրէն կ'երազէր այս արհեստանոցի կեանքը, որու մասին կը խօսէր իրեն իր բարեկամը, կը մտածէր այն կիներուն մասին որոնք իրենց մերկ մորթը կը ցուցադրեն, Հարցաքննեց Լոռանը։

— Ուրեմն, այսպէս կիներ եղան որ իրենց շապիկները հանեցին ձեր առջե, ըստ անոր։

— Բայց այս՛. պատասխանեց Լոռան ժպտելով և Թերէզի նայելով, որ խիստ գունաած էր։

— Ասիկա տարօրինակ տպաւորութիւն մը թօղած ըլլալու է վրադ, յարեց Գամիյլ մանկունակ ինդուքով մը . . . Ես պիտի նեղուէի . . . Առաջին անգամ, ապուշի պէս կեցած ըլլալու են։

Լոռան բացած էր իր խոշոր ձեռքերէն մէկը որուն ափը կը դիտէր ուշագիր կերպով։ Իր մատներէն թեթև սարսուռներ անցան, և

կարմիր լոյսեր ծաւալեցան երեսներէն։

— Առաջին անգամ, ըստ ան, ինքնիրեն խօսելու պէս, կարծեմ թէ շատ բնական դժուայ ասիկա . . . Շատ զուարճալի է այս անպիտան արուեստը, միայն սու մը չի բերեր . . . Իրրե մօտել ունեցայ շիկահեր կին մը որ հիանալի բան էր. ամուր և լուսափայլ միսեր, հոյակապ կուրծք մը, և զիստեր այնպիսի լայնքով մը որ . . .

Լոռան գլուխը վեր առաւ և իր առջե տեսաւ Թերէզը, մօւնջ, անշարժ։ Երիտասարդ կինը կը դիտէր զայն հրաբորոց սկեռումով մը։ Իր աշքերը, մութ սեռվ մը, անյատակ երկու ծակեր կը թուէին, և իր կիսաբաց շրթունքներէն վարգագոյն պալծառութիւններ կը տեսնուէին իր բերնին մէջ։ Անիկա ջախջախուածի պէս էր, ինքնիր վրա, կծկւած, մտիկ կ'ընէր։

Լոռանի նայուածքները Թերէզէն Գամիյլի գացին, Նախկին նկարիչը ժպիտ մը զսպեց։ Եւ խօսքը աւարտեց շարժումով մը, լայն ու հեշտական շարժումով մը, որուն հետեւ ցանուատի կինը, ակնարկով։ Աղանդեր ուտելու վրայ էին, և Տիկ։ Ռաքէն վար իջած էր յաճախորդուհի մը ուզածը տալու համար։

Երբ սեղանին սփոռը վերցուեցաւ, Լոռան, մտածկոտ մէկ քանի բոպէէ իվեր, յանկարծակի Գամիյլի գառնալով։

— Գիտե՞ս, ըստ անոր, պէտք է որ նըկարդ գծեմ։

Այս գաղափարը ուրախացուց Տիկ։ Ռաքէնը և իր զաւակը, Թերէզ մնաց լուռ։

— Ամառ է, շարունակեց Լոռան, և ո-
րովհետեւ գրասենեակէն դուրս կ'ելլենք ժամը
չորսին, կրնամ հոս գալ և երկու ժամ գծել
քեզ, երեկոյին։ Ութ օրուան գործ է աս։

— Ճիշդ այդպէս, պատասխանեց Գամիլլ,
ուրախութենէն կաս կարմիր, մեզի հետ կը
ճաշես . . . Մազերս գանգուր կ'ընեմ և ու ոե-
տինիօր մը կը հագնիմ։

Ժամը ութը կը գարնէր։ Կրիվէ և Միշօ-
ներս մտան, Օլիվիէ և Սիւզան անոնց ետենէն
ներս եկան։

Գամիլլ ներկայացուց իր բարեկամը, կը-
րիվէ իր շրթունքները սեղմեց, Անիկա կ'ատէր
Լոռանը, որուն ամսաթոշակները շատ շուտով
բարձրացած էին, ըստ իրեն։ Մնաց որ, բա-
ւական մեծ գործ մըն էր նոր հիւրի մը մուտ-
քը այս շրջանակէն ներս, Ռաքէնի հիւրերը
անծանօթ մը չէին կրնար ընդունիլ առանց քիչ
մը պազութեան։

Լոռան բարեկիրթ տղու մը ընթացքը բըռ-
նեց, Հոսկաւ կացութիւնը, ուզեց հաճելի
ըլլալ, մէկ հարուածով ընդունուիլ։ Պատ-
մութիւններ պատմեց, գուարթացուց երեկոյ-
թը իր խոշոր ծիծաղով, և նոյնիսկ կրիվէի
բարեկամութիւնը շահեցաւ։

Թերեզ, այդ իրիկունը ջանք չըրտ խա-
նութ իջնելու, Մինչև ժամը տասնըմէկ մնաց
իր աթոռին վրայ, խաղալով և խօսակցելով,
խուսափելով Լոռանի ակնարկներուն հանդի-
պելէ, որ արդէն իրմով չը զբաղեր։ Այս
տղուն արիւնոտ խառնուածքը, անոր լեցուն
ձայնը, թանձր ծիծաղները, այն բարկ և

զօրաւոր բուրմունքը որ իր անձէն կը բարձ-
րանար, կը խոռվէին դեշահաս կինը և զայն
կը նետէին տեսակ մը ջղային անձկութեան
մէջ,

VI

Լոռան, այդ օրէն սկսած, գրեթէ ամէն
իրիկուն Ռաքէններու մօտ եկաւ։ Սէն-Վիկ-
տոր փողոցին մէջ կը բնակէր, Փոռ Օ Վէնի
դիմացը, կահաւորուած փոքրիկ սենեակ մը,
որուն տասնրութ ֆրանք կը վճարէր ամսա-
կան, այս սենեակը, մանսարտի վերածուած,
վերէն շեղ պատուհանով մը, որ նեղ մը կը
բացուէր երկնքին դիմաց, հազիւ վեց քառա-
կուսի մեղք տարածութիւն ունէր։ Լոռան որ-
քան կարելի է ուշ կը վերադառնար այս ա-
ռաստաղը, Գամիլլի հանդիպելէ առաջ, որով-
հետև զրամ չունէր երթալ սրճարանի պարապ
նստարաններուն վրայ քաշկուուելու համար,
կը յամենար կաթնատան մէջ ուր կը ճաշէր
իրիկունը և բիբանէր կը ծխէր, կլօնիա մը
խմելով երեք սուփ, Յեսոյ, կամաց կամաց
կը շտկուէր դէպի Սէն-Վիկտոր, Թափակոտե-
լով քարափններուն վրայ, նստելով նստարան-
ներուն վրայ, երբ օդը գաղջ էր։

Փօն Նէօփ անցքին խանութը հրապուրիչ
առանձնարան մը եղաւ իրեն համար, տաքուկ,
խաղաղ և լեցուն խօսակցութիւններով և բա-

բեկամական պատուասիրութիւններով։ Անիկա խնայեց կլօռիային տուած երեք սուն և լիոբերան խմեց Տիկ։ Ռաքէնի ընտիր թէյը։ Մինչև ժամը տասը հոն կը մնար, թմրած ու մարսելով կերածը, իր տան մէջ կարծելով ինքզինք. կը մեկնէր Գամիլի խանութը գոցելու օգնելէն ետքը միայն։

Իրիկուն մը, միասին բերաւ իր պատկերակուն ու երանգապնակը։ Հետեւեալ օրը պէտք է սկսէր Գամիլի կենդանագիրը։ Կտաւ մը գնեցին. մանրամասն պատրաստութիւններ տեսան։ Վերջապէս արուեստագէտը գործի սկսաւ ամուսնական սենեակին մէջն իսկ. լոյսը աւելի պայծառ է հոն, կ'ըսէր ան։

Երեք իրիկուն տուաւ գլուխը գծելու համար, Խսամով կը քաշէր իլենամատիտը կտաւին վրայ, փոքրիկ հարուածներով, թեթեւուրէն. իր գծագրութիւնը բիրտ և չոր, անհեթեթօրէն կը յիշեցնէր նախնական վարպետներու գծագրութիւնը. Գամիլի ղէմքը ընդօրինակեց այնպէս ինչպէս աշակերտ մը կ'ընդօրինակէ մերկ օրինակ մը, վարանոտ ձեռքով, ձախաւեր ճշգրտութեամբ մը որ խոժոռ երեւոյթ մը կուտար պատկերին. Զորրորդ օրը. իր երանգապնակին վրայ դրաւ փոքր չափով գոյներ, և սկսաւ նկարել վրձինի ծայրերով. անիկա կը կէտկիտէր կտաւը աղտոտ բարակ արատներով, կարճ և խիտ խաչագծեր կը քաշէր, որպէս թէ մատիտ ըլլար գործածելը։

Ամէն մէկ նիստէ ետք, Տիկ. Ռաքէն և Գամիլ կը խանդավառուէին։

Լոռան կ'ըսէր թէ պէտք է սպասել դեռ որ նմանութիւնը երեւան գար։

Նկարը սկսելէն ի վեր, Թերէզ չէր ձգեր այլեւս արուեստանոցի վերածուած սենեակը։ Հօրագոյրը տանձին կը թողուր հաշուասեզանին ետին. չնչին պատրուակով մը վեր կը բարձրանար և յափշտակութեամբ կը դիտէր Լոռանի նկարելը։

Միշտ ժանր, չնչատ, աւելի գունատ և աւելի համբ, կը նստէր ան և կը հետեւէր վրձիններու աշխատանքին. Այս տեսարանը շատ զուարնացուցիչ չէր երեներ սակայն, անիկա այստեղ կուգար, ուժէ մը քաշուածի պէս, և հոն կը մնար, գամուած։ Լոռան ետին կը գտանար երբեմն, կը ժպտէր անոր, կը հարցնէր թէ նկարը հաճելի կուգա՞ր իրեն. Հազիւ կը պատասխանէր անիկա, կը սարսաւր, յետոյ կը վերստանար իր մտամփոփ յափշտակութիւնը։

Լոռան, իրիկունը Սէն Վիկաոր փողոցը վերադառնալով, երկար խորհրդածութիւններ կ'ընէր. ինքնիր հետ կը վիճէր թէ արգեօք պէտք էր Թերէզի սիրահարն ըլլար թէ ոչ։

Ահաւասիկ փոքրիկ կին մը, որ իմ տարփունիս կը դառնայ երբ ուզեմ, կ'ըսէր ան ինքն իրեն։ Անիկա միշտ հոն է, կոնակիս վրայ, որ կը գննէ զիս, կը չափէ և կը կշռէ զիս... կը գողգղայ, զուարճալի գէմք մը ունի, մունջ ու կրփու։ Ապահովաբար, սիրահարի մը պէտք ունի. տօրիկա կը տեսնուի իր աչքերուն մէջ... Պէտք է ըսել թէ Գամիլյ խեղճուկ մարդուկ մըն է։

Լոռան ներքնապէս կը խնդար, իր բարեհամին տժգոյն նիհարութիւնները յիշելով։ Թեոյ կը չարունակէր.

— Անիկա (Թերէզ) կը ձանձրանայ այս խանութին մէջ... Ես, հոն կ'երթամ, որովհետև չեմ զիտեր թէ ո՛ւր երթամ, Այլապէս զիս յաճախ Փօն Նէօֆ անցքին մէջ չէին դաներ, Խոնաւ է և տխուր. Կին մը կը մեռնի հոն... Ես հաճելի կուգամ անոր, վատահ եմ. ուրիմն ինչո՞ւ համար ես չըլլամ աւելի փառանակ ուրիշի մը։

Կը կենար, ժպիրն մտադրութիւններ կ'ունենար և կը զիտէր Սէնի հոսումը, մտասայզ երեոյթով մը։

— Աստուած վկայ, ի՞նչ կ'ուզէ ըլլայ, կը գոչէր ան ինքն իրեն, առաջին իոկ ատիթով պիտի համբուրեմ զայն... Դրաւի կուգամ որ իսկոյն թեկերուս մէջ պիտի իյնայ։

Կրտկութիւն քայել նորէն, և երկմտութիւններու մէջ կ'իյնար։

— Վարանումիս պատճառը այն է որ, ագեղ է ան, կը մտածէր ինքնիրեն։ Երկար քիթ մը և խոշոր բերան մը ունի։ Արդէն երբեք չեմ սիրեր զայն։ Կը նայիս անախորժ պատճութիւն մը կը բանամ զլխուս։ Մտածելիք բան է աս։

Լոռան, որ շատ խոնեմ էր, այս մտածումները որոճաց գլխուն մէջ ամբողջ շարաթ մը։ Հաշուեց Թերէզի հետ կապի մը կարելի բոլոր միջաղէպերը. վճռեց փորձել այդ արկածախնդրութիւնը միայն այն ատեն, երբ պէտք մը ապացուցուէր թէ անօր մէջ իրական

շահ մը պիտի ունենար հնք։

Իրեն համար, միշտ է թէ Թերէզ տգեղէր, և ինք չէր սիրեր զայն. ռայց, վերջապէս, իր վրայ ոչինչ պիտի նստէր ան, մանաւանդ որ այն կինսերը, զրոս կը գնէր աժան զնով մը, ոչ աւելի զեղեցիկ էին և ոչ ալ աւելի սիրուած։ Խնայողութիւնը խորհուրդ կուտար իրեւ արդէն իր բարեկամին կինը առնել։ Միւս կողմէ, երկար ատենէ իվեր, իր կիրքերուն յագեցում տուած չէր. դրամ չկար, իր մարմինը կը զրկէր, և չէր ուզեր բնաւզայն քիչ մը պարարելու առիթը փախցնել ձեռքէ, վերջապէս, նման կապ մը, եթէ լաւ մտածուի, զէշ հետեւանքներ չէր կրնար ունենալ։ Թերէզի շահը կը պահանջէր ամէն բան ծածկել. իր ուզած ատենը կրնար զիրութեամբ լքել զայն։ Ենթազրելով նոյնիսկ որ Գամբյլ ամէն բանի տեղեկանար և վիրաւուէր, բռունցքի մէկ հարուածով թոպահար կ'ընէր զայն, եթէ աղմուկ հանէր։ Խնդիրը, ամէն կողմէ, զիւրին և յանկուցիչ կ'երեար Լոռանի։

Այդ օրէն իվեր, քազցր հանդարասութեան մը մէջ ապրեցաւ, յարմար ժամաւն սպասելով։ Որոշած էր համարձակօրէն գործել, առաջին պատեհութեամբ։ Ապազային մէջ, հեշտագջ երեկոներ կ'ընդնշմարէր, Բոլոր Ռաքէնները իր վայելքներուն համար պիտի աշխատէին։ Թերէզ պիտի ամոքէր իր արեան այրուցքները (brûlures). Տիկ։ Ռաքէն պիտի փայփայէր զինքը մօր մը պէս. Գամբյլ, իր հետը խօսակցելով, պիտի շթողուր որ ձանձ-

բանայ, իրիկունը, խանութին մէջ:

Նկարը աւարտելու վրայ էր, պատեհութիւնները չէին ներկայանար, Թերէզ հոն էր միշտ, ճնշուած և անձկութեան մէջ. բայց Գամիլյ բնաւ չէր հեռանար սենեակէն, և Լոռան կը ցաւէր որ չէր կրնար զայն հեռացնել գէթ ժամ մը: Բայց, որ մը, հարկ եղաւ յայտարարել թէ հետեւեալ օրը պիտի աւարտի նկարը: Տիկ. Ռաքէն յայտարարեց թէ միասին պիտի ճաշեն և պիտի տօնախմբեն նկարիչին գործը:

Հետեւեալ օրը, երբ Լոռան վրձինի վերջին հարուածը տուաւ կտաւին, ամրողջ ընտանիքը հաւաքուեցաւ նմանութեան վրայ հիանալու համար: Նկարը խայտառակ տեսք մը ունիր, աղտոտ գորշութեամբ մը, կապտորակ լայն շերտերով: Լոռան չէր կրնար փայլուն գոյները գործածել առանց աղօտ և տղմուտ երեսյթ մը տալու անոնց. անիկա, ակամայ, չափազանցած էր իր օրինակին տմոյն երանգները, և Գամիլյ գէմքը խեղդուածի մը կանաչորակ գէմքին կը նմանէր: Փոթփոթուն նկարը դիմագծերը կը պրկէր, աւելի շեշտելով չարաշուք նմանութիւնը: Բայց Գամիլյ սքանչացած էր. կ'ըսէր թէ կտաւին վրայ վայելուշ երեսյթ մը ունի:

Երբ աղէկ մը հիացաւ իր գէմքին վրայ, յայտարարեց թէ պիտի երթայ, Նամֆաների երկու շիշ գինի բերէ: Տիկ. Ռաքէն խանութիջաւ նորէն, Արուեստագէտը մինակ մնաց Թերէզի հետ:

Դեռատի կինը կկղած նստած էր, անորոք

կերպով իր առջեւ նայելով: Կարծես բանի մը կըսպասէր, սարսուալէն: Լոռան վարանեցաւ, կը քննէր իր կտաւը, կը խաղար իր վրձիններուն հետ, Փամանակը կը նեղէր զինքը, Գամիլյ կը ներկայանար այլնս, Յանկարծակի, նկարիչը ետին դարձաւ և զէմ զիմաց գտաւ ինքզինք Թերէզի հետ: Դիտեցին զիրար քանի մը երկայրկեան,

Յետոյ, բուռն շարժումով մը, Լոռան վար ծանցաւ և գեռատի կինը գրկեց իր կուրծքին վրայ: Անոր գլուխը գէպի ետե ձգեց, քամելով շրթունքները իր շրթունքներուն ներքեւ: Թերէզ ըմբոսացման շարժում մը ունեցաւ, վայրագ, հրաբորք, և, մէկէն թողաց ինքզինք, սահելով գետին, տախտակամածին վրայ: Ոչ մէկ խօսք փոխանակեցին: Եւ արարքը կատարուեցաւ լոին ու անասնական:

VII

Սկիզբէն իսկ, սիրահարները իրենց միացումը անհրաժեշտ, ճակատագրական և բնական գտան, իրենց առաջին տեսակցութեան, եղակի խօսեցան իրարու հետ, գրկեցին զիրար, առանց շփոթութեան, առանց կարմրելու, որպէս թէ իրենց մտերմութիւնը բազմաթիւ տարիներէ իվեր սկսած ըլլար: Առ

զաղօրէն կ'ապրէին իրենց նոր կացութեան մէջ, կատարեալ անդորրաւթեամբ և լրսւթեամբ:

Ճշգեցին իրենց ժամադրութիւնները: Թերէզ չէր կրնար զուրս ելլել, և որոշուեցաւ որ կօռանը գայ: Դեռահաս կինը յստակ և վրատահ շեշտով մը բացատրեց անոր իր գատած միջոցը: Տեսակցութիւնները տեղի պիտի ունենային իր ամուսնական աննեակին մէջը: Սիրահարը անցքին վրայ նայող նրբանցքէն պիտի գար և թերէզ պիտի բանար սանդուխի գուռը: Այս միջոցին Գամիլը իր գրատենեակը կ'ըլլար: Տիկ. Ռաֆէննալ, վարը, խանութը: Յանդուզն քայլեր էին ասոնք, որոնք յաջողելու էին:

Լոռան ընդունեց: Իր խոհեմութեան հետ տեսակ մը անասնական յանդգնութիւն ունէր, յանդգնութիւնը մարդու մը՝ որ խոշոր բոռւնցքներ ունի: Իր տարփուհին ծանրաբարոյ և խաղաղ երեսյթը սիրո տուաւ անոր գալ ճաշակելու վայելք մը որ այն քան յանդգնութեամբ իրեն կ'ընծայուէր: Պատրուակ մը գտաւ, երկու ժամանակ արձակուրդ մը առաւ իր գիհաւորէն, և վազեց Փօն նէօֆ անցքը:

Անցքին մէջ մտնելուն պէս, այրող հեշտութիւններ զզաց: Կեղծ գոհարեղէնի վաճառորդուէին նստած էր նրբանցքի դրան ճիշդ զէմը: Ստիպուեցաւ սպասել որ բանով մը զբաղի ան, և զեռատի գործաւորուէի մը գայ մատանի մը կամ պղնձէ օգեր գնէ: Այն ատեն արագ մը մտաւ նրբանցքին մէջ. վեր ելաւ նեզ ու մթին սանդուխէն, կոթնելով խոնա-

աւթենէն լպրծուն պատերուն: Իր ստքերը քարէ աստիճաններուն կը զարնուէին, և ամէն մէկ բախումի աղմուկին, այրուցք մը կրզգար կուրծքին տակ: Սեմին վրայ, ճերմակ լոյսի մը մէջտեղը, տեսաւ թերէզը՝ քոթանակ հագած, վտաւակով, և ճահանչաւէտ, մազերը ամբապէտ հանգուցած զլխուն ետին, Փակեց զուոր, և կախուեցաւ անոր վիզէն: Գաղջ բուրմունք մը կը բարձրանար իրմէ, սպիտակ ճերմակեղէնի և նոր լուացւած միսի բուրմունք մը:

Լոռան, ապշահար, զեղեցիկ գտաւ իր տարփուհին: Անիկա երրեք տեսած չէր այս կինը: Թերէզ, ճկուն և զօրաւոր, կը սեղմէր զինքը, զլուխը զէպի ետեւ հակելով, և իր զէմքին վրայ, հրավառ լոյսեր, կը քոտ ժըպիտներ կը վազէին: Սիրուհիի այս զէմքը հարծես կերպարանափոխ եղած էր. խենդ ու փայփայիչ երեսոյթ մը ունէր. շրթունքները խոնաւ, տչքերը շողշողուն, կը ճառագայթէր ան: Դեռահաս կինը պիրկ և ծփանուտ, զեղեցիկ էր, տարօրինակ և բորբոքուն զեղեց կութեամբ մը, Կարծես թէ իր զէմքը կը լուսավառուէր ներսէն, և միսիրէն բոցեր կ'արծակուէին: Եւ, անոր շուրջ, իր եփ ելող արիւնը, իր պրկուող ջիզերը տաք գոլորշիներ կը նետէին, թափանցող ու բարկ օդ մը:

Առաջին համբոյրին իսկ, յայտնուեցաւ ան որպէս պշրուէի: Իր անյագ մարմինը մալեգնօրէն նետուեցաւ հեշտանքին մէջ: Կարծես թէ երազէ մը կ'արթնար, կը ծնէր կիրքին մէջ: Անիկա Գամիլը վատոյժ բազուկ-

ներէն կոռանի զօրաւոր բազուկներուն մէջ կ'անցնէր, և զօրաւոր մարդու մը այս մերձեցումը բիրտ ցնցում մը կուտար իրեն որ միսին թմբիրէն կ'արթնցնէր զինքը: Զղային կնօջ իր բոլոր բնազգները յօրդեցան, անլուր սաստկութեամբ մը .— իր մօր արիւնը, այն արիւնը որ կ'արթէր իր երակները, սկսաւ հասպիլ, մոլեգնօրէն շրջան ընել իր նիհար, գրեթէ տակաւին կոյս մարմնին մէջ: Կը ցուցազրէր ինքինք, և անձնատուր կ'ըլլար ծայրայեղ անպատկառութեամբ մը, Եւ, գլուխէն մինչեւ ոտքնը, երկարածիգ սարսուռներ կը խռովէին զայն:

Լուսան երբեք ճանշած չէր նման կին մը . Ապշահար մմաց, անհանգիստ: Սովորաբար, իր տարփուհիները այդպիսի մոլեգնութեամբ մը չէ որ կ'ընդունէին զինքը: Վարժուած էր պազ և անտարբեր համբոյրներու, յոգնած և յագեցած սէրերու: Թերէզի հեծկլտանքները, անոր գալարումները, գրգռելով մէկանդ իր հեշտասէր հետաքրքրութիւնները, գրեթէ ահարեկեցին զինքը: Երբ հետացաւ կնօջ քուվէն, գինով մարդու մը պէս կը զեղեւէր: Հետեւալ օրը, երբ վերստացաւ իր ծածկամիառ խոնկմ հանգարտութիւննը, ինքն իրեն հարս ցուց թէ արդեօք երթա՞ր նորէն այս տարփուհին մօտ որուն համբոյրները տենդ կուտային իրեն: Նախ բացարձակապէս վճռեց թէ պիտի չերթար: Յետոյ թուլութիւններ ունեցաւ: Կ'ուզէր մոռնալ, չտեսնել այլևս Թերէզը իր մերկութեան մէջ, իր քաղցր այլ անասնային փայփայանքներուն մէջ, բայց

միշտ հոն էր ան, անողոք, բազկատարած, Անհանգութելի գարձաւ ֆիզիֆական այն տառապանքը զոր այս տեսարանը կուտար իրեն:

Տեղի տուաւ, նոր ժամագրութիւն մը առաւ, վերապարձաւ Փօն Նէօփ անցքը:

Այդ օրէն սկսած, Թերէզ իր կեանքին մէջը մտաւ: Զայն չէր ընդունէր զեռ, բայց կ'ենթարկուէր անոր: Սարսափի ժամեր, խոհմութեան վայրկեաններ ունէր, և մէկ խօսքով, այս կապը անհանոյ կերպով կը ցնցէր զինքը: Բայց իր արթունքները, իր նեղութիւնները անհետ կ'ըլլային իր ցանկութիւններուն առջեւ: Ժամագրութիւնները իրարույաջորդեցին, բազմապատկուեցան:

Թերէզ այս երկմտութիւնները չունէր, Անինայ կերպով անձնատուր կ'ըլլար, քալելով շիտակ հոն ուր զինքը կը մզէր իր կիրքը: Այս կինը, զոր պարագաները կքած էին և որ կը շտկուէր վերջապէս, կը մերկացնէր իր բովանդակ էութիւնը, իր կեանքը բացատրելով:

Երբեմն, բազուկները կոռանի վիզը անցընելով, կը քաշկատուէր անոր կուրծքին վրաւ և, տակաւին հետապառ ձախով մը.

— Օ՛հ, եթէ զիտնայիր, թէ ո՛րքան տառապած եմ, կ'ըսէր: Ես մեծցայ հիւանդի մը սենեակին գաղջ խոնաւութեանը մէջ: Գամիյլի հետ կը պառկէի: Գիշերը, հեռու կ'երթայի անկէ, գանած այն զզուելի հոտէն որ իր մարմնէն կ'ելլէր: Զար էր և յամառ. չէր ուզեր առնել այն զեղերը զօրս ես կը մերժէի բաժնել իրեն հետ: Հօրաքրոջս հաճելի ըլլալու համար, հարկադրուած էի խմել ամէն

տեսակ զեղերը։ Զեմ զիտեր թէ ի՞նչպէս չմեռայ... Տզեղուցին զիս, իմ խեղճ բարեկամս, գողցան ինձմէ ամէն ինչ որ ունէի, և զուն չես կրնար սիրել զիս այնպէս ինչպէս ե՞ս կը սիրեմ քեզ։

Կուլար, կը գրկէր կոռանը, և կը շարունակէր խուլ ատելութեամբ մը։

— Գէշ չեմ կամենար ես անոնց, Անոնք մեծցուցին զիս, հիւրընկալցին և պաշտպանեցին թշուառութեան զէմ... Բայց լքումը պիտի նախընտրէի իրենց հիւրընկալումնէն։ Բաց օդի աղեկէզ պահանջներն ունէի, պղտիկ տարիքիս, կ'երազէի թափառիլ ճամբաւերը, բռպիկ ոտքերով, Փաշիին մէջ, ողորմութիւն ուզելով, և պօնեմի մը կեանքն ապրելով։ Ըսած են ինձի թէ մայրս Ափրիկէի մէջ, ցեղապետի մը աղջիկն եղած էր։ յաճախ մտածած եմ անոր վրայ, հասկցաւ թէ ես անո՞ր կը պատկանէի իմ արիւնովս ու բնազգներովս, պիտի ուզգէի երբեք չենուալ անկէ և աւագուաները կարել անցնի, կախուած անոր կռնակն իվար... Ա՛հ, ի՞նչ երիտասարդութիւն։ Դեռ գարշանքներ և ըմբոստացումներ կ'ունենամ, երբ կը վերյիշնմ այն երկար ցորեկները զորանցուցած եմ այն սենեակին մէջ, ուր Գամիրյլը կը հոնդար, Կկած էի կրակին առջեւ, տխմարօթն դիտելով բուսաջուրերուն եռալը, զգալով որ անդամներս կը փայտանան։ Եւ չէի կրնար տեղէս շարժիլ. հօրաքոյրս կը չախէր երբ աղմուկ հանէի։ Յետոյ, խորունկ ուրախութիւններ ճաշակեցի, գետեզերքի փոքրիկ առան մէջ։ բայց արդէն բթացած էի, հա-

զիւ քալել գիտէի. կ'իյնայի երբ կը վազէի։ Յետոյ ողջ ողջ թաղեցին զիս այս գարշելի խանութին մէջ։

Թերէզ ուժգնօրէն կը շնչէր, կը սեղմէր իր սիրահարը լիարազուկ, վլէժ կը լուծէր, և իր նուրբ ու ճկուն ուռնգերը ջղային պղարիկ բարախումներ կ'ունենային։

— Դուն չես կրնար զիտնալ, կ'ըսէր ան։ թէ ո՞րքան չարացուցին զիս... Զիս կեղծաւոր մը և ստախօս մը գարձուցին... Խեղդեցին զիս իրենց քաղքենի մեղկութեան մէջ, և չեմ կրնար բացատրել թէ ի՛չպէս զեռ արիւն կայ երակներուս մէջ... Սչքերս խոնարհեցուցի, իրենց պէս մոալլամած ու ապուշ զէմք մը առի. իրենց մեռած կեանքովք ապրեցայ։ Երբ զուն զիս տեսար, անսառունի մը զէմքն ունէի, այնպէս չէ։ ծանրաշարժ, ճզմուած, տխմարացած։ Ոչ մէկ բանի մասին յոյս ունէի այլես։ կը մտածէի օր մը Սէնը նետել ինքնզինքս... Բայց, նախ քան այս ինքնալքումը, զայրույթի քանի՛ զիշերներ... Հոն, Վերնուի մէջ, իմ ցուրտ սենեակիս մէջ, բարձս կը խածնաէի, ճիշերս խեղզելու համար, ինքնինքս կը ծեծէի, ինքզնքս վատասիրտ կը նկատէի։ Արիւնս կ'այրէր զիս և մարմինս պատուելու կուգար։ Երկու անգամ, ուզեցի փախուստ տալ, ես ինձի երթալ շիտակ, արեին մէջէն։ քաջութիւն չունեցայ, զիս հլութանձամիտ մը գարձուցեր էին իրենց մեղկ բարեացակամութեամբը և իրենց զզուանք պատճառող զուրգուրանքովր։ Այն ատեն, ստեցի, միշտ ստեցի։ Հոն մոացի բալորովին

հանդարտաբարոյ, բոլորովին լուս, հարուածելու և խածնելու երազանքն ունենալով։

Դեռահաս կինը կանգ կ'առնէր, իր թաց շրթունքները սրբելով կոռանի պարանոցին վրայ, եւ լուսթենէ մը ետք. կ'առելցնէր։

— Զեմ զիտեր այլես թէ ինչպէս հաւանեցայ ամուսնանալ Գամիյի հետ. Զբողոքեցի, տեսակ մը արհամարհական անհոգութեամբ։ Այս տղան գութօս կը շարժէր, երբ կը խաղայի անոր հետ, կրզայի որ մատներս անոր անդամներուն մէջ կը մխրճուէին ինչպէս կաւի մէջ։ Ասի զայն սրովնետե հօրաքոյրս զայն ինծի կուտար և կը մտածէի թէ ես երթեք պիտի չնեղուէի անոր համար... Ես իմ ամուսինիս մէջ գտայ այն հիւանդ տղան որուն հետ արդէն վեց տարի պառկած էի։ Անիկա այնքան տկարակազմէր որշան ողբալի. և ունէր միշտ հիւանդ տղու այն ծանր հատը որ այնքան կը խրաչեցնէր զիս ատենին... Այս բոլորը կ'ըսեմ քեզի որպէսզի չնախանձիս... Տեսակ մը գանանք կը բարձրանար կոկորդս. կը լիշէի այն գեղերը զոր խմած էի, և կը մեկուսանայի, և ահանլի գիշերներ կ'անցնէի... Բայց քեզ, քեզ...

Եւ թերէզ կը շտկուէր, գէսի ետ կը ծըռէր, մատները կոռանի թանձը ձեռքերուն մէջ սեղմուած, աչքերը անոր ահազին ձիւտին...

— Քեզ, կը սիրե՛մ քեզ. ես սիրեցի քեզ այն օրը, երբ Գամիյլ քեզ խանութէն ներս էրեց... Դուն, թերէս, չես յարգեր զիս, որովհետեւ ամբողջովին անձնատառը եղայ, մէկ

անգամէն... Ճշմարիտ է, չգիտեմ թէ ի՞նչպէս պատահեցաւ այս բանը։ Հպարտ եմ սակայն, և զիւրագրգիռ, Կ'ուզէի ծեծել քեզ, առաջին օրը, երբ զրկեցիր զիս և գետին նետեցիր այս սենեակին մէջ... Զեմ զիտեր թէ ի՞նչպէս կը սիրէի քեզ. կ'ատէի քեզ, աւելի. քու տեսքդ կը զայրացնէր, կը տառապեցնէր զիս. քու ներկայութեանդ, ջիզերս կը լարուէին խզուելու աստիճան. զլուխս կը պարպուէր. կարմիր կը տեսնէի։ Օ՛, ո՞րքան տառապեցայ, եւ ես կը փնտուէի այս տառապանքը, քու գալուգ կըսպասէի, կը դառնայի աթոսիդ շուրջը, քու շունչիգ մէջը քալելու համար, զգեստներս քուկիններուգ երկայնքին քաշկատելու համար, ինձ կը թուէր թէ քու արիւնդ, անցնելու ատենս, ջերմութեան յորձանքներ կը նետէր ինծի, և տեսակ մը այն հրաբորը ամգն էր —որուն մէջ կը փաթթուէիր գուն, — որ զիս կը քաշէր ու կը պահէր քու քովդ, հակառակ իմ խուլ ըմբոստացումներուս... Կը յիշե՞ս երբ կը նկարէիր հոռ. հակատագրական ուժ մը զիս քու քովդ կը բերէր, և ես անողոք հեշտութիւններով կը շնչէի քու օղդ։ Կը հասկնայի թէ համբուրուիլ կ'ուզէի, կ'ամշնայի իմ զերութենէս, կրզայի թէ գետին պիտի իրնայի եթէ ինծի ողչէիր։ Բայց տեղի կուտայի իմ թուլութիւններուս, ցուրտէն կը սրափայի, սպասելով որ զիս թեներուգ մէջն առնէիր վերջապէս...

Այս ատեն թերէզ կը լոէր, սարսուագին, և կարծես հպարտ ու վրէժն առած։ Անիկա կոռանը գինովի մը պէս կը պահէր իր կուրծ-

քին վրայ, և, մերկ ու սառնաշօւնչ սենեակին մէջ, հրաբորք կրքի տեսարաններ կը պարզուէին, չարաշուք վայրագութեամբ, իւրաքանչիւր նոր ժամադրութիւն աւելի մոլեգին աազնապներ առաջ կը բերէր.

Դեռահաս կինը կը թուէր հաճոյք առնել յանդզնութենէն և լրբութենէն. Ոչ մէկ վարանք ունէր, ոչ մէկ երկիւղ, Ծնութեան մէջ կը նետուէր տեսակ մը կորովի անկեղծութեամբ, վատանգին դէմ խիզախելով, և տեսակ մը անտփառութիւն դնելով զայն դիմագրաւելուն մէջ, Երբ իր սիրահարը գալու կ'ըլլար, իրրե միակ կանխազդշութիւն, իր հօրաքրոջ կ'իմացնէր թէ հանգստանալու կ'երթայ վեր. և կոռանի հոն գտնուելու պահուն, ինք կը քալէր, կը խօսէր, համարձակօրէն կը զործէր, առանց երբեք մտածելու աղմուկէն խուսարելու մասին, Երբեմն, սկիզբները, կոռան կը վախնար:

— Աստուած իմ, կ'ըսէր մեզմ ձայնով թերէզի, այդքան աղմուկ մի հաներ, հիմա վեր կուգայ Տիկ. Ռաքէն.

— Պահ, կը պատասխանէր ան խնդալով, միշտ կը դողաս... Անիկա գամուած է իր հաշուասեղանին ետին. ի՞նչ բան ընելու պիտի գայ հօս. շատ կը վախնայ որ բան մը կը զողնան... Եւ յետո, վերջապէս, թող գայ եթէ կ'ուզէ. կը պահուիս... Կարեորութիւն շեմ տար ես անոր, կը սիրեմ քեզ.

Այս խօսքերը չեն վատահացներ կոռանը, կիրքը դեռ չեր թերեցուցած անոր գիւղացիի ծածկամիտ խոնեմութիւնը, Շատ չանցած,

սակայն, սովորութիւնը ընդունել առւաւ իւրեն, առանց մեծ սարսափի. յանդզնութիւնները օրը ցորեկով արուած այս ժամադրութիւններուն, Գամիլյան սենեակին մէջ, ծերուկ փերեզակուէրէն երկու քայլ անդին: Իր տարփուէին կը կրկնէր իրեն թէ վտանգը կը ինայէ անսոնց որոնք ճակատէն կը զիմագրաւեն զայն, իրաւունք ունէր, Աիրահարները երբեք աւելի ապահով վայր մը պիտի չկրնային գտնել քան սենեակը ուր ոչ ոք պիտի գար զիրենք խանդարելու: Անսոնք հոն կը գոհացնէին իրենց սէրը, անհաւատալի հանգարտութեան մը մէջ:

Օր մը, սակայն, Տիկ. Ռաքէն վեր բարձրացաւ, վախնալով որ ըլլալ թէ իր եղթօք աղջիկը հիւանդ ըլլար, Երեք ժամէ իվեր զետափ կինը վեր ելած էր: Յանդզնութիւնը մինչեւ այն աստիճանին հասցուցած էր որ նիշգը չէր դներ սենեակի զրան, որ ճաշասրահին մէջ կը բացուէր,

Երբ կոռան լսեց ծերուկ փերեզակուէրի ծանր քայլերը վայտէ սանդուխին վրայ, խռովեցաւ, անդզագին կերպով իր բանկոնն ու զիխարկը փնտոեց, Թերէզ սկսաւ խնդալ այն տարօրինակ երեոյթովը զոր կ'ամսէր սովորաբար: Ուժով մը բանեց անոր թեւէն, զարծաեց զայն մահճակալին վարի կողմը, անկիւն մը, և ըստ անոր ցած և հանգարտ ձայնով մը.

— Հոտ կեցիր... Մի՛ շարժիր:

Անոր վրայ ձգեց էրիկմարդու զգեստներ որոնք վար կը կախուէին, և այս բոլորին

վրայ տարածեց ձերմակ վտաւակ մը զոր իր վրայէն հանած էր։ Այս բաներն օրաւ թեթև ու արագ, առանց բան մը կորսնցնելու իր հանգարառութենէն, Յետոյ, պառկեցաւ, հետքարձակ, կիսամերկ։ Կարմիր դեռ ու սարսուագին։

Տիկ։ Ռաքէն կամաց մը բացաւ դուռը և անկողնին մօտեցաւ, քայլերուն աղմուկը մեղմելով։ Դեռահաս կինը քնանալ ձեւցուց, Լոռան կը քրտնէր սպիտակ վտաւակին տակ։

— Թերէզ, հարցուց փերեղակունին հոգածութեամբ մը, հիւա՞նդ ես, աղջիկ։

Թերէզ բացաւ աչքերը, յօրանջեց, ետին դարձաւ և ցաւագին ձայնով մը պատասխանեց թէ ոռսկալի գլխու ցաւ մը ունէր։ Աղջեց հօրաքրոջը որ ձգէ զինքը քնանալու։ Մերուկ կինը մեկնեցաւ ինչպէս հկած էր, առանց աղմուկ հանելու։

Երկու սիրահարները, լոօրէն խնդալով, դրկեցին զիրար հրայրքու ուժգնութեամբ մը։

— Կը տեսնես թէ, ըստ Թերէզ յաղթականօրէն, այստեղ ոչ մէկ բանէ կը վախճանք... Բոլոր այս մարդիկը կոյր են, անոնք չեն սիրեր։

Ուրիշ որ մը, գեռահաս կինը արտառոց գաղափար մը ունեցաւ։ Երբեմն խենթի պէս կ'ըլլաւ, կը զառանցէր։

Խայտարդէտ կատուն՝ Ֆրանսուան, իր ետեի ոտքերուն վրայ նստած էր, սենեակին ձիշդ մէջտեղը։ Մանր, անշարժ, իր կլոր աչքերովը կը զիտէր երկու սիրահարները։ Կարծես թէ կը քննէր զանոնք խնամով, առանց

կոպերը թարթելու, սատանայական տեսակ մը յափշտակութեան մէջ ընկղմած։

— Ֆրանսուային նայէ, ըստ Թերէզ՝ Լոռանին, կարծես թէ կը հասկնայ և այս իրիկուն ամէն բան պիտի պատմէ Գամբիյի... Էսէ, զուարձալի չէր ըլլար, եթէ սկսէր խօսմիլ խանութիւններ մէջ սա մօտ օրերս. գեղեցիկ պատմութիւններ զիտէ մեր վրայով...»

Այն գաղափարը թէ Ֆրանսուա կրնար խօսմիլ, արտակարգօրէն զուարձացուց զեռահաս կինը։ Լոռան կատունին խոշօր կանանչ աչքերուն նայեցաւ և զգաց որ սարսուռ մը անցաւ իր մօրթին վրայէն։

— Ահա թէ ինչպէս պիտի ընէր ան, շարունակեց Թերէզ։ Ոտքի պիտի կանգնէր, և, մէկ թաթով զիս ցոյց տալով, միւսով քեզ, պիտի պոռար. «Պարոնը և Տրկինը զիրար ուժով մը կը գրկեն սենեակին մէջ. ինձմէ չքաշուեցան, բայց, որովհետեւ անոնց ոճրային սիրաբանութիւնները կը զգուեցնեն զիս, կը խնդրեմ որ բանտարկէք զանոնք երկուքը մէկ. այն ատեն այլեւ պիտի չխոռովին իմ կէս օրուան քունս։»

Թերէզ տղու մը պէս կը զուարճանար, կը մնջկատակէր կատուն հետ, ձեռքերը կ'երկարէր ճանկի ձև առնելով. և իր ուսերուն կատուային կոտրտութներ կուտար. Ֆրանսուա՝ քարի անշարժութեամբ մը, կը զիտէր զայն շարունակ. միայն իր աչքերը կենդանի կը թուէին. և իր բերնին անկրւններուն մէջ երկու խորունկ ծալքեր կային որոնք խնդալէն կը ճաթեցնէին յարդալից անասունի մը նմա-

նող այս գլուխը :

Լոռան ցուրտ կրզկար իր ոսկորներուն
մէջ, ծիծաղելի գտաւ թերէզի զուարձաբա-
նութիւնը: Ոտքի ելաւ և կատուն դուրս ըրաւ
գուանէն: Իրականին մէջ, կը վախնար ան,
իր տարփուհին դեռ ամբողջովին անոր տիրած
չէր: անոր էութեան խորը քիչ մը կը մնար
դեռ այն անհանգստութենէն զոր զգացած էր
դեռահաս կնօջ առաջին համբոյրներուն տակ:

VIII

Իրիկունը, խանութին մէջ, լոռան կա-
տարելապէս երջանիկ էր: Սովորաբար, Դա-
միլի հետ կը վերազառնար գրասենեակէն:
Տիկ. Ռաքէն մայրական բարեկամութեամբ
մը կապուած էր անոր հետ. կը կարծէր թէ
կը նեղուի ան, գէշ ուտելով, և ճեղնայարկի
մը մէջ պառկելով. և անգամ մը ըսած էր
կտրուկ կերպով թէ իր պնակը միշտ դրուած
պիտի ըլլար իրենց սեղանին վրայ: Անիկա կը
սիրէր այս տղան այն շաղակրասո գուրգու-
րանքով զոր պառաւ կիները կ'ունենան
մարզոց նկատմամբ, որոնք իրենց գաւառէն
կուգան, միասին բերելով անցեալի յուշերը.
Երիտասարդը լայնօրէն կ'օգտուէր այս
հիւրասիրութենէն: Գրասենեակէն մեկնելուն,
առւն վերադառնալէն առաջ, Դամիլի հետ
ֆոքրիկ պտոյտ մը կ'ընէր քարափին վրայ.

Կրկուքին ալ հաշւոյն կուգար այս մտերժու-
թիւնը. նուազ կը ձանձրանային, կը թափա-
սէին խօսակցելով: Յետոյ կ'որոշէին երթալ
ուտել Տիկ. Ռաքէնի պատրաստած ճաշը: Լո-
ռան տիրաբար կը բանար խանութին դուռը.
ոտքերը բացած կը նստէր աթուներուն վրայ:
ծինելով և թքնելով, որպէս թէ իր տունն ե-
ղած ըլլար:

Թերէզի ներկայութիւնը երթեք չէր շփո-
թեցներ զինքը: Դեռահաս կնօջ հետ կը վար-
ուէր բարեկամական համարձակութեամբ մը.
կը զուարձաբանէր, տափակ կնամեծարու-
թիւններ կ'ուզզէր անոր, առանց գէմքին մէկ
ծալքը շարժելու: Դամիլի կը ծիծաղէր և, ո-
րովհետեւ իր կինը միավանկ բառերով միայն
կը պատասխանէր իր բարեկամին, հաստատա-
պէս այն հաւատքն ունէր թէ երկուքն ալ
զիրար կ'ատեն, Օր մը, նոյնիսկ, մեղաղրեց
Թերէզը թէ պաղ կը վարուի Լոռանի հանդէպ:

Լոռան ծիշդ գուշակած էր. անիկա եղած
էր կնօջ միրահարը, ամուսինին բարեկամը,
մօրը շփացած տղան: Անոր ախորժակները
նման յագեցում մը երթեք չէին ունեցած:
Եւ կը քնանար խորը այն մտերժիկ վայելք-
ներուն զորս Ռաքէն ընտանիքը կուտար ի-
րին: Մնաց որ, այս ընտանիքին մէջ իր դիր-
քը շատ բնական կը թուէր իրեն: Անիկա ե-
ղակի կը խօսէր Դամիլի հետ, առանց բար-
կութեան, առանց խղճահարութեան:

Չէր հսկեր նոյնիսկ իր շարժումնե-
րուն և խօսքերուն վրայ, այնքան վստահ
էր իր խոհեմութեանը և իր հանդարտութեանը.

նսամոլութիւնը որով ան կը ճաշակէր իր այս երանութիւնները, կը պաշտպանէին զայն ամէն տեսակ սխալի գէմ: Խանութիւն մէջ, իր տարփուհին ուրիշ կին մը կը դառնար, զոր երբեք պէտք չէր համրուրել և որ գոյութիւն չունէր իրեն համար, եթէ ամէնուն առջև չէր համրուրեր զայն, պատճառն այն էր որ կը վախնար թէ չէր կրնար վերագանալ. Միմիայն այս հետեւանքը կը կեցնէր զայն: Այլապէս, բացարձակապէս հոգր պիտի չընէր Գամիյի ու իր մօր վիշտը: Երբեք չէր գիտակցեր թէ ի՞նչ հետեւանք տառջ կրնար գալ երբ իր կապը երեան ելլէր, կը կարծէր թէ պարզ կերպով պիտի գործէր. ինչպէս ամէն մարդ պիտի ընէր, եթէ իր տեղն ըլլար, ազքատ և սօվահար մարգու մը պէս: Ատկէ՝ իր կեղծ սրբակրօն հանդարտութիւնը, իր անշահախնդիր և խեղկատակ ընթացքները:

Թերէզ, աւելի ջղային, աւելի սարսապին քան ինքը, ստիպուած էր զեր մը կատարել: Կատարեալ կերպով կը խաղար իր այդ զերը, չնորհիւ այն ուսումնաիրուած կեղծաւորութեան զոր ձեռք բերած էր կրթութեամբ: Մօռաւորապէս տասնըհինգ տարի, անիկա ստած էր, խեղելով իր տեսնգերը, անյօղգող ճիղ մը ընելով մաայլ ու քնացած երենալու, իրեն համար շատ գժուար չէր իր միսին վրայ մեռեալի այս գիմակր առնել, որ կը սառեցնէր իր գէմքը: Երբ Լոռան ներս կը մտնէր, կը գտնէր զայն ծանր, մոայլագէմ, քիթը աւելի երկայն, շրթունքները աւելի նուրբ: Տղեղ էր, գաժան, անմատչելի: Մնաց որ, անիկա

չէր չափազանցեր իր այս տպաւորութիւնները: իր նախնին զերը կը խաղար, առանց ուշադրութիւն գրաւելու աւելի խոշոր խսառութեամբ մը, իր մասին խօսելով. ինք դառն հեցառութիւն մը կը գանէր Գամիյը և Տիկ: Ռաքէնը խաբելուն մէջ, Լոռանի պէս ինք յափրացած չէր իր ցանկութիւններուն թանձր գոհացումին մէջ և անոր պէս անգիտակ իր պարտականութեան հանդէպ. գիտէր ինք թէ գէշ էր ըրածը, և կատաղի բազմանքներ կ'ունենար սեղանէն ելլելու և լուսքերան համրուրելու Լոռանը, իր ամօւսինին և իր հօրաքրոջ ցայց ատլու համար թէ անսասուն մը չէր ինք և սիրահար մը ունէր:

Ատեն ատեն, ջերս ուրախութիւններով կը համակուէր. որքան ալ յաւ զերասանուէի ըլլար, այն ատեն չէր կրնար ինքզինք զսպել երգելէ, իր սիրահարի բացակալութեան և չէր վախնար բնաւ ինքզինք մատնելէ: Յանկարծական այս զուարթութիւնները կըսփոփէին Տիկ: Ռաքէնը որ կ'ամրատանէր իր եղրօր ազջիկը, իր չափազանց լրջութեանը համար: Դեռահաս կինը ծաղկամաններ գնեց և անոնցմով զարգարեց իր սենեակին պատուհանը: յետոյ նոր թուղթավլ պատել տուաւ այս սենեակը, գորգ մը, վարագուրներ, և ծիրանի փայտէ կարասիներ ուզեց: Այս ամբողջ պերճանքը լոռանի համար էր:

Բնութիւնը և պարագաները կարծես թէ այս կինը այս մարդուն համար կազմած էին, և զանոնք իրարու մզած: Անոնցմէ մին: կինը ջղային և կեղծաւոր, մարդը՝ արիւնոտ և ա-

նասնականօրէն ապրող մէկը, հզօրապէս իրարու կապուած զոյգ մը կը կազմէին. Անոնք զիրար կը լրացնէին, փոխադարձաբար զիրար կը պաշտպանէին. Իրիկունը, սեղանին վրայ, լամբարի աղօտ պայծառութեան տակ, կը զգացուէր անոնց միութեան ուժը, տեսնելով կոռանի ժպտուն և թանձր դէմքը Թերէզի անթափանցէր և համր զիմակին առջե:

Քաղցր և հանդարտ երեկոներ էին. Լոռութեան, թափանցիկ և գաղջ ստուերին մէջ, բարեկամական խօսքնը կը լսուէին. Սեղանին շուրջը կը խմբուէին, աղանդերէն ետք, և օրուան հազարումէկ չնչին բաներուն, անցեալի յուշերուն և վազուան յոլոերուն վրայ կը խօսակցէին. Գամիլլ կը սիրէր Լոռանը, այնքան որքան կրնար, գոհ եսամէրի մը պէս, և Լոռան կը թուէր թէ հաւասար գուրգուրանք մը կը առածէր անոր հանդէպ. անոնց միջեւ անձնուէր խօսքերու, ծառայելու պատրաստ շարժումներու, և հաճոյակատար ակնարկներու փոխանակութիւն մը կար. Տիկ. Ռաքէն, հանդարտադէմ, իր ամբողջ անդորրութիւնը կը գտնէր իր զաւակներուն շուրջ, անոնց չնչած խազաղ մթնոլորտին մէջ. Կարծես թէ ասիկա հաւաքոյթ մըն էր հին ծանօթներու որոնք զիրար կը ճանչնային խօրապէս և լիակատար վստահութիւն ունէին իրենց բարեկամութեան վրայ.

Թերէզ, անշարժ, միւսներուն պէս խաղ, կը զիտէր այս քաղցինի ուրախութիւնը, անոր հոգիին խորը, վայրի քրքիներ առաջ

կուգային. իր ամբողջ էութիւնը կը ծաղրէր, մինչդեռ իր դէմքը պաղ խստութիւն մը կը պահէր. Հեշտանքի նրբացումներով ինքնիր մէջ կ'ըսէր թէ՝ քանի մը ժամ առաջ, քովի սենեակն էր ինք, կէս-մերկ, հերարձակ, Լոռանի կուրծքին վրայ. անիկա կը ժտաբերէր ամէն մէկ մանրամասնութիւնը խենթ կիրքի այս յետմիջօրէին, կը փոէր զանոնք իր յիշողութեան մէջ, և այս այրող տեսաբանը կը հակազրէր աշքերուն տակ պարզուած մեռած տեսարանին: Ա.հ. ինչպէս կը խարէր այս միամիտ մարդիկը, և ինչքան երջանիկ էր անզանոնք խարելով այնքան յաղթական անամօթութեամբ մը. Եւ հոն, երկու քայլ անզին, սա բարակ միջնորմին ետին էր որ մարդ մը կ'ընդունէր. հո՞ն է որ կը թաւալէր շնութեան սաստկութեան մէջ: Եւ իր սիրահարը, այս պահուս, անձանօթ մը կը զառնար իրեն համար, իր ամուսինին մէկ ընկերը, տեսոկ մը տիսմար և ինքնակոչ, որով պէտք չօւնէր մտահոգուիլ. Այս գաֆան կատակերգութիւնը, կեանքի այս խարկանքները, ցորեկուան հրաբոր համբոյրներուն և իրիկունը ցուցազրուած կեղծ անտարբերութեան այս բաղդատութիւնը նոր բորբոքումներ կուտար զեռատի կնոջ արիւնին:

Երբ Տիկ. Ռաքէն և Գամիլլ, պատահաբար, վար կ'իջնէին, Թերէզ մէկ ոստումով ոտքի կը կանգնէր, և անասնական ուժգնութեամբ մը իր շրթունքներով կը փարէր իր սիրահարին շրթունքներուն, լոօրէն, և այսպէս կը մնար, հեասպառ, չնչհատ, մինչեւ որ լսէր

սանդուխի աստիճաններուն ծռնչիւնը : Այս ա-
տեն, թեթև շարժումով մը, կր վերագրաւել
իր տեղը և կր վերստանար իր դէմքի ծամա-
ծութիւնը : Լոռան, հանդարտ ձայնով մը .
Գամիրյլի հետ կր շարունակէր ընդհատուած-
խօսակցութիւնը : Կիրքի փայլակ մըն էր ասի-
կա կարծես, արագ ու կուրացուցիչ, մեռած
երկինքի մը մէջ :

Հինգչարթի օր, իրիկունը քիչ մը տւելի
ողեարուած կ'ըլլար, լոռան՝ որ այդ օրը
ձանձրոյթէն կը մեռնէր, իր պարտականու-
թիւնը նկատած էր մէկ անգամ իսկ չբացա-
կայիլ գումարումներէն . կ'ուզէր, իրեւ Խո-
նեմ միջոց մը, ճանչցուիլ և յարգուիլ Գա-
միրյլի բարեկամներէն : Հարկադրուած էր մտիկ
ընել կրիկէյի և ծերուկ Միջօյի բարբանջանք-
ները . Միջօյ շարունակ սպանութեան և գո-
զութեան միւնոյն պատմութիւնները կր պատ-
մէր, կրիկէ կը խօսէր միւնոյն ատեն թէ իր
պաշտօնեաններուն, թէ իր պետերուն և թէ իր
վարչութեան մասին . Երիտասարդը Օլի-
վիէյի և Սիւզանի մօտ կր փախչէր, օրոնք ա-
ւելի նուազ տաղակացուցիչ կը թուէին իրեն :
Մնաց օր, կը փութար տօմինօ խաղալ պա-
հանջել :

Հինգչարթի իրիկուն էր որ Թերէզ կը ճշ-
գէր իրենց ժամադրութեան օրն ու ժամը : Մեկ-
նումի իրարանցումին մէջ, երբ Տիկ . Ռաքէն
և Գամիրյլ հրաւիրեալներու կ'ընկերանային
մինչև անցքին գուռը, զեռատի կինը Լոռանի
կը մտենար, ցած ձայնով կր խօսէր անոր և
կը սեղմէր անոր ծեռքը, երբեմն նոյնիսկ .

երբ ամէն մարդ կոնակ դարձուցած կ'ըլլար .
կը գրիէր զայն տեսակ մը անապարծութեամբ :

Ութը ամիս, շարունակուեցաւ ցնցումի
ու անգորրացման այս կեանքը : Սիրահարները
կ'ապրէին կատարեալ երանութեան մը մէջ .
Թերէզ այլեւ չէր ձանձրանար . այլեւ ոչինչ
կը բաղձար . Լոռան, յղփացած, հանգիստը
գտած և ա'յ աւելի ճարպոտած, միայն մէկ
վախ մը ունէր թէ կրնար վերջ գտնել այս
գեղեցիկ կեանքը .

IX

Կէս օրէ վերջ յը, երբ Լոռան իր գրա-
սենեակէն մեկնելու վրայ էր Թերէզը երթալ
գտնելու համար, որ իրեն կըսպասէր, իր գլ-
խաւորը կանչել տուաւ զինքը և հաղորդեց ի-
րեն թէ այսուհետեւ կ'արգիլէ այլեւ բացակա-
յիլ : Զարաչար գործածած էր արձակուրդները,
Վարչութիւնը որոշած էր ճամբու գնել զայն,
եթէ մէկ անգամ իսկ մեկնէր :

Աթոռին վրայ գամուած, մինչև իրիկուն
յուսահատ նստեցաւ . Պէտք է իր ապրուետը
շահէր, չէր կրնար հանդուրժել որ ճամբու
զրուէր, իրիկունը, Թերէզի զայրացած դէմքը
չարչարանք մը եղաւ իրեն համար : Չէր գիտեր
թէ ի՞նչպէս բացատրէր իր խոստմնազանցու-
թիւնը իր տարփուհին հանդէպ : Մինչ Գամիրյլ
խանութը կը փակէր, արագօրէն մօտեցաւ

գեռատի կնոջ .

— Այլևս չենք կրնար զիրար տեսնել , ըստ անոր ցած ձայնով : Իմ պետս կը մերժէ դուրս ելլելու որևէ նոր արտօնութիւն տալ ինձի :

Գամիյլ ներս կը մտնէր , Լոռան հարկադրուեցաւ քաշուիլ , առանց աւելի ընդարձակ բացատրութիւններ տալու և Թերէզի ձգելով այս բիրտ յայտարարութեան հարուածին ներքեւ : Սրտմտած , չուզելով ընդունիլ որ իր հեշտութիւնները խոռվեն , անքուն գիշեր մը անցուց , արտառոց ժամագրութիւններու ծրագիրներ շինելով : Յաջորդ հինգչարթի , հազիւ վայրկեան մը խոսեցաւ Լոռանի հետ : Իրենց անձկութիւնը կը սաստկանար մանաւանդ անոր համար որ չէին գիտեր ո՛ւր պիտի հանդիպէին , իրարու հետ խորհրդակցելու և համաձայնելու համար : Դեռահաս կինը նոր ժամագրութիւն մը տուաւ իր սիրահարին որ երկրորդ անգամ խոստմնազանց գտնուեցաւ : Այն ատեն , Թերէզ մէկ սեեռուն գաղափար մը ունեցաւ — տեսնել զայն ամէն գնով :

Տաօնքինգ օր կար օր Լոռան չէր կրնար մօտենալ Թերէզի : Այն ատեն զգաց թէ այս կինը որքան անհրաժեշտ գարձած էր իրեն . հեշտանքի սովորութիւնը նոր ախորժակներ բացած էր իր մէջ , սուր պահանջով : Այլևս ոչ մէկ նեղութիւն կրզգար իր տարփուեիրին զրկումներէն , կը փնտաէր զանոնք անօթի անսունի մը յամառութեամբ : Արիւնի կիրք մը անթեղուած էր իր դնդերներուն մէջ . հիմակ օր իր ձեռքէն կ'առնէին իր սիրուհին ,

այս կիրքը կը յորդէր կոյր սաստկութեամբ մը . կատաղօրէն կը սիրէր : Ամէն բան անզիւտակից կը թուէր այս անբանի բարդաւաճ բնութեան մէջ . բնազգներու կը հնազանդէր . կ'առաջնորդուէր իր կազմին կամեցողութիւններէն : Քա՞նի քա՞ն պիտի խնդար , եթէ տարի մը առաջ ըսէին իրեն թէ կնոջ մը գերին պիտի գառնար , իր հանգարտութիւնը վտանգելու ասահճան : Ցանկութիւններու խուլ աշխատանքը կատարուած էր իր մէջ , առանց իր զիտութեան , և վերջի վերջոյ , ձեռք ու ոտք կապուած , զինքը նետած էր Թերէզի վայրէ զգուանքներուն : Այս միջոցին , կը վախնար թէ խոհեմութիւնը ձեռքէ կը ձգէ , իրեկունը չէր համարձակեր Փօն Նէօֆ անցքը գալ , վախնալով որ յիմարութիւն մը կը գործէ : Ալ ինքզինքին չէր պատկաներ . իր տարփուհին , կատուի ճկունութիւններով , քիչ քիչ սպրզած էր իր մարմնին իւրաքանչիւր նեարգին մէջ : Անիկա ապրելու համար , այս կնոջ պէտք ունէր ինչպէս ուտելու և խմելու պէտք ունինք :

Ապահովարար խենթութիւն մը պիտի գործէր , եթէ Թերէզէն նամակ մը ստացած չըլլար , որ իրեն կը յանձնարարէր տաւնը մնալ հետեւեալ օրը , իր սիրուհին կը խոստանար գալ գտնել զինքը իրիկուան ժամը ութին :

Գրասենեակէն մեկնելուն , գլխէն ճամբեց գամիրլը , ըսկելով թէ յոզնած է , և պիտի երթայ պառկելու խսկոյն : Թերէզ , ճաշէն ետք , իր զերը խաղաց նմանապէս , խոսեցաւ յաճախորդուհին մը մասին որ տունէն ելած էր ա-

առնց վարձքը վճարելու. գաժան պահանջատէս-
քի մը պէս վարուեցաւ, և յայտարարեց թէ
կ'ուզէ երթալ իր դրամը ուզել. Յաճախորդու-
հին կը բնակէր Պաթիյնօլի մէջ. Տիկ. Ռա-
քէն և Գամիյլ երկար գտան ճամբան և դիմու-
մը յանդուգն. բայց չզարմացան, և հան-
գարտ սրտով թողուցին որ երայ թերէզը:

Դեռատի կինը Փօռ օ Վէն վազեց, սահե-
լով ճարպոտ սալաքարերուն վրայ, անցորդ-
ներուն զարնուելով, հասնելու արտորանքին
մէջ. Տամկութիւններ կը բարձրանային դէմ-
քըն իվեր, ձեռքերը կ'այրէին. գինով կին
մըն է պիտի ըսէիք: Արազօրէն վեր ելաւ կա-
հաւոր պանդոկին սանդուխէն: Վեցերորդ յար-
կը, շնչառպառ, մշուշո աշքերով, նշմորեց
կոռանը՝ բազրիկին վրայ հակ, որ իրեն կըն-
պասէր:

Մտաւ ձեզնայարկին մէջ: Իր լայն քը-
ղանցքները չէին կրնար սեղմուիլ հոն, այն-
քան նեղ էր տեղը: Մէկ ձեռքով քաշեց վար-
առաւ գլխարկը, և մահճակալին դէմ կոթնե-
ցաւ, նուաղուն...

Ենգաղիր պատահանը, որ աղէկ մը բաց-
ուած էր, իբիկուան զովութիւնները կը թա-
փէր այրող անկողնին վրայ: Սիրահարները
երկար ատեն մնացին այս ողորմելի սենեակին
մէջ, ինչպէս ծակի մը խորը. Յանկարծ, Թե-
րէզ լսեց Փիթիէր ժամացոյցին ձայնը, որ ժա-
մը ատաւ կը հնչէր: Պիտի ուզէր խուլ եղած
ըլլալ. ոտքի ելաւ տաժանագինօրէն և դիտեց
ձեզնայարկը զոր զեռ աեսած չէր: Գլխարկը
փնտռեց, կապեց ժապաւէնները, և նստաւ,

գանդադ ձայնով մը բուլով.

— Պէտք է որ մեկնիմ.

Լոռան եկած ծնրազրած էր իր առջև,
Բանեց թերէզի ձեռքերը.

— Յտեսութիւն, ըստ Թերէզ, առանց
շարժելու.

— Ոչ թէ ցտեսութիւն, գոչեց ան, ատի-
կա չափազանց անորոշ է... Ո՞ր օրը պիտի
զաս:

Թէ էզ դիտեց զայն շեշտակի.

— Անկեղծութիւն կ'ուզես ըստ ան:
Լա՛ւ, իրա՛ւ, կը կարծեմ թէ այլես պիտի չվե-
րագանամ. Պատրուտկ շունիմ. չեմ կրնար
ալ ստեղծել:

— Այս ատեն, պէտք է մնաք բարով ը-
սենք իրարու:

— Ո՛չ, չեմ ուզեր.

Անիկա այս բասերը արտասանեց սարսա-
փահար զայրոյթով մը, Եւ աւելի մեղմօրէն
աւելցուց, առանց զիտնալու թէ ի՞նչ կ'ըսէր.
առանց իր աթոռը թողելու:

— Պիտի երթամ.

Լոռան կ'երազէր, Գամիլի վրայ կը յտա-
ծէր:

— Չեմ ցաւիր անկէ, ըստ վերջապէս ա-
ռանց անունը տալու, բայց իրապէս մեզ չա-
փազանց կը նեղէ ան... Չե՞ս կրնար մեզ ա-
զաւել անկէ, ճամբորդութեան զրկել, անդ
մը, շատ հեռու տեղ մը.

— Ա՞հ, այո՛, ճամբորդութեան դրկել,
յարեց դեռահաս կինը զլուխը շարժելով: Կը
կարծես թէ այսպիտի մէկը կը համաձայնի

ճամբորդել . . . Միայն մէկ ճամբորդութիւն կայ սրմէ այլես չեն վերագառնար . . . Բայց մեզ բոլորս պիտի թաղէ ան . այս մարդիկը որ միայն շունչ մը ունին, երբեք չեն մեռնիր .

Լուրջիւն մը տիրեց : Լոռան ծունկի վրայ քաշկառուեցաւ . իր տարփուհին փարելով, գլուխը անոր կուրծքին յեցած :

— Երազ մը հիւսած էի, ըսաւ ան, կ'ուզէի ամրողջ զիշեր մը անցընել քեզի հետ, քնանալ թերթուղ մէջ և հետևեալ օրը արթննալ համբոյրներուղ տակ . . . կ'ուզէի ամուսինդ ըլլալ . . . Կը հասկնա՞ս .

— Այո՛, այո՛, պատասխանեց Թերէզ սարսապին .

Եւ ուժգնօրէն հակեցաւ Լոռանի գէմքին վրայ, զոր համբոյրներով ծածկեց : Անիկա իր գլխարկին եղերքները կը քսէր անոր երեսին կարձր ժաղերուն . չէր մտածեր այլես թէ հագուսած էր և իր զգեստները պիտի ճմոթկէր : Կը հեծկլտար և շնչառպառ խօսքեր կ'արտասաւէր իր արցունքներուն մէջէն :

— Մի ըսեր ալդ բաները, կը կրկնէր ան, որովհետև ալլես ուժ պիտի չունենամ քեզմէ թաժնուելու, հոս պիտի մնամ այն ատեն . . . Քաջութիւն տուր ինծի աւելի . ըսէ ինծի թէ դարձեալ պիտի տեսնենք զիրար : Զէ՞ որ դուն ինծի պէտք ունիս և թէ օր մը միջոցը պիտի գտնենք միասին ապրելու համար :

— Այն ատեն, նորէն եկուր, վազք նորէն եկուր, պատասխանեց անոր Լոռան, որուն դոզդզագին ձեռքերը կը բարձրանային անոր հասակն իվեր :

— Բայց չեմ կրնար գալ նորէն . . . Հսկ քեզի, պատրուակ չունիմ :

Թերը կը գալարէր : Եւ ան յարեց .

— Օ՛հ, գայթակղութիւնը չի վախցներ զիս . . . Վերադարձիս, եթէ կ'ուզես, Գամիլյի ըսեմ թէ դուն իմ սիրահարս ես, և ետ գամ հոս պառկելու . . . Քեզի համար է որ կը վախնամ ես . չեմ ուզեր քու կեանքդ խոռվել, կը փափաքիմ որ երջանիկ կեանք մը ունենաս :

Երիտասարդին խոհեմ բնազդները արթընցան :

— Իրաւունք ունիս ըսաւ ան, պէտք չէ տզու պէս գործել : Ա՛հ, եթէ ամուսինդ մհանէ՞ր . . .

— Եթէ ամուսինս մեռնէ՞ր . . . Կրկնեց գանդաղօրէն Թերէզ :

— Կ'ամուսնանայինք միասին, այլես չէինք վախնար . և լանօրէն կը վայելէինք մեր սէրը . . . Ինչ լաւ և քաղցր կեանք :

Դեռատի կինը շտկուած էր : Երեսները գունատած, կը զիտէր ան իր սիրահարը մթին աշքերով . սարսուներ կը շարժէին իր շըրթունքները :

— Մարդիկ կը մեռնին երբեմն, մընջեց ան վերջապէս : Միայն, վտանգաւոր է անոնց համար որ կը վերապրին :

Լոռան չպատասխանեց .

— Կը տեսնես, շարունակեց Թերէզ, բուլոր ծանօթ միջոցները գէշ են :

— Զհասկցար զիս, ըսաւ Լոռան, խալազօրէն : Յիմար չեմ, կ'ուզեմ սիրել քեզ անորրութեան մէջ . . . Կը մտածէի թէ ամէն օր

արկածներ կը պատահին, թէ ուաքը կրնայ սահիլ, կղմինար մը կրնայ իյնալ . . . կը հասկնա՞ս, Այս վերջին պարագային, միակ յանցաւորը հովանէ:

Կը խօսէր տարօրինակ ձայնով մը: Ժպիտ մը ունեցաւ և փայփայիչ շեշտով մը աւելցուց.

— Տեսնենք, հանդարտ կեցիր, լաւ մը պիտի սիրենք զիրար, երջանիկ պիտի ապրինք . . . Քանի որ դուն չես կրնար գալ, եւ կը կարգադրեմ այս ամէնը . . . Եթէ քանի մը ամիսներ զիրար չտեսնենք, մի մոռնար զիս, խօրհէ թէ մեր երանութեան համար է որ կ'աշխատիմ:

Անիկա իր բազուկներուն մէջ բանեց Թերէզը որ գուռը կը բանար մեկնելու համար.

— Դուն իմս ես, այնպէս չէ՞ շարունակեց ան: Կ'երգնո՞ւս ամբողջովին ինծի տրամադրութիւն, ամէն ժամ, երբ ուզեմ:

— Այս՛, զոչեց զեռահաս կինը, ես քեզի կը պատկանիմ, գործածէ զիս այնպէս ինչպէս քեզ հաճելի կուգայ:

Վայրկեան մը մնացին անոնք վայրագ և համր: Յետոյ Թերէզ ինքինք ազատեց խըսարէն, և, առանց գլուխր ետ դարձնելու, ձեղնալարկէն դուրս ելաւ և սանդուխէն վարիջաւ: Լոռան մտիկ ըրաւ աղմուկը անոր քայլերուն որոնք կը հեռանային:

Երբ այլես ոչինչ լսեց, իր խորշը վերագրածաւ, պառկեցաւ: Սաւանները գաղջ էին: Լոռան կը խեղզուէր այս նեղ ծակին խորը զոր Թերէզ լեցուցած էր իր կիրքին կրակներով:

Իրեն կը թուէր թէ զեռ քիչ մը կը շնչէր զեռահաս կինը: Թերէզ անկէ անցած էր, թափանցող գոլեր, մանիշակի բոյրեր տարածելով, և այժմ անիկա իր բազուկներուն մէջ կը սեղմէր միայն իր տարփուհիին անշօշափելի ուրուականը, որ իր շուրջը կը զեգերէր, անիկա ածնդը ունէր մշտագթիթ և անյագ սէրերու: Զփակեց պատուհանը, կոնակի վրայ պառկած, բազուկները մերկ, ձեռքերը բաց, զովութիւն փնտռելով, երազեց ան՝ դիտելով մութ կապոյտ այն քառակուսին, զոր պատուհանի շրջանակը կը գծէր երեխնքին մէջ:

Մինչեւ առաւօտ, նոյն գաղափարը դարձաւ զիխուն մէջ: Թերէզի գալէն առաջ: Հէր մտածեր Գամմիյլի սպանութեան մասին, խօսած էր այս մարդուն մահուանը շուրջ: զէպաքերէն մզուած, և զայրացած այն մտածումէն թէ այլես պիտի չտեսնէր իր սիրուհին: Էւ այսպէս է որ իր անզիտակցական բնութեան մէկ նոր անկիւնը կը բացուէր— սկսած էր երազել շնութեան մոլուցքին մէջ անոր սպանութեանը մասին:

Այժմ, աւելի հանդարտ, կ'ուսումնասիւրէր սպանութիւնը: Մահուան գաղափարը, երկու համբոյրներու միջեւ յուսահատօրէն նետուած, անողոք և սուր կերպով միտքը կուգար նորէն: Լոռան, անքունութենէն զնցուած, զղայնացած Թերէզի իր ետին թուղած բարկ բուրմունքներէն, որոգայթներ կը լարէր, զէշ պատահմունքները կը հաշուէր և կը պարզէր իր առջև այն առաւելութիւնները զրբ պրս պիտի ունենար եթէ մարդասպանն

Վ ԲԱԼԱՐ ԻՆՔ :

Ամէն կարգի նկատումներ ոճիրին կը մզէին զինքը : Ի՞նքնիրեն կ'րոէր թէ իր հայրը, ժէօփօսի գիւղացին, դեռ միաքը դրած չէր մեռնիլ . թերես տակաւին տասը տարի պէտք պիտի ըլլար պաշտօնեալ մնալ . կաթնատուները ձաշել և առանց կնոջ ապրիլ ձեղնայարկի մը մէջ . Այս գաղափարը կը զայրացնէր զինքը : Ըսդհակառակն . երբ Գամիլլ մեռնէր, ինք կ'ամուսնանար թերէզի հետ, կը ժառանցէր Տիկ . Ռաքէնի ունեցածը . հրաժարական կուտար և արեին մէջ կը թափառէր . Այն ատեն, հաճոյքով մը սկսաւ երազել այս ծոյլ կեանքը . ինքինք կ'երեակայէր արդէն իրեն անգործ, ուտելով և քնանալով, համբերատարօրէն սպասելով իր հօր մահուան, եւ երբ իրականութիւնը կը ցցուէր իր երազանքին մէջ տեղը, Գամիլլի կը բախէր, բուռնցքներ կը սեղմէր կարծես կրնար սպասնել Գամիլլը : Յետոյ, երբ շունչը կը կարէր, մէկ սատումով ետ կը թաւալէր, կռնակի վրայ կը պառկէր, և, աշքերը խոշոր մը բացած, գէմքը կուտար պատուհանի ցուրտ ֆշումներուն, և ասազերուն մէջ, երկնքին կապտուրակ պայծառութեանը մէջ կը փնտռէր սպասութեան խորհուրդ մը, մարգասպանութեան ծրագիր մը :

Ոչ մէկ միջոց գտաւ : Ինչպէս ըսած էր իր տարփուհիին, ինք տղայ մը, տխմար մը չէր . ոչ զայոյն և ոչ ալ թոյն կ'աւզէր . Մածուկ ոճիր մը կ'ուզէր, որ անվտանգ կատարուէր, տեսակ մը չարաշուք խեղզում, առանց միչի, առանց ահաբեկումի, պորզ անհետացում մը : Կիրքը զուր տեղը կը ցնցէր զայն և առաջ կը մզէր . իր ամբողջ էռութիւնը հրամայականօրէն խոհնմութիւն կը պահանջէր : Զափազանց մատասիրտ էր, չափազանց հեշտասէր, իր անդորրութիւնը վտանգելու համար : Ասիկա կը սպասնէր խաղաղ և երջանիկ ապրելու համար :

Քիչ քիչ, քունը տարաւ: Պաղ օդը ձեզ-
նայարկէն գուրս քշած էր թերէզի բուրումնա-
ւէտ և գաղջ ուրուականը: Լոռան, խորտակ-
ուած և հանդարտած, համակուեցաւ քաղցր
ու տարտամ տեսակ մը թմբիրով: Քնանալու
ատեն վճռեց թէ նպաստաւոր առիթի մը պի-
տի սպասէ, եւ իր մտածումը հետզետէ ա-
ւելի խուսափուկ գարձած, կ'օրօրէր զինքը որ
կը մրմնջէր. «Պիտի սպաննեմ զայն, պիտի
սպաննեմ»: հինգ վայրկեան ետքը, կը հանգ-
չէր արդէն, խաղաղաւէտ կանոնաւորութեամբ
մը շնչելով:

Թերէզ տուն վերադարձած էր ժամը տաս-
ուըմէկին: Գլուխը կրակի մէջ և մտա-
ցիր, Փօն Նէօֆ անցքը հասու, առանց
գիտակցելու թէ ինչ ճամբայ ըրած էր: Տիկ.
Թաքէնն ու Գամիյլը գտաւ անձկութեան
ժատնուած և անհամբեր. չոր մը պատասխա-
նեց անոնց հարցումներուն, ըսելով թէ անօ-
գուտ վազք մը ըրած էր և մէկ ժամ հանրա-
կառքի սպասած մայթին վրայ:

Երբ անկողին մտաւ, ցուրտ եւ խոնաւ
գտաւ զայն: Իր անդամները, որոնք կ'այրէին
գեռ, գարշանքի սարսուաներ ունեցան: Գա-
միյլ չուտով քնացաւ, եւ Թերէզ երկար գի-
տեց այս տժգոյն գէմքը որ տխմարօրէն կը
հանգչէր բարձին վրայ, բերանը բաց: Հեռու
կ'երթար անկէ, և իր փակ բռունցքը այս բեր-
նին մէջ միսրճելու բաղձանքները կ'ունենար:

X

Մօտ երեք շաբաթ անցաւ: Լոռան ամէն-
իրիկուն խանութի կուդար դարձեալ. յոգնած,
հիւանդի պէս կը թուէր. թեթև կապտորակ
շրջանակ մը կը շրջապատէր իր աչքերը: շըր-
թունքները կը տժգունէին և կը ճամթութին:
Մնաց որ, միշտ իր վրայ էր այն ծանր հան-
գարտութիւնը. Գամիյլը կը դիտէր շեշտակի,
և նոյն սրտաբաց բարեկամութիւնը կը յայտ-
նէր անոր հանդէպ, Տիկ. Ռաքէն ա'լ աւելի կը
գուրգուրար ընտանիքի այս բարեկամին
վրայ, այն օրէն իվեր որ կը տեսնէր թէ տե-
սակ մը խուլ տենզի մէջ թաղուած էր ան-
թերէզ վերստացած էր իր մունջ ու կախ դէմ-
քը: Անիկա ա'լ աւելի անշարժ դարձած էր,
աւելի անթափանց, աւելի խազաղ քան երբեք:

Իրեն կը թուէր թէ Լոռան գոյութիւն
չունի այլիւս. հազիւ անոր կը նայէր. հազ-
ուազէպօրէն կը խօսէր անոր հետ և կատար-
եալ անտարբերութեամբ մը կը վարուէր: Տիկ.
Ռաքէն, որուն բարութիւնը կը վիրաւօրուէր
անոր այս ընթացքէն, երբեմն կ'ըսէր երիտա-
սարդին. «Կարեւորութիւն մի՛ տար եղքօր աղ-
ջկանս պազութեան: Ես կը ճանչնամ՝ զայն-
իր գէմքը պազ կ'երեւայ, բայց իր սիրոը տաք
է ամէն կարգի գուրգուրանքներով և անձ-
նուիրութիւններով»:

Երկու տարփածուները այլես ժամագրու-
թիւններ չունէին: Սէն Վիկտոր փողոցի իրի-
կունէն իվեր, առանձինն իրարու չէին հան-
դիպած: Իրիկունը, երբ դէմ դիմաց կուգա-

յին, հանդարտ և մէկզմէկու օտար երեսյթով, կիրքի, սարսափի և ցանկութեան փոթորիկներ կ'անցնէին իրենց երեսներուն խաղաղ մորթին տակէն: Եւ Թերէզի մէջ բորբոքումներ, թուլութիւններ, անողոք քրքիչներ կը ծնէին. Լոռանի մէջ՝ մթին անասնութիւններ, սուր վարանումներ: Իրենք իսկ չէին համարձակներ դիտել իրենց հութեան խորը, այն վրդավուն տենդին խորը՝ որ իրենց ուղեցը կը լեցնէր տեսակ մը թանձր ու բարկ գուրշով մը:

Երբ կարելի ըլլար, դրան մը ետին, առանց խօսելու, իրարու ձեռք կը սեղմէին խորտակելու աստիճան, կարծ ու բիրտ սեղմումով մը: Անոնք կը բաղձալին, վոխագարձաբար, իրենց միսերէն փերթեր տանիլ իրենց մտաներուն փակած: Ուրիշ միջոց չունէին բայց եթէ ձեռքի այս սեղմումը, իրենց ցանկութիւնները հանդարտուցնելու համար: Այդ սեղմումին մէջ կը դնէին իրենց բավանդակ մարմինը: Ուրիշ ոչինչ կը պահանջէին իրարմէ: Կըսպասէին:

Հինգչաբթի իրիկուն մը, խաղի սկսելէ առաջ, Ռաքէն ընտանիքին հրաւիրեալները, սովորականին պէս, կտոր մը խօսակցութիւն ունեցան: Իրենց խօսակցութեան մեծագոյն նիւթերէն մէկը կը կազմէին ծեր Միշոյի ըստծները իր նախկին պաշտօններուն վրայ, զայն հարցաքննելը այն տարօրինակ և չարաշուք արկածներու մասին որոնց ան ալ խառնուած ըլլալու էր: Այն տեսն կրիվէ և Գամիլ մտիկ կ'ընէին սոտիկանական գօմիսէրին պատմու-

Թիւնները հէքեաթներու ունկնդրող փոքրիկ մանուկներու անաթեկ և բերանաբաց կերպարանքովը: Այս բանը կը սոսկացնէր և կը զուարձացնէր զանոնք:

Այդ օրը, Միջօն որ սոսկալի ոճրագործութիւն մը պատմած էր, որուն մանրամասնութիւնները սարսակցուցած էին իր ունկընդիրները, աւելցուց զլուխը երեցնելով.

— Եւ զեռ ամէն բան յայտնի չէ... Արքան ոճիրներ անծանօթ կը մնան, ո՛րքան ոճրագործներ խոյս կուտան մարդոց արդարագատութենէն:

— Ի՞նչպէս, ըստ կրիվէ ապշած, կը կարծէք թէ ուրեմն, վողոցին մէջ սինլքորնե՞ր կան որոնք ոճիր գործած են և զեռ չեն ձերբակալուած:

Օլիվիէ սկսաւ խնդալ, արհամարհուած երեւոլիթով մը:

— Միրելի պարօնս, ըստ ան իր ճաթած ձայնով, եթէ չեն ձերբակալեր զանոնք, պատճառն այն է որ կ'անգիտանան թէ ոճիր գործած են անոնք:

Այս տրամաբանութիւնը համոզիչ չթուեացաւ կրիվէի: Գամիլ անոր օգնութեան եւ կաւ:

Ես Պ. կրիվէի կարծիքէն եմ, ըստ ան ապուշ ծանրակառութիւն մը տալով իր ըստծին... Պէտք ունիմ կարծելու: թէ սոտիկանութիւնը լաւ կազմակերպուած է և թէ ոչ մէկ մարդասպանի պիտի հանդիպիմ մայթի մը մրայ:

Օլիվիէ անձնական յարձակում մը տեսաւ

այս խօսքերուն մէջ .

— Անկասկած , ոստիկանութիւնը յու կազմակերպուած է , գոչեց ան վշտացած շեշտով մը . . . Բայց չենք կրնար անկարելին ընել . Ոճրագործներ կան որոնք ոճիրը սատանի դպրոցը սորված են . անոնք իրենց օճիքը պիտի ազատէին նոյնիսկ Աստուծոյ ձեռքէն . . . Այսպէս չէ՞ . հայրիկ :

— Ալո՛ , այո՛ ըստաւ , ձերունի Միշօն . . . Այսպէս , երբ Վերնոն էի ես . — դուք եր յիշէք ասիկա թերեւ Տիկ . Ռաքէն — սայրապան մը սպաննեցին ճամրուն մէջտեղը : Դիակը գտնուեցաւ կտոր կտոր հղած , փոսի մը մէջ : Երբեք կարելի չեղաւ ձեռք անդրնել յանցաւորը : Անիկա թերեւ կ'ապրի դեռ այսօր . Թերեւ մեր դրացին է . և թերեւ Պ . Կրիվէն անոր պիտի հանդիպի տուն վերադառնալու ատեն :

Կրիվէ գունատեցաւ , ձերմակ կտաւ դարձաւ : Զէր համարձակեր գլուխր ետին դարձրնել . կը կարծէր թէ սալլապանը սպաննողը իր ետեն էր . Թէկ , վախնալէն ուրախացած էր .

— Օ՛ , ոչ , թոթովեց ան , առանց գիտնալու թէ ինչ կ'ըսէր , օ՛ , ոչ , չեմ ուզեր հաւատալ ասոր . . . Եօ ալ պատմութիւն մը գիտեմ : Անգամ մը սպասուհի մը կար որ բանտ դրուեցաւ , իր տէրերէն արծաթեալ սպաս մը գողցած ըլլալուն համար : Երկու ամիս ետք . երբ ծառ մը կը կտրէին , սպասը գտնուեցաւ անծեղի մը բոյնէն : Գողը անծեղն էր . Սպասուհին ազատ արձակուեցաւ . . . կը տեսնէք որ յանցաւորները միշտ կը պատժուին :

Կրիվէ յաղթական էր , Օլիվիէ կը ծիծաղէր հեգնանքով .

— Ուրեմն , ըստ ան , անծեղը բանտարկեցին .

— Աս չէ որ ըսել ուզեց Պ . Կրիվէն , յարեց Գամիյլ . իր պետք ծիծաղելի դառնալէն վշտացած . . . Մայր , տօմինօն ինծի տուր :

Մինչ Տիկ . Ռաքէն տօմինօի տուփր փնտոելու կ'երթար , երիտասարդը շարունակեց իր խօսքը , Միշոյի դառնալով .

— Ուրեմն ոստիկանութիւնը անկարող է , կ'ընդունի՞ք . մարդասպաններ կան որ ԿԸ պտտի՞ն արևին տակ .

— Ա՛հ , գմբախտաբար այո՛ , պատասխանեց գօմիսէրը :

— Անբարոյութիւն է , եզրակացուց Կրիվէ :

Այս խօսակցութեան ընթացքին , Թերէ՛ և Լոռան լուռ մնացած էին : Զէին խնդացած նոյնիսկ Կրիվէի տխմարութեան վրայ : Երկուքն ալ արմուկնին սեղանին դրած , թեթեւակի տժգունած և տարտամ աչքերով , մտիկ կ'ընէին : Պահ մը իրենց ակնարկները իրարուհանդիպած էին , սե և հրայրքուու եւ քրտինքի փոքրիկ կաթիլներ կը գոյանային Թերէզի մազերուն արմատը , և պաղ փշումներ աննշամարելի սարսուռներ կուտային Լոռանի մորթին :

Երբեմն, կիրակի օրերը, երբ օդը գեղեցիկ ըլլար, Դամիյլ կը հարկադրէր Թերէզը որ իրեն հետ դուրս ելլէր և պղտիկ պտոյտ մը ընէր Շան զ'էլիզէյի մէջ։ Դեռահաս կինը պիտի նախընտրէր խանութիւ ստուերին մէջ մնալ. կը յոդնէր, կը ձանձրանար իր ամուսինին թւն ինկած, որ կը քաշկոտէր զայն մայթերուն վրայ, կանգ առնելով խանութներուն առջև, զարմանքներով, խորհրդածութիւններով, տիրմարի լուսութիւններով։ Բայց Դամիյլ լաւ էր. անիկա կը սիրէր ցոյց տալ իր կինը. երբ իր պաշտօնակիցներէն, մանաւանդ իր պետերէն մէկուն կը հանդիպէր, հապարտօրէն բարե մը կը փոխանակէր անոր հետ, տիկնոջ ընկերակցութեամբ։ Մնաց որ, անիկա կը քալէր քալելու համար, գրեթէ առանց խօսելու, շիփշտակ և շինծու ձևով կիրակի օրուան իր զգեստներուն մէջ, ոտքերը գետին քսելով, ապուշցած և սնափառ։ Թերէզ կը տառապէր այդպիսի մէկը ունենալուն իր թեր։

Պառյափի օրերը, Տիկ, Ռաքէն իր զաւակներուն կ'ընկերակցէր մինչև անցքին ծայրը։ Կ'ողջազուրէր զանոնք որպէս թէ ճամբորդութեան մը մեկնէին անոնք։ Եւ անվերջ յանձնարարութիւններ ու թախանձագին խնդրանքներ կ'ընէր։

— Մանաւանդ, զգուշացէք արկածներէն... կ'րսէր անոնց... Այնքան կառքեր կան այս Փարիզին մէջ որ... Խոստացէք ինձի բազմութեան մէջ չերթալ...

Եւ վերջապէս թոյլ կուտար որ հեռանային անոնք, աչքերով անոնց հետեւլով։ Յետոյ կը վերադառնար խանութ, իր սրունքները կը կթուտէին և երկար քալելու արգելք կ'ըլլային։

Ուրիշ անգամներ ալ, հազուադէպօրէն, անոնք Փարիզէն դուրս կ'ելլէին. Սէնթ-Ռեէն կամ Անիէլո կ'երթային, և տապկուած ձռւկ մը կ'ուտէին գետեզերեայ ճաշարտններէն մէկուն մէջ։ Ասոնք մեծ խրախճանքի օրեր էին, որոնց մասին կը խօսէին ամիս մը առաջուընէ։ Թերէզ յօժարութեամբ, գրեթէ ուրախութեամբ կ'ընդունէր այս արշաւանքները որոնք զինքը բաց օդի մէջ կը պահէին մինչև իրիկուան ժամը տասը-տասնըմէկ։ Սէնթ-Ռեէն, իր կանանչ կղզիներովը, Վերնոնը կը յիշեցնէր անոր. այնտեղ կըզգար զարթումը այն բոլոր վայրի բարեկամութիւններուն զօրս ունեցած էր ան Սէնի հանգէպ, երբ տակաւին գեռատի աղջիկ էր։ Կը նստէր կոպիճներուն վրայ, ձեռքերը կը թաթղէր գետին մէջ, և կըզգար իր ապրիլը արեին հրայրքներուն ներքեւ, որոնք կը բարեխառնուէին հօվանիներուն ծանր շունչով։ Մինչ ան կը պատուէր ու կ'աղտոտէր իր շրջազգեստը խիճներուն և խօնաւ գետնին վրայ, Գամիյլ մաքուր մը կը փուէր իր թաշկինակը և Թերէզի քով կը կկզէր հազարումէկ նախազգչութիւններով։ Վերջին ժամանակները, անոնք գրեթէ միշտ միտախն կը տանէին Լոռանը, որ կը զուարթացնէր պտոյտը իր ծիծաղներովք և գիւղացիի ուժովք։

Կիրակի մը, Դամիլ, Թերէզ և Լոռան

Սէնթ-Ռւէն մեկնեցան, նախաճաշէն ետք ժամը տասնրմէկի ատենսերը, Այս պտոյտը ծրագրուած էր շատոնց իվեր, և եղանակին վերջինը պիտի բլլար: Աշունը կուզար, ցուբանովերը կըսկսէին փչել իրիկունները, սառեցնելու աստիճան:

Այդ առաւօտ, երկինքը կը պահէր գեռ իր կապոյտ խաղաղութիւնը, Արևին մէջ առաքէր, իսկ շուքին մէջ՝ գաղջ: Որոշեցին թէ պէտք էր օգտուիլ արեւուն վերջին ճառագալթներէն:

Երեք զբոսաշրջիկները կառք մը առին, ծերունի փերեզակուհին արտունջներովը և մտահոգ սրտազեղումներովը շրջապատուած: Անցան Փարիզէն և ամբութիւններուն առջև ձգեցին կառքը, և Սէնթ-Ռւէն ուղղուեցան խճուզիին հետեւելով, կէս որ էր: Ճամբան, փոշեծածուկ, աղէկ մը լուսաւորուած արևէն, ձիւնի կուրացուցիչ ճերմակութիւններն ունէր: Օղը կ'այրէր, ծանը ու բարէ, թերէզ, Գամիյի թես, պղախկ քայլերով կը քալէր, իր հովանոցին տակ ծածկուած, մինչ իր տմուսինը ահագին թաշկինակով մը երեսը կը հովահրէր: Անոնց ետեւէն կ'երթար Լոռանը, որուն պարանոցը կը խածատէին արևի ճառագալթները, թէն ան կ'արծես չէր զգար, կը սուլէր, ուաքով անդին կը քշէր խճաֆարերը, և, ատեն ատեն, վայրագ աչքերով կը դիտէր իր տարփուհին օրօրուն ազդրերը:

Երբ Սէնթ-Ռւէն հասան, փութացին ծառութու փունջ մը փնտոել, շուքին մէջ կանչ խոտի փռոց մը: Կղզի մը անցան և խո-

րասուզուեցան թաւուագի մը մէջ: Վար թափած տերենսերը զետնին վրայ կարմրորակ խաւ մը կը կազմէին որ կը խշրտար ուաքերնուն տակ չոր սարսուաներով, Ծառի բուները ուղիղ կը ցցուէին, անհաշուելի չափով, գոթական սիւնակներու խուրձերու պէս: ճիւղերը կ'իջնէին վար մինչև ճակատը պտտողներուն, որոնց միակ հորիզոնը կը կազմէր մեռնող սաղարթներու պղնձագոյն կամարը և բարտիներու և կազնիներու ճերմակ ու սերուները: Անսապատին մէջն էին, մելամազձուած խորշի մը, զովաշունչ և լոին նեղ բացատի մը մէջ: Եւ իրենց շուրջ բոլորը, կը լսէին Սէնի մոնչիւնը:

Գամիյը չոր տեղ մը րնտրած և նստած էր իր թիկնոցին քղանցքները վեր առած, թերէզ, խշրտուն յրջազգեստի մը խոշոր աղմուկով տերենսերուն վրայ նետուած էր: անիկա կէս մը անհետ կ'ըլլար ծալքերուն մէջ իր շրջազգեստին որ իր շուրջը վեր կ'ելլէր, սրունքներէն մէկը մինչև ծունկը բանալով: Լոռան, փորի վրայ պառկած, կղակը գետին զրած, կը շիտէր այս սրունքը և կ'ունկնդրէր իր բարեկամին որ կը տրոնջար կառավարութեան դէմ, յայտարարելով թէ պէտք էր Սէնի բռնոր կղզիները անզլիական պարտէզներու վերածել, նստարաններով, աւազուտ ծառուղիներով, կտրատուած ծառերով, ինչպէս թիւյըին էր:

Մօտ երեք ժամ մասցին բացատին մէջ, սպասելով որ արևի տաքութիւնը նուազի, ճաշէն առաջ գաշտին մէջը քալելու համար:

Փամիյլ իր զբասենեաւէն խօսեցաւ, անմիտ պատմութիւններ պատմեց, յետոյ, յոդնած, կռնակի վրայ ինկաւ և քնացաւ. գլխարկը դրած էր աչքերուն վրայ, երկար տաենէ ի վեր, թերէզ, կոպերը փակած. քնանալ կը ձեացնէր:

Այս ատեն, Լոռան կամաց մը սահեցաւ դէպի դեռահաս կինը. շրթունքները երկարեց և համբուրեց անոր կիսակօշիկն ու ոտնակոճը: Այս կաշին, այս ճերմակ գուլպան զոր կը համբուրէր, կ'այրէին անոր բերանը: Հողին բարկ հոտերը, թերէզի թեթեւ բուրմունքները երար կը խառնուէին և անոր մէջ կը թափանցէին, վառելով արիւնը և գրգռելով անոր ջղերը: Ամիսէ մը իվեր զայրոյթով լեցուն պարկեշտութեան մը մէջ կ'ապրէր ան, Սէնթ Ռեէլի խճուզիին վրայ արևին տակ քալելը բոց դրած էր իր սերօը: Այժմ, հոս, մուցուած առանձնարանի մը մէջը կը գտնուէր, ստուերի և լոռութեան մեծ հեշտութեան մէջտեղը, և չէր կրնար իր կուրծքին սեզմել այս կինը որ իրեն կը պատկանէր: Կրնար ըլլալ որ ամուսինը արթննար թերես, տեսնէր զինքը, և ձախողեցւէր իր խոնեմ հաշիւները: Այս մարդը միշտ խոչընդոտ մրն էր: Եւ տարիաւորը, գետնին վրայ տափակցած, շրջազգեստին ետին պահուած, սարսուազին ու զայրացած, լոին համբոյրներ կը զրոշմէր կեսակօշիկն և սպիտակ գուլգային վրայ: Թերէզ, կարծես մեռած, ոչ մէկ շարժում կ'ընէր: Լոռան կարծեց թէ կը քնանար:

Լոռան ոտքի կանգնեցաւ, կռնակը խոր-

տակուած, և կոթնեցաւ ծառի մը դէմ: Այն ատեն տեսաւ որ գեռահաս կինը օդը կը նայէր բաց ու փայլող խոշոր աչքերով: Դէմքը, վեր վերցուած իր բազուկներուն մէջ դրած, անփայլ տժգունութիւն մը ունէր, պաղ խստութիւն մը: Թերէզ կը մտածէր, Անոր սկեռուն աչքերը մթին անգունդի մը կը նմանէին ուր գիշեր միայն կը տեսնուէր: Զշարժեցաւ, չդարձուց իր աչքերը դէպի Լոռանը, որ իր ետին կանգնած էր.

Իր սիրահարը դիտեց զայն. գրեթէ ահաբեկած անոր այսքան անշարժ և այսքան համբ կերպարանքէն՝ իր փայփայանքներուն տակ: Այս սպիտակ և մեռած գլուխը, շրջազգեստի ծալքերուն մէջ խեղդուած, տեսակ մը սարսափ տուաւ իրեն, աղեկէզ ցանկութիւններով լեցուն: Պիտի ուզէր վար ծոիլ և համբոյրով մը փակել այս խոշոր լաց աչքերը: Բայց, գրեթէ շրջազգեստի ծալքերուն մէջ, կը քնանար նուև Գամիյլը: Խեզձ արարածը. մարմինը կորացած, նիհարութեան ցուցազրութեամբ, թեթևակի կը խռկար. գլխարկին ներքեւ, որ անոր դէմքին կէսը կը ծածկէր, կը նշմարուէր անոր բաց ու քունէն պրկուած բերանը, որ ապուշ ծամածութիւն մը ստացած էր. փոքրիկ շիկորակ մազեր, ազազուն կզակին վրայ տրթքուն, կ'արատաւորէին իր տժգոյն մորթը, և, որովհետեւ զլուխը դէպի ետին կործած (renversé) էր, կը տեսնուէր իր նիհար վիզը, փոթփոթուն, և անոր մէջտեղը կոկորզի հանգոյցը, ցից և աղիւսի կարմիրով մը, որ վեր կը բարձրանար իւրաքանչիւր խռկումի: Գա-

միլ, այսպէս թաւալած վիճակի մէջ, զայրացուցիչ և զզուելի էր:

Լոռան, որ կը դիտէր զայն, կրունկը վեր առաւ, խիստ շարժումով մը: Մէկ հարուածով կ'ուզէր ճզմել անոր գէմքը:

Թերէզ ճիշը բռնեց, Գունատեցաւ և փակեց աշքերը: Գլուխը անդին դարձուց, կարծես թէ խուսափելու համար արիւնի ցայտքերէն:

Եւ Լոռան, քանի մը երկվարկեան, մնաց այնպէս, կրունկը օդին մէջ, քնացած Գամիյլի դէմքին վերեւը: Յետոյ, գանդաղօրէն, վար առաւ սրունքը եւ քանի մը քայլ հեռու գնաց: Ինքն իրեն ըսած էր թէ ատիկա անմիտ սպանութիւն մը պիտի ըլլար: Ճզմուած այս զլուխը իր ետեւէն պիտի ձգէր ամրոջ ոստիկանութիւնը: Կ'ուզէր մէջտեղէն վերցնել Դամիյլը, միմիայն թերէզի հետ ամուսնաւալու համար. մինչ ի՞նք կ'ուզէր, ոճիրէն ետք, արեւին տակ ապրիլ այնպէս ինչպէս սպանիչը այն սայլապանին, որուն պատմութիւնը պատմած էր ծերուկ Միշօն:

Մինչեւ ջուրին եղերքը գնաց, դիտեց գետին հոռանքը տիմար երեւոյթով մը: Յետոյ, յանկարծակի մտաւ թաւուտքին մէջ. ծրագիր մը կազմած էր վերջապէս, յարմար եւ իրեն համար անվտանգ սպանութիւն մը հնարած էր:

Այն ատեն, արթնցուց քնացողը, յարդի շիւզով մը անոր քիթը խտղտացնելով, Գամիյլ փռնկտաց, արթնցաւ, եւ կատակը ճարտար գտաւ: Անիկա կը սիրէր Լոռանը իր այս խեղկատակութիւններուն համար որ կը խնդա-

էին զինքը: Յետոյ, ցնցեց իր կինը որ աշքերը փակուած կը պահէր. երբ թերէզ շակուեցաւ և թօթուեց իր ճմոթկած և չոր տերեններով ծածկուած քղանցքները, երեք լիները թողուցին բացատը, փոքրիկ ճիւղեր կոտրտելով իրենց առջեւ:

Կզզիէն մեկնեցան, քալեցին ճամբաներէն, և այն կածաններէն որոնք լեցուած էին տօնաղգնատով պտոյտի ելլազ խումբերով, ծանակատերուն միջն, աղջնակներ կը վազէին պարձառ շրջազգեստներով. մակուկաշրջիկներու խումբ մը կ'անցնէր երգելով. քաղքենի զուգերու, ծերուկ մարզոց և իրենց կիներուն ընկերացած գրագիրներու շարքերը կը քալէին պզտիկ քայլերով, փոսերու եղերքէն: Իւրաքանչիւր ճամբայ բազմամարդ և աղմկուից փողոց մը կը թուէր. Արեք միայն կը պահէր իր համատարած հանգարտութիւնը. դէպի հորդուն կը հակէր և տժգոյն ճաճանչի անսահման սպասուցներ կը նետէր կարմրած ծառերուն և ծերմակ ճամբաններուն վրայ: Սարսուգին սրէինքն կը սկսէր թափիլ ներաթափանց զովութիւն մը:

Գամիյլ իր թեր թերէզի չէր տար այլեւ. կը խօսէր Լոռանի հետ, կը խնդար զուարճարնութիւններուն և ուժի ցուցազրութիւններուն վրայ իր բարեկամին, որ փոսերէն կը ցատկէր և խոշոր քարեր վեր կը վերցնէր. Դեռահաս կինը, ճամբուն միւս կողմէն, կը յառաջանար, զլուխը հակ, երբեմն գետին ծակլով, խոտ մը փրցնելու համար: Երբ ետ մնացած ըլլար, կանգ կ'առնէր և հեռաւէն

- Կը դիտէր էր սիրահարն ու ամուսինը։
 — Է՛յ, անօթի չե՞ս, պոռաց անոր Դա-
 միլ։
 — Այո՛, պատասխանեց Թերէզ։
 — Այն ատեն, քալե՛նք։

Թերէզ անօթի չէր. միայն յոգնած էր ու
 մտահոգ։ Կ'անգիտանար Լոռանի ծրագիրը, և
 իր սրունքները կը դողղային անձկութենէն։

Երեք շրջիկները ջուրին եզերքը վերա-
 դարձան և ճաշարան մը փնտուեցին։ Սեղանի
 մը շուրջ նստան տախտակէ տեսակ մը պա-
 տշգամի մը վրայ, աժան ճաշարանի մը մէջ որ
 ճարպ ու գինի կը հոտէր, ճաշարանը լեցուն
 էր ճիշերով, երգերով և ամանեղիններու աղ-
 մուկներով։ Ամէն մէկ սենեակի, ամէն մէկ
 սրահի մէջ շրջանակներ կազմուած էին որոնք
 բարձր կը խօսէին, և բարակ պատուարները
 թրթառն հնչականութիւն մը կուտային այս
 բոլոր ժխորին։ Սպասարկուները սանդուխին
 վեր բարձրացած ատեն, կը դողացնէին զայն։

Վերը, պատշգամին վրայ, գետէն եկած
 հովերը կը վանէին ճենճի հոտերը, Թերէզ,
 վանդակապատին յեցած, քարգափը կը դիտէր։
 Աջ ու ձախ կ'երկարէին դիւզական տնակնե-
 րու և տօնավաճառի տաղաւարներու երկու
 շարքեր. պարտէզի հօվանոցներուն ներքեւ,
 ցանցառ ու գեղնած տերևներու մէջէն կը
 նշմարուէր փառցներու ճերմակութիւնը, վե-
 րաբկուներու ու հեռապատկերը, կիներու
 շողազարդ շրջազեռաները. մպրդիկ կ'երթա-
 յին և կուգային, գլխաբաց, վաղելով և
 խնդումնես. և ամբոխին բարձրածիչ աղ-

մուկին կը խառնուէին փողոցաշրջիկ երգիռ-
 նիկի ողբագին երգերը. Տապկումի և փոշիի
 հոտ մը կը տարածուէր հանգարտ օդին մէջ։

Թերէզի ներքեւ, Լաթէն թաղի աղջիկնե-
 րը, մաշած գալարիքի մը վրայ, մանկական
 շրջպար մը կը գառնային երգելով։ Փլխարկ-
 ները ուսերնուն վրայ ինկած, ներարձակ.
 ձեռք ձեռքի տուած էին և կը խաղային փոք-
 րիկ աղջիկներու պէս, թարմ ձայնի մը շետը
 կը բարձրանար, և անոնց տժգոյն դէմքերը.
 զորս բիրտ գգոււանքներ խոշտանգած էին,
 քնքշօրէն կը շառագունէին կուսական կար-
 մրութիւններով. Անոնց խոշոր ու կափ աշ-
 քերէն խանդաղատագին տամկութիւններ
 կ'անցնէին. Ուսանողներ, ծխամորներ ծխե-
 լով, անոնց զառնալը կը դիտէին. Ջրու կա-
 տակներ նետելով անոնց։

Եւ Սէնէն անդին, բլրակներուն վրայ
 կ'իջնէր իրիկուան անդորրութիւնը, տարտամ
 ու կապտորակ մթնոլորտ մը որ ծառերը կ'ըն-
 կղմէր թափանցիկ շոգիի մը մէջ։

— Է՛յ, հասկցանք, գոչեց կոռան, սան-
 դուխին բազրիկին վրայ ծոելով, կարսօն,
 ուր մնաց ճաշը։

Յետոյ, իրրե թէ յափշտակուելով։

— Ի՞նչ կ'ըսես, Գամիլլ, աւելցուց ան,
 սեղան նստելէ առաջ պտոյտ մը ընենք...
 Դեռ ժամանակ կայ մինչեւ որ խորովին մեր
 վառեակը. Ժամ մը սպասելով կը ձանձրա-
 նանք։

— Ի՞նչպէս որ կ'ուզես, պատասխանեց
 Գամիլլ անփոյթ... Բայց Թերէզ անօթի է։

— Ոչ, ոչ, ես կրնամ սպասել, փութաց
պատասխանել զեռահաս կինը, որուն կը նա-
յեր կոռան սեսասւն աշքերով,

Երեքը մէկ վար իջան նորէն: Հաշուա-
սեղանին առջեւն անցնելու ատեն, սեղան մը
վար դժին իրենց համար, ճաշացուցակ մը ո-
րոշեցին, ըսելով թէ մէկ ժամէն պիտի զե-
րադասնան: Որովհետև կապելային տերը կը
կապէր մակոյկները, խնդրեցին անկէ որ գայ
հատ մը քակէ անսոնցմէ: Լոռան բարակ մա-
կոյկ մը ընտրեց որուն թեթևութիւնը կը սոս-
կացնէր Գամիլյլ:

— Զա՞ր սատանայ, ըստ ան, տեղերնուս
պիտի չկրնանք շարժիլ մէջը, եթէ ոչ սքան-
չելի լոգանք մը կ'ընենք:

Իրականութիւնը այն էր որ Գամիլյլ ա-
հաւոր վախ մը ունէր ջուրէն: Վերնոնի մէջ,
երբ գեռ տղայ էր, իր հիւանդագին վիճակը
թոյլ չեր տար իրեն Սէնի մէջ երթալ լողալ.
Մինչդեռ գլորոցակից իր ընկերները կը վա-
զէին գետին բացերը, և կը պառկէին երկու
ասքուկ ծածկոցներու միջև: Լոռան անվախ
լողացող մը, անխոնջ թիւավրող մը եղած
էր. Գամիլյլ իր մէջ պահած էր այն սարսափը
զոր մանուկներն ու կիները կ'ունենան խո-
րունկ ջուրերէն: Անիկա ոտքով շօշափեց մա-
կոյկին ծայրը, ապահովուելու համար կարծես
թէ հաստատուն էր:

— Ո՞ն, մտիր նայինք, պոռաց անոր Լո-
ռան խնդալով... Միշտ կը դոզաս:

Գամիլյլ ոտքը նետեց մակոյկի եղերքէն
և, երերածվ, գնաց նատիւ անոր ետեր կող-

մը, երբ իր ներքե զգաց տախտակները, հան-
գիստ դիրք մը առաւ, կատակեց, քաջասրտու-
թիւն ցոյց տալու համար:

Թերէզ գետեղերքը մնացած էր, ծանր և
անշարժ, իր սիրահարին քովը որ չուանը կը
բռնէր: Լոռան ծոեցաւ և արագ ու մեղմա-
ձայն:

— Զգուշացիր, մրմնջեց ան, ջուրը պիտի
ձգեմ... Հնազանդէ ինձի... Ամէն բանի պա-
տասխանատուն ես եմ:

Դիռատի կինը ահաւոր կերպով տժգունե-
ցաւ: Գետին փակած մնաց, զամուածի պէս:
Փայտ կտրած էր, աչքերը խոշորցած:

— Մակոյկին մէջ մտիր նայինք, մրմնջեց
զարձեալ Լոռան.

Թերէզ չչարժեցաւ: Սոսկալի պայքար մը
կը մզուէր իր մէջ: Իր բոլոր ուժերովից կը
լարէր իր կամքը, որովհետև կը վախնար թէ
կըսկսի հեկեկալ և գետին իյնալ:

— Ա՛ն, ա՛ն, ճչեց Գամիլյլ... Լոռան,
Թերէզին նայէ... Ա՛ն է որ կը վախնայ...
Նայինք պիտի կրնայ գալ թէ ոչ...

Ետեի նստարանին վրայ տարածուած էր,
երկու արմուկները մակոյկին եղերքներուն,
և անապարծօրէն օրօրուելով: Թերէզ տարօրի-
նակ ակնարկ մը նետեց անոր. այս խեղճ
մարդուն քեքնումը խարազանի հարուած մը
եղաւ որ մտրակից ու մղեց զայն դէպի մտ-
եղաւ: Մէկէն, մակոյկին մէջ նետուեցաւ:
Առաջին մասին վրայ մնաց: Լոռան թիւակները
ձեռք տաւ: Մակոյկը հետացաւ գետափէն,
ուղնուադորէն դէպի զզդիները ուղղուելով:

Վերջալոյսը կ'իջնէր։ Խոշոր շուշեր կ'իյնային ծառերէն, և եղերքներուն մօտ ու էին ջուրերը, Գիտին մէջտեղը գունատ արծաթի լայն շերտեր կային։ Մակոյկը, շատ չանցած, Սէնի բացը ելաւ։ Այնտեղ, քարափներու բոլոր աղմուկները կը մեղմանային, երգերը, ճիշերը տարտամ ու մելամոսդոտ կը լուսեին հեռուէն տրտում նուազումներով։ Այլևս չէր զգացուեր տապկումի և փոշի հոտը։ Զով շունչեր կըզգացուէր։ Ճուրտ էր։

Լուսն դադրեցուց թիավարութիւնը և նաւակը թող տուաւ հոսանքն իվար։

Դիմացը կը ցցուէր կղզիներու կարմրութակ խոշոր զանգուածը, երկու գետափները, մթին կերպարանքով մը և գորչ բիծերով, երկու լայն շերտեր կը կազմէին, որոնք կ'երթային իրար միանալու հորիզոնին վրայ։ Զուրն ու երկինքը կարծես ձերմակորակ կերպասէ էին կտրուած։ Ոչ մէկ բան այնքան ցաւագինօրէն հանգարած է, որքան աշխանային վերջալոյս մը։ Ճառագայթները կը տժգունին սարսուալի օդին մէջ, ծերացած ծառերը կը թափենց իրենց տերևները, դաշտը, ամսուուան կիզիչ ճառագայթներէն այրած, կրղգայ մահուան գալուստը առաջին ցուրտերուն հետ։ Եւ երկինքի մէջ յուսահատութեան տրամադրին շունչեր կան, Դիշերը կ'իջնէ վերէն, իր ստուերներուն մէջ պատանքներ բերելով։

Շրջիկները կը լոէին։ Նստած մակոյկին խորը, որ կը սահէր ջուրին հետ, կը դիտէին վերջին ցուքերուն չքացումը բարձր ճիւղերէն, կղզիներուն կը մօտենային։ Կարմրու-

բակ խոշոր զանգուածները կը մթնային։ մմբողջ գաշտանկարը կը խտանար վերջալոյսին մէջ։ Սէնը, երկինքը, կղզիները, բլրակները մութ ու գորշ կէտեր էին միայն, որոնք կ'անլայտանային կաթնային մշուշի մը մէջ։

Գամիյլ, որ վերջ վերջը փորի վրայ պառկեցաւ, գլուխը ջուրին վերել, ձեռքերը թըրլեց գետին մէջ։

— Վայ, ի՞նչ պաղ է, գոյեց, Բարեք վծնիր գլուխը այս մահաջուրին մէջ խոթելին։

Լուսն չպատասխանեց։ Ատենէ մը իվեր մտահոգ կերպով կը գիտէր երկու եղերքները, իր խոշոր ձեռքերը ծունկերն իվար կը քէր, շրթունքները սեղմելով։ Թերէզ, ուղիղ, անշարժ, գլուխը քիչ մը ետե հակած, կըսպասէր։

Մակոյկը մտնելու վրայ էր պզտիկ ջրաբազուկի մը մէջ, մթին ու նեղ, երկու կղզիներու մէջ միրօւած, կղզիներէն մէկուն ետևէն կը լուսէր մեղմ երգերը մտկուկաշրջիկներուն, որոնք կ'երեւի թէ գետն իվեր կ'ելլէին։ Հեռուն, վերի զին, զետը ամայի էր։

Այն ատեն Լուսն ստքի ելաւ և բռնեց Գամիյլը մմբողջ մարմինով։ Գրագիրը բարձրածիծազ սկսաւ խնդալ։

— Ահ, ոչ, կը խողտացնեա զիս, ըստան, ատանկ կատակներ մի ըներ . . . Բաւ է, վերջացուր, ջուրը պիտի ձգես զիս։

Լուսն աւելի ուժգին սեղմեց, ցնցում մը տուաւ, Գամիյլ ետին զարձաւ և տեսաւ իր բարեկամին զարհուրելի դէմքը, բոլորովին պրկուած, Զհասկցաւ, տարտամ սարսափ մը

համակեց զայն։ Աւզեց պոռալ, և զգաց որ
բիրտ ձեռք մը կը սեղմէր կոկորդը։ Ինքզինք
պաշտպանող անասունի մը բնազդովը, ցցուես-
ցաւ ծունկերուն վրայ, պինդ մը փաթթուե-
լով մակոյկի եզերքին։ Այսպէս պայքարեցաւ
քանի մը երկվայրկեան։

— Թերէզ, Թերէզ, կանչեց ան խեղդուած
ու սուլող ձայնով մը։

Դեռահաս կինը կը զիտէր, երկու ձեռ-
քերով բռնելով ջուանը մակոյկին, որ կը ճար-
ճատէր և կը պարէր գետին վրայ։ Զեր կրնար
աչքերը փակել, ահազդեցիկ պրկում մը յայ-
նօրէն բաց կը պահէր զանոնք, կարւի քստմե-
լի տեսարանին վրայ սեեռուն։ Անսասան էր
և համր։

— Թերէզ, Թերէզ, զոչեց կրկին խեղճը
որ կը հռնդար։

Այս վերջին կոչին, Թերէզ սկսաւ հելե-
կալ, իր ջիղերը կը թուլնային։ Տաղնապը,
որմէ կը վախնար ինք, սարսուագին վիճակի
մէջ մակոյկին խորը նետեց զայն, Հոն մնաց
ան, երկու ծալք եղած, նուազած, զրեթէ
մեսած։

Լոռան շարունակ կը քննչէր Գամիլլը, մէկ
ձեռքով սեղմելով անոր կոկորդէն։ Միւս
ձեռքի օգնութեամբ յաջողեցաւ վերջապէ-
զատել զայն մակոյկին։ Օդին մէջ կը բռնէր
զայն իր զօրաւոր բազուկներուն ծայրը, մա-
նուկի մը պէս, Երբ գլուխը վար հակելով,
վիզը բացուած էր, իր զո՞ւը, կատաղութենէն
և սարսափէն խենթեցած, գալարուեցաւ, ա-
ռաջ երկարեց ակուաները և մխեց զանոնք ու-

նոր վիզին մէջ։ Եւ երբ մարդասպանը, ցաւի
ծիչը զոպելով, բրաօրէն գետին մէջ նետեց
գրագիրը, անոր ակուաները մօի կտոր մը ֆր-
ցուցին անկէ։

Գամիլլ ինկաւ, ուսնում մը արձակելով։
Երկու երեք անգամ ջուրին երեսը ելաւ ան,
հետզհետէ աւելի խուլ աղաղակներ արձակե-
լով։

Լոռան երկվայրկեան մը իսկ չկորսնցուց։
Վերարկուին օձիքը վեր առաւ իր վէրքը ծած-
կելու համար։ Յետոյ, իր թերուն մէջ բռ-
նելով նուազած Թերէզը, շրջեց նաւակը ու-
թի հարուածով մը, և ինկաւ Սէսի մէջ իր
տարփուհին գրկած։ Բռնեց զայն ջուրին վը-
րայ, օգնութեան կանչելով ողբազին ձայնով
մը։

Մակուկաշրջիկները, որոնց երգը լսած էր
կղզին ետնը, կուգային թիակի խոշոր հար-
ուածներով։ Հասկցան որ գժրախտութիւն մը
պատահած էր. փրկեցին Թերէզը զրբ պառկե-
ցուցին նստարանի մը վրայ, և Լոռանը՝ որ
յուսահատօրէն կ'ողբար իր բարեկամմին մտեց։
Ջուրը նետուեցաւ ան, փնտուեց Գամիլլը այն
տեղերը ուր ան չէր կրնար ըլլալ, վերադար-
ձաւ արտասուելով, բազուկները գալարելով,
մազերը փետտելով։ Մակուկաշրջիկները կը
փորձէին հանդարանեցնել զայն ու միիթարել։

— Սիւալը իմս էր, կը ճշէր ան, պէտք չէ
թոյլ տայի որ այս խեղճ աղան պարէր ու
շարժուկէր այնպէս ինչպէս ըրաւ... Եւ ան-
գամ մը, երեքս մէկ նաւակին մէկ կողմին
վրայ գտնուեցանք, և վար թափեցանք...

Վար իյնալու ատեն, պոռաց ինձի ազատել իր
կինը . . .

Մակուկաշրջիկներէն, ինչպէս միշտ կը
պատահի ասիկա, երկու երեք երիտասարդներ
ուղեցին վկալ ըլլալ արկածին :

— Մենք տեսանք ձեզ, ըստն անոնք . . .
Ասկէ զատ, ասինչ նաւակ է, տախտակամա-
ծի մը չափ իսկ հաստատուն չէ . . . Ա՛հ, խեղճ
պղտիկ աթկին, ինչ գէշ արթննալ մը պիտի
ունենայ . . .

Կերսկսան թիավարել, մակոյկը քաշեցին
իրենց հետ և թերէզն ու կոռանը ճաշարան
ապրին, ուր ճաշը պատրաստ էր, Ամբողջ
Սէնթ-Ռւանը քանի մը վայրկեանէն տեղեկա-
ցաւ արկածին: Մակուկաշրջիկները որպէս ա-
կանափես վկաներ կը գուտմէին զայն: Արգա-
հաառզներու բազմութիւն մը կը կենար կա-
պելային առջնը: Ճաշարանատէրն և իր կինը
լաւ ժարդիկ էին և իրենց զգեստեղէնները նա-
շաբեկեալներուն արամադրեցին: Երբ թերէզ
սթափեցաւ, ջղային տաղնապ մը և սրտա-
կեղէք հեծեծանքներ ունեցաւ. հարկ ե-
ղաւ անկողին գնել զայն: Բնութիւնը կ'օգնէր
ոյն չարաշուք գերակատարութեան, որ խա-
զացուած էր քիչ առաջ:

Երբ գեռահաս կինը քիչ մը հանդարտե-
ցաւ, կոռան զայն յանձնեց ճաշարանի տէրե-
րուն խնամքին: Ուզեց միւակ Փարիզ վերա-
գառնալ, այս անոելի լուրը Տիկ. Ռաքէնի հա-
զորդելու համար, բոլոր կարելի փափկանկա-
տումներով: Ճշմարտութիւնը այն էր որ կը
վախնար թերէզի ջղային սրտազնղումէն, կը

նախընտրէր խորհրդածութեան և իր գերը ոոր-
վելու ժամանակ տալ անոր:

Մակուկավարները կերան Դամիյէլ ճաշ:

XII

Լոռան, նոտած հանրակառքի մութ ան-
կեւնը՝ Փարիզ երթալու ատեն, աղէկ մը կազ-
մեց իր ծրագիրը: Դրեթէ վստահ էր թէ ան-
պատիժ պիտի մնար: Մանր և անձկալից ու-
րախութիւն մը, կատարուած ոճիրին ուրա-
խութիւնը, կը համակէր զայն: Դլիշիի պատ-
նէշը հասնելով, հասարակ կառք մը առաւ, և
քշել առւաւ դէպի Սէն ֆողոց, ծերուկ Միշոյի
առւնը: Իրիկուան ժամը ինն էր:

Ոստիկանական նախկին գօմիսէրը սեղան
նոտած էր, Օլիվիէյի և Սիւլզանի ընկերակ-
ցութեամբ: Հոն եկած էր պաշտպանութիւն
մը խնդրելու, ի հարկին երբ կասկածուէր, և
միանգամայն խուսափելու համար ահուլի
լուրը Տիկ. Ռաքէնին հաղորդելէն: Այս քայլը
տարօրինակ կերպով ծանր կուգար իրեն. այս-
պիսի յուսահատութեան մը մտանուած էր որ
կը վախնար թէ պէտք եղածին չափ լացուկո-
ծով չէր կրնար խաղալ իր գերը. յետոյ այս
մօրը վիշտը կը ճնշէր զինքը, թէւ շատ քիչ
կարելորութիւն կուտար անոր իր հոգիին խորը:

Երբ Միշէլ տեսաւ անոր ներս մտնելը,
այլանդակ հագուստներով, որոնք չափազանց

նեղ կուգային անոր, ակնարկով մը հարցա-
վնեց զայն, կոռան արկածին պատճութիւնն
ըրաւ, խորտակուած ձայնով մը, որպէս թէ
վիշտէն ու յոդնութենէն շնչասպառ :

— Եկայ ձեզ գտնելու, բառ ան, խօսքն
աւարտելով, չեմ գիտեր թէ ի՞նչ պէտք է ը-
նել այս երկու խեղճ կիներուն հետ, որոնք
այնքան անողոք կերպով հարուածուեցան...
Երբեք չամարձակեցայ առանձին երթալ մօրը
մօտ. Կը խնդրեմ, հետո եկէք :

Անոր խօսելու ատենը, Օլիվիէ զայն կը դի-
տէր սեեռուն, շշշտակի այնպիսի ակնարկնե-
րով, որոնք կը զարհուրեցնէին զայն: Մար-
գասպանը, զլուխը խոնարհած, ինկած էր այս
սատիկանական մարզոց մէջ, այնպիսի յան-
դուգն ձեռվ մը, որ պիտի փրկէր զինքը: Բայց
սարսուալէ չէր կրնար խուսափիլ. զգաւով զին-
քը քննող աչքերը: Ան կասկածանք միայն կը
տեսնէր հոն, ուր ապշանք և գթութիւն միայն
կային, Սիւզան, աւելի նկուն և աւելի տրժ-
դոյն, նուազելու մօտ էր. Օլիվիէ, որ կը սոս-
կար մահուան գաղափարէն, և որ սակայն կա-
տարելապէս սանասիրտ կը մնար, ցաւագին
զարմանքի ծամածութիւն մը կ'ընէր, մանա-
րազննին զիտելով կոռանի դէմքը, առանց եր-
բեք կասկածելու չարաշուք իրականութենէն.
Դալով ծերունի Միշոյին, ան սոսկումի, կո-
րեկցութեան և զարմանքի բացագանչութիւն-
ներ կ'արձակէր. կը շարժըտկէր իր աթոռին
վրայ, ձեռքերը կը միացնէր, աչքերը երկինքո
կը բարձրացնէր.

— Ահ, Աստուած իմ, կ'ըսէր ընդհատ

ձայնավ մը, ահ, Աստուած իմ, զարհուրելի՛
բան... Տունէն մեկնիլ և մեռնիլ ալոպէս,
յանկարծակի... Սարսափելի է... Եւ այս
խեղճ Տիկ. Ռաքէնը, այս մայրը, անոր ի՞նչ
պիտի բանք... Կասկած չկայ, որ գուք շատ
լաւ ըրեիք մեր մօտ գալով... Մենք ձեզի հետ
կուգանք...

Ոտքի ելաւ, գարձաւ և շրջեցաւ սենեա-
կին մէջ, գանելու համար իր գաւազանն ու
գլխարկը. և վազելով մէկաեղ, Լոռանի կրկ-
նել տուաւ աղէտին մանրամատնութիւնները,
գարձեալ բացագանչելով ամէն մէկ նախա-
դասութեան:

Զորսն ալ զար իջան: Երբ Փօն նէօֆ անց-
քը պիտի մանէին, Միշօ կեցուց կոռանը :

— Դուք մի՛զաք, բառ անոր, ձեր ներ-
կայութիւնը պիտի ըլլաւ քիրտ խոստովանու-
թիւն մը, որմէ պէտք է խուսափիլ... Խեղճ
մայրը զժբախտութենէ մը պիտի կասկածի և
մենք պիտի ստիպուինք խոստովանիլ ճշմար-
տութիւնը այնպիսի ատեն մը. Երբ զեռ յար-
մար չէ անոր ըսել զայն... Հոս, մեզի սպա-
ռեցէք :

Այս կարգադրութիւնը հանդարտեցուց
մարդարապանք, որ կը սարսար անցքին խա-
նութը մանելու գաղափարէն: Ինքն իր մէջ
հանդարտելով, սկսաւ խաղաղօրէն երթեեկել,
մայթին վրայ, Երբեմն երբեմն, կը մոռնար
անցուզարձերը. կը դիտէր խանութները, կը
սուլէր ականներուն մէջին և կը դառնար նա-
յելու այն կիներուն, որոնք արմուկով իրեն կը
զարնուեին: Այսպէս, ամբողջ կէս ժամ մը

Թաց փողոցը, հետզիւաէ վերադանելով իր պաշտիւնութիւնը:

Առաւերնէ իվեր չէր ճաշած, անօթեցաւ, ժաղարարի մը խանութը մտաւ և կարկանդակներով փորր լեցուց:

Անցքին խանութին մէջ, սրտակեղէք տեսարան մը կը պարզուէր, Եկաւ վայրկեան մը, ուր, հակառակ ծերունի Միշոյի կանխաղգուշութիւններուն և մեղմացուցիչ ու մտերմական նախադասութիւններուն, Տիկ. Ռաքէն հասկցաւ, որ իր զաւկին դժբախտութիւն մը պատահած էր: Այն ատեն, իրականութիւնը գիտնալ պահանջեց, յուսահատ պնդումով մը և արցունքի ու ճիշերու սաստկութեամբ մը, որոնք համակերպութեան մղեցին իր ծերունի բարեկամը:

Եւ երբ տեղեկացաւ իրականութեան, իր վիշտը եղերական եղաւ, Խուլ հեծկլտանքներ ունեցաւ, ցնցումներ՝ որոնք դեպի ետ կը նետէին զինքը, խելագար տագնապ մը՝ սարսափի և անձկութեան. Հոն մաց ան չնչանդ, ատեն ատեն սուր ճիչ մը արձակելով, իր վշտի խոր ընդլայնութիւն մէջ, Գետինը պիտի քաշկառուէր ան, եթէ Սիւզան չգրկէր անոր մէջքէն, երբ ան իր ծունկերուն վրայ կուլար, տժոյն դէմքը իրեն բարձրացուցած: Օլիվիէ և իր հայրը ոտքի կեցած էին ջղայնացած և համր, զլուխնին մէկ կողմ գարձուցած և զգածուած անախորժ այս տեսարանէն, որուն չէր դիմանար իրենց անձնասիրութիւնը:

Եւ խեղճ մայրը կը տեսնէր իր տղան՝ թաւալած Սէնի պղտոր ջուրերուն մէջ, մար-

մինը փայտացած և ահոելիթրէն ուռած. Նոյն ատեն, ան կը տեսնէր զայն, զեռ պղտիկ, իր օրօրոցին մէջ, երբ անոր վրայ հակած, մահը կը վանէր, Ան, աւելի քան տասը անգամ, զայն աշխարհ բերած էր, զայն կը սիրէր այն բոլոր սէրովը, զոր ամբողջ երեսուն տարի ցոյց տուած էր անոր հանդէպ, Եւ ահաւասմիկ, կը մեռնէր ան իրմէ հեռու, մէկէնիմէկ, պազ և աղտոտ ջուրին մէջ, շան մը պէս: Կը յիշէր այն տաք ծածկոցները, որոնց մէջ կը փաթթէր զայն: Ի՞նչ խնամքներ, ինչպիսի թոյլ մանկութիւն մը, ի՞նչ փաղաքշանքներ, և գորովի զեղումներ, — այս ամէնը՝ օր մը զայն եղկելիօրէն խեղգուած տեսնելու համար: Այս մտածումներով, Տիկ. Ռաքէն կը զգար իր կոկորդին սեղմուիլը, կը կարծէր թէ պիտի մեռնէր, իր յուսահատութենէն խեղդաման:

Ծերունի Միշօն աճապարեց դուրս ելլել: Սիւզանը ձգեց վերեղակուհիին քով և եկաւ Օլիվիէի հետ, Լոռանը փնտուելու շուտ մը Սէնթ Ուան մեկնելու համար:

Ճամբան, հազիւ քանի մը բառ փոխանակեցին: Անոնցմէ ամէն մէկը կառքին մէջ անկիւն մը միբռնուած էր, Եւ, ատեն ատեն, օդային կազի կտուցի մը տրագ ճառագայթը փայլուն լոյս մը կը ձգէր անոնց դէմքին վըրայ: Չարաշուք դէպքը, որ զանոնք միացուցած էր, անոնց շուրջ ստեղծած էր տեսակ մը ախրաշունչ ընկճում:

Երբ, վերջապէս հասան զետեղերքի ճաշարանը, Թերէոը քնացած դտան, ձեռքերն ու-

գլուխը կրակի մէջ։ Խնամածուն ցած ձայնով։
անոնց ըստ թէ զեռահաս կինը ջերմ ունի։
Խրականութիւնը այն էր, որ թերէզ, ինքզին-
քը տկար և թոյլ զգալով, և վախցած թէ
տագնապի մը պահուն կը խոստովանի անիբը։
յարմար դտտած էր հիւանդ ըլլալ։ Ահարկու
լութեան մը մէջ, սեղմուած կը պահէր իր
շրթունքներն ու կոպերը, և ոչ ոք տեսնել
կ'ուզէր, խօսելէ վախնալով։ Կերմակը կզա-
կին, և երեսը՝ կիսով բարձին մէջ, բոլորովին
պատկցած կ'երևէր, և անձկութեամբ մտիկ
կ'ընէր իր շուրջը խօսուածներուն։ Եւ կարմրո-
քակ լոյսին մէջէն, որ կը ցոլար իր գոջ կո-
պերուն առջև, կը տեսնէր միշտ Դամիլին ու
Լոռանը, պալքարի մէջ մակուկին եղերքը։
իր ամուսինը՝ տժգոյն, ահոնլի, մեծցած, որ
ուզիլ կը տնկուէր ցեխուա ջուրին վրայ։ Այս
անողոք ցնորատեսիլը կը գրգռէր իր արիւ-
նին տեսնզը։

Մերունի Միշօն փորձեց խօսիլ անոր հետ
և միթարել զայն։ Թերէզ անհամբերութեան
շարժում մը ըրաւ, անդին դարձաւ և սկսաւ
նորէն հեծկլատալ։

— Հանգիստ թողէք, պարոն, ըստ ճա-
շորանապնաը, կը սարսուայ ամենապզտիկ
ազմուկէն . . . կը տեսնէք, հանգիստի պէտք
ունի։

Վարը, հասարակաց սրահին մէջ, ոստի-
կանական պաշտօնեայ մը կար, որ արկածին
անզեկագիրը կը պատրաստէր։

Միշօն և տղան, վար իջան, հետեւլով
կոռանի։ Երբ Օլիվիէ ծանօթացուց ոստիկա-

նապետութեան մէջ իր բարձր պաշտօն ունե-
նալը, ամէն բան լրացաւ, տասը վայրկեանի
մէջ։ Մակուկաշրջիկները զեռ հոն եին, և իբ-
րե ականատես վկաները, կը պատմէին նաւա-
րեկութիւնը։ Իր բոլոր մանրամասնութիւննե-
րով, նկարագրելով թէ ի՞նչպէս երեք շրջիկ-
ները ջուրը ինկան, եթէ Օլիվիէ և իր հայրը
ամենափռքը կասկած մը ունեցած ըլլային։
այս կասկածը պիտի փարատէր այսպիսի վկա-
յութիւններու առջեւ, Բայց անոնք վայրկեան
մը իսկ չէին կասկածած կոռանի ճշմարտախօ-
սութեան վրայ։ Ընդհակառակն, անոնք զայն
օտարիկանական պաշտօնեային ներկայացուցին
յըրե ամենալաւագոյն բարեկամը զոհին և մաս-
նաւոր ինամմբ զով զետեղել տուին տեղեկագրին
մէջ թէ երիասասարզը ինքզինքը ջուրը նետած
է ազատելու համար Փամիլլ Ռաքէնը։ Յաջորդ
որը թերթերը շոշողուն մանրամասնութիւն-
ներով պատմեցին արկածը, գժբախտ մարը,
անմիթար ալրին, վեհանձն և քաջառիքա-
բարեկամը, ոչ մէկ բան կը պակսէ բայս ազա-
նազան լուրսին, որ շրջան ըրաւ Փարիզի մա-
սուցին մէջ և որ յետոյ գնաց թազուելու գա-
տառական թերթերուն մէջ,

Երբ տեղեկագիրը աւարտեցաւ, կոռան
տաքուկ ուրախութիւն մը զգաց որ նոր կեանք
մը ներարկեց իր մարմնին մէջ։ Այն վայր-
կեանին իվեր ուր իր զոհը ակռաները իր վեպը
մրբած էր, փաւատածի պէս էր, մեքենա-
կտնօրէն կը գործէր, համաձայն շատ առաջ-
ութնէ աշդուած նախագծի մը, ինքնապահ-
պանման բնազդը միայն կը մզէր զայն, առևն

կուտար իր խոռքերը, կր թելազրէս շարժու-
ձերը: Այդ պահուն, անպատճ մալու սուռ-
գութեան առջև, արիւնը կրսկու շրջուն բնել
իր երակներուն մէջ քաղցր զանդազումներով: Եր-
և Աստիկանութիւնը իր ոճիրին քովին անցած էր: Աստիկանութիւնը ոչինչ տեսած էր խարուած
էր և անպարտ արձակած զայն: Փրկուած
էր: Այս մատածումը իր ամրողջ մարմնի եր-
կայքին վայելքի տամկութիւններ տուաւ ի-
րնն, ջերմութիւններ՝ որոնք իր անդամներուն
իմացականութեան ձկուաւթիւնը վերս-
զարձուցին: Անիկաշարունակից արտասուա-
գին բարեկամի իր զերը, անրադատելի նար-
տարութեամբ և համարձակութեամբ: Իր հու-
թեան խորը, անբանալին գոհազու մեր ունէր:
Կր մտածէր թերէզին վրայ, որ պատկած էր
վերը, սենեակին մէջ:

— Զենք կրնար հոս թողու այս գմբախա-
կինը, ըստ ան Միջոյի: Գուցէ ծանր հիւան-
դութենէ մը բռնուի, պէտք է անպատճառ
Փարիզ փոխազրի: զայն... Եկէք, կր համո-
զենք զայն որ մեզի հետ գայ:

Վերը, ինք խօսեցաւ ու պատառեցաւ
Թերէզին որ ոտքի կնայ և Ռոյլտայ որ Փօն
Նէօֆ անցքը տանին զինքը: Իր զեռահառ
կինը անոր ձայնին շեշտը լսեց, ցնցուեցաւ, մէջ
մը բացաւ աչքերը և դիտեց զայն: Ապուշած
ու սարսուպին կերպարանը մը ունիր: Տաճա-
նագինորէն, շտկուեցաւ առանց պատասխանե-
լու: Այր մարդիկը զուրս ելան, ճաշաբանա-
պետին կնոջ հետ ձգելով զայն: Երբ հագուե-
ցաւ, զեզնելով վար իջաւ և Օլիվիէի կը թ-

նած, կառաք բարձրացաւ և յանձնու առաջաւա-
կատարեալ յանդգնութեամբ ու լրաւթեամբ,
ձեռքը սահեցնելով յրջազգեամբն ծալքերն
իմար, բայց զեռահառ կնոջ մատները, նրա-
ամած էր թերէզի զետացը, ծփուն ստուերի մը
մէջ: Հեր սիսներ անոր զեմքը զգը ան կօրծ-
քին մրայ հայած էր: Երբ բռնեց անոր ձեռ-
քը, ուժով մը սեղմեց զայն և իր ձեռքին մէջ
պահեց զայն մինչ Մազարէն փողոցը: Կըզ-
գար թէ կը զօգած այս ձեռքը: բայց Թերէզ
չեր քաշեր զայն, ընդհակառակն, բիոտ գրդ-
պանքներ կուտայ: Եւ ձեռքերը, մէկը միւ-
սին: մէջ կ'այլիքին, թաց ափերը իրար կը
փակչեն: և մասները, սերտօրէն սեղմուած,
կր ճմլուեն ամէն մէկ ցումի: Լուանի և
Թերէզի իր թուէր թէ մէկուած արինոր միւսին
սիրոց կը հոսէր, անցներով իրար միացած
բռնցքներէն: այս բռնցքները կը վեռած-
ուիին բռնակառ վառարանի մը ուր կ'եփէր
իրենց կետքը: Դիշերուան և օրտամօրմոց
լուութեան մէջտեղը, որ կ'նրկարածուէր, ձեռ-
քերու մոլեզին սեղմուած ջախջախիչ ծանրու:
Թեան մը կը վերածուէր Պամբոյի դիմուն վր-
այ ձկուած կարծիս, զայն ջուրին տակը պա-
հելու համար:

Երբ կառաք կանգ տուաւ, առաջին անզամ
վաց իջան Միջոն և իր պատուիր: Լուան, զե-
տիք իր ուսրիուէրի ծույլով, և, մէկմօրէն.

— Ուժով կացիր, Թերէզ, շշնչից...
Երիար պիտի սպասենք... Յիշէ:

Թեռանաս կինը զեռ չեր խօսած: Իր ա-

մուսինին մեռնելէն իվեր առաջին անգամն ըլ-
լալով բացաւ իր շրթունքները .

— Օհ , պիտի յիշեմ . ըստւ , արսա-
ւէն , և շունչի մը պէս թեթև ձայնով :

Ոլիվիէ անոր կ'երկարէր ձեռքը . հրափ-
րելով զայն որ վար իջնէ . Լոռան , այս ան-
դամ . մինչև խանութ գնաց : Տիկ . Ռաքէն
զառկած էր , բուռն զառանցանքի մը անձնա-
տուր : Թերէզ քաշկոտուեցաւ մինչև իր ան-
կողինը և Սիւզան հազիւ ժամանակ ունեցաւ
զայն հանուեցնելու : Ապահովուած , տեսնելով
որ ամէն բան պէտք եղածին պէս կը կարգադ-
րուէր , Լոռան քաշուեցաւ , եւ դանդաղօրէն
գնաց Մէն-Վիկաորի իր խցիկը :

Կէս գիշերը անցած էր : Զով օդ մը լեցու-
ցած էր լուռ ու ամայի փողոցները : Երիտա-
սարդը մալթերուն սալաքարերուն վրայ հնչող
իր քայլերուն միօրինակ աղմուկը կը լսէր
միայն : Զօվութիւնը հանդարտութեամբ կը
համակէր զայն . լուսթիւնը և ստուերը հեշ-
տութեան արագ զգայութիւններ կուտային
անոր : Կը զեգերէր :

Վերջապէս օձիքն աղատած էր իր սճիրէն :
Սպաննած էր Փամիլլը , Կատարուած իրողու-
թիւն մըն էր . որուն մասին պիտի չխօսէին
այլեւս : Խաղաղօրէն պիտի ապրէր . սպասելով
տիրանալու Թերէզին . Սպանութեան մտածու-
մը ատենօք խեղդած էր զայն . այժմ որ սպա-
նութիւնը կատարուած էր , կուրծքը թեթեւ
կը զգար եւ գիւրութեամբ կը շնչէր : Բժշկուած
էր այս տագնապանքներէն զորս վտանգն ու
վտիք առաջ կը բերէին իր մէջ :

Իրականին մէջ . քիչ մը ապօւշցած էր .
յոդնութիւնը կը դանդաղեցնէր իր անդամնե-
րը և իր մտածումները . Տուն վերադառն և
խօրունի մը քնացաւ : Քնանալու ատեն , ջը-
զային թեթև պրկումներ կը վազէին իր դէմ-
քին վրայէն :

XIII

Հետեւեալ օրը . Լոռան թարմ ու տրամա-
դիր վիճակի մէջ արթնցաւ . Լաւ քնացած էր :
Պազ օդը՝ որ պատուհանէն ներս կուգար , կը
խարազանէր իր գանդաղացած արիւնը :

Հազիւ կը յիշէր նտխարդ օրուան իրադար-
եռաթիւնները . առանց այն հրակէզ ցաւին , որ
կ'այրէր իր վիզը , անրկա պիտի կարծէր
թէ ժամը տասնին պառկած էր , հանդարտ ե-
րեկոյթէ մը ետք : Գամիյլի խածուածքը իր մոր-
թին վրայ զրուած շիկացած երկաթ մըն էր
կարծես . երբ իր մտածումը կանգ առաւ այս
վէրքին առթած ցաւին վրայ , անողոքորէն
առռապեցաւ . Իրեն կը թուէր թէ երկվեցեակ
մը ասեղներ կը մխուէին կամաց կամաց իր
միսին մէջ :

Անիկա վար իջեցուց իր շապիկին օձիքը և

շիտեց մէրքը պատէն կախուած տասնթինսդ
սանթիմնաց գէջ հայերի մը մէջ . Այս վէրքը
կարմիր ծակ մը եղ կազմէր , երկու սունաց
դրամի մը լայնքով . մորթը ելած էր և միսը
կ'երեէր , վարդագոյն , ու բիծերով . արեան
թելեր հոսածէին մինչև ուսը , շիրտացած քարակ
կիծերով . Սպիտակ վիզին վրու , խածուածքը
կ'երեէր թխատիպ և ուժգին . աջ կողմը կը
դանուէր ան , ականջին տակը : Լոռան , կուսակը
ծուած , վիզը պիրկ . կը գիտէր , և կանաչօրակ
հայելին գածան ծամածութիւն մը կուտար
իր գէմքին .

Առատ ջուրով լուացուեցաւ , գոհ իր քն-
նութենէն , և ինքնիրեն ըսելով թէ վէրքը
քանի մը օրէն կըսպիանալ . Յետոյ , հագուե-
ցաւ և իր գրասնենեակը գնաց . հանգարտօրէն ,
սավորականին պէս : Այստեղ պատմեց արկածը
յուզուած ձայնով մը : Երբ իր պաշտօնեակից-
ները կարդացին առկածին լուրը որ շրջան կ'ը-
նէր մամուլին մէջ , ճշմարիտ հերոս մը զարո-
ձաւ ան , Ամբողջ շաբաթ մը . Օրլէանի երկա-
թուղիին պաշտօնեաները խօսակցութեան ու-
րիշ նիւթ լունեցան . հպարտ էին որ իրենցմէ
մէկը խեղզուած էր : Կրիվէ անվերջ կը խօսէր
այն անխոհնմութեան վրայ որ կայ Սէնի բո-
ցերը երթալուն մէջ , երբ այնքան դիւրին էր
կամուրջներուն վրայէն գիտել ջուրին հոսիլը :

Հօռան խուլ մտահոգութիւն մը ունէր .
Գամիյի մահը պաշտօնապէս չէր հաստատ-
ուած գեռ , Թերէզի ամուսինը ճիշդ է որ մեռ-
ուած էր . բայց մարդասպանը կ'ուզէր գտնել
անոր զիակը որպէսզի ձեական տեղեկագիր մը

կազմուէր : Արկածին հետեւեալ որը իզուր փն-
տուած էին խեղզուածին մարմինը . կը մտա-
ծէին թէ անտարակօյս կղզիներուն ժայռերուն
տակ , ծակի մը խօրը մնացած էր : Խոզար-
կունուր տեսդագին կ'երպով կը պրատէին Սէ-
նը , պարգև ստաւալու համար :

Լոռան բան գործ ըրաւ ամէն առաւետ
Դիարանէն անցնիլ , իր գրասնեակը երթալու
տանին . Հակառակ իր սիրտը խառնազ զոււանք-
ներուն , հակառակ սարսուաներուն որոնք կը
ցնցէին կայն երբեմն , աւելի քան ութը օր
գնաց ան , կանոնաւոր կերպով , քննելու սա-
լաքարերուն վրայ տարածուած բոլոր խեղ-
դուածներուն գէմքը :

Երբ ներս կը մտնէր , նեխած հոտ մը ,
թրջուած միսի հոտ մը կը գարշեցնէր զինքը .
և պաղ շունչեր կը վազէին իր մօրթին վրա-
ւէն . պատերուն խուսաւութիւնը կարծես կը
ծանրացնէր իր զգնասները , որոնք աւելի
նեշիչ կը գառնային իր ուսերուն վրայ : Շի-
առակ կ'երթար ապակեփեղկին որ զիտողները
կը բաժնէ գիակներէն . իր տժգոյն գէմքը կը
կազդնէր ապակինեռուն և կը գիտէր : Անոր
առջե շարք շարք շարուած էին գորչ սալաքա-
րեր : Հոս հոն , սալաքարերուն վրայ , մերկ մար-
միններ կանանչ և զեղին , մերմակ և կարմիր
արաւաներ կը կազմէին . կարգ մը մարմիններ
անաղարտ պահած էին իրենց միսերը մահուան
փայտացութիւն մէջ . ուրիշներ արիւնոտ և
փուան միսերու գէզեր կը թուէին ըլլալ . Ներ-
ոց , պառն իվ որ , ողբալի զգնուաղէններ կը
կախուէին , Մջազգեստներ և տաբատներ ո-

րոնք կը ծամածուէին մերկ զանին վրայ և սասան կը տեսնէր նախ միայն պատերու և քարերու գունատ ամբողջութիւնը զգեստեղէննեռու և զիակներու սև ու շէկ շերտերովը . Հոսուն ջուրի ազմուկ մը կ'երգեր .

Թիշ քիչ կը տարորոշէր ան մարմինները , Այս ատեն մէկէն միւսին կ'երթար . Միայն խեղդուածները կը հետաքրքրէին զարն . երբ սւած և ջուրէն կ կապուացած բազմաթիւ դիակներ ըլլային , անյագօրէն կը զէտէր զանոնք , ճգներով Գամիլլը ճանչնալ , Յանախ անոնց զէմքին միւսերը Կառը կառը եղած էին . սոկոնները ծակած էին թուլցած մորթը . երեսները եփածի պէս էին և կարծես ոսկրազերծ . Լուսան կը վարանէր . կը քննէր մարմինները , կը ջանար գտնել իր զոհք՝ անոր նիւարութիւններէն : Բայց բոլոր խեղդուածները պարաբու էին . ահազին փորեր , ուռած երանքներ (cuisse) կլոր և հուժկու բազուկներ : Զէր զիտեր այլես իր ընելիքը , սարսաւզին կը մնար այս կտաչորակ զլզիեակներուն առջև որոնք կարծեսթէ կը ծաղրէին սոսկալի ծամածութիւններով :

Առաւօտ մը , ճշմարիտ սարսափի մը մատուեցաւ . Քանի մը վայրկեանէ իվեր խեղդուած մը կը զիտեր , հասակով պզտիկ և դժուդակօրէն այլափոխուած : Այս խեղդուածի միւսերը այնքան թուլցած և տարրալուծուած էին , որ հոսուն ջուրը որ կը լուար զանոնք , կտոր կտոր կը քշէր կը տանէր : Զրացայթքը , որ անոր երեսին կ'իյնար , ծակ մը կը փորէր անոր քթին ձախ կողմը . Եւ , յանկարծակի .

Քիթը տափակցաւ . Հրթունքները զատուեցան իրարմէ , սպիտակ ակռաներ երեան բերելով : Խեղդուածին զլուիք ծիծաղեցաւ .

Ամէն անգամ որ Դամիյլը ճանչնալ կը կարծէր , Լուսան այրուցք մը կըզգար իր սրտին մէջ . Բուռն կերպով կը բաղձար գտնել իր զուին մարմինը , և տկարութիւններ կը պաշարէին զինքը , երբ կ'երնակայէր թէ այս մարմինը իր առջևն էր . Դիարանի իր այս ցելութիւնները կը լեցնէին զինքը մզձաւանջներով և սարսուաններով որոնք հեք կուտային իրեն . Մէկդի կը վանէր իր վախերը , տզայ կը նկատէր ինքզինք . կ'ուզէր ուժով ըլլալըայց , հակառակ իրեն , իր միսը կըմբոսաւանար , գարշանքն ու սարսափը կը համակէին իր էութիւնը , անմիջապէս որ խոնաւութեան մէջ կը գտնէր ինքզինք և կըզգար սրտին գարշ հոտը :

Երբ խեղդուածներ չըլլային սալաֆարերու վերջին շարքին վրայ , հանգիստ կը շնչէր . իր զզուանքները կը նուազէին : Այս ատեն պարզ հետաքրքիր մը կը զառնար , տարօրինակ հաճոյք մը կ'առնէր բուռն մահը ճակատէն իսկ զիտելէն . արտմագինօրէն անհեթեթ և այլանդակ իր ձեւերուն մէջ . Այս տեսարանը կը զուարեացնէր զայն , մանաւանդ երբ կիներ տեսնէր որոնք իրենց մերկ զիզը կը ցուցադրէին : Այս վայրենաբար զիտին վրուած մերկութիւնները , արիւնի բիծերով և տեղ տեղ ծակծկուած , զէպի իրենց կը քաշէին զայն և կը կեցնէին . Աւգամ մը , քսան տարեկան գեռատի կին մը տեսաւ , Ժողովուր-

գի աղջիկ մը , լայնաթիկունք և զօրաւոր , որ
քնանալ կը թուէր քարին վրայ . անոր թարմ
ու գիրուկ մարմինը կը ճերմէնար քնքոյշ ու
քաղցր երանգներով . կը ժպտէր կէս մը , զը-
լուխը հակ քիչ մը , և կուրծքը յառաջ կը նե-
տէր զրգախչ կերպով մը . ցոփակեաց զնծուհի
մըն է պիտի ըսէիք , եթէ պարանոցին վրայ
ու շրջանակ մը չըլլար որ չուքէ մանեակի մը
պէս կը պատէր զայն . աղջիկ մըն էր որ ինք-
զինք կախած էր սիրային յուսանատութենէ :
Լոռան դիտեց զայն երկար ժամանակ , իր ակ-
նարկները պտըտցնելով անոր միսին վրայ ,
տեսակ մը ահասարսուռ ցանկութեան մէջ խո-
րասոյզ :

Ամէն առաւօտ , հոն եղած միջցին , իր
ետին կը լսէր ներս մտնող և գուրս ելլող հա-
սարակութեան երթենեկը :

Դիարանը ամէն քսակի մատչելի ներկա-
յացում մըն է , որուն կրնան երթալ անցորդ-
ները ձրիօրէն , աղքատ կամ հարուստ : Բաց է
գուար , որմէ ուղողը ներս կը մտնէ . Կան սի-
րոզներ որոնք շրջան մը կ'ընեն աշքէ չփախ-
ցնելու համար մահուսան այս ներկալացումնե-
րէն ոչ մէկը . Երբ սալաքարերը մերկ են ,
մարգիկ յուսախար կը մեկնին , աճապա-
քանքով , իրենց ակռաներուն մէջէն մոլ-
տալէն . Երբ սալաքարերը աղէկ մը լեցուած
են , երբ գեղեցիկ ցուցադրութիւն մը կայ
մարգկային մսի , այցելուները կը խռնուին .
աժան յուզումներ կուտան ինքզինքնուն . Կը
ռոտկան , կը կատակն , կը ծափանարեն կամ
կը ռուլեն ինչպէս թատրոնին մէջ , և դո՞ւ կը

քաշուին , յայտարարելով թէ Դիարանը յա-
լողուած է այդ օրը :

Լոռան շուտով ճանշաւ այս տեղի հա-
սարակութիւնը , խան ու այլատարր հասու-
րակութիւն մը որ կ'արգահատէր և կը ծիծա-
զէր հաւաքականօրէն . Գործաւորներ , դործի
երթալու ատեն , ներս կը մտնէին . հացով մը
և թեկրնուն տակ գործիքներով . զուարձալի
կը գտնէին մահը : Ասոնց մէջ կը գտնուէին
արհեստանոցի խեղկատակներ որոնք կը ծի-
ծաղեցնէին ներկաները , զուարձալի բառ մը
ըսելով իւրաքանչիւր գիտի ծամածութեան
վրայ . ածխանոցներու հրկիցեալները կը կո-
չէին զանոնք . կախուածները , սպաննուածնե-
րը . խեղդուածները , ծակծկուածները , ծգմբ-
ռած գիտիները կը գրգուէին անոնց հեղնական
խանզը , և անոնց ձայնը , որ քիչ մը կը գող-
դար , զաւեշտական նախադասութիւններ կը
թօթովէր որակին սարսուագին լուութեան մէջ .
Յետոյ կուգային փօքր հասութատէրները , նի-
հար և չոր ծերունիներ , գեգերոզներ որոնք
անգործութեան պատճառով ներս կը մտնէին
և մարմինները կը գիտէին տխմար աշքերով և
խազաղ և փափկազգած մարդոց զիմածու-
թիւններով . կիները բազմաթիւ էին . կային
գեռահաս գործաւորուէիներ , համակ վարդա-
գոյն , սպիտակ ճերմակեղէններով , մաքուր
շըլազգեստներով , որոնք ապակեփեղկին մէկ
ծայրէն միւսը կ'երթային . թեթեափայլ , ու-
շագիր խոշոր աչքեր բանալով , ինչպէս նո-
րոյթներու վաճառատան մը ցուցադարանին
ազև . կային գեռ համեստ խաւերու պատկա-

նոզ կիներ, բութ կերպարանքով, ոզբալի ձեւեր առնելով, և լաւ հագուած տիկիններ, օրոնք անփութօրէն իրենց մետաքսեայ շրջազգաւաւերը կը քաշկատէին:

Օր մը, կոսան այս տիկիններէն մէկը աեւաւ որ ապակեփեղկէն քանի մը քայլ հեռուն կանգնած էր, պաթիօտէ թաշկինակ մը բրունած ուսւնգերուն, Մետաքսեայ գորչ ու սքանչ չելի շրջազգեաւ մը հազած էր, ու տանթելէ խոշոր կրկնոցակով մը, քող մը կը ծածեէր անոր դէմքը, և նուրր ու փոքրիկ ձեռքեր ունէր, ձեռնոցներ գրած, Անոր շուրջ կը ծածաւէր մանիշակի քազդր բուրմունք մը: Դիակ մը կը դիտէր, Քարի մը վրայ, քանի մը քայլ անդին, խոշորեկ մէկու մը դիակը երկնցուած էր, օրմնագրի մը՝ որ նոր սպաննը. ւած էր լաստակերտէ մը վար իյնտլով, Քտակաւսի կուրծք մը ունէր. խոշոր և զօրաւոր զնզերներ, սպիտակ և ճարպոտ միս մը. մակր մարմար գարձուցած էր զայն: Տիկինը կը քննէր զայն, տեսուկ մը ակնարկով կը դարձէր զայն, կը կշռէր զայն, և կը խորասուզուէր այս մարդուն պարզած տեսարանին մէջ. Ասիկա վեր առաւ իր քողին մէկ ծայրը, անդամ մըն ալ նայեցաւ, յետոյ հետացաւ:

Ասեն ատեն, ստահակներու խմբակներ կուգային, ասաններկուտասնընդինդ տարեկան աղաքներ օրոնք կը զագէին ապակեփեղկին երայքը, կանգ առնելով միայն կիներու զիտակներուն առջեւ. Անոնք՝ իրենց ձեռքերը ապակիններուն կոթնցնելով, լրբենի ակնարկ-

ներ կը պտացնէին մերկ կուրծքերուն վրայ: Թեով կը հրմշտէին զիրոք, անասնական ակնարկութիւններ կ'ընէին և մոլութիւնը կը սորգէին մահուած գպրոցին մէջ, Դիարաւին մէջ է որ գեռատի ստահակները իրենց առաջին հոմանուհիները կ'ունենային:

Եաբաթ մը ետք, կոսան գանած էր: Գիշերը, զիակները կ'երազէր զորս տեսած էր առաւետուն: Այս տասապանքը, ամէն օրուան այս գարշանքը զորս ինքնիրեն կը պարտս գրէր, խոսվեցին զայն վերջապէս այս աստիճան որ, անիկա օրոշեց միմիայն երկու աւցելութիւն տալ: Հետևեալ օրը, երբ Դիարան կը ժանէր, ուժգին զարկ մը ունեցաւ կուրծքին մէջ. իր դիմաց, սալաքարի մը վրայ, Պամիլլ երեն կը նայէր, կանակի վրայ տարածուած, գլուխը վեր վերցուցած, և աչքերը կիսարաց:

Մարգարունը դանգազօրէն ապակեղարանին յօտեցաւ, կարծես հոն քաշուած, չկրնալով աչքերը հեռացնել իր զոհէն: Զէր տասապեր. միայն ներքին սաստիկ ցուրտ մը և մորթի մակերեսին բնեթե շարժումներ կրզզար: Կը կարծէր թէ ա՛լ աւելի պիտի զողար: Անշարժ մնաց ամբողջ հինգ վայրկեան, անգիտակից հայեցողութեան մը մէջ խորասոյզ, և իր յիշողութեան խորը քանդակելով ահաւոր բոլոր գիծերը, աղտոտ բոլոր զոյները այն պատկերին զար իր աչքերուն առջեւն ունէր:

Անարգ կերպարանք մը ունէր Պամիլլ: Տասնընդինք օր ջուրին մէջ մնացած էր: Անոր գեմքը ամուր և կարծը կը թուէր տակաւին.

զիմադրեց պահուած էին, միայն մորթը գեղնորակ և ցեխոտ գոյն մը առաջած էր: Դլուխը, նիհար, ուկրուտ, թեթեակի ուռած, փոթփոթած էր. քիչ մը ծոսծ էր, մազերը քունքերուն փակած, կոպերը վեր եղած, աշքերուն գունատ գունադր երեան հանելով: Մբթունքները պրկուած և քաշուած թերին զեսի մէկ անկիւնք, դաշտն ծիծաղ մը ունէին: սեցած լեզուն մէկ ծայրը կ'երւէր ներմուկ ականիերուն միջն և Այս զրուխը, զանագոյն և հապկուուն կարծեա, պահելով սակայն մարդկային հերպարանք մը, աւելի ահարենիչ դարձած էր վիշտէն և սորոսքէն: Մարմինը քոյքայուած միսերաւ գեղ մը կը թուէր. անոհնորէն առուապած էր Կրզզայիք թէ բազուզերը չեն բաներ. ուսոսկերեր եր ծակին ուսկրուն մօրթը, Կանոչարակ կուրծքին վրայ, կողերը սե շերտեր կը կազմէին. ճափ կուշոյ, պատուած, բացուած, կը փորուէր Տութ կարմիր մօր ծուէներու մէջտեղը, Բայ լունդակ մէջը կը փոէր: Արունքները, աւելի ամուր, կ'երկարէն, զալլելի արաւոնք շերտաւորուած: Ոտքերը կը թափէին:

Լուսն Գամիլլի նայեցաւ: Զէր անած զեռ այսպահն սոսկակի խեղդուած մը: Դիակը, անէն զատ, անէր ճնշուած երեայթ մը, նիհար և խեղն կեցուածք մը. կը ժողվէր ինքն դինք իր փառթեան մէջ. իսկատ փորտիկ զէդ մը կը կազմէիր ան, կարելի էր գուշակել թէ անիշն հազար երեսու հարիւր ֆրանքուց պաշտօնեց մըն էր, աիստա և հիս անզագին, ուրուն մայրը բաւանչուրեալ սնուցած էր զայն:

Ալուղարմելի մարմինը, տաք ծածկոցներու մէկ մեծած, կը սոսիար պաղ սալաքուրին վրայ: Եւր Լուսն կրօւ վերջապէս ազատուիլ այն ուուր հետաքրքրութենին որ զայն անշարժ ու թերանաբաց կը պահէր, Տեկնեցաւ, սկսաւ արագօրէն քալել քարափին վրայ: Եւ, քալելով մէկանեղ, կը կրկնէր, անհա թէ ի՞նչ վիճակի հասցուցի զայն. զզուելի էր Անոր կը թուէր թէ բարկ հոտ մը կը հետեւէր իրեն, հոտը՝ զոր նեխելու վրայ եղող այս մարմինը արձակուած ըլլույու էր:

Դնաց գտնելու ձնուուի Միջօն և անոր ըստ թէ ճանչցած էր Գամիլլիր Դիարանի մէկ սայաքարին վրայ: Զեակիրացութիւնները կտարուեցան, թաղեցին խեղդուածը, մահուան տեղեւազիր մը կազմեցին: Լուսն, հանդարտ այնանեանե, հեշտան քումը մոռացութեան արևաւ իր ոճիրը և ցաւալի ու գժնզակ այն անարաները օրոնք սպանութեան յաջորդուէ էին:

XIV

Փօն Նէօֆ անօքին խանութը փակ մնաց ամբողջ երեք օր: Երբ վերաբացուեցաւ, աւելիք միտաստուեր և աւելի խօնաւ երեցաւ, Յուղադրութիւնը, փոշին զեղնած, կարծեա թէ

առն առւգը կը կրէր իր վրայ . ամէն բան լքուն , հոս հոն կը քաշկոտուէր . աղտոտ ապակեդարաններու մէջ : Փանգոտած եռան կիւնիներէ կախուած կտաւէ զլիսանոցներուն ետին , Թերէզի դէմքը աւելի մօւթ , աւելի հօզագյն տժգունութիւն մը եւ չարաշուքօրէն խազազ անշարժութիւն մը ունէր :

Աւցքին մէջ , բոլոր շաղակրատ կիւները կ'արգահատէին : Կեզծ գոհարեզէնի վաճառորդուհին իր յաճախորգուհիներէն ամէն մէկուն ցոյց կուտար զեռահաս այրիին նիհարցած կիսագէմը իբրև հետաքրքրական ու օղբալի բան մը :

Երեք օր , Տիկ . Թաքէն և Թերէզ իբրենց անկողինը մնացած էին առանց խօսելու իրարու հետ , առանց նոյնիսկ իրարու նայելու : Ծերունի փերեզակուհին , բարձերուն կաթնած նոտած էր անկողնին մէջ և արտմօրէն ու ապուշ աշխերով իր առջեր կը նայէր : Իր զաւկին մահը ուժգին հարուած մը տուած էր իր զլիսուն , և թոպահարի մը նման ինկած էր : Ամբողջ ժամեր հանգարտ ու անկինդան կը թնար , իր յուսահատութեան անդունդին մէջ խորասոյզ . յետոյ , երբեմն , տագնապներու կը մատնուէր , կ'արտասուէր , կը ճշէր , կը զաւանցէր . Թերէզ , քովի սենեակին մէջ , քնանալ կը ձեւացէր . Երեսը պատին զարձուցած էր և վերմակը աշխերուն քաշած . այսպէս կը պառկէր ան փայտացած եւ մունջ , եւ ոչ մէկ հեծկանք կը շարժէր զայն ծածկող վերժակը : Կարծես թէ անկողնի խորշին ստուերին մէջ կը պահէր այն մասծումները որոնք պիրկ

կը պահէին զայն : Սիւզան , որ կը խնամէր երկու կիւները , մեզկօրէն մէկէն միւսին կ'երթար , մեզմօրէն գետնին քսելով իր ոտքերը , մեզրամոմէ իր դէմքը կախելով երկու անկազիններուն վրայ . առանց յաջողելու իր կողմը զարձնելու Թերէզը , որ անհամբերութեան խստ չարժումներ կը յայտնէր , և առանց կարենալ միխթարելու Տիկ . Թաքէնը , որուն արցունքները կը հոսէին , ամէն անգամ որ ձայն մը կրսթափեցնէր զայն իր ընկնամէին :

Երրորդ օրը , Թերէզ անդին քեց վերմակը . նստաւ անկողնին վրայ , արագօրէն , տեսսակ մը տենդոտ վճռականութիամբ : Մէկզի ըրաւ իր մազերը . քունքերը բռնելով , և այնպէս մնաց վայրկեան մը , ձեռքերը ճակտին , աշքերը սենառւն , որպէս թէ մտածումք մէջ ըլլար զեռաւ Յետոյ ցատկեց վար զորդին վրայ : Իր անգամները զողգղագին վիճակ մը ունէին և աենգէն կարմրած . յայն և կապուցցած շերտեր մարմարի կը վերածէին իր մարթը որ տեղ տեղ կը փոթփոթէր կարծես միսէն պարպուած : Ծերացած էր :

Սիւզան , ներս մտնելու առեն , ապշած մնաց զայն ոտքի վրայ տեսնելով . հեզ ու կերկերուն շնչառով մը խորհուրդ տուաւ անոր պասկիլ , հանգստանալ տակաւին : Թերէզ մը տիկ չէր ըներ զայն . անիկա իր հագուստները կը փնտաէր և կը հագնէր աճապարոտ և գողգոչուն ձեռքերով : Երբ հագուեցաւ , գնաց հայելիի մը մէջ նայեցաւ , շփեց աշքերը . ձեռքերը դէմքին վրայ քսեց , կարծես թէ բան մը սրբելու համար : Յետոյ , առանց խօսք

մը իսկ ըսելու, արագօրէն կտրեց անցաւ հաշարահը և մտաւ Տիկ. Ռաքէնի սենեակը:

Նախկին վերեզակուհին բութ հանդարտութեան մը մէջ էր: Երբ Թերէզ ներո մտաւ, զլուխը դարձուց ան և ակնարկով հետեւցաւ գեռահաս այրիին, որ եկաւ կեցաւ անոր առջե, մունջ ու ճնշուած: Երկու կիները իրար զիտեցին քանի մը վերկվայրկեան, Թերէզ՝ հետզհետէ մեծող անձկութեամբ մը, հօրաքոյրը՝ լիշողութեան տաժանագին նիգերով, Թիշելով վերջապէս, Տիկ. Ռաքէն երկարեց իր դոզդզազին բազուկները, և, Թերէզը զրկելով վիզէն, գոչեց.

— Իմ իսեղճ աղաս, խեղճ Գամիյլս,

Կուլար, և իր արցունքները կը չորնային այրող մորթին վրայ այրիին, որ իր չոր աչքերը կը պահէր վերմակին ծալքերուն մէջ: Թերէզ այսպէս հակած մնաց, թօյլ տալիս որ ծերունի մայրը սպառէ իր արցունքները: Սպանութենէն իվեր, անիկա կը զարնուրեր այս առաջին տեսակցութենէն. պատկած մնացած էր տեսակցութեան պահը հեռացնելու համար, հանգիստ մը խորհրդածելու համար այն ահռելի դերի մասին զոր պիտի կատարէր:

Երբ Տիկ. Ռաքէնը աւելի հանդարտ տեսաւ, անոր շուրջ դարձաւ, խորհուրդ տօւաւ անոր ոտքի կենալ, խանութ իջնել: Ծերունի վերեզակուհին զրեթէ մանուկ դարձած էր:

Իր եղբօրաղջկան յանկարծական երեւումը անոր մէջ առաջ բերած էր նպաստաւոր տաղնապ մը որ ուշաբերած էր զայն և գիտակցութեան բերած՝ շրջապատող իրերու և

անձերու նկատմամբ: Ծնորհակալ եղաւ Սիւզանի՝ իր խնամքներուն համար, խօսեցաւ, տկարացած, առանց այլեւս զառանցելու. լի տիբրութեամբ, որ կը խեղզէր զայն ատեն ատեն, կը զիտէր Թերէզի քալելը յանկարծական լացերով. այն ատեն, իր մօս կը կանչէր զայն, կը զրկէր հեծկառակով զեռ, և կ'ըսէր անոր չնշասպառ թէ միայն ինքը ունէր այլեւս աշխարհի մէջ:

Երեկոյին, յօժարեցաւ ոտքի ելել, և փորձել բան մը ուտել: Թերէզ կրցաւ տեսնել թէ ի՞նչ անուելի հարուած ստացած էր իր հօրաքոյրը: Անզ պառաւին ծունկերը ծանրացած էին: Դաւազանի պէտք ունէր ճաշարահին մէջ քալելու համար, և հօն անոր թօւեցաւ թէ պատերը կը չարժէին իր չուրջը:

Հետեւեալ օրն իսկ ուզեց որ բանան խանութը, կը վախնար թէ կը խենթենար սենեակին մէջ մինակ մնալէն: Մանորէն վար իջաւ փայտէ սանդուխէն, երկու ոտքերն ալ ամէն մէկ աստիճանին վրայ դնելով, և գնաց նսաւելու հաշուասեղանին ետել: Այդ օրէն սկըսած, հոն մնաց գամուած, միապազաղ վիշտի մը մէջ:

Անոր քովը, Թերէզ կը մտածէր և կը սպաէր: Խանութը վերսացաւ իր մօւթ անդորրութիւնը:

սեղանին շուրջը, իւրաքանչիւրը իր գաւաթին
առջև, երբ տօմինօին առւփը պարպուեցաւ,
խեղճ մալրը, յանկարծակի անցեալին անզրա-
գառալով, իր հիւրերուն նայեցաւ և սկսաւ
հեծկլտաւ, Բաց տեղ մը կար, իր զաւկին
տեղը:

Այս յուսահատութիւնը սառեցուց և ձանձ-
րացուց ներկաները, Բալոր դէմքերը հստակը
երանութեան երեսյթ մը ունէին: Նեղուեցան,
որովհեակ իրենց սրտին մէջ ամենափոքր կեն-
զանի լիշտակ մը իսկ չունէին Գամիլին:

— Բաւական է, սիրելի տիկին, գոշեց
ծերունի Միշօն թիթե նեղուրատութեամբ մը,
պէտք չէ որ այսպէս յօւսահատիք: Պիտի հի-
ւանդանաք դուք:

— Ամենքս ալ մահկանացու ենք մենք,
հաստատեց Կրիվէ:

— Ձեր արցունքները ձեր զաւակը հա-
ջեն դարձներ, ըստու Օլիվիէ վճռականօրէն:

— Կ'աղաշեմ, մրմնջից Միւզան, մեզ մի
նեղացնէք:

Եւ որովհետեւ Տիկ, Խաքէն տւելի ուժ-
գորէն կը հեծկլտար, չկրնալով իր արցունք-
ները բռնել.

— Բաւական է, բաւական է, յարեց Մի-
շօ, քիչ մը քաջութիւն: Դիտէք թէ մենք հս-
կուզանք ձեզ զօւարձացնելու համար, Խերն
անիծած, չախրինք, ջանանք մոռնալ... Փար-
թիւ երկու սուրով խաղանք, Հէ՞ ի՞նչ կ'ըսէք:

Փերեղակուհին զսպեց իր արցունքները.
գերագոյն ձիզի մը մէջ, Թերես ըմբռնեց իր
հիւրերուն երջանիկ անձնասիրութիւնը, Մրբեց

Լոռան եկաւ երբեմն, իրիկունները, ա-
մէն երկու-երեք օրը անգամ մը: Կը մնար
խանութիւն մէջ, խօսակցելով Տիկ. Ռաքէնի
հետ, կէս ժամ մը: Յետոյ, կ'երթար, առանց
Թերէզին երեսը նայելու ուղղակի: Պատա-
փերեղակուհին զայն կը նկատէր իր եղբօր
աղջկան փրկիչ: Իսրե ազնիւ սիրո մը որ
կարելին ըրած էր իր զաւակը ազատելու հա-
ժար. Զայն կ'ընդգունէր խանդադատալից բա-
րութեամբ մը:

Հինգչարթի իրիկուն մը, Լոռան հօն կը
գոնուէր երբ ծերուկ Միշօն և Կրիվէն ներ-
մտան: Ժամը ութին էր, Երկաթուղային պաշ-
տոնեան և նախկին քօմիսէրը, իւրաքանչիւրը
իր կողմէ, յարմար դատած էին որ կրնան այլ
և զերսկսիլ իրենց սիրելի օսվորութիւնները,
առանց տաղականալու, և անսնք հոն հասան
նոյն վայրկեանին, որպէս թէ մղուած ըլլա-
յին նոյն զսպանակին: Անսնց ետելն, ներ-
մտան Օլիվիէն և Սիւզանը:

Ճաշասրահ ելան, Տիկ. Ռաքէն, որ ոչ ո-
քի կը սպասէր, փութաց վառել լամբարը և
թէյ զաւրաստել, Երբ ամէն մարդ նստաւ

իր աչքերը, գեռ ցնցման մէջ :

Տօմինսները կը գողգղային իր խնդի ձեռքերուն մէջ, և իր կոպերուն տակ մնացած արցունքները անոր տեսնելուն արգելք կ'ըլլային :

Խաղացին :

Լոռան և Թերէզ հանգիստեան եղան այս կարճ տեսարանին, ծանր ու անայլայլ կերպարանքով մը : Երիտասարդը ուրախացած էր որ վերագարձած էին հինգչաբթիի երեկոները : Զերծօրէն կը բաղձար անոնց, գիտնալով որ այս հաւաքոյթներուն պէտք պիտի ունենար իր նպատակին հասնելու համար : Յետոյ, առանց ինքնիրեն պատճառը հարցնելու, աւելի հանգիստ կը զգար ինքինքը իրեն ծանօթ այս մէկքանի անձերուն միջև, և կը համարձակէր զիտել Թերէզը, ուղղակի :

Դեռահաս կինը, սև հագած, տժգոյն ու մտամփոփ, անոր երեւցաւ այնպիսի գեղեցկութեամբ մը զոր գեռ կ'անգիտանար ինք : Դոհունակութիւն զգաց որ անոր ակնարկին հանգիպեցաւ . և Թերէզ քաջարի սենումով մը անոր աչքերուն վրայ կեցուց իր ակնարկը : Թերէզ իրն էր միշտ, հոգով, մարմնով :

XVI

Տասնըհինգ ամիսներ անցան : Առաջին ժամերուն դաժանութիւնները մեղմացան . ամէն որ տւելի խաղաղութիւն մը, աւելի մեղմութիւն մը բերաւ, կեանքը վերստացաւ իր ընթացքը յոզնաբեկ մեղկութեամբ մը . Թերէզ նսթարկուեցաւ այն միօրինակ թմրութեան որ կը հետեւի մեծագոյն տագնապներու : Եւ, սկիզբները, Լոռան և Թերէզ համակերպեցան այն նոր կեանքին որ կը փոփոխէր զանոնք . անոնց մէջ խուլ աշխատանք մը կատարուեցաւ զօր հարկ էր ծայրայեղ փափկութեամբ վերլուծել, եթէ կ'ուզուի մատնանշել բոլոր փուլերը :

Լոռան, շատ չանցած, ամէն իրիկուն խանութ գնաց, ինչպէս անցեալին մէջ : Բայց այլես հոն չէր ուտեր, այլես հոն չէր անցըներ երեկոյեան բոլոր ժամերը : Ժամը իննուն կօսին կօւգար, և կը մեկնէր խանութը դաշելէ ետք : Պիտի ըսէիք թէ պարտականութիւն մը կը կատարէր երկու կիններու ծառայութեան արամադրելով ինքինք : Եթէ որ մը թերանար իր տարապարհակ այս աշխատանքին մէջ, հետեւեալ օրը կը չքմեղացնէր ինքինք, ծառայի նուաստացումներով : Հինգչար-

թի օրը, կ'օգնէր Տիկ. Ռաֆէնի՝ կրակը վառուելու, տան հիւրասիրութիւնները ընելու համար, հազար հաճողակատարութիւններ ունէր օրոնք կը հմաւէին պառաւ փերեզակուհին:

Թիրէզ կը գիտէր անոր խաղաղ երթեւեկը, իր շուրջը, իր գէմքին տժգունութիւնը անհետացած էր. աւելի կազդուրուած կ'երեէր, աւելի ժամանուն, աւելի քաղցր.

Հազիւ թէ երբեմն, իր քերանը ջղային կծկումի մը մէջ սեղմուելով, երկու խորունկ ծալքեր կը փորէր, որոնք վշտի և սարսափի տարօրինակ արտայայտութիւն մը կուտային իր դէմքին:

Երկու սիրահարները ջանք չըրին այլեւս զիրար առանձին տեսնելու, երբեք իրարմէ ժամագրութիւն մը չուզեցին, երբեք խումափուկ կերպով համբոյր մը չփոխանակեցին:

Սպանոթիւնը կարծես պահ մը խաղաղեցուցած էր իրենց միսին հեշտասէր տենչերը. անոնք, Դամիլլը սպաննելով, յաջողած էին գոհացնել այն մոլեզին եւ անյագ ցանկութիւնները զորս չէին կրցած յադեցնել մէկըզմէկու բազուկներուն մէջ զիրար ճզմելով: Ոճիրը անոնց կը թուէր սուր հեշտանք մը որ կը զզուեցնէր իրենց ոզջագուրումները:

Կրնային սակայն հազար դժուարութիւններ ունենալ ապրելու համար սիրային այս ազատ կեանքը, որուն երազը սպասութեան մզած էր զանոնք: Տիկ. Ռաֆէն, հաշմանդամ, բթացած, խոչընդուռ մը չէր կազմերւ Տունը իրենց կը պատկանէր, կրնային զորս ելլել, երթալ իրենց ուզած տեղը: Բայց սէ-

ըը այլեւ չէր հրապուրեր զանոնք, անոնց ցանկութիւնները մարած էին. կը մնային հօն, հանգարաւորէն խօսակցելով, իրարու նայելով առանց շիկնումներու և սարսումներու, կարծեսթէ մոռցած այն խելագար գիրկընգիսաւնումները, որ կառ-կապուա ըրած էին իրենց միսերը և ճարճատեցուցած լիրենց ուկորները. Անոնք կը խուսափէին նոյնիսկ իրարու հանգիպելէ, առանձին. մտերմութեան մէջ, ոչինչ կը գտնէին իրարու ըսելու. երկուքն ալ կը վախնային չափազանց պազութիւն ցոյց տալէ. Երբ ձեռքի սեղմում մը կը փոխանակէին, տեսակ մը նեղութիւն կըզգային իրենց մորթերուն հպումը զգալով:

Մնաց որ, անոնք, իրենց իրենց կը բացարէին թէ ի՞նչ բանն է որ անտարբեր և ահարեկ կը պահէր զիրենք, իրարու քով, Անոնք իրենց պաղ ընթացքը խոհեմութեան արգիւնք կը նկատէին. Իրենց հանգարաւութիւնը, իրենց ժուժկալութիւնը, իրենց կարծիքով, մեծ իմաստութեան հետեանք էին. Այլպէս մը կը բացարէին թէ իրենք է որ կ'ուզէին իրենց միսին այս հանգարաւութիւնը, իրենց սրտին այս թմբիրը. Միւս կողմէ, իրենց զգացած գարշանքը, նեղութիւնը կը նկատէին սարսափի մացորդ մը, պատուհասի խուլ վախ մը, երբեմն, ինքզինքնին յուսալու կը բանագատէին, կը ջանային անձնատուք ըլլալ անցեալի այրող երազանքներուն, և ապշած կը մնային, ահօնելով որ պարպուած էր իրենց երեսակայութիւնը. Այն ատեն կը մտամփոփուէին իրենց մօտալուտ ամուսնու-

թեան գաղափարին վրայ . իրենց նպատակին հասած , ոչ մէկ վախ ունենալով , մէկը միւս օին անձնատուր , պիտի վերսանային իրենց կիրքը . պիտի ճաշակէին երազուած հեշտութիւնները . Այս յոյսը կը խաղաղեցնէր զանոնք , կ'արգիլէր զանոնք իջնելէ իրենց մէջ բացուած պարապութեան խորը : Ինքզինքնին կը համոզէին թէ պիտի սիրէին զիրար ինչպէս անցեալին մէջ , կը սպասէին այն ժամուն որ կատարելապէս երջանիկ պիտի դարձնէր զանոնք ընդմիշտ իրարու միացնելով :

Թերէզ երբեք ունեցած չէր այսքան հանգարտ միտք : Անկասկած աւելի լաւ կ'ըլլար ան : Իր էռութեան բոլոր անողոք կամեցողութիւնները կը մեզմանային .

Դիշերը , իր անկողնին մէջ մինակ , երջանիկ կը զգար ինքինք . իր քովը չէր գտներ այլևս նիհար գէմքը , հիւանդկախ մարմինը ֆամիլի , որ կը զալրացնէր իր միսը և զայն կը նետէր չյագեցած ցանկութիւններու մէջ : Պատիկ աղջիկ կը կարծէր ինքինքը , կոյս ոպիտակ քողերու տակ , խաղաղ՝ լուսթեան և ստուերի մէջ . իր սենեակը , ընդարձակ , ցուրտ քիչ մը , հաճելի կուգար իրեն , իր բարձր տառաստաղով . իր մթին անկիւններով , վանքի իր բոլորովք : Ասիկա ի վերջոյ , սկսաւ սիրել նոյնիսկ այն ու ու խոշոր պատը որ կը բարձրանար իր պատուանին առջեր . Լման ամառ մը , ամէն իրիկուն , ամբողջ ժամեր մնաց ան զիտելով գորշ քարերը այս պատին . և նեղ պատուաները աստեղազարդ երկնքին զոր կը կարտաէին ծխնելոյզներն ու տանիքները . Զէր

մտածեր կոռանի վրայ , բացի այն պահերէն երբ մզնաւանջ մը ընդուած կ'արթնցնէր զինքը . այն տաեն , անկողնին մէջ նստած , դողողագին , աչքերը խոշորցած , սեղմուելով իր զիշերանոցին մէջ , ինքնիրեն կ'ըսէր թէ այս յանկարծական վախերը պիտի չունենար , եթէ այր մարդ մը ունենար իր քով պառկած : Կը մտածէր իր սիրահարին վրայ ինչպէս պահակ ու պաշտպան շան մը վրայ . իր թարմ ու հանգարտ միաՅ չունէր ցանկութեան սարսուռ մը :

Ցորեկը , խանութին մէջ , կը շահագրդուէր արտագին իրերով . կը գերազրգոււէր . չկրնալով այլես խուլ ըմբոստութեան մէջ ապրիլ , տելութեան և վրէժինզրութեան մտածումներուն մէջ խորասուզուած , երազանքը կը ձանձրացնէր զայն , գործելու և գիտելու պէտք ունէր : Աստուընէ մինչեւ իրիկուն , անիկա կը զիտէր անցքէնանցնող մարգիկը . աղմուկը երթեսեկը կը զուարճացնէր զայն : Հետաքրքիր և շատախօս կը զառնար , մէկ խօսքով կին , ուրովինետեւ մինչեւ այդ տաեն անիկա ալր մարգու գործեր ու զաղափարներ միայն ունեցած էր :

Իրեն սովորութիւն գարձուցած այս լրտեսումի միջոցին , նշմարեց երիտասարդ մը , ուսանող մը , որ շրջակայքը կահաւորուած տուն մը կը բնակէր և որ օրուան մէջ շատ անգամներ խանութին առջեւն կ'անցնէր :

Այս տղան գունատ գեղեցկութիւն մը ունէր , բանաստեղծի երկար մազերով և սպայի պեխերով . Թերէզ վախլուկ գտաւ զայն : Սիրահարուեցաւ անոր շարաթ մը , սիրահարուած զիշերօթիկ աշակերտունիի մը պէս : Վէպե-

կարգաց, բաղդատեց երիտասարդը Լոռանի հետ, և այս վերջինը գտաւ շատ թանձր և շատ ծանր, քայլերդումը անոր առցե, միպային հորիդոններ բացաւ, զորս կ'անդիտանար ան դեռ. անիկա իր արիւնովն ու ջիղերովը միայն սիրած էր. սկսաւ սիրել իր զլխովը: Յետոյ, օր մը, ուսանովը անյայտացաւ. անկատկած առւնը փոխած էր. թերէզ մոոցաւ զայն քանի մը ժամէն:

Բաժանորդագրուեցաւ գրական ակումբի մը և յափշտակուեցաւ պատմութիւններու այն բոլոր հերոսներովը որոնք իր աչքերուն առցեւնքն կ'անցնէին: Զղային զգայնութիւն մը ունեցաւ որ զայն կը խնդացնէր կամ կը լացնէր, առանց պատճառի Հաւասարակշռութիւնը. որ կըսկսէր հաստատուիլ իր սէջ, իդուեցաւ. Տեսակ մը տարտամ երազանքի մէջ ինկաւ. Ատեն ատեն, Դամիլլի վերյիշումը կը ցնէր զինքը, և Լոռանի վրայ կը մտածէր նոր ցանկութիւններով, սարսափով և կասկածանքով: Այսպէս վերադարձաւ կրկին իր անձկութիւններուն. Երբեմն միջոց մը կը վնտուիր ամսութանաւլու իր սիրահարին հետ նոյն պահուն իսկ, երբեմն կը մտածէր աղատել իր օձիքը անկէ, և երբեք չտեսնել զայն վերսախին: Վէպերը, պարկեցութեան և պատուի մտախն խօսելով անոր, տեսակ մը խոչընդուած հանդիսացան իր բնազդներուն և կամքին միջե: Անիկա մնաց աննուած այն անսասունը որ կ'ուզ զէր կոսւիլ Սէնի հետ և որ մոլեգնօրէն նետաւած էր շնութեան մէջ. բայց բարութեան և քազցրութեան գիտակցութիւնն ունեցաւ, ըմ-

բանեց Օլիվիէի կնոջ մեռելատիպ ընթացքը և մեղկ գէմքը. մտածեց թէ մարդ կրնար խպաննել իր ամսուսինը և երջանիկ բլլալ. Այն ատեն այլն չկրցաւ ինքզինք յոտակ տեսնել, ապրեցաւ անողոք անստուգութեան մը մէջ:

Միւս կողմէն, Լոռան հանդարտութեան և անդի զանազան փուլերէ անցաւ: Նախ խորունկ հանդարտութիւն մը ճաշակեց. Կարծես թէ թեթեցած էր ահազին ծանրութենէ մը: Ատեն ատեն, ապղութեամբ կը հարցաքրնէր ինքզինք, իրեն կը թուէր թէ գէշ երազ մը սեսած էր, կը հարցնէր ինքն իրեն թէ իրաւ Գամիլլը ջուրը սետած էր և սեսած էր անոր գիտակը Դիարանի մէկ սալաքարին վրայ: Իր սերին յիշատակը տարօրինակ կերպով կ'ապշեցնէր զայն. երբեք ինքզինք սպան ւթեան մը կարող չէր կարծեր. իր բովանդակ խոհեմութիւնը, բովանդակ վասարտութիւնը կը սարսաւր, սասն քրաֆինքներ կը բարձրանային իր ճակատը, երբ կը մտածէր թէ կրնան երեւան հանել իր սերիր և գլխատել զինքը: Այն ատեն իր վիզին վրայ կըզգար զանակին պազւթիւնը: Իր արսեքը զործելու մէջոթին, ուղիզ իր նպատակին զազած էր, տիմար յամառութեամբ մը և կուրութեամբ մը, Այժմ ետին կը գտանար, և, տեսնելով այն անդունդր զոր կտրած անցած էր, զարհուրանքի ուժասպառութիւններ կը պաշտուէին զինքը:

—Ապահովարար, գինով էի ես, կը մտածէր ան, այս կինը փայփայանքով արբեցուցած էր զիս, Բարի՛ Աստուած, տիմար ու յիշմար էի ես, կրնայի կիւյօթինին տալ զլուիս,

նման պատմութեան մը պատճառով . . . վերջապէս , ամէն բան լաւ անցաւ : Եթէ հարկ ըլլար կրկնել . պիտի չմերսկսէի ես :

Կոռան սմբեցաւ , մեղկ ու վատասիրա դարձաւ և աւելի խոնեմ քան երբեք , Մէկը որ պիտի ուսումնասիրէց այս խոշոր մարմինը , ինքն իր վրայ զիզուած , և որ ոչ ոսկօր և ոչ ալ ջիզ ունէր . պիտի չմոտածէր երբեք բանութեամբ և անգիտութեամբ ամբաստանել զայն :

Վերստացաւ իր նախկին սովորութիւնները : Բազմաթիւ ամիսներ տիպար պաշտօնեաց մը եղաւ . իր գործը կատարելով օրինակելի անզգայութեամբ մը : Իրիկունք , կը ճաշէր Այն-իկոտոր փողոցի մէկ կաթնապան մէջ , իր հայր կարելով փոքրիկ պատառներով , ծանրորեն ծամնով , իր ճաշը երկարածցելով որքան կարելի էր . յետոյ գէպի ետ կ'իջնար , պատրն կուսար կանակը և կը ծխէր իր ծխամոճն : Տարէց և բարի հայր մըն է պիտի ըստիք : Յօրեկը , ոչ մէկ բանի մասին կը մտածէր . գիշերը . կը քնանար ծանք և անկրազ քունով մը : Դէմքը գորգագոյն և նարպոտ , փորք լիցուն , ուզելով պարապ , երջանիկ էր ան :

Իր միաը մեռած կը թուէր , հազիւ թէ կը մտածէր թերեզի մասին , երբեմն կը մտածէր աւոր մասին , ինչպէս կը մտածէ մասզ կնոջ մը մտախն որուն հետ պիտի ամուսնանայ աւելի ետքը , անորոշ ապագայի մը մէջ : Համբերաարութեամբ կըսպասէր իր ամուսնութեան , մոռնալով կինը և երազելով այն նոր գիճակի մասին գոր պիտի ունենար այն ատեն : Կը խորհէր թողուէ իր գրասնեակը , նկարել

իբրեւ արուեստասէր , և թափառէլ : Այս յուսները կը բերէին զայն , ամէն իրիկուն , անցոքի խանութը , հակառակ այն տարտամ նեղութեան զոր կըզգար հոն մտնելու առեն :

Կիրակի մը , ձանձրանալով , և ի՞նչ ընելը կորոնցուցած . զնաց գոլէճի իր նախկին բարեկամին մօտ , այն երիտասարդ նկարիչին մօտ որուն հետ մէկ սենեակ բնակած էր . երկար ատեն : Արուեստագէտը նկարի մը վրայ կ'աշխատէր զոր կը խորհէր նկարչական ջուցագրութեան մը զրկել . և որ կը ներկայացնէր մերկ ցնծունի մը , կտօր մը երբագասի մէջ փաթթուած : Աշխատանոցին խորը մօտէլ մը , կին մը պառկած էր , զլուխը գէպի ետ հակած , իրանը գալարուն , և ազգը բարձրացիր . Այս կինը կը խնդար երբեմն և կուրժքը առաջ կը նետէր , բազուկները երկարելով , և ճապիտելով հանգստանալու համար : Լոռան , որ անոր զիմաց նստած էր . կը զիտէր զայն , ծխելով և խօսակցելով իր բարեկամին հետ : Այս զիտելու ընթացքին , իր արիւնը բորբոքեցաւ և ջիզերը զրգուցեցան : Մէնչեւ իրիկուն մնաց հոն և կինը իրեն հետ իր տունը տարաւ :

Եւ , մօտ տարի մը իր մօտ պահեց զայն իբրեւ հոմանունի , Խեղճ ազջիկը սկսած էր սիրել զայն , գնելեցիկ գտնելով զայն : Սոսաւուք , կը մեկնէր ան , կ'երթար իբրեւ մօտէկ կենալու , և ամէն իրիկուն կը վերագասնար , նոյն ժամըւն . անիկա իր շահած գրամօվ կը սնանէր , կը հագուէր , կը հոգար ինքզինք , առանց սու մը իսկ ծախս բանալու լոռանի :

ար երբեք չէր մտահոգուեր թէ ուրիէ՛ կուդար
և թէ ի՞նչ կ'ընէր ան։ Այս կինը հաւասարա-
կշառթիւն մը զրաւ անոր կեանքին մէջ, կո-
ռան ընդունեց զայն իրբւ օգտակար և ան-
հրաժեշտ առարկայ մը որ խաղաղ ու առողջ
կը պահէր իր մարմինը. չգիտցաւ երբեք թէ
արզեօք կը սիրէ՛ր զայն, և երբեք միտքէն
չէր անցուցած թէ անհաւատարիմ կը գտնուէր
թերէզի հանգէպ. Աւելի ճարպու և երջա-
նիկ կը զգար ինքզինք։ Ահա բոլորը։

Սակայն թերէզի սուզը վերջացած էր։
Դեռահաս կինը պայծառազոյն շրջազգեստներ
կը հագնէր, և եղաւ որ, իրիկուն մը, կոռան
աւելի երիտասարդացած և գեղեցկացած գաւու-
զայն։ Բայց շարունակ որոշ նեղութիւն մը
կրզզար անոր առջև. ատենէ մը իվեր թերէզ
իրեն կը թուէր քիչ մը տենդուտ, լի տարօրի-
նակ քմահաճոյքներով. առանց պատճառի
կը խնդար և կը տխրէր։ Այն անորոշութիւնը
ուր կը տեսնէր զայն, կ'ահաբեկէր զինքը։
որովհետեւ չափով մը կը գուշակէր իր պայ-
քարները և խռովքները։ Սկսաւ վարանիւ։
որովհետեւ գժնդակ վախ մը ունէր թէ կը
վասնգէր իր անդորրութիւնը։ Ինք խաղաղ
կ'ապրէր, իր ցանկութիւններուն խոհեմ գո-
հացումով մը։ կը վախնար խախտել իր կեան-
քի հաւատարակշառթիւնը, կապուելով զզա-
յին կնոջ մը հետ որուն կիրքը խենթեցուցած
էր արդէն զինքը։ Մնաց որ, անիկա չէր տրա-
մաբաներ այս հարցերու մասին, բնազդօրէն
կըզդար այս անձկութիւնները զորս իր մէջ
առաջ պիտի թերէզի տիրացումը։

Առաջին բախումը, զոր ստացաւ և որ ցըն-
ցեց զայն իր ինքնամփոփումին մէջ, եղաւ
այն մտածումը թէ պէտք էր վերջապէս մտա-
ծել իր ամուսնութեան մասին, Առոտ տասնը-
հինգ ամիս էր որ Գամիլլ մեռած էր։ Պահ
մը, կոռան մտածեց երբեք չամուսնանալ, լքել
թերէզը, և պահել մօտէլը որուն հաճելի և
աժան սէրը կը բաւէր իրեն։ Յետոյ, ինքնի-
րեն ըստ թէ կարելի չէր ոչինչի համար մէկը
սպաննել. յիշելով ոճիրը և այն ահաւոր ճի-
զերը զորս թափած էր միմիայն ի՛շը դարձնե-
լու համար այս կինը որ այժմ կը խանգարէր
զինքը, զգաց որ սպանութիւնը անօգուտ և
չարչարագին պիտի դառնար, եթէ չամուսնա-
նար անոր հետ, Գետը նետել մարդ մը անոր
այրին խլելու համար, տասնըհինգ ամիս սպա-
սել և յետոյ որոշել ապրիլ պղոփի աղջկան մը
հետ որ իր մարմինը կը քաշկոտէր աշխատա-
նոցէ աշխատանոց, ձիծաղելի թուեցաւ իրեն
և ժպանցուց զինքը, Մնաց որ, արդէն թերէ-
զի կապուած չէր արիւնի և սոսկումի գծով
մը, կըզգար տարտամօրէն որ ան կը նշէր իր
էսութեան մէջ և կը գալարուէր. և ինք անո՛՛
կը պատկանէր, կը վախնար իր մեղսակիցէն։
թերես, եթէ չամուսնանար անոր հետ, անիկա
երթար ամէն բան լայտնելու արդարադատու-
թեան, վրէժինդրութեամբ և նախանձով։ Այս
գաղափարները կը տրոփէին իր գլխուն մէջ։

Տենդ ունեցաւ նորէն։

Մինչ այս մինչ այն, մօտէլը յանկարծա-
կի ձգեց զայն, կիրակի մը, աղջիկը ալ չվե-
րագարձաւ. անտարակոյս աւելի տաքուկ և

աւելի՛ հանգստաւէտ ապաստան մը զտած էր։
Լոռան շատ քիչ ցաւեցաւ . միայն թէ զիշերը
վարժուած էր կին մը ունենալ իր քովը , և
յանկարծական դատարկութիւն մը զգաց իր
կեանքին մէջ . Ութը օր ետք ըմբուտացան իր
ջիղերը Եկաւ , ամբողջ իրիկուններ , նստաւնու-
րէն անցքի խանութին մէջ , Թերէզը դիտելով
կրկին այնպիսի աչքերով ուր արագ լոյսեր կը
պսպղային , Դեռահաս կինը , որ համակ սար-
ռաագին , իր ըրած երկար ընթերցումներուն
ազգեցութեան տակն էր զեռ , կը նուազէր և
անձնատուր կ'ըլլար անոր ակնարկներուն տակ։

Սյադէս , անոնք երկուքն ալ , անտարբեր
և սպասման գարշեցուցիչ երկար տարիէ մը
ետք , վերադարձած էին նորէն նախկին անձ-
կալթեան և ցանկութեան։ Իրիկուն մը , Լո-
ռան , խանութը գոցելով , վայրկեան մը վար
դրաւ Թերէզը անցքին մէջ .

— Կ'ուզե՞ս որ այս իրիկուն սենեակդ
դամ , հարցուց անոր տենդավառ ձայնով մը։
Դեռահաս կինը սոսկումի շարժում մը ըրաւ։

— Ո՞չ , ո՞չ , սպասենք . . . ըսաւ ան , խո-
ւեմ ըլլանք։

— Կարծեմ թէ բաւական երկար ատենէ
իվեր կըսպասեմ , ըսաւ Լոռան . յոդնած եմ .
կարօացած եմ քեզ։

Թերէզ խելազարօրէն անոր նայեցաւ .
Առքերն ու դէմքը կ'այրէին կրակներու մէջ .
Պահ մը վարանեցաւ , յետոյ յանկարծական
շեշտովմը .

— Ամուսնանանք , այն ատեն քուկդ
կ'ըլլամ :

XVII

Լոռան թողուց անցքը . միաքը լարուած ,
մարմինը խռով , Թերէզի տաք շունչը , ա-
նոր համաձայնութիւնը երբեմնի դաժանու-
թիւնները կը վերստեղծէին իր մէջ . Քարափին
ճամբան բռնեց և քալեց , զիխարկը ձեռքը ,
երեսին ստանալու համար երկնքի պաղ օդը։

Երբ Սէն-Վիկտոր փողոցը հասաւ , իր պան-
դոկին դուռը , վախցաւ վեր բարձրանալէ .
Մինակ մնալէ . Մանկունակ , անբացարելի և
չնախատեսուած սարսափ մը վախ ձգեց անոր
սիրտը թէ կրնայ մէկը պահուած ըլլալ իր
մանսարտին մէջ . Երբեք ենթակայ եղած չէր
նման վախկոտութիւններու . Զփորձեց նոյնիսկ
պատճառաբանել զինքն համակող տարօրինակ
սարսուռը . զինեվաճափ մը քով մտաւ և հոն
մնաց ամբողջ ժամ մը . մինչև կէս զիշեր , սե-
ղանի մը շուրջը անշարժ և համբ , մեքենայօրէն
գինիի խոշոր գաւաթներ խմելով , Թերէզի մա-
սին կը մտածէր , Կը զայրանար գեռահաս կնոջ
դէմ որ չէր ուզած զինքն ընդունիլ իր սեն-
եակը , և կը խորհէր թէ անոր հետ վախ պի-
ախ չունենար .

Գոցեցին խանութը , և զայն դուրս ըրին ,
կրկին ներս մտաւ ան և լուցկի ուզեց : Պանդո-
կին զրասենեակը առաջին յարկը կը գտնուէր .

Լոռան երկար միջանցքէ մը պիտի
անցնէր և մէկքանի աստիճան վեր պիտի
բարձրանար մինչեւ իր ճրագը կարենար վա-
ռել։ Այս միջանցքը, սանդուխի այս աստի-
ճանները, ահաւոր մութի մը մէջ ընկղմած։
Կը սոսկացնէին զայն։ Սովորաբար, այս մը-
թութիւններէն կ'անցնէր ան անվախօրէն։ Այս
իրիկուն, չէր համարձակեր զրան զանգը հըն-
չեցնել։ ինքն իրեն կ'ըսէր թէ թերես, ներք-
նատան մուտքին պատճառով կազմուած խոր-
շին մէջ ոճրագործներ պահուած ըլլան որոնք
յանկարծակի, իր անցնելու ատեն, իր վիզին
նետուին, վերջապէս, հնչեցուց զանգը, լուց-
կի մը վառեց և վճռեց յառաջանալ անցքին
մէջ։ Լուցկին մարեցաւ։ Անշարժ մնաց, շըն-
չասպառ, չհամարձակելով փախչիլ, լուցկինե-
րը քաելով խոնաւ պատին վրայ այնպիսի անձ-
կութեամբ մը որ կը դողացնէր իր ձեռքը, ի-
րեն կը թուէր թէ ձայներ կը լսէր, իր առ-
ջնէն գացող ոտքի աղմուկներ։ Լուցկիները կը
կոտրէին մատներուն միջև։ Յաջողեցաւ վա-
ռել հատ մը։ Մծումբը սկսաւ եփիլ, և փայտը
վառել այնպիսի գանդաղութեամբ մը որ կրկ-
նապատկեց կուանի անձկութիւնները։ ձեռմ-
րի տժգոյն և կապտորակ պայծառութեան
մէջ, վաղող դողդղագին լոյսերուն մէջ,
կարծեց երկու ձիւաղային ձեռք տա-
րորոշել։ Յետոյ, լուցկին բոցավառեցաւ,
լոյսը գարձաւ ձերմակ և պայծառ, կուան,
թեթեցած, յառաջացաւ զգուշութեամբ, ջա-
նալով որ լոյսը չմարի։ Երբ հարկ եղաւ ներք-
նատան տոջնէնիանթնիլ, հակառակ կողմի պա-

աին փարեցաւ։ ստուերներու զանգուած մը
կար որ կը սոսկացնէր զայն, Յետոյ աշխուժ-
օրէն վեր եղաւ սանդուխի մէկ քանի աստի-
ճաններէն որոնք կը բաժնէին զայն պանդոկին
դրասենեակէն, և փրկուած նկատեց ինքզինք
երբ ճրագը ձեռք առաւ։ Միւս աստիճանները
բարձրացաւ։ աւելի մեղմ, ճրագը վեր բարձ-
րացնելով, լուսաւորելով այն բոլոր անկիւն-
ները որոնց առջնէն պիտի անցնէր ինք։ Այն
այլանդակ շուքերը որոնք կ'երթենկէն, երբ
մարդ ճրագով մը միասին սանդուխի մը վրայ
կը գտնուի, տարտամ նեղութեամբ մը կը
համակէին զայն, մերթ ցցուելով և մերթ
անյայտանալով անոր առջեւ։

Երբ վեր հասաւ, բացաւ դուռը և արագ-
օրէն փակեց զայն, Առաջին զործն եղաւ իր
անկողնին նայիլ, մանրամասն քննութիւն մը
կատարել սենեակին մէջ, տեսնելու համար
թէ մէկը կա՞ր պահուած հոն։ Փակեց տանի-
թիւնել անկէ։ Երբ այս կարգագրութիւններն
ըրաւ, հանուեցաւ, զարմանալով իր վախկո-
տութեան վրայ։ Փատեցաւ ի վերջոյ, ինք-
զինք տղայ նկատելով։ Երբեք վախկու եղած
չէր ինք և չէր կրնար բացատրել սարսափի-
այս յանկարծական տագնապը։

Պառկեցաւ։ Երբ վերմակի գաղջութիւնը
զգաց, նորէն խորհեցաւ թերէզի վրայ, զոր
մոռցնել տուած էին իր սարսափիները։ Աչքերը
յամառօքին փակած, կը ջանար ֆնանալ, և
կը զգար թէ հակառակ իրեն, կը դորձէին իր
մտածումները, կը պարտագրուէին իրեն, ի-

բարու կը միանային և իրեն կը ներկայացնէին աւելի շուտ ամուսնանալուն առաւելութիւնները . Ատեն ատեն, ետ կը զամանար, և կ'ըսէր ինքն իրեն . «Զժտածենք այլես, քնանանք . պէտք է որ ժամը ութին ելլեմ վազը, գրասենեակս երթալու համար» . Եւ ճիգ կ'ընէր քնանալու համար : Բայց գաղափարները միտքը կուգային նորէն . իր տրամարանութիւններուն խուլ աշխատանքը կը վերըսկոէր . կը գտնուէր տեսակ մը սուր երազանքի մէջ, որ մտքին առջե կը պարզէր իր ամուսնութեան անհրաժեշտութիւնները, այն փաստերը զօրս իր ցանկութիւններն ու խոհեմութիւնը առաջ կը բերէին . կարգով, թերէզի տիրացման թեր ու դէմ :

Այն ատեն, տեսնելով որ չէր կրնար քընանալ, և անքնութիւնը գրգռուած կը պահէր իր մարմբնը, կանակի վրայ պառկեցաւ, խոշոր մը բացաւ աչքերը, և լեցուց ուղեղը գեռահաս կնոջ յիշատակովը : Հաւասարակառութիւնը խախտուած էր, անթեալի տաք տենդը նորէն կը ցնցէր զայն . մտածեց ելլել, և Փօն Նէօֆ անցքը, վերադառնալ . Եւ, մտովի, կը բանար վանդակագուաը, կ'երթար բախելու սանդուխին պղտիկ դուռը և թերէզը կ'ընդունէր զինքը : Այս մտածումին առջե, արիւնը իր վիզը կը խութէր :

Անոր երազանքը ապշեցուցիչ պայծառատեսութիւն մը ունէր : Ինքինք կը տեսնէր փողոցներուն մէջ, ուր, տուններուն երկայնքըն իվար տրագորէն կը քալէր, և կ'ըսէր ինքն իրեն, «Այս ծառուղին երթամ, անց-

նիմ այս քառուղիէն, շուտով հասնելու համար» : Յետոյ անցքի վանդակուաը կը ճռնէր, կ'անցնէր այն նեղ, մութ ու ամայի անցքէն, ուրախանալով որ պիտի կրնար թերէզի մօտ բարձրանալ, առանց տեսնուելու կեղծ գոհարեղէնի վաճառորդուհիին կողմէ . յետոյ կ'երեակայէր ինքզինք տիւ նրբանցքին մէջ, այն փոքրիկ սանդուխին վրայ, ուրկէ անցած էր այնքան յաճախ : Հոն, անիկա կը զգար անցեալի աղեկէզ ուրախութիւնները, կը մտաբերէր շնացումի հեշտաւէտ սարսափները, սուր հեշտանքները : Իր յուշերը իրականութիւններ կը դառնալին որ կը տպաւուրէին իր բոլոր զգայարաքնները . անիկա կը զգար նեղ անցքին մզլուտած հոտը, կը շօշափէր կպչուն պատերը, և կը տեսնէր այն աղտոտ շուքը որ կ'երկարածգուէր, եւ անիկա վեր բարձրանար ամէն մէկ աստիճանէն, հետեւ բարձրանար արդէն ցանկացուած կնոջ վախվը-խուն արդէն ցանկութիւնները գուլով, ականջ տալով, իր ցանկութիւնները գունով, ապահով արդէն ցանկացուած կնոջ վախվը-խուն արդէն մերձեցումին մէջ : Վերջապէս կը զարնէր դուռը, որ կը բացուէր, և թերէզ հոն զարնէր դուռը, որ կը բացուէր, և թերէզ հոն զարնէր վուակ, պատակ հագած, եթի-ճերմակ :

Իր այս մտածումները անցան իր առջեէն, իրական գէպքերու նման . Աչքերը մութին մէջ սեեած, կը տեսնէր : Երբ, փողոցներու մէջէն իր վազքին վերջաւորութեան, անցքին մէջ մտնելէն և փոքր սանդուխին վեր մագլցելէն ետք, կարծեց տեսնել թերէզը, տեսնչավառ և գունատ, ընդուատ վեր ցատքեց անկողնէն, ինքնիրեն մըմնջելով . «Պէտք է որ երթամ, ինքնիրեն մըմնջելով .

Թերէզինծի կը սպասէ»։ Այսու շարժումը զոր ըրաւ, ցրուեց բանդագուշանքը. զգաց սալայատակի պաղը, վախցաւ. Վայրին մը մնաց անշարժ, ոտքերը բոպիկ, և ականջ տուած։ Իրեն կը թուէր թէ աղմուկ մը կը լսէր ապակիին վրայ, եթէ Թերէզի մօտ երթար, հարկ պիտի ըլլար անցնիլ նորէն վարէն, ներքնատան զրան առջևէն. այս մտածումը իր կոնակին վրայ պտացուց ցուրտ ու մեծ սարսուռ մը։ Սարսափը պատեց զայն, ապուշ և ջախջախիչ սարսափ մը։ Կասկածանքով սենեակին չորս կողմը նայեցաւ, այնտեղ տեսաւ պայծառութեան ճերյակորակ բեկորներ, հոս հոն. այն ատեն, մեղմօրէն, անձկալից աճապարանքով մը լի կանխազգուշութիւններով, կրկին իր մահճակալը բարձրացաւ, և, հոն, կծկունցաւ, պահուրտեցաւ ինչպէս կը խուսափին զէնքէ մը, դանակէ մը որ կը սպասնայ։

Արիւնը սաստկօրէն խուժած էր իր վիզը, և վիզը կ'այրէր զայն. Զեռքը հոն տարաւ. մատներուն տակ զգաց Գամիլի խածուծքին սպին։ Գրեթէ մոոցած էր այս խածուծքը։ Զարհուրեցաւ իր մորթին վրայ վերագնելով զայն, իրեն այնպէս եկաւ որ կ'ուտէր ան իր միսը։ Շուտով քաշեց իր ձեռքը, այլևս զայն չբզգալու համար, բայց կը զգար զայն միշտ, որ կը լափէր, կը ծակէր իր վիզը. Այն ատեն, ուզեց քերել զայն մեղմօրէն, եղունգին ծայրովք։ Որպէսզի մորթը շնանէ, երկու ձեռքերը սեղմեց իր ծալլուած ծունկերուն միջն։ Փայտացած ու զայրացած, այնպէս մնաց հոն, վիզը կրծոտումի

մէջ, ակաները՝ վախէն կափկափուն։ Հիմակ, անոր գազափարները Գամիլի վրայ կը կեդրոնանային, սարսափեցուցիչ սեւումով մը. Մինչև այդ, խեղդուողը խռոված չէր Լոռանի գիշերները, եւ ահա Թերէզի մտածումը անոր ամուսինին ուրուականը կը բերէր, Մարդասպանը չէր համարձակեր այլևս աչքերը բանալ. կը վախնար թէ կը նշմարէ իր զոհը սենեակին մէկ անկիւնը. Պահ մը, իրեն թռւեցաւ թէ իր մահճակալը տարօրինակ ցնցում մը ունեցաւ. երևակայեց թէ Գամիլյ պահուած էր իր մահճակալին տակ, և թէ ան էր որ այսպէս կը ցնցէր, զինքը վար ձգելու և խածնելու համար։ Ահաբեկ, մազերը գլխուն վրայ ցցուն, փաթտուեցաւ իր անկողնին, կարծելով թէ ցնցումները հետզհետէ աւելի կը սաստկանային։

Յետոյ նշմարեց որ մահճակալը չէր շարժեր. Հակազդեցութիւն մը առաջ եկաւ իր մէջ։ Նստաւ անկողնին մէջ, վառեց ճրազը. տիւմար նկատելով ինքզինք. Տենդը հանդարտեցնելու համար, ամբողջ գաւաթ մը ջուր խմեց։

— Սխալ ըրի որ խմեցի այդ գինեվաճապին մօտ, մտածեց ան... Զգիտեմ թէ ի՞նչ ունիմ այս գիշեր. Ապուշ բան է. Այսօր չարաշար յոդնեցայ գրասենեակիս մէջ, Պէտք է իսկոյն քնանայի, անկողին մտնելով, և չմտածել գէզ մը բաներու վրայ. աս է որ անքնութիւն պատճառեց ինծի... Քնանանք, կրկին մարեց լոյսը. գլուխը միրճեց բարձին մէջ, քիչ մը զովացած, աղէկ մը վըճ-

ուսծ ըլլալով այլես չմտածել, այլես չվախսալ: Յոզնութիւնը կը սկսէր թուլցնել իր ջիզերը:

Զքնացաւ իր սովորական քունովը, ծանր և խորտակուած վիճակի մէջ դանդաղօրէն ընկղմեցաւ տարտամ թմրութեան մը մէջ, Պարզ թմբիրի մը ենթարկուած էր, որպէս թէ քաղորը և հեշտաւէտ ապչութեան մը մէջ ընկըզմած ըլլար: Մըափելով, կը զգար իր մարմինը, իր միտքը արթուն կը մնար իր մեռած միսին մէջ: Վտարած էր իր վրայ թափող մըածումները, ինքզինք պաշտպանած էր արթուն մնալուն դէմ: Յւտոյ, երբ թմբեցաւ, երբ ուժասպառ եղաւ և կամքը ջլատուեցաւ իր մէջ, մտածումները մեղմօրէն վերադարձան կրկին, մէկիկ մէկիկ, տիրակալելով իր ուժաթափ էութեան: Իր երազանքները վերսկան, վերստին քալեց այն ճամբան որ թերէզի կը տանէր զայն: Վար իջաւ, վազելով անցաւ ներքնատան առջեկն և ինքզինքը գուրսը գտաւ: անցաւ այն բոլոր փողոցներէն պրոնցմէ անցած էր նախապէս, երբ աչքերը բաց կ'երազէր: մտաւ Փօն նէօֆ անցքին մէջ, բարձրացաւ պզտիկ սանգուխը և քերեց դուռը: Բայց փոխանակ թերէզի, փոխանակ գեռահաս կնոջ, վտաւակ հադած և մերկ պտրանցով, դուռը բացաւ Գամիյլը, այնպէս ինչպէս տեսած էր զայն Դիարանին մէջ, կանաչորակ, ահաելիօրէն ալանդակուած: Դիակը թևերը իրեն կ'երկարէր, զզուելի խընդուած մը, և ճերմակ ակռաներուն ընդմէջէն ցոյց տալով լեզուին սկցած ծայրը:

Լոռան ճիչ մը արձակեց և ընդոսա արթընցաւ, Պաղ քրտինքի մը մէջ թաթախուած էր: Վերմակը աչքերուն քաշեց, ինքնինքը դատապարտելով, ինքն իր դէմ զայրանալով: Ուզեց քնանալ վերստին:

Քնացաւ առաջուաննման, նոյն ընկճումով համակուեցաւ, և անմիջապէս որ կամքը ակարացաւ դարձեալ կէս-քունի թմրութեան մէջ, վերսկասւ քալել նորէն, վերադարձու հոն, ուր զայն կ'առաջնորդէր իր սեեռուն գաղափարը, վազեց տեսնելու թերէզը: Եւ նորէն խեղդուողն եղաւ որ բացաւ գուռը:

Ահարեկ, խեղճը նստաւ իր անկողնին մէջ: Իր գերազոյն բաղձանքն էր թրուել իր այս անողոք երազը: Կապսրէ քուն մը կ'ուզեր որ ձգմէր իր մտածումները: Որքան ատեն որ արթուն կը մնար, բաւական կորով կ'օւնենար վտարելու համար իր զոհին ուրուականը: Բայց երբ այլես տէրը չէր ըլլար իր մտքին, իր երեակալութիւնը սարսափի մէջ կը ձգէր զիսքը զէպի հեշտութիւն առաջնորդելու պահուն:

Կրկին փորձեց քնանալ: Այն ատեն հեշտամէր թմրութիւններ և յանկարծական և սրտակեղեք զարթումներ իրարու յաջորդեցին, իր մոլեգին յամառութեան մէջ, շարունակ դէպի թերէզը կ'երթար և շարունակ կը բախէր Գամիյլի մարմնին: Աւելի քան տասն անգամ, քալեց նոյն ճամբան, ճամբայ ելաւ, միսը կրտկի մէջ, հետեւեցաւ նոյն ուզեցին, նոյն զգալութիւններն ունեցաւ, նոյն գործերը կատարեց մանրամասն ճշգրտութեամբ: և,

աւելի քան տասն անգամ, տեսաւ խեղդուոզը որ իր ողջագուրումին կը վազէր, երբ ինք բազուկները կը բանար իր հօմանուհին բռնելու և գրկելու համար։ Այս միենոյն չարաշուք լուծումը որ կ'արթնցնէր զայն ամէն անգամ, չնչասպառ և խելակորոյս, չէր յուսաքեր իր ցանկութիւնը։ Քանի մը վայրկեան ետք, անմիջապէս որ կը քնանար կրկին, իր ցանկութիւնը կը մոռնար գարշեի զիանը որ իրեն կը սպասէր, և կը վազէր փնտանելու համար նորէն կնոջ մը տաք և ճկուն մարմինը։ Ամբողջ ժամ մը, կոռան ապրեցաւ մղձաւանջներու այս շղթային տակ, անդադար կրկնուող և անդադար չնախտանեսուած ալս գէշ տեսիլքին մէջ, որ, իւսուքանչիւր զարթումին, կը խորտակէր զայն ա՛լ աւելի սուր սարսափով մը։

Ցնցումներէն մէկը, վերջինը, այնքան սաստիկ եղաւ, այնքան ցաւագին, որ ոթոշնց անկողնէն ելլել և չպայքարիլ այլեւու։

Լոյսը կը բացուէր, նսեմ և տիսուր ցոլք մը կը թափանցէր ներս տանիքի պատուհանէն, որ երկնքին մէջ ճերմկած, մ ոխրագոյն քառակուսի մը կը կազմէր։

Կոռան դանդաղօրէն հաղուեցաւ, իսուլ բարկութեամբ մը։ Զայրացած էր որ չէր քընացած, զայրացած՝ որ վախի մը մէջ ինկած էր զոր աղայաթութիւն կը նկատէր այժմ։ Իր ատրագը հագնելով մէկտեղ, կը ճապէտէր, կը շփէր իր անդամները, ճեռքերը կը քսէր իր երեսին որ խորտակուած և խոռոված էր տենդի ամբողջ գիշերէ մը։ Եւ կը կրկ-

նէր։

— Պէտք չէ որ մտածէի այս բուրին վրայ, պէտք է քնանալի, այն ատեն թարմ ու տրամադիր պիտի ըլլայի, այս ժամուն... Ահ, եթէ թերէզ հաւանած ըլլար երէկ իրիկուն, եթէ թերէզ հետո պառկած ըլլար...

Այս գաղափարը, թէ թերէզ պիտի արգիշէր զինքը վախնալէ, հանգարտեցուց զայն քիչ մը, իր էութեան խորը, կը վախնար թէ իր անցուցած գիշերուան նման ուրիշ զիշերներ կ'ունենայ որդէն։

Թիչ մը ջուր զարկաւ երեսին, յետոյ անկ մը սանտրուեցաւ։ Այս յարգարանքը զովացուց գլուխը և ցրուեց իր վեռջին սարսափիւերը։ Ազատորէն կը տրամաբանէր, և ուրիշ բան չէր զգար այլեւ բայց եթէ մեծ յոգնութիւն մը իր բոլոր անդամներուն մէջ։

— Ես վախկոտ չեմ սաւայն, զ'ըսէր ինքն իրեն չա գուիլը աւարտելով։ Գամիլը ի՞նչ հոգս... Անհեթեթութիւն է կարծել թէ իշխան ողորմելի մարզը անկողնիս տակն է։ Հիսայդ ողորմելի մարզը անկողնիս տակն է։ Հիսակ, թերես այսպէս պիտի կարծեմ ամէն զիշակ, թերես պիտի զզում այս անողոք ալրումը զոր զգացի... Մէտ մը նայինք օտ խածուածքը։

Մօտեցաւ իր հաւելիին, երկարեց վիզը և գիտեց։ Սպին գոււտտ վարդագոյն էր, կոռան պիտի զզում այս անողոք ալրումը զոր զգացի... Մէտ մը նայինք օտ խածուածքը։

նը, որոշ յուզում մը զգաց, արիւնը զլուխը խուժեց և այն ատեն ապօրինակ նքառյթ մը նշմարեց. Սպին շառագունեցաւ արեան խուժումէն, զարձաւ աւելի վառ և արիւնոտ, և կազկարմիր, կը զատուէր ձերմակ ու ճարպոտ վիզին վրայ, Միենոյն ատեն, Լոռան սուր ասզնտումներ զգաց. որպէս թէ ասեղներ միւէին վէրքին մէջ, Փութաց հանել շապիկին օձիքք:

— Պա՛հ, ըսաւ ան, Թերէզը կը բժշկէ ասիկա... Քանի մը համբոյրը կը բաւէ... ի՞նչ տիմար եմ որ այս բաներուն վրայ կը մտածեմ,

Դրաւ գլխարկը և վար իջաւ, Օդ առնելու, քալելու պահանջ ունէր: Եւ ներքնատան գրան առջևէն անցնելով, ժպտեցաւ. բայց ինքնիրեն հաստատեց ամրութիւնը այն փականքին որ կը գոցէր այս դուռը: Դուրսը դժնդաղաքայլ քալեց, առտուան զով օդին մէջ և ամայի մայթերու վրայ: Ժամը հինգի ատեններն էր:

Լոռան շարչարազին օր մը անցուց, Հարկագրուեցաւ պատքարիլ այն ընկճող քունին դէմ որ դատեց զայն կէսօրէ ետք, իր գրասենեակին մէջ, Գլուխը ծանր և քնաթաթախ, վար կը կախուէր հակառակ իրեն, և սէկէն վեր կ'առնէր զայն, անմիջապէս որ իր գլխաւորներէն մէկուն ստքին ձայնը կ'առնէր, Այս պայքարը, այս ցնցումները խօրտակեցին վերջապէս իր անդամները անհանգութելի անձկութիւններ պատճառելով իրեն:

Իրիկունը, հակառակ իր յոկնութեան,

ուզեց երթալ տեսնել զայն, Դտաւ զայն տենդի մէջ, ընկճուած և իրեն պէս յոգնած:

— Մեր խեզէ Թերէզը գէշ գիշեր մը անցուց, ըսաւ անոր Տիկին Ռաքէն, երբ նստաւ Լոռան, Կ'երկւայ թէ մղձաւանջներ ունեցաւ, ահենլի անքնութիւն մը... Բազմաթիւ անգամներ անոր ճշելը լսեցի: Այս առաւօտ, բոլորովին հիւանդ էր:

Մօրաքրոջը խօսելու ատենը, Թերէզ սեւառն կերպով լոռանը կը զիտէր: Անկասկած, անօնք կռահեցին իրենց հասարակաց սոսկումները, որովհետեւ. ջղային միւնոյն սարսուոց վազեց անոնց գէմքերուն վրայէն, Մէկը միւսին դիմաց նստած մնացին մինչեւ ժամը տասը, չնչին բաներու վրայ խօսելով, զիրար հասկնալով, ակնարկով իրարու պաշտաելով փութացնել այն վայրկեանը, ուր անօնք պիտի կրնային իրարու միանալ խեղդուածին դէմ:

XVIII

ՑԵՆԴԻ ԱՅԴ ԳԻշերը, ԹԵՐԷզին ալ ալցելած
ԵՐ ԳԱՄԻԼԻՆ ՈւՐՈՒՍԱԿԱՆԸ.

Լոռանի կարօտակէղ առաջարկը, որով
ժամադրութիւն մը կ'ուզէր ան, աւելի քան
տարուան մը անտարբերութենէ ետք, խստո-
րէն խարազանած էր զայն: Իր միաը սկսած
էր նեփել, երբ, անկողնին մէջ մինակ, մտա-
ծոծ էր թէ ժմուսնութիւնը չուտով պիտի
կտարուէր: Այն ատեն, անքնութեան ցըն-
ցումներուն մէջ, տեսած էր խեղդուածին ջըց-
ուիլը իր առջե, ինք ալ լոռանի պէս եղած էր,
ցանկութեան և սարսափին մէջ դալարուն,
և, անոր պէս ինքնիրեն ըստ էր թէ այլեւ
պիտի չվախնար, թէ ալլես նման տասա-
պանքներ պիտի չվգար, եթէ իր սիրահարը
գրկէր իր բազուկներուն մէջ:

Այս կնոջ և այս մարդուն մօտ, մնենոյն
ժամուն տպղի ունեցած էր տեսակ մը ջղային
քալքայում, որ զանոնք գողղոջաւն ու զար-
դուրագին կը դարձնէր, իրենց ահաւոր սիրո-
վեղումներուն մէջ: Արիւնի և հեշտանքի խը-
նամութիւն մը հաստատուած էր իրենց մի-
ջեւ:

Կը սարսռային նոյն սարսուռներով.

անոնց սրտերը կոկծազին տեսաւկ մը եղբայ-
րացումի մէջ, կը սեղմուէին միւնոյն
անձկութիւններով: Այդ պահէն սկսած մէկ
մարմրն ունեցան անոնք և մէկ հոգի, ուրա-
խութեան ու տառապանքի համար: Այս հա-
սարակաց վիճակը, փոխադարձ այս թափան-
ցումը հոգերանական և բնախօսական իրողու-
թիւն մըն է, որ յանախ պատահած է այն
անձերուն միջև, որոնք սաստկօրէն իրարւ-
րախած են ջղային մեծ ցնցումներով:

Աւելի քան մէկ տարուան ընթացքին,
թերեզ և լոռան թեթևօրէն կրեցին իրենց
անդամներուն վրայ ամրացուած շղթան, որ
իրարու կը միացնէր զանոնք. սպանութեան
ուր տագնապին յաջորդող ընկնումին մէջ,
գարշանքներուն և անգործութեան ու մտա-
գարշանքներուն մէջորդող պահանջներուն մէջ, այս
երկու թիւպարտները կարծեցին թէ աղատ է-
ին, թէ երկաթե կապ մը չէր կապեր զիրենք.
թուլցած շղթան գետրն ինկած կը քաշ-
կառուէր, իսկ իրենք կը հանգչէին, կարծի-
աեսակ մը երջանիկ թմրիրով համակուած է-
ին: կը ջանալին սիրել և ապրիլ իմաստուն
հաւասարակշուռութեան մը մէջ, Բայց այն որը
գեպքերէն մզուած, սկսած էին գարձ-
ուր, գեպքերէն մզուած, սկսած էր գարձ-
ուալ տեհնչավառ խօսքեր փոխանակել, շղթան
պրկուեցաւ ուժգործն, այսպիսի ցնցում մը
պրկուեցաւ ուժգործն, այսպիսի ցնցում մը

կաստացան որ զգաթին թէ ընդմիշտ իրարու կա-
պուած էին:

Հետեւեալ օրէն իսկ թերեզ գործի սկսաւ,
թաքուն կերպով աշխատեցաւ լոռանի հետ իր
ամսուսնութիւնը յաջողցնելու համար:

Դժուարին գործ մըն էր ան, վտանգներով լեցուն. Սիրահարները կը վախնային անխոհնմութիւն մը գործելէ. կասկածներ յարուցանելէ, խիստ յանկարծակի շահազրգութիւն մը երեան բերելէ Գամիյլի մահուան հանդէպ: Ըմբռնելով թէ իրենք չէին կրնար խօսիլ ամուսնութեան մասին, խիստ իմաստուն ծագիր մը կազմեցին. — այնպէս մը րնել, որ Տիկին Ռաքէն ինքը և Հինգշարթի հրիկուան հրաւիրեալները առաջարկէին իրենց այն բանը, զոր իրենք երբեք չէին համարձա. Կեր խնդրիլ, Հետեաբար խնդիրը կը կայտնար այլևս Թերէզո վերամուսնացնելու գաղափարը այս բարեմիտ մարդոց ներշնչելուն մէջ, մանաւանդ պէտք էր անոնց հաւտացնել թէ այս գաղափարը իրենցմէ կուգար և իրենց սեփականութիւնն էր:

Դերակասուրութիւնը երկար և փափուկ նղաւ, Թերէզ և Լոռան իւրաքանչիւրը իրենց յարմար գերը ստանձնեցին. կը յառաջանային ծայրայեղ խոհնմութեամբ, հաշուելով ամենափոքր շարժումը, ամենաչնչին խօսքը: Ներքնապէս անհամբերութեամբ մը կը տանջուէին, որ կը փայտացնէր և կը պրկէր իրենո ջիղերը: Տեսկան գրգոռմի մը մէջ կ'ապրէին, հարկ էր իրենց բսկանքակ վատասրտութիւնը լարել, ժպտուն ու խաղաղ ձեւեր վարտադրելու համար իրենք իրենց,

Եթէ աճապարանք մը ունէին գործը վերջացնելու, պատճառն այն էր որ չէին կրնար անշատ ու մեկուսի մնալ, Ամէն գիշեր խեղդուողը կ'այցելէր անոնց, անքնութիւնը զա-

նոնք կը պառկեցնէր ատրաշէկ ածուխներէ կազմուած անկողինի մը վրայ և կը դարձնէր կրակէ ունելիով: Զզագրգիռ այն վիճակը, որուն մէջ կ'ապրէին անոնք, ա'լ աւելի կը սաստկացնէր ամէն իրիկուն անոնց արեան տենդը, անըղոք բանդագուշանքներ զցելով անոնց առջեւ, Թերէզ, երբ վերջալումն սկսէր, այլևս չէր համարձակեր իր սենեակը բարձրանալ, բուռն տագնապներ կը զգար, երբ կը հարկադրուէր մինչև առտու փակուիլ այս խոշոր սենեակին մէջ, որ տարօրինակ լոյսերով կը լուսաւորուէր և կը լեցուէր ուրուականներով, անմիջապէս որ լոյսը կը մարէր ան: Ստիպուեցաւ վառ թողուլ ճրագը, չքնանալ, իր աշքերը լայնօրէն շարունակ բաց պահելու համար: Եւ երբ խոնդէնքը կը փակէր իր արտեանունքները, մութին մէջ կը տեսնէր փամիւլը և ընդուտ կը բանար աշքերը վերստին Առաւօտ, կը քաշկուառէր, խորտակուած, ուրովհետեւ հազիւ քանի մը ժամ քնացած կ'ըլլար ցորեկը, Գալով Լոռանի, անիկա իրաւուր կան վախկուտ մը զարձած էր, այն իրիկունէն ի վեր որ անցած էր ներքնատան զրան առջնէն. Վեր անցած էր ներքնատան զրան առջնէն. Նախապէս, անասնական ինքնավստահութեամբ կ'ամպրէր, այժմ, ամենափոքը շշուկէն կը գողար, կը գունատէր, պղտիկ մանչու մը պէս: Սարսափի սարսուռ մը բրաօրէն ցնցած էր իր անդամները և այլևս չէր թողած զինքը: Ինք աւելի կը տառապէր քան Թեգիշերը, ինք աւելի կը տառապէր քան Թերէզը: Վախը, այս մեղկ ու վատ խոշոր մարդու մէջ, խորունկ մորմոքումներ առաջ կը միւին մէջ, խորունկ մորմոքումներ առաջ կ'բեէր: Անազորոյն սարսափով կը գիտէր գիտէր:

շերուան գալը : Բազմաթիւ անգամներ պատահեցաւ որ չուզեց տուն վերադառնալ , ամբողջ գիշերներ ամայի փողոցները թափառելով անցուց : Անգամ մը , մինչև առաւօտ կամուրջի մը , տակը անցուց , տեղատարափի մը ատեն . այստեղ կկղած , սառ դարձած , չէր համարձակեր ոտքի կենալ . քարափը բարձրանալու համար . մօտ վեց ժամ դիտեց ան աղտոտ անձրևաջուրին թափիլը ճարմկօրակ ըստ սւերին մէջէն . ատեն ատեն , սարսափէն խռնաւ գետնին կը փարէր . իրեն կը թուէր թէ , կամուրջին կամարին ներքին էն , երկար շարքեր կ'անցնէին խեղզուածներու , որոնք կ'իջնէին հոսանքին ուղղութեամբ : Երբ յոզնութիւնը իր տունը կը մղէր զայն , կը փակուէր հոն և մինչև արշալոյս կը տագնապէր . տենդի ահռելի նոպաներու մէջ . Միւնոյն մղաւանջը կ'ունենար յամառօրէն . իրեն այնպէս կուգար թէ թերէզի բոցավառ և հրայրքոտ բազուկներէն կ'իյնար Գամիլլի կպչուն ուցուրա թներուն մէջ . կ'երազէր որ իր տարփուհին կը խեղզէր զինքը տաք գրկախառնութեան մը մէջ , և յետոյ , կ'երազէր թէ խեղզուողը կը սեղմէր զինքը իր փառած կուրծքին վրայ , սառնային ողջագուրումք մը մէջ . այս յանկարծական և հեշտանքի ու գարշանցի փոխնիփոխ զգայութիւնները , սիրատոչոր միսի և ցելսէն լիսկած պաղ միսի այս յաջորդական հպումները չնշասպառ կը դարձնէին զայն և սարսուոփ ու անձկալից հոնդիւնի կը ժամանէին :

Եւ , ամէն օր , սիրահարներու սարսափը

կը մեծնար , ամէն օր անոնց մղաւան ջները կը ճղմէին , ալ աւելի կը խենթեցնէին զանոնք : Անոնք իրենց յուսը դրած էին միայն իրենց համբոյրներուն վրայ . անքնութիւնը սպաննելու համար իսկնեմութեան համար , էին համարձակեր ժամագրութիւն տալ իրարու , կը սպասէին իրենց ամուսնութեան օրուան , ինչպէս վրկութեան օրուան մը , որուն պիտի յաջորդէր երջանիկ գիշեր մը :

Այսպէս իրենց միութիւնը կ'ուզէին անոնք հանգիստ քուն մը քնանալու իրենց բովանդակ բաղձանքովը . Անտարբերութեան ժամերէն ետք . վարանումի մէջ ինկած էին անոնք . ամէն մէկը մոոցած ըլլալով այն հսասիրական և կրծոտ պատճառները . որոնք ցընդած էին . զանոնք երկուքն ալ սպանութեան մղելէ ետք . Տենդը , նորէն բոցավառելով , անոնք իրենց կիրքէն և հսամոլութեան խորը վերստին կը գտնէին այն առաջին պատճառները . որոնք Գամիլլը սպաննելու մղած էին վազիրնք . յետոյ ճաշակելու համար այն վայելքները . զորս , բոտ իրենց . օրինական աշելքները . գորս , բոտ իրենց . Մնաց որ մօւսնութիւն մը առաջ պիտի բերէր : Մնաց որ տարտամ յուսահատութեամբ մըն էր որ բացէ բաց միանալու գերագոյն որոշում մը կուտային . իրենց սրտին խորը վախ մը կար . իւալին . Արենց ցանկութիւնները չը սարսապին . Անոնք , կարծէք թէ . իրարու վրայ հակած էին . ինչպէս անդունդի մը վրայ , որուն սուկումը վար կը քաշէր զանոնք . փոխազարձակումը վար իրարու վրայ կը ծռէին . իրենց էութեան բար իրարու վրայ կը ծռէին . իրենց էութեան վերեւը , կկղուն ու մունջ , մինչդեռ աղեկեզ

Գիխապտոյտներ կը թմբեցնէին անոնց անդամաները և սոսկումի ցնորքը կուտային . Բայց , ներկայ վայրկեանին , իրենց անձկալից սպասման և վախկոտ ցանկութիւններուն առջեւ , կը զգային կուրնալու հրամայական անհրաժեշտութիւնը և երազնութ սիրային երանութեան և խաղաղ վայելքներու ապագայ մը : Թանի անոնք կը գողդղային իրարու առջեւ , այնքան աւելի կը գուշակէին սարսափը անգունդին , որուն խորը պիտի նետուէին , եւ այնքան աւելի կը ջանային իրենք իրենց խոստումներ տալու , և իրենց առջեւ փոելու այն անյաղթելի իրողութիւնները , որոնք ձակատագրականօրէն ամուսնութեան կը մղէին զիրենք :

Թերէզ ամուսնանալ կը բազմար միմիայն անոր համար որ կը վախնար և իր կազմը կը պահանջէր կոռանի բուռն գգուանքները : Ջըդային տագնապի մը մատնուած էր որ զայն կը խենթեցնէր . իրականին մէջ , չէր տրամաբաներ , կիրքին մէջ կը նետուէր . միտքը խանգարուած նոր կարդացած վեպերէն և միսը գրգռուած այն անողոք քննատութիւններէն , որոնք արթուն կը պահէին զայն բազմաթիւ շաբաթներէ ի վեր .

Կոռան , աւելի թանձր խառնուածքով մը , իր սարսափներուն և ցանկութիւններուն տեղի տալով հանգերձ , գիտէր տրամաբանել իր որոշումին մասին . ինքնիրեն աղէկ մը ապացուանելու համար թէ իր ամուսնութիւնը անհրաժեշտ էր . և թէ վերջապէս կատարելապէս երջանիկ պիտի ըլլար . ցրուելու համար զինքն համակաղ տարտամ բոլոր

վախերը . կը վերսկսէր անցեալի բոլոր եր հաշվաները :

Իր աւյրը , ժէօֆոսի գիւղացին , յամառելով չմեռնիլ , կոռան ինքն իրեն կ'ըսէր թէ . ժառանգութիւնը կրնար երկար սպասցնել զինքը . կը վախնար նոյնիսկ որ չըլլայ թէ այս ժառանգութիւնը իր ձեռքէն խուսափի և գրպանը երթայ իր զարմիկներէն մէկուն , խոշորէն աղու մը , որ հող կը փորէր բուռն գոհունակութիւն պատճառելով ձերունի կոռանի . իսկ ինքը , միշտ աղքատ պիտի մնար , պիտի ապրէր առանց կ'ոչ , ձեղնայարկի մը մէջ , գէշ քնանալով և ա՛լ աւելի գէշ սնանելով : Մնաց որ , կը մտածէր չաշխատիլ իր ամբողջ կեանքի ընթացքին , կը սկսէր տարօրինակ կերպով ձանձրանալ իր գրասենեակին մէջ , և այն թեթև գործը , որ իրեն վստահուած էր , ճնշիչ կը դառնար իր ծուլութեանը համար : Այս խորհրդածութեանց արդիւնքը այն կ'ըլլար շարունակ որ գերագոյն երջանկութիւնը կը կայանայ ոչինչ չընելուն մէջ .

Այն ատեն անիկա կը յիշէր թէ խեզգած էր Գամիյլը Թերէզի հետ ամուսնանալու և յետոյ այլևս ոչինչ չընելու համար . Արդարե , իր տարփութիւն առանձին աէր դառնալու ցանկութիւնը մեծ տեղ գրաւած էր իր ոճիրին ժտածման մէջ , բայց գէպի սպանութիւն մըզուած էր թերեւ Գամիյլի տեղը բռնելու յոյսով աւելի , անոր պէս խնամուելու . բոլոր ժամերու մէջ երանութիւն մը ճաշակելու համար . եթէ միայն կիրքը մզած ըլլար զայն այնքան վատասրտութիւն և այնքան խոհեայնքան

մութիւն ցոյց տուած պիտի չըլլար ճշմարտութիւնը այն էր, որ ջանացած էր սպանութեամբ մը անդործ ու հանգիստ կեանք մը, իր ցանկութիւններուն տեական գոհացումբ ապահովել իրեն։ Այս բոլոր մտածումները, զիտակից կամ անդիտակից կերպով իր միտքը կռւգային։ Սիրտ առնելու համար, ինքնիրեն կը կրկնէր թէ ժամանակն եկած էր սպասուած օգուտը քաղելու դամբիլի մանէն։ Եւ իր աչքերուն առջե կը պարզէր իր ապագայ կեանքին առաւելութիւններն ու երանութիւնները։ — պիտի թողուր գրասենեակը, հեշտալի ծուլութեան մը մէջ պիտի ապրէր, պիտի ուտէր, պիտի խմէր և լափրացումի մէջ պիտի քնանար, ասկէ զատ շարունակ ձեռքի տակ պիտի ունենար հրալրքու կին մը որ հաւասարակառութիւնը պիտի վերահասատատէր իր արեան և ջիղերուն միջեն և, շատ չանցած, պիտի ժառանգէր Տիկին Ռաքէնի քառասուն այսքան հազար ֆրանքի ժառանգութիւնը, որովհետև խեղճ կինը ամէն օր կը մեռնէր քիչ մը. վերջապէս ինքնիրեն համար պիտի ըստեղծէր երջանիկ անբանի կեանք մը, պիտի մոռնար ամէն բան։

Այն օրէն ի վեր որ իր և Թերէզի միջև վճռուած էր իրենց ամուսնութիւնը, Լոռան, ամէն ժամ, ինքնիրեն կ'ըսէր այս բանները, զեռուրիշ առաւելութիւններ կը փնտաէր և խիստ ուրախ կ'ըլլար երբ կը կարծէր նոր փաստ մը գտնել իր հսասիրութեան մէջէն, որ կը հարկադրէր զինքը ամուսնանալ խեղդուածին այրիին հետո Բայց ի զուր ինքնինքը

յուսալու կը պարտադրէր, ի զուր կ'երազէր հեշտանքով և ծուլութեամբ յափրացած աւպագայ մը. շարունակ յանկարծական սարսաւոններ կը զգար որոնք կը սառեցնէին իր մորթը, և շարունակ, ատեն տտեն, անձկութիւն մը կը զգար որ ուրախութիւնը կը խեղզէր իր կոկորդին մէջ։

XIX

Սակայն և այնպէս, Թերէզի և Լոռանի խուլ աշխատանքը բրդիւնք կուտար, Թերէզ մաայլ և յուսահատ դիրք մը բանածէր, որ քանի մը օր եաք, մտահոգութեան էր, որ քանի մը օր եաք, Պառաւ Փերեզակումատնեց Տիկին Ռաքէնը։ Պառաւ Փերեզակումատնեց Տիկին Ռաքէնը կը ախրեցնէր ին ուզեց գիտնալ թէ ի՞նչ բան կը ախրեցնէր իր եղրօր աղջիկը։ Այն ատեն, զեռահաս կինը անմիխթար ալրիի իր գերը խաղաց սքանչելի նարտարութեամբ մը. խօսեցաւ իր ձանձրութէն, իր ընկճումէն, ջղալին վիշտերէն, տարամօրէն, տռանց ոչինչ ճշտելու։ Երբ որ իր հօրաքուրը հարցումներով կը նեղէր զայն, անրկա կը պատախանէր թէ ի՞նչ բան կ'ընկճէր գինքը չէր գիտեր թէ ի՞նչ բան կ'ընկճէր գինքը

այսպէս, թէ կուլար, առանց գիտնալու թէ
ինչո՞ւ եւ յետոյ, շարունակական դժուարա-
շնչումներ, տաժանագին և սրտաճմլիկ ժղիա-
ներ, յուսահատութեան և պարապութեան
ձնշիշ լուսութիւններ, Այս գեռահաս կնոջ առ-
ջե, որ ինքն իր վրայ հակած, կը թուէր թէ
անծանօթ վիշտէ մը դանդաղօրին կը մեռնի,
Տրկին Ռաքէն լրջօրէն խուճապի մատնուե-
ցաւ, աշխարհի վրայ միայն Թւրէզն ունէր.
ամէն իրիկուն կը խնդրէր Աստուծմէ պահ-
պանն այս մանուկը, իր աշքերը փակելու
համար, Քիչ մը եսասիրութիւն կը խառնուէր
իր ծերութեաս այս վերջին սիրուն մէջ, Այս
տկար սփոփանքներուն մէջ, որտնք զինքը
Կ'ապրեցնէին դեռ, Տիկ, Ռաքէն հարուածի մը
տպաւորութիւնը ունեցաւ, երբ մտքէն անցուց
թէ կրնար կորսնցնել թերէզը և առանձին
մռոնիլ անցքին խոնաւխանութին խորը, Այդ
վայրկեանէն, աչքը իր եզրօր աղջկան վրայէն
չեռացուց, աարսափով ուսումնասիրեց դե-
սահաս կնոջ տիրութիւնները, և հարցուց ին-
քըն իրեն թէ ի՞նչ կրնար ընել զայն բժշկելու
համար իր այս մունջ յուսահատութիւննե-
րէն,

Այսքան ծանր պարագաներու մէջ, հարկ
դատեց կարծիքն առնելու իր հին բարեկամ
Միշոյի, Հիւդաքարթի իրիկուն մը վար դրաւ
զայն խանութը և յայտնեց անոր իր մոտա-
վախութիւնները,

— Անչո՞ւշտ, պատասխանեց անոր ծերու-
սին, իր նախկին պաշտօններուն տուած-
անկեղծ բրութեամբը, երկար ատեն է կը նըշ-

մարեմ թէ Թերէզ քիթը կախած է և գիտեմ
թէ ինչո՞ւ այսքան դեղնած և վշտալի գէմք
ունի.

— Գիտէ՞ք թէ ինչու, ըսաւ փերեղակու-
հին, Շո՛ւտ ըսէք, Եթէ կարենանք բժշկե՛լ
զայն:

— Օ՞հ, դարմանումը գիւրին է, յարեց
Միշօն խնդալով, Զեր եղբօր աղջիկը կը ձան-
ձրանայ, որովհետեւ մինակ է իրիկունը, իր
սենեակին մէջ, մօտ երկու տարիէ ի վեր, Ա-
մուսինի մը պէտք ունի. ասիկա կը կարդա-
ցուի իր աշքերուն մէջ,

Նախկին քօմիսէրին բիրտ անկեղծութիւ-
նը ցաւագինորէն տպաւորեց Տիկին Ռաքէնը, կը
մտածէր թէ այն վէրքը որ Կ'արիւնէր շա-
րունակ իր մէջը, Սէնթ Ուանի ահաելի ար-
կածէն ի վեր, նոյնքան ցաւագին էր և անո-
դոք գեռահաս այրիին սրտին խորը, իր զաւ-
կին մահէն ետք, անոր կը թուէր թէ այլես
որեէ ամուսին գոյութիւն չեր կրնար ունենալ
իր եղբօր աղջկան համար, Եւ ահա սակայն
Միշօ խոչը ծիծաղով մը կը հաստատէր, թէ
Թերէզ հիւանդ էր ամուսին ունենալու պա-
հանջին պատճառվ:

— Ամուսնացուցէք զայն, որքան կորե-
լի է շուտ, ըսած էր ան մեկնելու ատեն, եթէ
շեք ուզեր որ բոլորովին ջորնայ ան, Այդ է
իմ կարծիքն, սիրելի տիկին, և լաւ է ասի-
կա, հաւատացէք ինձի.

Տիկին Ռաքէն չերցաւ անմիջապէս վարժ-
ուիլ այն ստածումին թէ իր զաւակը մուց-
ուած էր արդէն, Մերունի Միշօն Դամիլլի մ-
ուած էր արդէն:

նունն իսկ չեր արտասանած . Ա սկսած էր զըւարձանալ Թերէզի ենթազրեալ հիւանդութեան մասին խօսելու ատեն , ինեղ մայրը հասկցաւ թէ միայն ինքը կը պահէր իր էռաթեան խորը . իր սիրելի զաւկին կենդանի յիշատուկը . Լաջաւ , իրեն այնպէս հկաւ թէ Քամիլ երկրորդ անգամն ըլլալով կը մնունէր . Յետոյ , երբ կուշտ մը լացաւ , երբ յոդնեցու մորմոքումէն , ակամայ մտածեց Միշոյի խօսքերուն վրաւ . վարժուեցաւ քիչ մը երջան կութիւն գնելու գաղափարին հետ , ամուսնութեամբ մը . որ իր յիշողութեան փափկազգածութիւններու մէջ , սորէն կը սպանուեր իր զաւակը : Տկարութիւններ կ'ունենար , երբ մինակ կը մնար Թերէզի հետ գէմ դիմաց , ախրաչէմ և ընկճուած , խանութիւն սառցային լոռութեան մէջ . Անիկա չեր այն խառնուածքներէն , որոնք չոր ու բիրտ , գմնդակ ուրախութիւն մը կը զգան յաւերժական յուսանատութեան մը մէջ ապրելով . անոր մէջ կային ճըկունութիւններ , անձնութրութիւններ , սրտաշեղումներ , բարի կնոջ խառնուածք մը , աւշալին և քաղցրաբարոյ . որ զայն կը մղեր գործոն խանդաղատանքի մը մէջ ապրելու : Այն վայրիկանէն ի վեր որ իր եղբօր աղջիկը չեր խօսեր ալլես և այնպէս կը մնար հոն , գունատ ու տկարացած , անոր համար հեանքը անտանելի կը դառնար . խանութը գերեզգուանք մը ունենալ իր շուրջը , կեանք , փայտանք . քաղցր և զուարթ բան մը վերջապէս , որ օգնէր իրեն խաղաղորէն մահուան

սպասելու . Անգրակից այս բաղձանքները ընդունիլ տուին իրեն Թերէզը վերամուսնացնելու ծրագիրը . նոյնիսկ քիչ մը մոռցաւ իր զաւակը , իր ապրած մմուած կեանքին մէջ . զարթում մը , կամեցողութիւններ , նոր մտազբաղումներ ունեցաւ . Ամուսին մը կը փնտուէր իր եղբօր աղջկան համար , և այս բանը կը լցուէր իր գլուխը : Ամուսինի այս ընտրութիւնը մեծ խնդիր մըն էր . ինզ պառաւը գեռ աւելի իրեն մասին կը մտածէր քան Թերէզի . կ'ուզէր ամուսնացնել զայն ինքը երջանիկ ըլլալու համար , որովհեան միծապէս կը վայնար որ գեռահաս կնոջ նոր ամուսինը չըլլայ թէ զայ խռովելու իր ծերութեան վերջին ժամեր , Այն մտածումը թէ օտարական մը պիտի մտնէր իր ամնեօրեայ կեանքին մէջ , կը սարսափեցնէր զայն . այս մտածումը միայն կը կեցնէր վինքը , կ'արգիւէր իրեն բացէ բաց խօսիլ ամուսնութեան մասին , իր եղբօր աղջկան հետ :

Մինչդեռ Թերէզ ձանձրոյթի և ընկճումքի կատակերգութիւնը կը խաղար այն կատարեալ կեղծաւորութեամբը զոր իր զատիքաւկութիւնը տուած էր իրեն . Լուսն զգայուն և հաճուտաւուար մարդու գերը սուանձնած էր . Փուեթկու . գածութիւն ցոյց կուտար երկու կիւներուն հանդէպ , մանաւանդ Տիկին Ռաքէնի հանդէպ . զոր քնքու ուշագրութեան առարկայ կը գարձնէր . Քիչ-քիչ ինքոյնք անհրաժեշտ գարձուց խանութին մէջ . ինքը միտեւ ծակին խորը : Երբ , իրիկունը , հոն չըլլար

ան, պառաւ փերեզակուհին, նեղսրտած. Կը փնտուէր իր շուրջը, որպէս թէ քան մը պակած ըլլար, գրեթէ վախնալով մերէզի յուսահատութիւններուն հետ գլուխ գլխի մնալին. Մնաց որ, կոռան երեկոյ մը միայն կը բացուկայէր, ան ալ աւելի լաւ կերպով հաստատելու համար իր ազդեցութիւնը. ամէն որ խանութ կուգար ան իր գրասենեատկէն մեկնելին եաք, և կը մնար հոն, մինչեւ որ անցքը փակուէր. Յանձնարարութիւնները կը կատարէր. Տիկին Ռաքէնին կուտար այն ամէն փոքրիկ առարկաները որոնց պէտք կ'ունենար ան, որովհետեւ հազիւ կրնար քալել այլես. Յետոյ կը նստէր, կը խօսակթէր. Գրտան էր գերասանի ձայն մը, քաղցը և թափանցող. զոր կը գործածէր բարի պառաւին ականջներն ու սիրտը փայփայելու համար. Մանաւանդ, այնպէս կը ցուցնէր թէ շատ կը մտահօգուէր թերէզի առողջութեամբը, իրքերարեկամ, իրքե փափկասիոա մարդ, որուն սիրտը իր ցաւէր ուսիներու տառապանքուզը, Բազմաթիւ անգամներ, Տիկին Ռաքէնին մէկդի առաւ, սարսափեցուց զայն, ինքն ալ ահարեկ երեսիթ մը առնելով այն փոփոխութիւններուն և աւերներուն համար զորս կը տեսնէր ուռանաս կնայ գէմքին վրայ.

— Եատ չանցած պիտի կորսնցնենք զայն, մրմիջեց ան, ձայնին մէջ արցունք զրած Չենք կրնար պահել եթէ շատ հիւանդ է ան. Ահ, մեր խեղճ երջանկութիւնը, մեր լաւ ու խաղաղ իրիեռունները.

Տիկին Ռաքէն անձկութեամբ կ'ունկըն-

դրէր զայն. Կոռան յանդգնութիւնը մինչեւ հոն կը տանէր որ կը խօսէր Գամիլի մասին իսկ.

— Կը տեսնէ՞ք, կ'ըսէր ան զեռ փերեզակուհին, իմ խեղճ բարեկամիս մահը չափազանց ահաւոր եղաւ անոր համար, Երկու տարիէ ի վեր ա՛ն ալ կը մեռնի. այն աղիտաւոր օրէն իվեր ուր ան Գամիլը կորսրնցուց. Ոչ մէկ բան պիտի միսիթարէ զայն, ոչ մէկ բան պիտի բժշկէ զայն:

Պէտք է համակերպինք.

Այս լպիրը սուտերը կը լացնէին պառաւտիկինը, տաք արցունքներով։ Իր զաւկին յիշատակը կը խոսվէր զինքը և կը կուրացնէր. Ամէն անգամ որ Գամիլի անունը կ'արտասանէր, կը հեծկլտար. կը գողար և կ'ուզէր գրկել այն անձր. որ իր խեղճ տղուն անունը կը յիշէր։ Լուսան նշմարած էր խոսվքի ու գուրգուրանքի այն ազգեցութիւնը, զոր այս անունը առաջ կը բերէր անոր վրայ. Կրնար ըստ կամս լազնել զայն, խորտակել յուզումով մը որ կորսնցնել կուտար անոր իրերույստակ տեսողութիւնը, և չարաչար կը գործածէր իր այս ազգեցութիւնը, զայն միշտ հլու և զաւագին վիճակի մէջ պահելու համար էր ձեռքը. Ամէն երեկոյ. հակառակ իր ներքին խուլ բմբոստացումներուն. որոնք կը ցնցէին զայն, խօսք կը բանար Գամիլի հազուագիւտ յատկութիւններուն, փափուկ սրբարին և մտքին մասին. կը գովարանէր իր զոհը կատարեալ լրբութեամբ մը։ Ստեն ատեն, երբ թերէզի ակնարկներուն կը հանդիպէր որ

տարօրինակ կերպով իր աչքերուն վրայ սեւոած էին, կը սարսաւար, և վերջ ի վերջոյ ինքն ալ կը հաւատար այն բոլոր աղէկութիւննրեռւն զորս կ'ըսէր խեղդուածի մասին. այն ատեն կը լաէր, յանկարծակի դժնդակ նախանձի մը մատնուելով, վախնալով որ արյին չըլլայ. թէ սիրէ այն մարդը զոր ինք ծովը նետած էր և զօր կը գովէր այժմ զառանցողի մը համոզումավը: Ամրոջ խօսակցութեան ընթացքին, Տիկին Ռաքէն արցունքներու մէջ էր և ոչինչ կը տեսնէր իր շուրջը: Արտասուելով մէկտեղ, կը մտածէր թէ Լոռան սիրազեղ և գեհանձն սիրտ մըն էր. ան էր միայն որ կը խօսէր տակաւին իր զաւկին մասին, դոզդդագին և յուզուած ձայնով մը, կը սիրէր աչքերը, կը զիտէր երիտասարդը անհուն գուրդուրանքով մը, կը սիրէր զայն իր հարազատ զաւկին պէս:

Հինգչարթի իրիկուն մը, Միշօ և Կրիվէ ճաշասրահին մէջ կը գանուէին արդէն, երբ Լոռան ներս մտաւ և Թերէզի մօտ գնաց, քաղցր մտատանջութեամբ մը անոր առողջութիւնը հարցնելու: Նոտաւ պահ մը, անոր մօտ, հան ներկայ եղողներուն համար խաղալով սիրալիր և մտատանջ բարեկամի իր գերը Որովհնետե, երիտասարդները մէկզմէկու քով էին, քանի մը խօսք փոխանակելու վըրայ, Միշօ, որ զանոնք կը զիտէր, ծանցաւ և կամաց մը ըսաւ պառաւ փերեզակուհին, Լոռանը թոյց ապավ.

— Իսծի նայէ, ահա՝ եղբօրդ աղջկան յարմար ամուսինը: Շուտ մը կարգագրեցէք

այս ամուսնութիւնը: Կ'օգնենք ձեզի, եթէ հարկ ըլլայ:

Միշօ, ինքն իր մէջ կը խնդար չարաւ ձնի երեսյթով մը. Թերէզ զօրաւոր ամուսնինի մը պէտք ունիր. Տիկին Ռաքէնի միտքը լուսաւորուեցաւ կարծես. մէկէն տեսաւ այն բոլոր առաւելութիւնները զորս անձնապէս պիտի քաղէր Թերէզի և Լոռանի ամուսնութենէն: Այս ամուսնութիւնը ա'լ աւելի պիտի ամբազնդէր այն կապերը, որ զանոնք երարու կը միացնէր արդէն, Թերէզն ու ինքը՝ իր զաւկի բարեկամին, այն պատուական սրտին, որ կուգար զուարթազնել զիրենք իրիկունը: Այս կերպով, օտարական մը չէ որ պիտի մտցնէր իր տունէն ներս, զժբախտ ըլլալու վատանգին չէր ենթարկուեր. ընդհակառակն, Թերէզի զօրավիր մը տալով հանդերձ, ուրախութիւն մը աւելի պիտի ստեղծէր իր ծերութեան շուրջը, երկրորդ զաւակ մը պիտի գանէր այս աղօւն մէջ որ երեք տարիէ ի վեր գանդէր կուգար որ Թերէզ նը-Թետոյ, իրեն այնպէս կուգար որ Թերէզ նը-շառակին հանդէպ, եթէ Լոռանի հետ ամուսնաւար: Սրտի կրօնքները տարօրինակ փափկագուծութիւններ ունին. Տիկին Ռաքէն, որ պիտի լար դեռուհաս այրիին ողջագուրումը տհսնելով օտարի մը կողմէն, իր մէջ ոչ մէկ ըմբոստացում կը զգար զայն իր զաւկին հին ըմբոստացում կը զգար զայն իր զաւկին հին ըմբոստացում ողջագուրութերուն լանձնելու մտածներոջ ողջագուրութերուն լանձնելու մտածումին գէմ: Կը մտածէր թէ, տունէն գուրս պիտի ձեւէր ան, ինչպէս կ'ըսեն:

Ամբողջ երեկոյթի ընթացքին մինչ ի՛ռ հրաւիրեալները տօմինօ կը խաղային, պառաւ փերեզակուհին դիտեց զոյզը այնպիսի խանագաղատանքով, որ կռահել տուաւ երիտասարգին և գեռահաս կնոջ թէ իրենց կատակո երգութիւնը յաջողած էր և լուծումը մօտալուտ: Միշո, մեկնելէ առաջ, կարճ խօսակցութիւն մը ունեցաւ ցած ձայնով Տիկին Ռաֆէնի հետ, յետոյ ծեքծեքանքով մը Լոռանի թւեն առաւ և յայտարարեց թէ անոր պիտի ընկերանար քիչ մը տեղ: Լոռան, մեկնելու ատեն, արագ ակնարկ մը փոխանակեց Թերէզի հետ, ստիպողական յանձնաբարութիւններով լեցուն ակնարկ մը:

Միշօն պաշտօն ստացած էր կածիքը շափելու:

Անիկա երիտասարդը խիստ անձնուել գըտաւ այս տիկիններուն հանդէալ, բայց միանգամայն խիստ զարմացած իր և Թերէզի միջեւ ամուսնութեան մը ծրագրին առջեւ: Լոռան, յուզուած ձայնով մը, աւելցուց թէ ինք քը լոյզ մը պէս կը սիրեր իր դժբախտ բորեկասին այրին, և թէ կը կարծէր թէ ճշմարիտ սրբազնութիւն մը պիտի գործէր անոր հետ ամուսնանալով: Ոստիկանական նախկին քօթուեց անոր համազիչ պատճառներ լու համար, խօսեցաւ նոյնիսկ անձնութիւն մասին և այնքան առաջ գնաց որ երիտասարդին ըստ թէ իր պարտկանութիւնն էր Տիկին Ռաֆէնի զաւակ մը տալ եւ Թերէզի ամուսին մը: Լոռան հետզհետէ հա-

մակերպեցաւ, այնպէս ձեացուց թէ յուզումին առջեւ տեղի կուտար, ամուսնութեան մոտենումը երկինքէն ինկածի պէս կը նկատէր, անձնութիւնութեան և պարտականութեան կողմէ թելազրուած ինչպէս կ'ըսէր ծերունի Միշօն: Երբ այս վերջինը վճռական հաւանութիւն ստացաւ, բաժնուեցաւ իր Ընկերակցէն ձեռքերը իրար շփելով. Կը կարծէր թէ մեծ յաղթանակ մը տարած էր, ինքունք կը չնորհաւորէր որ ինք ունեցած էր առաջին զաղափարը այս ամուսնութիւն, որ հինգշաբթի իրիկուններուն պիտի վերազարձնէր իրենց նախկին ուրախութիւնը:

Միշզգու Միշօ այսպէս կը խօսէր Լոռանի հետ, քարափի երկայնքին դանզազօրէն քալելով, Տիկին Ռաֆէն նման խօսակցութիւն մը կ'աւնենար Թերէզի հետ: Այս պահուն, երբ իր եզրօր աղջիկը, ամենօրուան պէս գունատ և դոզդդագին, իր սենեակը քաշուելու վրայ եր, պառաւ փերեզակուհին վար զրադայն վայրէեան մը: Հարցաքննեց զայն գուրզայն վայրէեան մը: Պազատեցաւ անոր որ գուրու ձայնով մը: Պազատեցաւ անկեզծ ըլլար և խոստովանէր իրեն զինքն ընկճող այս ձանձրոյթին պատճառները:

Յետոյ, որովհետեւ անիկա տարտամ պատասխաններ միայն կը ստանար, խօսեցաւ այրիութեան տուած ամայութիւններէն: Քիչ քիչ նոր ամուսնութեան մը առաջարկը ճշտեց, ի վերջոյ որոշապէս առաջարկը ճշտեց, թէ վերամօւսնանալու թահարցուց Թերէզի թէ վերամօւսնանալու թահարցուց ըլլար չունէ՞ր: Թերէզ բողոքեց, քուն բաղձանքը չունէ՞ր: Թերէզ բողոքեց, ըստ թէ ինք չէր մտածեր այս բանի մասին,

և թէ հաւատարիմ պիտի մնայ Գամիլլի։ Տիկին Ռաքէն սկսաւ արտօսուել։ Պաշտպանեց այս խնդիրը, հակառակ իր սրախն, հասկը ցուց անոր թէ յուսահատութիւնը չի կրնար յաւերժական ըլլալ. վերջապէս իբր պատասխան դեռահաս կնոջ այն ճիշին թէ երբեք պիտի չուզէր Գամիլլը ուրիշօվ մը փոխարինել, Ցիկին Ռաքէն յանկարծ կոռանի անունը տըւաւ։ Այն ատեն, խօսքերու հեղեղով մը պարզեց ան նման միութեան մը յարմարութիւններն ու առաւելութիւնները, պարզեց իր հոգին, կրկնեց բարձրածայն ինչ որ մատածած էր երեկոյթի ընթացքին, միամիտ եսասիրութեամբ մը նկարեց իր վերջին երջան կութիւններուն պատկերը, իր երկու սիրելի զաւակներուն հետ։ Թերեգ կ'ունկնդրէր անոր, զլուխը կախած, համակերպ և հու, պատրաստ գոհացնելու անոր ամենափոքր բաղձանքները։

— Կոռանը եզրօր մը պէս կը սիրեմ ես, ըսաւ ան վշտագինօրէն, երբ իր հօրաքոյրը լոեց։ Քանի որ կը փափաքիք, պիտի կրնայ երբ ամուսին սիրել զայն, կ'ուզեմ երջանիկ Ընել ձեզ... կը յուսայի թէ պիտի թողէիք զիս, որ խաղաղութեան մէջ լոյի ես, բայց պիտի սրբեմ արցունքներս, քանի որ խնդիրը ձեր երջանկութեան կը վերաբերի։

Ազջագուրեց պառաւ հօրաքոյրը, որ զարմացած մնաց և սոսկումի մէջ ինկաւ որ ամոցազը։ Անկողին մտնելով, Ցիկին Ռաքէն զանօրէն հեծենց, ինքինքն ամ-

րաստանելով թէ Թերէզէն աւելի տկար եղած է ինք, և եսասիրաբար ամուսնութիւն մը կ'ուզէր, զոր գեռահաս այրին կ'ընդունէր պարզ անձնուրացութեամբ մը։

Հետեւեալ առաւօտ, Միշօ և իր պառաւ բարեկամուհին կարճ խօսակցութիւն մը ուսնեցան անցքին մէջ, խանութիւն գրան առջեւ իրարու հազորդեցին իրենց զիմումներուն արդիւնքը և համաձայնութեան եկան խնդիրը արագօրէն կարգադրելու, երիտասարդները ստիպելով որ նոյն իրիկունն իսկ նշանուին։

Երեկոյեան ժամը կինդին, Միշօ արդէն խանութն էր, երբ Լոռան ներս մտաւ։ Անմիջապէս որ երիտասարդը ներս մտաւ, ոստի կանական նախկին քօմիսէրը ըստ անոր աշկանջին։

— Կ'ընդունի ան։

Այս ըիրտ բառը լսուեցաւ Թերէզի կողմէ, որ տժգունեցաւ, աչքերը լպիրչօրէն յառելով կոռանի վրայ, Երկու սիրահարները քանի մը երկվայրկեան իրարու նայեցան, որպէս թէ իրարու խորհուրդ հարցնելու համար, Երկուքն իրարու ապէտք եր ընդունիլ այս քայլաւ հասկցան թէ պէտք կը լուսացնել լուսանց վարանումի և խնդիրը վերջացնել լուսանց վարանումի և խնդիրը վերջացնել մէկ հարուածով։ Լոռան ոտքի կանգնելով, գնաց բռնելու ձեռքը Ցիկին Ռաքէնի, որ եր գնաց բռնելու ձեռքը Ցիկին Ռաքէնի, որ եր գոլոր ճիզերը կը լարէր արցունքները զսպելու համար։

— Սիրելի մալր, ըսաւ անոր ժպտելով, երէկ իրիկուն խօսեցայ ես ձեր երջանկութեան մասին, զ. Միշօյի հետ։ Զեր զաւակները կ'ուզեն երջանկացնել ձեզ։

Խեղճ պառաւը , «սիրելի մայր» բառերը
լսելով , սկսու արտասուել : Անիկա աշխայ-
ժով մը բանեց Թերէզի ձեռքը և զայն դրաւ
կոռանի ձեռքին մէջ , առանց կարենաւ խօսե-
լու :

Երկու սիրահարները սարսուռ մը ունե-
ցան , իրենց մորթերուն հպութը զդալով : Ա-
նոնք մնացին մատները իրարու սեղմած և կը-
րակի մէջ , լզային սեղմումով մը : Երիտաս-
սարդը վերսկսաւ վարանոտ ձայնով մը .

— Թերէզ , Կ'ուզէ՞ք որ ձեր հօրաքրոջ
ուրախ ու խաղաղ կեանք մը ապահովենք :

— Այո՛ , պատասխանեց գեռահաս կինը
մեղմօրէն , մեր պարտականութիւնն է
ատ :

Այն ատեն Լոռան դէպի Տիկին Ռաքէնը
դարձաւ և խիստ տժգունած աւելցուց .

— Երբ Դամիլլ ջուրն չինկաւ , պոռաց
ինծի . «Ազատէ կիւս , քեզի կը վստահիմ
զայն» : Կը կարծեմթէ իր վերջին բաղձանքները
կ'իրադորձեմ Թերէզի հետ ամուսնանալով :

Թերէզ թողուց կոռանի ձեռքը , այս խօս-
քերը լսելով : Կարծես թէ հարուած մը ստա-
սած էր իր կուրծքին մէջ : Իր սիրահարին լըր-
բութիւնը ճզյեց զայն : Ապուշցած աչքերով
հեծեծանքները կը խեղդէին , կը թոթովէր ,

— Այո՛ , այո՛ , բարեկամս , ամուսնացէք
շնորհակալութիւն պիտի յայտնէ ձեզ իր գե-
րեզմանին խորէն :

Լոռան զգաց որ կը թուլնար , աթոռի մը

կռնակին կաթնեցաւ : Միշօ , որ ինքն ալ յուզո
ուած էր և աչքերը արցունքով լեցուած էին ,
դէպի Թերէզը մզեց զայն , ըսելով .

— Համբուցեցէք զիրար , ձեր նշանակա-
խօսութիւնը պիտի ըլլայ աս :

Երիասարդը տարօրինակ սրտնեղութեամբ
մը համակուեցաւ , երբ իր շրթունքները Պը-
րտա այրիին նրեսներուն և այս վերջինը ըն-
կրկեցաւ մէկէն . կարծես այրելով իր սիրահա-
րին երկու համբոյներէն , Առաջին գգուանք-
ներն էին ասոնք , զորս այս մարդը կուտար
իրին վկաներու ներկայութեան . իր ամբողջ
արիւնը երեսը խռովեց , կասկարմիր և բոցա-
վառ գարձաւ , ան որ կ'անգիտանար պարկեշ-
տութիւնը և որ երբեք կարմրած չէր իր ա-
մօթալի հեշտութիւններուն մէջ :

Այս տագնաապէն ետք , երկու մարդասպան-
ները չնշեցին :

Իրենց ամուսնութիւնը որոշուած էր ,
վերջապէս կը հասնէին այն նպատակին զօր
կը հետապնդէին այնքան երկար ժամանակէ
կը վեր : Ամէն բան կարգագրուեցաւ նոյն ի-
րի կունն իսկ : Յաջորդ հինգշաբթի , ամուս-
նիկունն իսկ : Յաջորդ հինգշաբթի , Օլիվիէի և
նութիւնը հաղորդուեցաւ Կրիվէի , Օլիվիէի և
իր կնոջ : Միշօ , այս լուրը տալով , յափշտա-
կութեան մէջ բնկած էր . ձեռքերը իրար կը
շփէր և կը կրկնէր .

— Ես է որ մտածեցի այս բանին վրայ .
Ես է որ ամուսնացուցի զանոնք ... Պիտի
տեսնէք թէ ի՞նչ աղուոր զոյզ մը պիտի կազ-
մին :

Սիւզան գնաց լորէն համբուրելու Թե-

Ըէզը : Այս խեղճ կինը , մեռելատիս և ձեփու ճերմակ , բարեկամութեամբ համակուած էր գեռահաս այրիխն հանգէպ , որ մատյլ ու անդրգուելի կը մեար , կը սիրէր զայն մանուկի մը պէս , տեսակ մը յարգալից վախով : Օիփիկի մեծարանքներ չուայինց հօրաքրոջ և անոր եղբօրաղջկան . Կրիփէ մէկ քանի համեմուած զուարձաբանութիւններ նետեց մէջտեղ որոնք միջակ յաջողութիւն մը միայն ունեցան . Վերջապէս , ամբողջ շրջանակը գու ու յափշտակուած երեաց և յայտաբարեց թէ լաւադոյն բանն եղած էր , իրականին մէջ շրջանակը ինքինք հարանիքի մէջ էր կարծէր արգէն :

Թերէզ և Լոռան արժանավայել և ճարպիկ ընթացք մը բռնեցին . Անոնք քընք քոյշ և հաճոյակատար բարեկամութիւն մը կ'արտայայտէին իրարու , պարզապէս : Անոնք գերագոյն անձնազոհութեան գործ մը կը կատարէին , իրենց դէմքին վուայ ոչինչ կար որ կասկած տար այն սոսկումներուն ու ցանկութիւններուն մասին , որոնք կը ցնցէին զինուատ ժամաներով , մեզկ ու երախտագէտ բարեացակամութիւններով . . .

Կարդ մը ձեւկերպութիւններ կային . ըստիք . Լոռան հարկագրուեցաւ գրել իր հօրանոր հաւանութիւնը ինդրելու համար : Ժէօփոսի ծերուկ զիւղացին , որ զբեթէ մոռած էր թէ Փարիզի մէջ զաւակ մը ունի , չորս տաղով պատասխանեց թէ կրնար ամսւսնանալ և , եթէ կ'ուզէր , կախուիլ , հասկցուց

թէ , որոշած ըլլալով սու մը իսկ չտալ անոր , ազատ կը ձգէր զայն , իր մարմնին տէրը և կ'արտօնէր որ աշխարհի բոլոր խենթութիւնները ընէր : Այս կերպով տրուած արտօնութիւն մը տարօրինակ կերպով մտահօգեց կուանիր :

Տիկին Ռաֆէն , կարդալէ ետք այս անողորմ հօր նամակը , բարութեան թռիչք մը ունեցաւ որ զայն մզեց յիմարութիւն մը գործելու : Անիկա իր եղբօրաղջկան զլիսուն վրայ զրաւ իր ունեցած քառասուն քանի հազար ֆրանքը , ինքզինք մերկացուց բուրովին նորապակներուն օգտին . վստահելով անոնց բարեսրտութեան , իր բովանդակ բարօրութիւնը անսնցմէ ստանալ ուզելով : Լոռան ոչընչ կը բերէր այս ընտանիքին , հասկցուց նոյնիսկ թէ միշտ պիտի չպահէր իր պաշտօնը և թէ թերեւ նկարչութեան պիտի ոկսէր կըրկին Մնաց որ , այս փոքրիկ ընտանիքին ապա գան ապահովուած էր քառասուն և քանի մը հազարի եկամուտները աւելնալով փերեզակի խանութիւն բերած չափն , կրնալին հանգիստ ապրեցնել երեք հոգի : Անոնք ամէն բան ունէին բաւարար չափով երջանիկ ապրելու համար :

Ամուսնութեան պատրաստութիւնները փութացուեցան : Կարելի եղածին չափ կը ճատեցին ձեւկերպութիւնները , Կարծես թէ ամէն մարդ աճապարանք մը ունէր Լոռանը թէրէզի սեննեակը մզելու : Եկաւ վերջապէս բաղձացուած օրը :

XX

Առաւօտուն, Լոռան և Թերէզ, իւրաքանչիւրը՝ իր սենետկին մէջ, արթնցան խորունկ ուրախութեան միւնոյն մտածումով, երկուքն ալ իրենք իրենց ըսին թէ սոսկումի իրենց վերջին գիշերը վերջ գտած էր։ Այլևս առանձին պիտի չպառկէին, փոխադարձաբար պիտի պաշտպանէին զիրար խեղդուածին դէմ։

Թերէզ իր շուրջը նայեցաւ և տարօրինակ ժպիտ մը ունեցաւ, աչքերով չափելով իր մեծ անկողինը։ Ոտքի կանգնեցաւ, յետոյ, հագուեցաւ գանդազօրէն, Սիւզանի սպասելով որ պիտի գար օգնելու իրեն հարսնուածեան իր արգուզարդն ընելու համար։

Լոռան նստաւ իր անկողին մէջ։ Քանի մը վայրկեան մնաց այնպէս, մնաք բարով ըսելով իր ձեղնայարկին զօր զզուելի կը գըտնէր, Վերջապէս, պիտի թողուր այս խշտեակը և կին մը պիտի ունենար իր մօտը։ Դեկտեմբերի մէջն էր։ Կը գողդզար, Մահճակալէն գետին ցատկեց, ինքնիրեն ըսելով թէ իրկունը պիտի տաքնար։

Տիկին Թաքէն, գիտնալով թէ ո՛րքան նեղուած էր Լոռանը, ութը որ առաջ, անոր

ձեռքը սահեցուց քսակ մը, որ իր բոլոր իւրայօզութիւնները՝ հինգ հարիւր ֆրանք կը պարունակէր, Երիտասարդը համարձակօրէն ընդունած և նոր հագոււստ զնած էր։ Ասկէ ըստ պառաւ փերեզակուհիին զրամը հնագատ, պառաւ փերեզակուհիին զրամը հնարաւոր դարձուցած էր իրեն, նաև, ըստ սովորութեան, նուէրներ տալ Թերէզի։

Սեւ տարադը, ժագէտը, ինչպէս նաև ըստ պիտակ բանկոնակը, շապիկը և նրբանիւս փողկապը փոռւած էին երկու աթոռներու վըրայ, Լոռան օճառուեցաւ, մարմինը օծեց սրուակ մը օ տը զոլոնիցով և յետոյ մանրակրկիտ կերպով սկսաւ իր արդուզարդին։ Կ'ուզէր զեր զեղեցիկ ըլլալ, Երբ իր օծիքը կը դնէր, բարձր և կարծր օծիք մը, սաստիկ ցաւ մը զգաց վիզին վրայ։ օծիքին կոճակը կը խուսափէր մասներէն, համբերութիւնը կը հատնէր, և իրեն կը թուէր թէ օծիքը կը կարէր իր միուը։ Ռեն կը թուէր թէ օծիքը կը կարէր իր միուն Ռեզեց տեսնել, կզակը վեր առաւ, այն ատեն նշմարեց Գամիլլի խածուածքը կասկարմիը եղած։ օծիքը թեթևակի սկրդած էր սպին։ Լոռան սեղմեց շրթունքները և զոյնը նետեց։ այս արատին տեսքը որ իր վզին երակները կը ցայտեցնէր, սոսկացուց և զրդուց զայն այդ պահունաձմաթկեց օծիքը, ուրիշ մը ընտրեց, զոր զրաւ հազար կանխազգուշութիւններով։ Եետոյ աղէկ մը հագուեցաւ, Երբ վարիչաւ, իր նոր զգեստներուն մէջ շիփ-շիտակ կը կենար ան։ չէր համարձակեր գլուխ գարձնել, վիզը սեղմուած ըլլալով օծիքին մէջ։ Իր կատարած ամէն մէկ շարժման ատեն այս օծիքին մէկ ծալքը կը սկրդէր վերքը զոր

խեղուողին ակռաները բացած էին անոր միտին մէջ։ Այս կարգի ոուր խալթումներէն առառապելով է որ կառք նստաւ և գնաց առ նելու թերէզը, զայն քաղաքապետարան և ի կեղեցի առաջնորդելու համար։

Ճամբու ընթացքին միասին առաւ Օրէանի երկաթուղային պաշտօնեալ մը և ծեռունի Միջօն, որոնք վկայ պիտի ըլլային իրեն, Երբ խանութ հասան, ամէն մարդ պատրաստ էր. հոն էին Կրիվէն և Օլիվիէն, Թերէզի վկաները, և Սիւզանը, որ Թերէզը կը դիտէր, ինչպէս պղտիկ աղջիկները կը դիտեն իրենց հազուեցած պուպրիկները։ Տիկին Ռաքէն, թէեւ այլևս չէր կրնար քալել, ու զաց իր զաւակներուն ընկերանալ ամէն անզ։ Կառքի մը մէջ զրին զայն և մեկնեցան։

Ամէն բան անցաւ պատշաճօրէն քաղաքապետարանին և եկեղեցին մէջ։ Ամռանացեալներու համեստ և հանգարտ ընթացքը աչքի զարկու և հաւանութեան արժանացաւ, Անոնք նուիրական «այո՛»-ն արտասանեցին յուզումով մը որ խանդազատեց նոյնիսկ Կը-րիկէն, Երազի մէջ էին կարծես։ Մինչ նստած կամ ծնրազիր կեցած էին իրարու քովէ քով, նէին անոնց մէջէն, հակառակ իրենց և կը առգնապեցնէին զանոնք։ Խուսափեցան ուղարկի իրարու նայելէ։ Երբ Կրկին կառք նրան, անոնց թուեցաւ թէ այժմ աւելի օտար էին իրարու քան առաջ։

Արոշուած էր որ ճաշը ընտանեկան ըլլար, Փաքիկ ճաշարանի մը մէջ, Պելվիլի բար-

ձունքներուն վրայ։ Հրաւիրուած էին միայն Միջօն և Կրիվէն։ Մինչև ժամը վեց, հարսնելութերը կառքով շրջեցան ծառուղիներու երկայնքն ի վար։ Յետոյ անոնք զացին կապելան, ուր եօթը վճակով սեղան մը պատրաստուած էր խուցի մը մէջ, որ զեղին ներս կուած էր և փոչի ու գինի կը բռւրէր։

Ճաշը միջակ զուարթութեամբ մը անցաւ։ Ամռանացեալները ծանր և մտածուն չինակ մը ունին, Առառութնէ ի վեր տարօրինակ զգայութիւններ կ'ունենային, զօրս չէին ուղեր բացարել իրենք իսկ։ Թմրած էին, առաջին ժամերէն իսկ, այս արագ ձևակերպութիւններէն և արարողութենէն, որոնք կուզային զանոնք իրարու միացնելու ընդմիշտ։ Յետոյ, ծառուղիներու մէջ կատարուած երկար պայունները օրօրած և քնացուցած էին զանոնք։ անոնց այնպէս կուզար որ այս պրայտը ամբողջ ամիսներ տեսած էր, Ցնաց որ, առանց անհամբերութիւն ցոյց տալու, յառաջացած էին փողոցներու միօրինակութեան մէջ, խանութներն ու անցորդները զիտելով մէջ, ներով, Երբ ճաշարանէն ներս մտած էին, ճնշող յոգնութիւն մը կը ծանրանար ուսերնուն վրայ, յարտճռան թմրութիւն մը կը համակէր զանոնք։

Սեղանին շուրջը, մէկը միւսին զիմաց նստած, անոնք կը ժպաէին միշտ բռնազրօսիկ երեսյթով մը և կրկին կ'իյնային ծանր

կրագանքի մը մէջ. կ'ուտէին, կը պատասխանէին և կը շարժէին իրենց անդամները մնքենաներու պէս: իրենց մտքին ծոյլ յոգնութեան մէջ, խուսափուկ մտածումներու նոյն շարքը կը յայտնուեր շարունակ, Ամուսնացած էին և նոր վիճակի մը գիտակ ցութիւնը չունէին, ասիկա կը զարմացնէր զանոնք խօրապէս: Կ'երեակայէր թէ անդունդ մը կը բաժնէր գեռ զանոնք, ատեն ատեն, անոնք կը հարցնէին իրենք իրենց թէ ինչպէս պիտի իրնային անցնիլ այս անդունդէն: կը կարծէին թէ սպանութենէն առաջ կը գտնըւէին, երբ նիւթական խոչընդու մը կը ցըսուէր իրենց առջև: Յետոյ, յանկարծակի, կը յիշէին թէ իրիկունը, քանի մը ժամէն, միասին պիտի պառկէին: այն ատեն իրարու կը նայէին, զարմացած, չըմբռնելով թէ ինչո՞ւ համար այս բանը պիտի թոյլատրուէր իրենց: Անոնք չէին զգար իրենց ժիւթիւնը, կ'երազէին ընդհակառակն, թէ սաստիօրէն բաժնած էին դիրենք իրարմէ և մէկը միւսէն հեռու նետած:

Հրաւիրեալները, անոնք ապուշապուշ կը ծիծաղէին անոնց շուրջ, և կ'ուզէին լսել առոնց ընտաներար խօսակցութիւնը, ամէն նեղութիւն ցրուելու համար, բայց սկսան կապաշէի: կարմրիլ և երբեք չկրցան որպէս սիրահարներ վարուիլ իրարու հետ, ուրիշներու ներկայութեան,

Սպասումին մէջ, իրենց ցանկութիւնները մաշած էին, ամբողջ անցեալը անհետ եղած, կը կորսնցնէին հեշտանքի բուռն իրենց ախորժակները, կը մոռնակ իրենց հոգին:

ուրախութիւնը, այն խոր ուրախութիւնը որ համակած էր զանոնք այն մտած ման առջև թէ ալսուհետեւ այլիս պիտի չվախնացին: Պարզապէս յոգնած էին և շուարած այն ամէնուն առջեւ որ տեղի կ'ունենար. ցորեկուան իրազարձութիւնները շըջան կ'ընէին իրենց գլխուն մէջ, անհասկնալի և ճիւաղարին: կը կենային հոն, մունջ, ժպտուն, ոչ յին: կը կենային հոն, մունջ, ժպտուն, ոչ ոքի սպասելով, ոչ ոք յուսալով: իրենց ընկառութիւն խօրը, տարտամօրէն ցաւագին անձկութիւն մը կը շարժակէր:

Եւ կոռան, եր վզին իրաքանչիւր շարժման ալրուցք մը կը զգար որ կը խածնէր իրմիսը. իր ճիւքը կը կտրէր, կը սկրդէր Գամիյլի խածուածքը, երբ քաղաքապեսը օրինագիրքը կը կարգար, երբ քահանան Ասունուցոյ մասին կը խօսէր իրեն, այս երկար օրուանը բոլոր պահներուն, զզացած էր ան խեղգուածին ակուանները որոնք մորթին մէջ կը խրէին: երբեմն կ'երեակայէր թէ արեան թել մը կը վազէր կուրծքն ի վար և կարմիրով պիտի արատաւորէր իր բաճկոնին սպիտակութիւնը:

Տիկին Ռաֆէն ներքնապէս երախտապարտ եղաւ ամուսնացեալներուն, իրենց լրջութեանը համար. աղմկարար ուրախութիւն մը պիտի վերաւորէր խեղն մայրը. իրեն համար իր զաւակը հոն էր, անտեսանելի, որ Թերէզը կոռանի բազուկներուն կը յանձնէր: Կըիվէ նոյն գաղափարները չունէր. հարսնիքը տիսուր կը գտնէր ան, ի զուր կը ջանար զըւարթացնել զայն, հակառակ Միշոյի և Օլիվիէի ակնարկներուն, որոնք զայն աթոռին:

Կը գամելին ամէն անդամ որ կ'ուզէր ոտքի
ելլել լիմարութիւն մը ըսելու համար, Յա-
ղողեցաւ սակայն ոտքի կանգնիլ անդամ մը,
Բաժականառ մը արտասանեց :

— Կը խմել պարոնին և տիկինին զա-
ւակներուն կենացը, ըսաւ ան, աշխոյժ շեշ-
տով մը :

Խմեցին, Թերէզ և Լոռան չափա-
զանց տժգունած էին, Կրիվէի այս խօսքը լը-
սելով, Երբեք մտածած չէին թէ թերես զա-
ւակներ պիտի ունենային, Այս մտածումը ա-
նոնց մէջէն անցաւ սառնային սարսուռի մը
նման, Զղային շարժումով մը իրար զարկին ի-
րենց գաւաթները, Քննեցին մէկզմէկ, ապշած
ու ահարենկած որ հոն էին, գէմ դիմաց :

Կանուխ մը վեր կեցան սեղանէն, Հրա-
փրեալները ուզեցին նորապատկներուն հետե-
ւիլ մինչև հարսանեկան սենեակը, Փամը հած-
զիւ իննունէսն էր, Երբ հարսնեսրները մտան
անցքի խանութէն սերս, Կեզծ գոհարեղէնի
վաճառքունին գեռ իր նկուզին խորը կը
գտնուէր, Կապոյտ թաւիշով պատած տուփին
առջե, Հետաքրքիր կերպով մը վեր առաւ
գլուխը, Ժպիտով մը նորապատկներուն նա-
յելով, Այս վերջինները նշմարեցին անոր ակ-
նարկը, և զարհուրեցան անկէ :

Դուցէ այս պառաւ կինը տեղեկացած էր
Ժամանակին, իրենց ժամադրութիւններուն,
Լոռանի սպրդիլը տեսնելով փոքրիկ անցքէն
ներս :

Թերէզ, գրեթէ անմիջապէս, քաշուեցաւ
Ցիկին Ռաքէնի և Սիւլանի հետ, Այլ մարդին

Կը Ջացին ձաշասրահին մէջ, Մինչդեռ հար-
ու գիշերուան իր արգուզարդը կ'ընէր, Լո-
ռան մեղկ և կքուն, ամենափաքր անհամբե-
րութիւն իսկ չէր զգար, հաճութեամբ մտիկ
կ'ընէր ծերուկ Միշոյի և Կրիվիէի կողիտ
զուարձաբանութիւնները զորս կ'ընէին անոնք
ուրախ սրտով, հիմակ որ կիները հոն չէին
այլեւ, Երբ Սիւլան և Ցիկին Ռաքէն գուրս
ելան հարսանեկան սենեակէն և ծերուկ փե-
րեզակունին յուզուած ձայնով մը երիտասար-
դին ըսաւ թէ իր կինը իրեն կը սպասէր, Լո-
ռան ցնցուեցաւ, վայրկեան մը շլմորած մը-
նաց, յետոյ տենզագինօրէն սեղմեց իրեն եր-
կարած ձեռքերը և Թերէզի սենեակը մտաւ
զուանէն բռնելով, գինով մարդու մը պէս :

ցրաբոյլն, կիակ դուրսի ըոլոր աղմուկնեռ
քուն առջև, մէկը այն անկիւններէն, որոնք
շինուած ու պատրաստուած են միայն զգաւ
յական հաճոյքներուն և կիրքի խորհուրդին
պէտքերուն համար:

Թերէզ նստած էր ցած ահճռի մը վրայ,
վառարանին աջ կողմը, կզակը ձեռքերուն
մէջ, սեեռուն, կը զիտէր բարբառուն բոցերը:
Դլրւխը չզարձուց ետին, երբ Լոռանը ներս
մտաւ: Վտաւակ մը և տանթէլուսը ասեղնա-
գործուած քոթանակ մը (camisole) հագած,
սաստկօրէն ճերմկած էր վառարանին բացա-
վառ պայծառութեան տակ: Իր քոթանակը
կը սահէր վրայէն և ուսին մէկ մասը, վար-
դագոյն, կէս մը ծածկուած էր մազերու սեւ
խուրձով մը:

Լոռան քանի մը քայլ առաւ առանց իրու-
սելու: Հանեց իր ժաքէթն ու բաճկոնը: Եթի
միմիայն շապիկով մնաց, կրկին թերէզին նա-
յեցաւ որ տեղէն չէր շարժած: Կը թուէր թէ
կը վարանի: Յետու նշմարեց ուսի տյն մասը
և սաբսուադին ծուեցաւ չուլթերը հպելու
մերկ մոթի այդ մասնիկին: Դեռահաս կինը
քաշեց իր ուսը, խստօրէն ետին զառնալով:
Զգուանքի ու սարսափի այնպիսի տարօրինակ
ակնարկ մը ձգեց Լոռանի վրայ, որ ան ըն-
կրկեցաւ, ինքզինք զէշ զզալով: Կարծես ինքն
ալ սարսափի և գանանքի մէջ ինկած ըլլար:

Լոռան նստաւ թերէզի զիմաց, վառարա-
նին միւս կողմը: Մնացին ալսպէս ամբողջ
հինգ վայրկեան, մունջ ու անշարժ: Ասեն
ատեն, բոթի կարմրորակ ցայտաքեր կը բարձ-

XXI

Լոռան ինսամով փակեց գուռը իր ետևէն
և պահ մը այս գրան գէմ կոթնած մնաց,
սենեակին մէջ նայելով մտահող և շփոթա-
հար երեռյթով մը:

Պայծառ կրակ մո կը բորբոքէր վառա-
րանին մէջ, լայն և զեղին ցոլքեր արձակե-
լով, որոնք կը պարէին ձեղունին և պատե-
րուն վրայ: Սենեակը լուսաւորուած էր այս-
պէս պայծառ և երերուն լոյսով մը: լամբա-
րը, սեղանի մը վրայ դրուած, կը տժգունէր
այս լոյսին մէջ: Տիկին նիազէն ուզած էր
պչուն կերպով կարգի գնել սենեակը որ ճեփ
ճերմակ էր և բուրումնաւէտ, որպէս թէ
մատզաշ ու թարմ սէրերու բոյն ըլլար ան:
Անկողնին վրայ տանիքէներ աւելցուցած էր և
խոչոր վարգեփունջեր զետեղած էր վառարանին
վրայի նաղկամաններուն մէջ: Քաղցր ջերմու-
թիւն մը, զաղջ բուրմունքներ կը ծածանէին
օգին մէջ: Անդորր ու հանգարտ մթնոլորտ
մը կար, տեսակ մը հեշտաւէտ թմրութեամբ
լեցուած: Սարսուն լոռւթեան մը մէջ, վա-
ռարանին ճարճատիւնները փոքրիկ աղմուկներ
կ'արձակէին: Պիտի ըսէիք երջանսիկ անազատ
մըն էր, մոռցուած անկիւն մը, տաք և քաղ-

րանային քայլտէն, և այն առեն արդւնալի
ողլքեր կը վազէին մարդասպաններուն գէմ-
քին վրայէն.

Մօտ երկու տարի էր որ սիրահարները
իրարու քով փակուած չէին մնացեր նոյն ու-
նեակին մէջ, առանց զիտող աչքերու, մէկզ-
մէկու անձնատուր կարենալ ըլլալու համար։
Սիրային ժամագրութիւն չէին ունեցած այն
օրէն ի զեր, որ Թերէզ Սէն-Վիկտոր փողոցը
գացած էր, իրեն հետ կոռանին տանելով սպա-
նութեան գաղափարը։ Առհեմութեան մտա-
ծում մը անոնց միւր հաճոյազրկած էր, չա-
զիւ իրենք իրենց թոյլ տուած էին հեռուէն
հեռու ձեռքի սեղմում մը, խուսափուկ համ-
բոյր մը, Գամիյլի սպանութենէն ետք։ Երբ
նոր ցանկութիւնները այրած էին զանոնք,
զսպած էին ինքզինքնին, առագասաի զիշեր-
ուան սպասելով, իրարու խոստանալով խոլ
հեշտանքներ, երբ ապահովուած կ'ըլլային թէ
անպատիծ պիտի մեան։ Եւ առագասաի զի-
շերը եկած էր վերջապէս, և անոնք դէմ զի-
մոց կը մնային, անձկալից, յանկարծական
անհանգստութեամբ մը համակուած, Անոնց
կը մնար միայն երկարել իրենց բազուկները
կրքոտ գերկենդիմառնումի մը մէջ սեղմելու
համար զիրար, բայց անոնց բազուկները թոյլ
կը թուէին, կարծես յոգնած արդէն և սէրէն
յափրացած, ծորեկուան ընկճումը հետզնետէ
կը ճզմէր զանոնք։ Իրարու կը նայէին ա-
ռանց ցանկութեան, վախիսուն շփոթու-
թեամբ մը, և տառապելով այսպէս լուս ու
պաղ մնալէն։ Անոնց այրող երազները տա-

րօրինակ իրականսւթեան մը կը յանգէին.
բաւ էր որ յաջողած էին սպաննել Գամիյլը և
և իրարու հետ ամուսնացած, բաւ էր որ
կուանի բերանը հպանցած էր Թերէզի ուսը,
և ահա անոնց բղջախոհութիւնը գոհացում
գտած էր, գանելու և սարսափահար ըլլալու
աստիճան։

Սկսան յուսահատօրէն իրենք իրենց մէջ
փնտռել քիչ մը այն կիրքէն, որ կը հրկիշէր
զանոնք ատենօք։ Անոնց կը թուէր թէ իրենց
մորթը պարպուած է գնդերներէ, պարպուած
ջիզերէ։ Անոնց շփոթութիւնը, անոնց մտա-
հոգութիւնը կ'աւելնար. գէշ ամօթ մը կը
զգային այսպէս մունջ ու տրտում մնալով
զէմ զիմաց, Պիտի բաղձային գրկախառնուե-
լու և զիրար վշրելու ուժն ունենալ, որպէս-
զի տխմարներ չնկատուէին իրենք իրենց աշ-
քին, Բայց չէ՛ որ իշարու կը պատկանէին
անոնք, մարդ մը սպանած էին և գժնգակ կա-
տակերգութիւն մը խաղացած, լրրօրէն ըն-
կղմելու համար բոլոր ժամերուն յափրացու-
մին մէջ, մինչ հոն կը կենային անոնք, վա-
ռարանի մը երկու անկիւնները, վայտացած,
սպառած, մտքերը վրզովուն, մարմինները
մեռած, Նման վախճան մը ոսոկալի և անո-
զոք ծազրանք մը թուեցաւ իրենց։ Այն ա-
տեն, Լոռան փորձեց սէրէն խօսիլ, ոգեկոչել
անցեալի յիշատակները, կոչ ընելով իր երե-
ւակայութեան, վերակենդանացնելու համար
իր իւնդաղս տան քները։

— Թերէզ, բաւ ան, զէպի գեռահաս
կինը ծռելով, կը յիշե՞ս մեր յիշատակները ոյս

սենեակին մէջ . . . Սա դուռնէն կուզալի . . . Այսօր, այս դուռնէն մտայ ներս . . . Ազատ ննջ, պիտի կրնանք խաղաղօրէն սիրել զիրար:

Կը խօսէր վարանոտ ձայնով մը, մեղկօրէն: Դեռահաս կինը կկզած ցածուլիկ աթումն վրայ, բայց Կը զիտէր միշտ, մտածուն, առանց զայն մտիկ ընելու:

Լոռան շարունակեց.

— Կը յիշե՞ս: Երազ մը ունէի. Կ'ուզէի ամբողջ գիշեր մը անցընել քեզի հետ, քնանալ բազուկներուդ մէջ և հետեւել օրը արթնալ քու համբոյրներուդ տակ: Կ'ուզեմ իրսգործել այս երազս:

Թիրէզ շարժում մը ըրտ, կարծես յանկարծակիփ եկած, որ ձայն մը կը կամկազէր իր տկանջներուն տակ: Գէպի Լոռանը զարձաւ, որու գէմքին վրայ, այդ պահուն, վառարանը կարմրորակ լույն ցոլք մը կը նետէր. անիկա զիտեց այդ արիւնոտ գէմքը, և սարսուց.

Երիտասարդը վերսկսաւ, աւելի խոռված և աւելի մտանոգ.

— Յաջողեցանք մենք, թիրէզ, խորտակեցինք բոլոր խոչընդուները, և իրարու կը պատկանինք . . . Ապագան մերն է, այնպէս չէ, անդորր երջանկութեան, գոհացուած սիրոյ ապագայ մը . . . Գամիյլը չկայ այլիս . . .

Լոռան կանգ առաւ, կոկորդը չոր, շընչանեղձ, չկրնալով շարունակել: Գամիյլի անունը լսելով, թիրէզի աղիքները գալարուեցան: Երկու մարդասպանները զիրսր զիտեցին բթացած, աֆզոյն և զողահար: Վառա-

բանին գեղին ցոլքերը կը պարէին միշտ ձեղունին և պատերուն վրայ: Վարդերուն զաղջ հոտը կը լեցնէր մթնոլորտը, փայտերու ճարմատիւնները չոր ու պզտիկ աղմուկներ կը նետէին լուսւթեան մէջ:

Յիշատակները արձակուած էին: Գամիյլի սպեկոչուած ուրուականը կուզար նոտելու երակուածուած ուրիշներուն մէջտեղը, բոցավառող կրակին գիմաց: Թիրէզ և Լոռան կը վերըզգային խեղզուածին խոնաւ ու պաղ հոտը այն տաք ողին մէջ զար կը չնչէին, իրարու կ'ըսէին թէ զիակ մը կար հօն, իրենց մօտը, և մէկզմէկ կը քննէին, առանց շարժիլ համարածակելու: Այն ատեն իրենց սճիրին բովանդակ ահաւոր պատմութիւնը թաւալեցաւ իսքենց յիշողութեան խորը: Իրենց զահին անունը բաւական եղաւ զանոնք լեցնելու անցեալով, վերստին ապրիլ հարկադրելու զանոնք, պապանութեան անձկութիւնները: Զբացին շրթունքները, իրար զիտեցին և երկուքն աւ ունեցան միենոյն մզձաւանջը, միենոյն ատեն, երկուքն ալ, փոխադարձաբար, աշակեցինք իրարու հազորգեցին միենոյն անողոք պատմութիւնը: Զարհուրած ակնարկներու այս փոխանակութիւնը, սպանութեան այս մունջ պատմութիւնը, զոր իրարու կ'ընէին, անոնց սուր և անգիմադրելի վախ մը պատճառեցին: Անոնց լարուող ջիղերը ատզնապի մը սպասնալիքը կուտային: Կրնային աղաղակել, թերեւս կուտիլ իրարու հետ:

Լոռան, յիշողութիւնները ցրուելու համար, ուժդնօրէն թօթափեց այն սարսափա-

հար յափշտակութիւնը որ զայն կը էեցնէր
Թերէզի ակնարկին տակ . քանի մը քայլ ը-
րաւ սենեակին մէջ . հանեց կօշիկները և հօգա-
թափներ հագաւ , յետոյ գնաց նստելու վա-
սարանին անկիւնը , և փորձեց խօսիլ պատա-
հական հարցերու մասին :

Թերէզ հասկցաւ անոր բաղձանքը . Զա-
նաց պատասխանել անոր հարցումներուն . Խո-
սեցաւ անձրեին և գեղեցիկ օդի մասին . Ու-
զեցին ինքզինքնին սահպել տափակ խօսակ-
ցութեան մը : Լոռան յայտարարեց թէ տաք
էր սենեակը . Թերէզ ըստ սակայն թէ օդի
հոսանքները կը փչէին սանդուխի պզտիկ զը-
րան տակէն : Եւ անոնք գէպի փոքրիկ դուռը
դարձան , յանկարծական սարսուսով մը : Ե-
րիտասարդը փութաց խօսելու վարդերէն , կը-
րակէն , այն ամէնէն զորս կը տեսնէր . ա-
նիկա ճիգ կ'ընէր . միավանկ բառեր կը
դանէր խօսակցութիւնը չընդհատելու համար .
իրարմէ հեռու քաշուած էին . անտարբեր երե-
ւոյթներ կ'առնէին , կը ջանային մոռնալ թէ ով-
էին իրենք և իրար օտարականներ կը նկատէին
զորս զիպուած մը գէմ զիմաց էր բերած :

Եւ հակառակ իրենց , տարօրինակ երե-
ւոյթով մը , երբ դատարկ բառեր կ'արտա-
սանէին , փոխադարձաբար կը գուշակէին այն
մտածումները զորս կը ծածկէին իրենց խօս-
քերուն տափակութեան տակ : Անդիմաղբելիո-
րէն կը մտածէին Դամիրյլի վրայ : Անոնց աշ-
քերը կը շարունակէին անցեալի պատմութիւ-
նը , անոնք ակնարկով կը շարունակէին միշտ
հետեղզական և մունջ խօսակցութիւնը

բարձրածայն իրենց խօսակցութեան առկ ,
որ ըստ բախտի կը քաշկառուէր : Բառերը
զօրս հոս հոն կը նետէին ոչինչ կը նշանակէ-
ին , իրարու հետ չէին կապուեր , զիրար կը
ժխտէին . իրենց բօվանդակ էութիւնը կը ճըգ-
նէր իրենց տարսափահար յիշողութիւններուն
լոին փոխանակութեան : Երբ կոռան վար-
դերուն կամ կրակի մասին կը խօսէր , պատա-
հական այս կամ այն խնդրին շուրջ . Թերէզ
կատարելապէս կ'ըմբռնէր թէ անիկա իրեն
կ'ուզէր յիշեցնելնաւակին մէջ եղած կոփուք .
Գամիլի խոռու անկօւմը , և երբ Թերէզ «այս»
մը՝ կամ առչո մը կը պատասխանէր աննշան հար-
ցումի մը . Լոռան կը հասկնար որ Թերէզ ը-
սել կ'ուզէր թէ կը յիշէր կամ չէր յիշեր ոճի-
րին այսինչ մանրամասնութիւնը : Անոնք կը
խօսակցէին այսպէս բաց սրտով , առանց բա-
ռերու պէտք ունենալու . և ուրիշ հարցի մա-
սին խօսելու ատեն . Առանց զիտակցութիւն
ունենալու իրենց արտասանած խօսքերուն ,
կը հետեւէին իրենց թաքուն մտածումներուն ,
նախազառութիւն առ նախազառութիւն . կը-
նային յանկարծ շարունակել իրենց մտերիմ
խօսակցութիւնը բարձրածայն , առանց գագ-
ուելու իրար հասկնալէ : Այս տեսակ մը կը կատ-
հումը , իրենց յիշողութեան այս յամասութիւ-
նը Գամիլի պատկերը իրենց ներկայացնելու
կամար շարունակ , կը խենթեցնէին զանոնք
քիչ քիչ . կը տեսնէին յստակօրէն թէ կը գուշա-
կէին զիրար , և թէ , եթէ չլոէին , բառերը ինք-
նարեր կերպով իրենց բերանը պիտի զային
խեզդուածին անունը տալու , սպանութիւնը

նկարագրելու համար : Այն առեն ուժգնորէն սեղմեցին իրենց շրթունքները , զազրեցուցին խօսակցութիւնը :

Եւ ստեղծուած հնչող լուսթեան մէջ , երկու մարդասպանները խօսակցեցան զեռ իրենց զոհին մասին : Անոնց թուեցաւ թէ իրենց ակնարկները փոխադարձաբար իրարում իր թափանցէին և իրենց մէջ կը միրճէին յստակ և սուր նախադասութիւններ : Առեն առեն , անոնց այնպէս կուզաք թէ բարձրածայն կը խօսակցէին . կը խեղաթիւրուէին իրենց զգայարանքները , տեսողութիւնը տեսակ մը լսելիքի կը փոխուէր , տարօրինակ ու նրբազգած . այնքան որոշապէս կը կարգային մը տածումները իրենց գէմքերուն վրայ , որ այս մտածումները տարօրինակ , ցայտուն շիշտ մը կը ստանային , որոնք կը ցնցէին իրենց բռնվանդակ կազմը : Անոնք այնքան լաւ կերպով պիտի չլսէին զիրար եթէ ծչացած ըլլային աղեկտուր ձայնով մը . «Սպաննեցի՞նք Դամիյլը , և անոր մարմինը հոն է , մեր միջեւ տարածուած , որ կը ստուեցնէ մեր անգամները» : Եւ ահաւոր մտերժասացութիւնները կը շարունակուէին միշտ , աւելի տեսանելի , աւելի հնչական կերպով , սենեակին իրադադ ու խոնաւ մթնոլորտին մէջ :

Լոռան և Թերէզ սկսած էին մունջ պատմութիւնը ընել իրենց առաջին տեսակցութեան , խանութին մէջ : Յետոյ յիշողութիւնները իրարու յաջորդած էին մէկիկ մէկիկ . կարգով , իրարու պատմած էին հեշտանքի ժամերը , վարանումի և զալրոյթի վայրկեանները , սպա-

նութեան ահաելի պահը : Այն առեն է որ սեղմած էին իրենց շրթունքները , աջէն ձախէն խօսակցութիւնը զազրեցնելով , վախնալով որ յանկարծ Դամիյլի անունը կուտան , տանց ուզելու : Եւ անոնց մտածումները . չկրնալով կանդառնել , պատցուցած էին զանոնք անձկութիւններու մէջ , այն վախվխուն սպասումին մէջ որ սպասութեան յաջորդած էր : Այսպէս , սկսան մտածել խեղգուածին դիակին մտաբն որ փոռւած էր Դիարանի մէկ սալաքարին վրայ : Լոռան , ակնարկով մը , իր բովանդակ սոսկումը բռու Թերէզի , և Թերէզ , մինչեւ ծայրը մզուելով , և երկաթեայ ձեռքով մը հար կազրուած սեղմելու իր շրթունքները , յանկարծակի , շարունակեց խօսակցութիւնը բարձրածայն :

— Տեսա՞ր զայն Դիարանին մէջ , հարցուց ան Լոռանի , առանց Դամիյլի անունը աւլու :

Լոռան կը թուէր թէ այս հարցումին կը սպասէր : Անիկա վայրկեանէ մը ի վեր կը կարդար այս հարցը դիասհաս կնօշ սպիտակ գէմքին վրայ :

— Այս՝ , պատասխանեց ան , խեղգուած ձախնով մը .

Մարգա սպանները սարսուս մը ունեցան : Կրակին մօտիկցան . իրենց ձեռքելը բոցին երկարեցին , որպէս թէ սառնալին վիճ մը բացուած ըլլար յանկարծակի տաքուկ սենեակին մէջ : Պահ մը լսութիւն պահեցին , կը ծկըւած ու կկզած , Յետոյ Թերէզ վերսկսաւ խոռվ ձախնով .

— Շատ ասաւապած կըթուէ՞ր :

Հսան չկրցաւ պատասխանել : Սասկումք շարժում մը ըրաւ, կարծես վանելու համար զգուելի տեսիլք մը : Ոտքի ելաւ, դէպի ան-կողինը գնաց, խստօքն ետ գալով, բազկա-տարած և դէպի թերէզը յառաջանալով .

— Համբուրէ' զիս, ըսաւ, վիզը երկարե-լով :

Թերէզ ոտքի կանգնած էր գունաթափ, գիշերային իր արգուզարդին մէջ . կէս մը գէ-պի ետև հակած էր, արմուկը վառարանին մարմարին կոթնցուցած, նայեցաւ Լոռանի վիզին : Մորթի ճերմակութեան վրայ, վար-դագոյն արատ մը նշմարած էր : Արիւնի ա-միքը որ կը բարձրանար, խոշորցուց այս արա-տը, որ բոցավա կարմիրի դարձաւ :

— Համբուրէ' զիս, կը կրկնէր Լսան, դէմքն ու վիզը կրակի մէջ .

Դեռահաս կինը գլուխը ա՛լ աւելի զէպի ետև ծաեց համբոյրէ մը խօսափելու համար, և իր մատին ծայրը գնելով Գամիյլի իսած-ուածքին վրայ, հարցուց իր ամուսինին .

— Ի՞նչ ունիս այդ տեղ, չէի գիտեր թէ ատանկ վէրք մը ունիս :

Լսանի կը թուէր թէ Թերէզի մատը կը ծակէր իր կոկորդը : Մատի այս հպումին, ըն-կրկումի յանկարծական շարժում մը ունեցաւ, ցաւի թեթև ձիչ մը արձակելով .

— Ասիկա՞ , ըսաւ ան, կակազելով, ա-սիկա՞ :

Վարանեցաւ, բայց չկրցաւ ոտել, ըսաւ ճշմարտութիւնը, հակառակ իրեն .

— Գամիյլն է, որ խածաւ զիս, նաւակին մէջ, զիտես : Ոչինչ բան է, աղէկցաւ... Համբուրէ' զիս, համբուրէ' զիս... .

Եւ թշուառականը կ'երկարէր իր վիզը որ կ'այրէր զայն : Կը փափաքէր որ թերէզ համ-բուրէր զինքը իր սպիթն գրայէն, կը կարծէր թէ այս կնոջ համբոյրը պիտի անհետացնէր այն հազար ասզնառումները որոնք կը կսկծեց-նէին իր միօք : Կզակը վեր առած, վիզը զէպի առաջ, անիկա ինքզինք անոր համբոյրին կը տանէր, Թերէզ, զրեթէ պառկած վառարանի մարմարին վրայ, գերագոյն զզուանքի շար-ժում մը ըրաւ և գոչեց պաղատագին ձայնով մը :

— Օ՞հ, ոչ, ո՞չ այդտեղ . Արիւն կայ հոգ :

Ինկաւ ցած աթոռին վրայ, սարսռադին, ճակատը ձեռքերուն մէջ : Լոռան ապուշ վի-ճակի մը մէջ ինկաւ : Վար առաւ կզակը, տարտամօքէն նայեցաւ Թերէզին . Թետոյ, մէկէն ի մէկ, զայրի անասունի մը յատուկ սեղմումովը, անոր գլուխը իր լայն ձեռքե-րուն մէջն առաւ և, բանօքէն անոր շրթունք-ները փակցուց իր զգին, Գամիլի խածուած-քին վրայ : Անիկա պահեց, պահ մը ճզմեց կանացի այս գլուխը իր մորթին զէմ : Թերէզ անձնատուր եղած էր, խուլ մրմունջներ կար-ձակէր, կը խեզզուէր լոռանի զգին վրայ : Երբ անոր ձեռքերէն ազատեց ինքզինք, ուժ-գնորէն սրբեց բերանը, թքաւ վառարանին մէլ :

Ոչ մէկ խօսք արտասանած էր :

Լոռան, ամօթահար էր վայրագութենին, սկսաւ քալել ծանրօրէն, մահակալէն զէպի պատուհան երթալով։ Տառապան օք միտյն, սոսիալի այրումը ստիպած էր զինքը թերէզին համբուր մը պահանջելու, և, երբ թերէզի շրթում քնիրը պաղ մնացած էին այրող սպիրի վրայ, ա՛լ աւելի տառապած էր ան։ Բանօրէն առնաւած այս համբուրը կը խորտակէր զարն։ Աչ մէկ զնով, երկրորդ համբուրը մը չէր ուզեր այլես, այնքան ցաւագին եղած էր բախումը։ Եւ ան կը զիտէր այն հինը որուն հետ պիտի սպրէր և որ կը սրսփար։ Կրտեին առջև ծալլուած, հանակ գարծուցած իրեն։ Ինքն իրեն կը կրկնէր թէ այլես չէր սիրեր այս կիսը և թէ այս կիսն ալ զինքը չէր սիրեր այլես։ Մօտ մէկ ժամ, թերէզ մնաց կը քուն։ Լոռան պտտեցաւ երկայնքին լայնքին, լորին։

Երկուքն ալ սարսափով կը խռուտվանէին թէ իրենց կիրքը մեռած էր, թէ սպաննած է։ Ին իրենց ցանկութիւնները Գամիլլը սպաննելով, կրակը կը հատուէր մեզմօրէն։ Վարդագոյն կրակ մը կը չողար մասիրներուն վրայ։ Քիչ քիչ տաքը հեղծուցիչ գարծաւ սենեկին մէջ, ծաղիկները կը թոռմէին, թանձը մթնոլորտը լեցնելով իրենց ծանր բուրմունքներով։

Յանկարծ, Լոռան կարծեց թէ բանդադաշտանքի մէջ էր։ Երբ ես կը զառնար, պատուհանէն զէպի անկազինը, Գամիլլը տեսաւ ստուերով լի անկիւնի մը մէջ, վառարանէն և հայելիտոր պահարանին միջեւ, Զոհին զէմ-

քը կանաչօրակ և ջղածգուած էր, ինչպէս որ տեսած էր զայն Դիարանի սալաքարին վրայ։ Գամուած մնաց գորգին վրայ, ուշաթափնուածու, տարկալի մը կոթնելով։ Անոր արձակած խուլ հոնգիւնին վրայ, թերէզ վեր առաւ գլուխը։

Թեւը երկարած, անիկա ցոյց կուտաբ այն մթին անկիւնը ուր կը նշմարուէր Գամիլլի չարաշուք գէմքը։ Թերէզ, սարսափ համակուած, եկաւ անոր փարեցաւ։

— Անոր պատկերն է, մբմիջեց, ցած ձայնով, որպէս թէ իր նախկին ամուսինին նկար ուած պատկերը կարենար յսել զինքը։

— Իր նկա՞րը, կրկնեց Լոռան որուն մագերը կը ցցուէին։

— Ալո՛, զիտես զու, այն նկարը, զոր զուն քծերիր։ Հօրաքոյրս պէտք է իր սենեկին առներ զայն, այսօրուշնէ սկսած։ Մօռցած ըլլալու է վար առնել։

— Ապահովաբար, անոր նկարն է։

Մարդասպանը կը վարանէր ճանչնալու կտաւը, իր խռովքին մէջ, կը մռոնար թէ ինքը գծած էր այս ձգուած, տափակցած զիծերը, այս ազտոտ զոյները, որոնք կը սոսկացնէին զինքը։ Սարսափը ցոյց կուտար իրեն՝ նկարը ինչպէս որ էր, զզուելի, զէշ գծուած, ցեխոտ և սեւ խորքի մը վրայ զիակի ծամածուռ երեսով մը։ Իր գործը կ'ապշեցնէր և կը ճգմէր զինքը իր ահաւոր տղեղութեամբը, մանաւանդ զեղնորակ և մեղկ ականակիճներուն մէջ ծփացող սպիտակ երկու աչքերը որոնք իրեն կը յիշեցնէին ճշտորէն

Դիարանի խեղգուածին փսած երկու աչքերը .
Պահ մը չնշակառը մնաց , կարծելով թէ թե-
րէզ կը ստէր , սիրտ ապառ համար իրեն . Յե-
առյ նշմարեց շրջանակ մը և քիչ քիչ հան-
գարեցաւ :

— Գնա՞ վար առ պատէն , ըսաւ ան
մեղմ ձայնով , դեռահաս կնոջ :

— Օ՛հ , ո՛չ , կը վախնամ , պատասխանեց
ան սարսուռով մը :

Լոռան վերսկաւ գողալ . Ատեն ատեն ,
շրջանակը կ'անհետանար , և ան ուրիշ բան
էր տեսներ այլես բայց երէ ներմակ երկու
աչքերը օրոնք իր վրայ կը սեւեաէին . երկա-
րորէն :

— Կը խնդրեմ , ըսաւ ան , պազատելով եր
ընկերոջ . գնա՞ վար առ ,

— Ոչ , ո՛չ :

— Պատին դէմ կը գարճնենք և այլես
չենք վախնար :

— Ո՛չ , ես չեմ կրնար .

Մարդասպանը , վատ և տկար , գեռահաս
կինը գէպի կտաւը կը մղէր , պահուելով անոր
եռեր , խեղգուածին նայուած քներէն խուսա-
փելու համար : Թերէզ , խոյս տուաւ անոր
ձեռքէն , և լոռան ուզեց յանգուգն երեալ .
Նկարին մօտեցաւ , ձեռքը վեր բարձրացուց ,
գտմը փնտռելով : Բայց նկարը այնքան ջախ-
ջախիչ նայուածք մը ունեցաւ , այնքան զըզ-
տելի , այնքան երկար որ լոռան , սենեռումով
անոր հետ պալքարիլ ուզելէ ետք , պարտ-
ուեցաւ և ընկրկեցաւ , մրմիջելով .

— Ոչ , իրաւունք ունիս , թերէզ , մենք

չենք կրնար . . . Հօրաքուրդ վազը ինք վար
կ'առաջէ պատէն :

Անիկա վիերակաւ իր երթևեկը . գիտահակ ,
զգալով որ նկարը կը դիտէր զինքը , աչքերով
իրեն կը հետեւէր : Զէր կրնար գիմանալ և ա-
տեն առօն ակնարկ մը կը ձգէր կտաւին կող-
մը . այս ատեն , սառւերին խորը . կը նշմարէր
միշտ խեղգուածին անփայլ ու մեռած ակ-
նարկները . Այս մտածումը թէ՝ Դամիլը հոն
էր , անկրւսի մը մէջ . ուր դարանի կեցած կը
դիտէր զինքը . հանդիսատես բլլալով առա-
գաստի իր գիշերուան . քննելով զիրենք . Թե-
րէզն ու ինքը , խենթեցուց Լոռանը սարսափէն
և յուսահատութենէն :

Դէպք մը , որուն վրայ ուրիշ մէկը պիտի
խսդար , զլուխը բոլորովին կորսնցնել տուաւ
իրեն : Երբ վառարանին առջե կը գտնուէր .
տեսակ մը ճանկատում լսեց . Վունատեցաւ .
երեանայեց թէ այս ճանկատումը նկարէն
կուզար , թէ աղմուկը առաջ եկած էր սան-
դուրին վրայ բացուող փոքրիկ զուռնէն : Թե-
րէզի նայեցաւ որ վախի մէջ ևսկած էր .

— Մէկը կայ սանգուխին վրայ . մը մն-
չեց ան : Ո՞վ կրնայ գալ անկէ :

Դեռահաս կինը չպատասխանեց : Երկուքն
ու խեղգուածին վրայ կը խորհեին , սառնա-
մէն , քրտինք մը կը թրջէր իրենց քունքերը .
Ապաստանեցաւ սենեռակին խորը , սպասելով
որուս յանկարծական բացուելուն և Դամիլի
վիակին անկման սենեռակի յատակին : Աղ-
մուկը կը շարունակուէր աւելի չոր և աւելի
անկանոն կերպով , մտածեցին թէ իրենց զու-

հը եղունգներով կը քերթէր դրան փայտը ներս մտնելու համար։ Մօտաւորապէս հինգ վայրկեան չհամարձակեցան շարժիլ։ Վերջապէս մլաւիւն մը լուսեցաւ։ Լոռան, մօտենալով, ճանչցաւ Տիկին Ռաքէնի կատուն, որ մոռացումով մը, սենեակին մէջ ձգուած էր և որ կը փորձէր դուրս ելլել իր ճանկերով ցնցելով պզտիկ գուռը։ Ֆրանսուա վախցաւ Լոռանէն, ոստումով մը աթոռի մը վրայ ցատկեց։ մազերը ցցած, ճանկերը բացած, սեեաարիր կը գիտէր ան իր նոր տէրը, իիստեւ անգութ երեսյթով մը։ Երիտասարդը չէր սիրեր կատուները։ Ֆրանսուան գրեթէ կը սոսկացնէր զինքը։ Տենդի և վախի այս պահուն, այնպէս կարծեց թէ կատուն իր դէմքին պիտի ցատկէր Դամիյլի վրէժը լուծելու համար, Այս անսասունը ամէն բան գիտնալու էր։ մտածումներ կային իր կլոր աճքերուն մէջ, որոնք անսովոր կերպով լայնցած էին։ Լոռան աշքերը վար առաւ, անսանական ակնարկներու սեեաումին առջեւ։ Երբ ոտքի հարօւած մը տալու վրայ էր Ֆրանսուային։

— Մի՛ դպչիր անոր, զոչեց Թերէզ։

Այս ծիչը տարօրինակ տպաւորութիւն մը ըրաւ անոր վրայ։ Անհեթեթ գաղափար մը լեցաւց անոր գանկը։

— Գամիլ այս կատուին մէջ մտած է, խորհեցաւ ան։ Պէտք է սպաննեմ այս անսասունը . . . Մարդու մը երեսյթն ունի։

Ոտքի հարօւածը չտուաւ, վախնալով որ Ֆրանսուա կը խօսի իրեն հետ Գամիլի ճայնին շեշտով։

Յետոյ յիշեց Թերէզի զուարձախօսութիւնները իրենց հեշտանքի օրերուն, երբ կատուն վկայ էր իրենց փոխանակած համբոյրներուն։ Ինքն իրեն ըստ այն ատեն թէ այս անսասունը շատ բան գրտէր այդ մասին և թէ հարկ էր զայն պատուհանէն վար նետել։ Բայց քաջութիւն չունեցաւ իր գիտաւորութիւնը իրագործելու։ Ֆրանսուա մարտական դիրք մը առած էր։ ճանկերը բացած, կռնակը ցըցած խուլ սրտմտութեամբ մը, կը հետեւէր իր թշնամիին ամենափոք շարժումներուն, հրաշալի ճանդարտութեամբ մը։ Լոռան նեղուեցաւ անոր աշքերուն մետաղային փարլէն։ Փութաց բանալ անոր առջեւ ձաշասրահի դուռը և կատուն փախաւ սուր մլաւիւն մը արձակելով։

Թերէզ նստած էր կրկին մարած վառարանին առջեւ։ Լոռան սկսաւ իր երթեւէկը անկողինէն պատուհան։

Ալսպէս է որ առաջուան սպասեցին։ Զմտածեցին պապկելու մասին, իրենց միսն ու սիրտը մեռած էին։ Մէկ փափաք մը միալն կը համակէր զանոնք, դուրս ելլելու փափաքը այս սենեակէն ուր կը խեղուէին։ Ճշմարիտ նեղութիւն մը կը զգային որ միասին փակուած էին հոն և կը շնչէին միւնոյն օդը։ պիտի ուզէին որ մէկը ըլլար հոն իրենց գլուխովի խօսակցութիւնը խզելու, զիրենք դուրս հանելու համար այն անողոք չփոթութիւնէն ուր կը զանուէին, մէկը միւսին առջեւ անխօս և իրենց հրայրքը վերտակենդանացնելու անկարող։ Անոնց երկար լուռթիւնները ծանրաբեռ-

նուած էին դառն և յուսահատ տրտունջներով, մունջ մեզադրանքներով, գորս որոշապէս կը լսէին անոնք հանդարտ օդին մէջ,

Լոյսը բազուցաւ վերջապէս, աղտոտ ճերմարակ, մրասին բերելովթափանցող ցուրտ մը:

Երբ տժգոյն պայծառութիւն մը լեցուց սենեակը, Լոռան որ կը սրսփար, աւելի խաղաղ զգաց ինքզինք, Անիկա ճակատէն դիտեց Գամիլի նկարը և տեսաւ զայն ինչպէս որ էր, տափակ և տղայական. վար առաւ զայն, ուսերը վեր բարձրացնելով և անասուն կոչելով ինքզինքը, Թերէզ ոտքի ելած էր և կը խանչտկէր անկողինը իր հօրաքոյրը խարելու, հաւատացնել տալու համար թէ երջանիկ գիշեր մը անցուցած էին.

— Ահ, ատիկա՞ , ըսաւ անոր Լոռան բըրտօրէն, կը յուսամ թէ պիտի քնանանք այս իրիկուն . . . Այս տղայամտութիւնները պէտք չէ տեսն .

Թերէզ ծանր և խոր նայուածք մը ձգեց անոր վրայ:

— Դիտես դուն, շարունակեց ան, ես շամուսնացայ որ անքուն գիշերներ անցընեմ. Տղայ ենք մենք . . . Դուն է որ խռովեցիր զիս, անդիի աշխարհին յատուկ այդ ձեւրովդ: Այս իրիկուն, պիտի ջանաս զուարթ ըլլալ և չսոսկացնել զիս:

Խոգալու բռնագատեց ինքզինք, առանց գիտնալու թէ ինչո՞ւ կը խնդար:

— Պիտի ջանամ, ըսաւ գետահաս կինը, խուլ ձայնով մը:

Ահա թէ ինչպէս անցաւ Թերէզի և Լոռանի առագաստի գիշերը,

XXII

Հետեւալ գիշերները ա՛լ աւելի անողոք եղան: Մարդասպանները ուզած էին երկուքով րլլալ գիշերը, ինքզինքնին պաշտպանելու համար խեղդուածին գէմ, և, տարօրինակ արդիւնքով մը, այն օրէն ի վեր որ իրարու քով եկած էին, ա՛լ աւելի կը օտրսուալին, կը զալրանային, կը ջղագրգառէին, սարսափի և տառապանքի դաժան տաղնապներու կ'ենթարկուէին, երբ պարզ խօսք մը կամ պարզ ակնարկ մը կը փոխանակէին: Ամենափոքը խօսկցութեան իսկ որ ծալր կուտար իրենց միջեւ, ամենափոքը մտերմասացութեան պահուն կարմիր կը տեսնէին, կը զառանցէին:

Թերէզի չոր ու ջղային խառնուածքը այս լանդակ կերպով մը ազգած էր Լոռանի թանձր և արիւնուածքանուածքին վրայ: Ատենօք, կիրքի օրերուն, խառնուածքի իրենց տարբերութիւնը այս մարդը և այս կինը հզօրապէս իրարու կապուած զոյգ մը դարձուցած էր, իրենց միջեւ տեսակ մը հաւասարակշռութիւն հաստատելով: Իրենց կազմը ամբողջացնելով, Սիրահարը իր արիւնը կուտար, սիրուհին իր ջիղերը և անոնք իրարու մէջ կ'ապրէին.

փոխադարձ համբոյրներու պահանջն ունենալով, իրենց էութեան մեքենականութիւնը կանոնաւորելու համար, Բայց խանգարում մը առաջ եկած էր, Թերէզի գերագործուած ջիղերը տիրապետած էին, Լոռան, մէկէն, ջղային բորբոքման մը մէջ նստուած էր, դեռահաս կնոջ հրաբոր ազգեցութեան տակ, իր խառնուածքը քիչ-քիչ գարձած էր սուր ջլախտէ մը ցնցուած աղջկան մը խառնուածքը, Հետաքրքրական պիտի ըլլար ուսումնասիրել այն փոփոխութիւնները որոնք առաջ կուգան երեխն կարգ մը կազմերու մէջ, որոշեալ պարագաներու բերումով: Այս փոփոխութիւնները, որոնք միսէն ծայր կուտան, շատ չանցած, կը հաղորդուին ուղեղին, ամբողջ անհատին:

Թերէզը ճանչնալէ առաջ, Լոռան ծանրաշարժ էր, խոհեմ հանգարտութիւն մը ունէր, գիւղացի տղու մը արիւնային կեանքը: Կը քնանար, կ'ուտէր, կը խմէր անբանի մը պէս: Ամէն վայրկեան, առօրեայ կեանքի բոլոր իրադարձութիւններուն մէջ, կը շնչէր լայն ու թանձր շունչով մը, ինքնիրմէն գոհ և քիչ մը բթացած իր ճարպէն: Իր գանգաղած մարին խորը հազիւ երեխն խտղտանքներ կը զգար, Թերէզ այս խտղտանքներն է որ զարգացուցած էր, ահռելի ցնցումներու փոխարկելով զանոնք: Այս խոչոր, ճարպու և հեղգ մարմնին մէջ ապշեցուցիչ զգայնութեամբ մը ջղային զրութիւն մը աճեցուցած էր: Լոռան որ, նախապէս, կեանքը կը վայելէր աւելի արիւնով քան ջիղերով, նուազ կոշտ ըզ-

գայարանքներ ունեցաւ: Իրեն համար սուր ու նոր՝ ջղային կեանք մը յայտնուեցաւ իրեն, յանկարծակի, իր տարփուհիին առաջին համբոյրներուն իսկ: Այս կեանքը տասնապատակց իր հեշտութիւնները, այնքան սուր հանգամանք մը տուաւ իր ուրախութիւններուն, որ նախ կարծես խելայնղեցաւ անոնցմէ, իսենթի պէս անձնատուր եղաւ գինովութեան այն տագնապներուն զօրս իր արիւնը տուած չէր իրեն: Այս ատեն տարօրինակ աշխատանք մը տեղի ունեցաւ իր մէջ: Ջղերը զարգացան, տիրապետեցին արիւնալին տարբին, և միայն այս իրողութիւնը փոխեց անոր խառնուածքը: Կորանցուց իր հանգարտութիւնը, իր դանդաղութիւնը, թմրած կեանք մը չէ, որ ապրեցաւ այլիս: Եկաւ վայրկեան մը ուր ջղերն ու արիւնը հաւասարակշռութեան մէջ մնացին: Խորունկ վայելքի լիսկատար կեանքի վայրկեան մը եղաւ ան: Յետոյ ջղերը տիրապետեցին և ան ինկաւ անձկութիւններու մէջ, որոնք կը ցնցէին մարմինները և խանգարուած մտքերը:

Ալսպէսէ որ Լոռան սկսած էր դողաւ ստուերալից անկիւնի մը առջե, ինչպէս վախկոտ տղայ մը: Սպասուն և խոժոս այն էակը, այն նոր անհատը որ իր մէջ թանձր ու տիւմար գիւղացիութիւնը մէկգի ձգած էր, կը զգար չըզային խտոնուածքներուն անձկութիւններն ու վախերը: Բոլոր պարագաները, Թերէզի անասնական գգուանքները, սպանութեան տեսքը, հեշտանքի սարսափահար սպասումը խենթի պէս ըրած էին զայն, բորբոքելով իր

պայմանքները և թիրտ ու յաջորդական հարուստներով զարնելով իր ջիզերուն վրաւ . Վերջապէս , քնատութիւնը եկած էր ճակատագրուէն , իրեն հետ բանդադուշանք թիրելով : Այդ պահէն սկսած , Լոռան թաւարած էր անհանդուրժելի կեանքին մէջ . այն յուներժական սարսափին մէջ ուր կը տապլտէի :

Իր խղճահարաւթիւնները զուտ ֆիզիքան կան եին : Իր մարմինը , իր գոգուուած ջիզերը և իր դոզուար միար միայն վախ ունեին խեղդուածէն : Իր խիզը երբեք այս սարսափին ըռւ չեր ենթարկուեր . Գամիլը սպանած ըլլալու ամենափոքր խղճահարաւթիւնն իսկ չունէր . իր հանգարութեան միջունն , երբ ուրուականը հոն չըլլար , ան երիին կը գործէր ապահութիւնը , եթէ մոտածէր թէ իր շահրայնափէս կը պահանջէ . Յորեկ տան կը ծաղրէց իր վախնը . ինքն իրեն խօսք կուտար զօրաւոր ըլլալ , կը կշտամբէր Թերեզը ամբաւատնելով զայն թէ կը խոսվէր զինքը . իր կարծիքով , Թերեզն է որ կը դոզուր , Թերեզն է որ միայն սարսափահար տեսարաններ կը ստեղծէր իրիկունը , սկսեալին մէջ :

Եւ անմիջապէս որ զիշեր ըլլար . անմիջապէս որ փակուէր սենեակին մէջ իր կող հետ , սուսնային քրտինքներ կը պատէին իր մորթը , տղայական վախնը կը զնցեին զայն : Այսպէս , պարբերական տագնապներու կ'են թարկուէր ան , ջղային տագնապներու , որոնք ամէն իրիկուն կը փիրազառնային , կը քայլային իր զգայարանքները , իրեն ցոյց անով իր զոհին զարշելի և կանանչ դէմքը :

Կարծես ահոելի հիւանդութեան մը նողաներն ըլլային անսնք , սպանութեան տեսակ մը չլախտ : Հիւանդութիւն բար , ջղային ախտը միայն իրապէս կը յարմարէր Լոռանի սարսափներուն . իր գէմքը կը պրկուէր . իր անդամները կը փայտանալին . ջղերը կը կապկապուէին իր մէջ : Մարմինը սովորի նկրապով կը տառապէր , հոգին կը բացակայէր : Թշուառականը ոչ մէկ զղում կը զգար . Թերեզի կիրքը զարդութելի ցաւ մը տուած էր իրեն , ահա՛ բոլորը :

Թերեզ ինքն ալ խորունկ ցնցումներու էր մատնուած . Յայց , անոր մէջ , սկզբական բնութիւնը չափէն աւելի ճոխացած էր : Տարը տարեկանէն ի վեր . այս կինը խոռված էր ջղային խանդարումներով , որոնք մասամբ հետեանք էին այն կերպին որով կը մեծնար ան զաղը ու նողկալի օգին մէջ այն սենեակին ուր կը հոնդար փաքրիկ Դամիլլը : Անոր մէջ կը կուտակուէին մըրիկներ , հզօր հոսանքուր որոնք , իվերջոյ , իսկական փօթորիկներու պիտի փախարկուէին . Լոռանը իրեն համար այն էր իսչ որ էր ինք անոր համար , տեսակ մը անսանւական բախում : Սիրային առաջին մը գրեախառնումէն ի վեր . իր չօր ու հեշտասէր գրեախառնումէն ի վեր . իր չօր ու հեշտասէր խառնուածքը զարգացած էր վայրագ ուժգընութեամբ մը . այլէս իիրքին համար ապրած էր միայն : Հետզհետէ աւելի անձնատուր ըլլալով զինքն նրկիզող տենդերուն , հասած էր տեսակ մը հիւանդագին թմրութեան : Իրագարծութիւնները կը ճղմէին զայն և ամէն ինչ խելայիշութեան կը մղել զայն : Իր սարսափինելայիշութեան կը մղել զայն :

ներուն մէջ, աւելի կորովի կը յայտնուէր քան
իր նոր ամռաօհնը . տարտամիղնարութիւն-
ներ ունէր, չխօսավանուած մորմոքումներ .
ցանկութիւն կ'ունենար ծունկի գալու և ֆառ
միյի ուրուականին պազատելու, թողութիւն
խնդրելու անկէ, երգմնաւով անդորրել զայն
իր զղումով : Լուսաւ թերևս կ'ընդնշմարէր թե-
րէզի այս տկարութիւնները : Երբ հասարակաց
սարսափ մը կը խոռվէր զանոնք, Լուսաւ թե-
րէզը կը մեղադրէր և բրտութեամբ կը վար-
ուէր անօր հետ :

Առաջին գիշերները չկրցան քնանալ ա.
նոնք : Առուուան լոյսին սպասնցին, կրակին
առջեւստած կամ երթեւեինլով, ինչպէս հարս-
նիքի գիշերը, Անկողնին մէջ քովէ քով
երկարելու մտածումը տեսակ մը ահարեկ գա-
նանք կը պատճառէր իրենց, Լուս համաձայ-
նութեամբ մը : Խուսափեցան զիրար գրկելէ,
չնայեցան նոյնիսկ այն անկողնին զոր թերէզ
կը խամնչուէր առուուները : Երբ յոզնու-
թիւնը կ'ընկճէր զանոնք, մէկ երկու ժամ կը
քնանային թիկնաթուններուն մէջ, մինչեւ որ
ընգոստ արթննային, մզմաւանջի մը չարա-
շուք վերջաւորութեան ազգեցութեան տակ:
Երբ կ'արթննային, անդամները փայտացած և
խորտակուած, գէմքերը կապտագոյն արատնե-
րով բծաւորուած, սրտնեղութենէն և ցուր-
տէն գողահար, ապշութեամբ զիրար կը զի-
տէին, զարմացած, որ զիրար հոն կը տեսնէ-
ին : Եւ անոնք մէկղթէկու հանդէպ տարօրի-
նակ ամօթխածութիւններ և ամօթ կ'ունինա-
յին իրենց գարշանքն ու սարսափը ցուցադը-

բելու համար :

Կը պայքարէին քունին զէմ ինչքան որ
կրնալին : Կը նստէին վառարանին երկու ան-
կիւնները և կը խօսակցէին հազարումէկ ոչն-
չութիւններու մասին, մեծ ջանք թափելով որ
խօսակցութիւնը չընդհատուէր : Անոնց միջեւ
ընդարձակ միջոց մը կար, վառարանին զի-
մացը : Եօթ իրենց գլուխը կը դարձնէին, կ'ե-
րեակայէին թէ Գամիլլ աթոռ մը առած մօտ
եկած էր և կը գրաւէր այս միջոցը, ուղեւը
տաքցնելով տիրօրէն հեղնական կերպով մը :
Այս տեսիլքը զօր ունեցած էին անոնք
հարսնչքի գիշերը, ամէն իրեկուն կը կրկնը-
ւէր : Այս գիտակը որ մունջ ու ծազրական,
ներկաւ կ'ըլլար իրենց խօսակցութեանց, ահ-
ուլիկօրէն ձևազնղծուած այս մարմինը որ շա-
րունակ հոն կը կենար, կը ճզմէր զանոնք
տեսական անձկութեամբ մը : Զէին համարձա-
կեր շարժիլ, կը կուրնային բորբոքուն բոցե-
րէն, և երբ, անդիմաղբելիօրէն, վախվսուն
հայեացք մը կը նստէին անոնց կողմը : Ի-
րենց աչքերը, հրաշէկ ածուխներէն գրգռո-
ւուած ցնորատեսիլը կը ստեղծէին, կարմրորտկ
ցուլքեր տալով անոր :

Լուսան, ի վերջոյ, չուզեց այլես նստիլ,
առանց թերէզի խօսավանելու այս քմահա-
ճոյքին պատճառը : Թերէզ հասկցաւ թէ Լո-
ւունն ալ տեսած ըլլալու է Գամիլլը հնչպէս
ինքը կը տեսնէր : Իր կարգին, ինքն ալ յայ-
տարարեց թէ ջերմութիւնը գէշ կ'ընէր զինքը,
թէ վառարանէն քանի մը քայլ հեռուն աւե-
լի լաւ պիտի զգար ինքզինք, իր թիկնաթուը

մահճակալին մօար տարաւ, և հոն մեաց կքուն, մինչդեռ իր աժուաբնը կը վերսկսէր իր երթեւեկը սենեակին մէջ. Ատեն ատեն, կը բանար պատուհանը, թուլ կուտար որ Յունուարի ցուրտ գիշերները լեցնեն սենեակը իրենց սառնային շունչով. Ասիկա կը իւազագնէր իր տեսնդը:

Ամբողջ շաբաթ մը նորապսակները այս պէս անցուցին գիշերները, Յօրեկը կը մրափէին, կը հանգչէին քիչ մը, Թերէզ խանութի հաշուեսեղանին ետին, Լոռան իր գրասենեաւին մէջ. Գիշերը, անոնք գիշտին և գաֆին կը պատկանէին: Եւ զեռ ամէնէն տարօրինակ իրողութիւնը այն պիրքն էր զոր իրարու հանդէպ կը բանէին անոնք: Սիրալին ոչ մէկ բառ կ'արտասանէին, անցեալը մոռցած ըլլալ կը ձեացնէին. Կը թուէր թէ կը հաւանէին իրարու, կը ներէին, ինչպէս հիւանդները որ թաքուն գութ մը կը զգան իրենց հասարակաց տառապանքներուն համար: Երկուքն ալ յոյս ունէին թէ պիտի պանէին իրենց գարշանքն ու վախերը, և անանցմէ ոչ մէկը կը թուէր թէ չէր մտածեր տարօրինակութեանը վրաւ գիշերներուն, որոնք կ'անցնէին և որ կոչուած էին փոխագարծաբար լուսարանել դանոնք իրենց եւթեան նշմարիտ վիճակին մտախն: Երբ ուաքի կը մնային մինչև տառօտ, հաղիւ խօսելով իրարու հետ, գունատելով ամենափոքր աղմուկէն, երեսյթն ունէին այն պէս կարծելու թէ բույր նորապսակները այս կը վարուին, իրենց ամուսնութեան աւագին օրերուն: Երկու խելազարներու անձա-

րակ կեղծիքն էր ասիկա:

Շատ շանցած յօգնութիւնը այն աստիճան ձգմեց զանոնք որ, իրիկուն մը, վճռեցին անկողինին մէջ պառկիլ Զհանուեցան. հազուստով նետուցան անկողնի ծածկոցին վրայ, վախնալով որ չրլայ թէ իրենց մորթերը իրարու դպչին. Անոնց այնպէս կուգար որ ցաւագին ցնցում մը պիտի ստանային ամենափոքր հպումէն: Յնտոյ, երբ այսպէս մրափեցին երկու գիշեր, անհանդարու քունով մը, անոնք յանդգնեցան հանել իրենց զգեստները և սպրոդիլ վերմակին ներքեւ, Բայց իրարմէ հեռու մնացին. Կանխազգուշութիւններ ձեռք տաին, իրարու չգպչելու համար ընաւ, Նախ թերէզ կը բարձրանար անկողին և հեռու կ'երթար պատին գիմաց: Լոռան կը սպասէր որ ան աղէկ մը տեղաւորուէր, այն ատեն ինքն ալ կը յանդգնէր երկարի անկողնի առջևի յասին վրայ, բուօրովին եզերքը. և անոնց միջև լայն տեղ մը կը մնար. Հոն կը պառկէր Գամբուի գիտիկը:

Երբ երկու մարդասպանները երկարած էին ուսին ծոծկոցիններքն և իրենց ալքերը կը փակէին, անկողին մէջտեղը պառկած, իրենց գոնին խոսուա մարմինը կը զգալին կարծես, որ կը սառեցնէր իրենց ժիւը: Գարշելի արգելք մըն էր որ կը բաժնէին զանոնք: Տենդը և բանգագուշանքը կը բռնէր զանոնք և գը արգելքը սիթակաւի կը վերածուէր. Ժարմինին կը դպչէին, կը ահանէին զայն տարածուն, կանաչորակ և տարբազադրուած ժաի կտորի մը նման: Անոնք կը շնչէին մարդ-

կային փտած այս գանգուածին ժահարսյր հոտը, անոնց բոլոր զգայարանքները ղառանցումի մէջ կ'իշխային, իրենց զգայութիւններուն տալով անհանգուրժելի սաստկութիւն մը:

Անկոզնին մէջ այս զազրելի Ծնկերակցին ներկայութիւնը անշարժ, լուս և անձկութենէն խելայեղ վիճակի մը մէջ կը պահէր զանոնք:

Լոռան կը խորհէր երբեմն ուժով մը իր թեւերուն մէջ առնել թերէզը, բայց չէր համարձակեր տեղէն շարժիլ, իսքն իրեն կ'ըսէր թէ չի կրնար իր ձեռքը երկարել, առանց Գամիլի թուլ միսէն կտոր մը բռնելու. Այն ատեն կը մտածէր թէ խեղդուածը կուգար պառկելու իրենց միջև, որպէսզի արդիւէ զրբկախառնումը, ի վերջոյ, հասկցաւ թէ խեղդուածը կը նախանձէր.

Երբեմն, սակայն, կը ջանային վարանոտ համբոյր մը փոխանակել, տեսնելու համար թէ ի՞նչ պիտի պատահի, երիտասարդը կը ծաղըէր իր կինը հրամայելով անոր համբուրել զինքը. Բայց անոնց շրթունքները այնքան պաղ էին, որ կարծես թէ մեռեալը զետեղուած էր իրենց բերաններուն միջև, նողկանքներ կ'ունենար ան. Թերէզ սոսկալի սարսուսի մը կ'ենթարկուէր, և Լոռան, որ կը լսէր անոր ակռանիրուն կաֆկաֆը, կը զայրանար անոր դէմ.

— Ի՞նչո՞ւ կը դողաս, կը պոռար անոր, Զըլլայ թէ Գամիլէն կը վախնաս... Հոգ մի ըներ, խեղճ մարդը բան չզգար այլես

այս միջոցիս:

Անոնք երկուքն ալ կը խուսափէին իրենց սարսուաներուն պատճառը իրարու խոստովանելէ, երբ զառանցանք մը անոնցմէ մէկուն առջև կը ցցէր խեղդուողին տժգոյն դէմքը, անիկա կը փակէր իր աչքերը, կը խորասուզուէր իր սարսափին մէջ, չհամարձակելով ալլ ևս միասին խօսիլ իր ցնորատեսիլի մասին, վախնալով որ ա'լ աւելի սոսկալի տագնապ մը կը ստեղծուի, երբ Լոռան, համբերութիւնը հատած, յօւսահատ կատաղութեամբ մը, կ'ամբաստանէր թերէզը թէ Գամիլէն կը վախնար, այս անունը բարձրածայն արտասանուելով, կը կրկնապատկուէր իր անձկութիւնը, Մարդասպանը կը զառանցէր:

— Այո՛, այո՛, կը թոթովէր ան, զեռահաս կնոջ դառնալով, Գամիլէն կը վախնաս դուն: Կը տեսնեմ կոր ատիկա, խե՞րն անիծած... Յիմար ես, երկու փարայի քաջութիւն չունիս: Է՞ն, քնացիր հանդարտորէն: Կը կարծես թէ առաջին ամուսինդ պիտի գալ քաշէ՛ ոտքերէդ, որովհետեւ քեզի հետ պառկած եմ ես...

Այս մտածումը, այն հնթագրութիւնը թէ խեղդուողը կրնար գալ քաշել իրենց ոտքերէն, կը ցցէր Լոռանի մազերը: Անիկա կը շարունակէր աւելի խստութեամբ, ինքզինքն ալ չարչարելով:

— Հարկ պիտի ըլլայ որ գիշեր մը քեզ գերեզման տանիմ... Պիտի բանանք Գամիլի դագաղը և պիտի տեսնես թէ ա'լ փտած դէզ մը եղած է ան. Այն ատեն, թերես, պիտի չը վախնաս... Գործդ նայէ, ան չի գիտեր թէ

Դուրս նետած ենք զինքը :

Թերէզ, գլուխը ծածկոցին տակ, շնչա-
հեղձ հծծիւներ կ'արձակէր .

— Զուրը ձգեցինք զայն որովհետև կը
նեղէր մեզ, կը վերսկսէր իո ամուսինը . . .
Հոն պիտի ձգէինք արդէն զայն, այնպէս
չ' . . . Ատանկ տղայութիւն մի ըներ ուրեմն,
Քաջասիրտ եղիր, Տիմարութիւն է մեր եր-
ջանկութիւնը խռովելը . կը տեսնե՞ս, սիրելիս,
երբ մեռնինք, ոչ աւելի ոչ պակաս երջանիկ
պիտի ըլլանք հողին տակ, ապուշ մը Սէնը
նետած ըլլալնուս համար, և ազատօրէն վա-
յելած պիտի ըլլանք մեր սէրը, ինչ որ առա-
ւելութիւն մըն է . . . Համբուրէ տեսնենք
զիս :

Դեռահաս կինը կը համբուրէր զայն,
սառնաշուրթն, խելայեղ, և կոռան այնքան
սարսուն էր որքան ինքը :

Կոռան, աւելի քան տասնըհինգ օր ինք-
նիրեն հարցուց թէ ի՞նչպէս կրնար ընել որ
կրկին սպաննէր Գամիլը: Զուրը նետած էր
զայն, և անաւասիկ անիկա բաւականչափ
մեռած չէր, ու ամէն գիշեր կուգար Թերէզի
անկողին մէջ պառկելու համար, Երբ մար-
դասպանները կը կարծէին թէ սպանութիւնը
վերջացուցած էին և կրնային խաղաղօրէն
անձնատուր ըլլալիրենց գուրզուրանքին քաղ-
ցրութիւններուն, իրենց զոհը յարութիւն
կ'առնէր սառեցնելու համար իրենց անկողի-
նը: Թերէզ այրի չէր և կոռան ամուսինը
դարձած էր կնոջ մը, որ իրու ամուսին . ու-
նէր արդէն խեղզուած մը:

XXIII

Քիչ քիչ կոռան կատաղի ինելագարութեան
աստիճանին հասաւ. Որոշեց վտարել Գամիլը
իր անկողինէն, Նախապէս բոլորովին հագուած
պառկած էր, յիտոյ իրուսափած էր Թերէզի
մորթին դաշելէ. Կատաղութենէն, յուսահա-
տութենէն, ուզեց վերջապէս իր կինը իր
կուրծքին վրայ առնել, և ճզմել զայն աւելի
քան ետոգույ զայն իր զոհին ուրուականին.
Աշամնական հոյակապ ըմբոստացում մը եղաւ
ասիկա:

Վերջապէս, այն յոյսը միայն թէ Թերէզ
պիտի թժշկէր զայն իր քնատութիւններէն
դեռահաս կնոջ սենեակը բերած էր զայն: Երբ
այս սենեակն եկած էր իրին տէր, չէր խորհած
իսկ թժկել վտառել իր մարմինը, որ չարչը-
կուած էր ա'լ աւելի անողոք տադնապներով:
Եւ անիկա ջախջախուած մնացած էր ամբողջ
երեք շաբաթ, առանց վերիշելու թէ ամէն
բան ըրած էր Թերէզին, տիրանալու համար, եւ
հիմակ որ անոր տիրացած էր, չէր կրնար ա-
նոր զպչի առանց աւելցնելու իր տառապանք-
ները:

Իր անձկութիւններուն ծայրայեղութիւնը
զուրս համեց զայն այս թմբածութենէն: Թըմ-
բածութիւնը բարեկարգ է առաջ առաջ առաջ առաջ:

բութեան առաջին վայրկեանին, առագաստի գիշերուան տարօրինակ ընկնումին մէջ, անիւ կա կրցած էր մոռնալ այն դրդապատճառները որոնք ամուսնութեան էին մղած զինքը։ Բայց իր գէշ՝ երազներուն յաջորդական հարուածներուն տակ, խուլ զայրոյթ մը համակեց զայն որ յաղթեց իր տկարութիւններուն և իրեն վերագարձուց իր յիշողութիւնը։ Վերյիշեց թէ ամուսնացած էր իր մղաւանջները փարատելու համար, իր կինը գըրկելով ամուր մը։

Այն ատեն, գիշեր մը, յանկարծակի, թերէզը թեւերուն մէջն առաւ, խեղդուածին մարմին վրայէն անցնելու յանգդնութեամբ և զայն իրեն քաշեց ուժգնորէն։

Դեռահաս կնոջ ալ համբերութիւնը սպառած էր. բոցերուն մէջ պիտի նետուէր. եթէ այնպէս մտածէր թէ բոցը կրնար մաքրել իր միսը և ազատել զայն իր ցաւերէն։ Փոխագարձեց լոռանի գրկախառնումը, վճռած ըլալով կամ հրկիզուիլ այս մարդուն զգուանքներէն կամ թեթեացում մը գտնել անոնց մէջ։

Եւ անոնք զիրար սեղմեցին ահաւոյ գրկախառնումով մը։ Վիշտն ու սարսափը դանկութիւններուն տեղը բռնեցին։ Երբ իրենց տնդամները իրարու դպան, կարծեցին թէ կը բակարասի մը վրայ ինկած էին։ Ճիչ մը արձակելով և ալ աւելի սեղմեցին զիրար, որպէսզի խեղդուածին համար բաց տեղ չթողէին իրենց միսերուն միջև։ Եւ անոնք կը զզային միշտ գրուելով որոնք ուժագութիւն ունեցաւ, մսի լայն կտոր մը փրցնելու, նոր զէրք մը բանալու, աւելի խորունկ, որ անհետ ընէր հին զէրքին նշանները։ Եւ ինքն իրեն կ'ըսէր թէ այն ատեն այլևս պիտի չզունատէր իր սեփական ակոաններուն գրոշմը տեսնելով։

Էիօրէն կը ճգմուէին իրենց միջև, տեղ աեղ սառցնելով իրենց մորթը. մինչ իրենց մարմին մնացեալ մասը կ'այրէր։

Անոնց համբոյրները ահուելիօրէն անգութեղան, թերէզ շրթունքներով փնտոեց Գամիյի խածուածքը կոռանի փայտացած և ուռած վիզին վրայ, և մոլեգնօրէն անոր փակցուց բերանը. Հոն էր բորբոքուն վէրքը. — Երբ այս վէրքը բուժուէր, մարդասպաննեխը խաղաղօրէն պիտի քնանային, Դեռահաս կինը կ'ըմբռնէր այս բանը. և կը փորձէր խարանել վէրքը իր զգուանքներուն կրակին տակ։ Բայց, շրթները ալրեցան, և կոռան ուժդնօրէն անդին մղեց զայն, խուլ հանդիւն մը արձակելով. անոր կը թուէր թէ կարմբած երկաթ մը կը փակցնէին իր վզին վրայ։ Թերէզ, խելայեղած, վերստին եկաւ, ուզեց նորէն համբռուբել սպին։ Կծու հեշտանք մը կը զգար իր բերանը այս մորթին վրայ դնելով ուր Գամիյի ակռանները միքճուած էին. Պահ մը իր ամուսինը այստեղէն իսկ խածնելու մտածումն ունեցաւ, մսի լայն կտոր մը փրցնելու, նոր զէրք մը բանալու, աւելի խորունկ, որ անհետ ընէր հին զէրքին նշանները։ Եւ ինքն իրեն կ'ըսէր թէ այն ատեն այլևս պիտի չզունատէր իր սեփական ակոաններուն գրոշմը տեսնելով։

Բայց կոռան կը պաշտպանէր իր վիզը անոր համբոյրներուն դէմ. չափաղանց լափող այրումներ կը զզար, անդին կը մղէր զայն ամէն անդամ որ իր շրթունքները կ'երկարէր։ Այսպէս մարտնչեցան անոնք, հանգալով։

ասպլակուելով իրենց գզուանքներուն անգու-
հանքին մէջ .

Նառ լաւ կը զգային թէ ա'լ աւելի կ'ա-
ւելցնեին իրենց ատամագանքները , ի զուր ա-
հաւոր գրկախառնութիւններու մէջ կը ջանա-
յին փշրել զիրար , վիշտէն կը նշէին և կը հըր-
կիդէին , կը ճղմէին զիրար , բայց չէին կրնար
խամազեցնել իրենց սարսափահար յիզերր ,
իւրաքանչիւր համրոյր ա'լ աւելի կը սաստկա-
ցնէր իրենց նողկանքը . Մինչդեռ անոնքն այս
ահանի ձամբոյրները կը փոխանակէին , սու-
կալի զառանցանքներու կ'ենթարկուեին , կ'ե-
րեակայէն թէ խեզզուողը կը քաշէր իրենց
սոտքերէն և բռնու ցնցումներ կօւտար անկող-
նին և միջազ չառզազ նուրբ ով ցաղէի յահազ
ու զահ մրժակուցինազիրար , բուրշումներ և և
զային անդիմագրելի ըմբոստութիւններ ու-
նէին . Յետոյ չուզեցին ու տազմուած ըլլալ .
Նոր գր ախտուողին մը սկսած և կրկին հար-
կադրուեցան զիրար ճզել , սորպէս թէ կար-
մրած սուր երկաթներ մխուած ըլլալին իրենց
անդամինքուն մէջ թագմաթիւ անգամներ ա-
սու քամիործինայազմել իրենց զզուանքնե-
րուն , ամէն բան մոռնար , յոզնեցնելով ու
խորանինով իրենց ջիզերը , Եւ ամէն անգամ ,
անոնց ջիզերի գրգուուեցան և պիհուեցան
այնպիսի բարձր քումներ , պատճառելով . որ
թերեւ մեռնէին ջղադրգուութենէ , եթէ իրա-
ըսու բազուհներու մէջ մնացած ըլլալին : Ի-
րենց սեփական մարմնին գէմ մզուած այս կը-
սիւս , պերազբանած էր զանունքու կատագու-
թեան հագնելու աստիճան . առ զը յաժառէին ,
մար ոչըն ով մհրան , զարք ով զմնալու
ողջաբար լուսաւութիւ ով ու նոր և շնու-
ման ինչորն . պատմ ըսութեանուան ու բառավ

կ'ուզէին յաղթել անոր : Վերջապէս ա'լ աւելի
սուր ատամապ մը խորտակեց զանոնք , ան-
լուր սաստկութեամբ բախում մը սասցան
և կարծեցին թէ պիտի իյնան :

Անկողնին երկու եղերքները նետուելով ,
սկսան հեծկլաւալ .

Եւ , իրենց հեծեծանքներուն մէջ անոնց
թուեցաւ լսել յաղթանակին ծիծազները խեզ-
գուողին , որ նորէն կը սպրդէր ծածկոցին
տակ . Քեքեւելէն : Զէին կրցած անկողնէն
վտարել զայն : Գամիյլ մեզմօրէն ատրածուե-
ցաւ անոնց միջև , մինչդեռ կոռան իր անկա-
րողութիւնը կ'ողրար և թերէզ կը դողար որ
չըլլայ թէ զիակին խելքը փէ իր յաղթանա-
կէն օգտուիլ , իր կարգին զինք սեղմելու հա-
մար իր փտած բազուկներուն մէջ . իրու օրի-
նական տէր : Գերագոյն միջոց մը փորձած է-
ին . իրենց պարտութեան ասջև , կը հասկնա-
յին թէ , այսունետեւ , այլես պիտի չհամարձա-
կէին ամենափոք համբոյր մը իսկ փոխանակել :
Խելագար սիրոյ այն տագնապը զոր փորձած
էին անոնք իրենց սարսափները սպաննելու
համար , ալ աւելի խորապէս կ'ընկլուզէին
զանոնք ահաբեկութեան մէջ . Դիակին պազը
զգալով . որ այժմ , ընդմիշտ պիտի բաժնէր
զանոնք , արիւն արցունք կը թափէին և անձ-
կութեամբ կը հարցնէին իրարու թէ ի՞նչ պի-
տի ըլլային :

տահոգ և քաղցրաբարոյ երեսյթով մը խանութի կ'երթալին, ամէն անզամ կրկնելով իրենք իրենց թէ գուցէ այլես չպիտի վերագառնային հոս, Աւելի քան մէկ տարուանընթացքին, անոնք այս վախերն ունեցան, չհամարձակացան բացուիլ և ծիծաղիլ Տիկին Թաքէնի արցունքներուն և Թերէզի լութիւններուն առջե, Այլես իրենք իրենց տան մէջ չէին զգար ինքզինքնին, իւչպէս Գամիլլի ժամանակ. կը թուէր թէ, այսպէս ըսելու համար կը գողնային այն ամէն երեկոնները զօրս կ'անցընէին ճաշասրահին սեղանին շուրջը, Այս յուսահատ պարագաներուն մէջ է որ ծերունի Միշոյին հսամիրութիւնը մղեց զինքը ճարտար դարձուածքով մը ամսւնացնել խեղդուածին այրիս:

Ամուսնութեան յաջորդող հինգշաբթին, Կրիվէ և Միշօյական մուտք մը գործեցին, Յաղթած էին, Ճաշասրահը նորէն իրենց կը պատկանէր, այլես չէին վախնար օր ճամբու կը գրուին, Ներս մտան երջանիկ մարդոց նման, բացուեցան, իրարու ետևէ ըսին իրենց նախկին զուարձաբանութիւնները, Իրենց ազատ և վստահ ընթացքին առջե, կը տեսնուէր որ, իրենց համար, յեղաշրջում մը կատարուած էր, Գամիլլի յիշատակը այն տեղ չէր այլես, ամուսինը մեռնելով, զանոնք սառեցնող այն ուրուականը վտարուած էր կենդանի ամուսինին կողմէ:

Ասցեալը կը վերակենդանանար իր ուրախութիւններովք, Լուսն կը փոխարինէր Գամիլլի և տիրութեան ամէն պատճառ կ'անհե-

XXIV

ինչպէս որ ծերունի Միշօն կը յուսար Թերէզի և Լուսնի ամուսնութեան աշխատելով, հինգշաբթի երեկոնները վերստացան իրենց էին զուարթութիւնը, հարսնիքի հետեւ օրէն իսկ: Այս երեկոնները մեծապէս վտանգուած էին, Գամիլլի մանով: Հրաւիրեալները վարանումով միայն եկած էին սուգի այս տունը, ամէն շաբթու կը գողային որ վերջնական հրաժեշտ մը կ'առնեն, իրարմէ: Այն մտածումը թէ խանութին գուազ ի վերջոյ կը փակուի իրենց առջե, կ'ահարեկէր Միշօն և Կրիվէն, որոնք սովորութիւններուն կը փարէին անասնական բնագրով, իրարու կ'ըսէին թէ ծերունի մայրը և գեռահաս այրին զեղեցիկ առաւօտ մը պիտի երթալին արտասուել իրենց մեռեալը Վիրնոնի մէջ կամ այլուր, և թէ իրենք, սալայատակին վրայ պիտի մնային հինգշաբթի իրիկուն, ինչ ընելնին կորսնցուցած, Անոնք ինքզինքնին կը տեսնէին անցքին մէջ, ողբագին թափառումով մը, տօմինօի խոշոր խաղեր երազելով: Այս գէշ օրերուն սպասելով, վարանումով մը կը ճաշակէին իրենց վերջին երջանկութիւնները, մը-

տէր . հրաւիրեալները կրնային խնդալ առանց
որեւ մէկը վշտացնելու , և նոյնիսկ պէտք է
խնդային զուարթացնելու համար այս պատ-
ռաւական րնտանիքը որ հաճութեամբ կը հիւ-
րասիրէր զիրենք . Այդ օրէն ի վեր . կրիգէ եւ
Միշտ , որոնք մօտ տասնըութը ամիսներէ ի վեր
կուգային Տիկին Ռաքէնը միխթարելու պա-
տրուակով , կրցան մէկդի դնել իրենց փոքրիկ
կեղծաւորութիւնը և գալ անկեղծօրէն քնա-
նալու գէմ զիմաց . տօմինօներու չոր աղմու-
կին .

Եւ ամէն շաբաթ հինգչարթի երեկոյ մը
բերաւ . իւրաքանչիւր շաբաթ անգամ մը գու-
մարեց սեղանին շուշջ այս անկենդան և ան-
կեթեթ գլուխները որոնք . ատենօք , կը գըր-
դըէին Թերէզը . Դեռահաս կինը ուզեց ճամ-
բու դնել այս մարդիկը . անոնք կը ջղայնաց-
նէին զինքը իրենց ապուշ ծիծաղներովք : Սա-
կայն լոռան անոր հասկցուց թէ նման ողջ-
երթ մը սխալ մը պիտի ըլլար . հարկ էր որ ,
որքան կարելի էր , ներկան անցեալին նմա-
նէր . պէտք էր մանաւանդ ոստիկանութեան
բարեկամութիւնը պահել , այս ապուշներուն՝
որոնք կը պաշտպանէին զիրենք ամէն կաս-
կածանքի գէմ . Թերէզ համտկերպեցաւ . հրա-
ւիրեալները , լաւապէս ընդունելով , երանու-
թեամբ տեսան իրենց առջև տաքուկ իրիկուն-
ներու երկար շարք մը :

Այս շրջանին է որ ամուսիններու կեանքը
երկուքի բաժնութեցաւ կերպով մը ,
Առաւօտ , երբ լուսը կը վանէր դիշեր-
ուան սարսափները , լոռան հապճեպով կը

հագուէր , Հանգիստ չէր , իր եսական հան-
գարտութիւնը կը վերագտնէր միայն ճաշասրա-
հին մէջ . խոշորկեկ սկահակի մը առջև կաթով
սուրբի , զոր Թերէզը կը պատրաստէր իրեն
համար . Տիկին Ռաքէն , հաշմանգամ . հազիւ
կրնալով խանութ իջնել . Կը զիտէր անոր ճա-
շելը մայրական ժպիտներով , կը կլէր կրա-
կին բոնուած հացը . կը լեցնէր ստամոքսը . և
քիչ-քիչ , ուժ կ'առնէր . Սուրբէն ետք փոք-
րիկ զաւաթ մը գոնեակ կը խմէր . Ասի-
կա կը կազգուրէր զայն բոլորովին . Եւ ցտե-
սութիւն կ'ըսէր մինչև իրիկուան համար ,
Տիկին Ռաքէնի և Թերէզի , առանց զանոնք
համբուրելու , լետոյ իր գրասենեակը կ'եր-
թար . գեգերելէն : Գարունը կուգար , քարափի
ծառերը կը ծածկուէին դունատ կանանչով եւ
թեթև սեղնագործութեան մը նմանող տե-
րեններով . Վարը , զետը կը հոսէր փայփայիչ
ազմօւկներով , վերը գարնան առաջին արե-
ներու ճառագայթները քաղցր տաքութիւն մը
ունէին : Լոռան իր վերածնունդը կը զգար
զով օդին մէջ . խորապէս կը չնչէր թարմ
կեանքի այս շունչերը , որոնք Ապրիլի և Մա-
յիսի երկինքներէն կ'իջնէին . արեւ կը փնտաէր ,
կանգ կ'առնէր զիտելու համար արծաթ այն
ցուլքերը որոնք կը պապղացնէին Սէնը , կ'ուն-
կընդէր քարափներու աղմուկներուն , կը հա-
մակուէր առաւան կծու հոտերով . իր բոլոր
զգայարանքներով երջանիկ և պայծառ առա-
ւար վայելելով . Արգարև , հազիւ թէ կը մը-
տածէր Գամիյլի վրայ :

Երբեմն , այսպէս կը պատահէր որ մեքե-

նականօրէն կը գիտէր Դիարանը, որ գետի
միւս ափն էր, այն ատեն կը մտածէր իւեղդ-
ուածին վրայ քաջասիրտ մարդու մը նման որ
իր ունեցած ապուշ վախը կը մտաբերէ: Ստա-
մոքսը լեցուն, գէմքը թարմացած, կը վե-
րագտնէր իր թանձր հանդարտութիւնը, կը
հասնէր իր զրասենեակը և այնտեղ ամրող
օրը կ'անցընէր յօրանջելով և սպասելով միկ-
նումի ժամուն:

Միւսներուն պէս ինքն ալ պաշտօնեայ մը
դարձած էր, բթացած և ձանձրացած, գա-
տարկ գլուխով, Միակ մտածումը որ ունե-
ցաւ այն ատեն, հրաժարական տալու և ար-
ումստանոց մը վարձելու մտածումն էր: տար-
տածօրէն կ'երազէր նոր ծոյլ կեանք մը և ա-
սիկա բաւական էր որ զբաղեցնէր զայն մինչև
իրիկուն, Անցքի խանութին յիշատակը երբնք
էր գար խռովելու զայն: Իրիկունը, առտուը-
նէ ի զեր բազձալէ ետք մեկնումի ժամուն,
ցաւով կը մեկնէր, կը բռնէր քարափներու
ճամբան, խուլօրէն մտահոգ և խռովահար: ի
զուր զանդազօրէն կը քալէր, հարկ էր վեր-
ջապէս խանութ մտնել, Այնտեղ, սարսափը կը
սպասէր անոր:

Թերէզ միենոյն զշայութիւնները կ'ու-
նենար: Որքան ատեն որ Լոռան իր մօտ չէր
ըլլար, հանդիսաւ կը զգար ինքզինք: Ճամբու
դրած էր տան սպասուհին, ըսելով թէ ամէն
բան թափթփած վիճակի մէջ էր, ամէն բան
աղտոտ, խանութին և տան մէջ: Կարգի և
կանոնի գաղափարներ կ'ունենար: Ճշմարտու-
թիւնը այն էր որ պէտք ունէր քալելու, զոր-

ծելու և խորտակելու իր փայտացած անդամ-
ները: Ամբողջ առաւոտը ոտքի վրայ կը դառ-
նար, աւլելով, փոշի առնելով, սենեակները
մաքրելով, ամանեները լուալով և այնպիսի
գործեր ընելով, որոնք պիտի գարշեցնէին զինքը
ատենօք: Մինչև կէսօր, տնական այս հոգերը
ոտքի վրայ կը պահէին զայն, գործունեայ եւ
մունջ, առանց ժամանակ ձգելու անոր ա-
ռաստաղէն կախուող մամուկներէն և աման-
ներու ճարպէն զատ ուրիշ բանի վրայ մտա-
ծելու: Այն ատեն խոհանոցի գործերուն կը
սկսէր, նախաճաշը կը պատրաստէր: Սեղանին
վրայ, Տիկիս Ռաքէն կը վշտանար տեսնելով
որ անիկա շարունակ ոտքի կ'ելլէր երթալ
կերակաւրները բերելու համար, կը յուղուէր
և կը ցաւէր այս գործունէութեան համար զօր
իր եղբօրաղջիկ ը երեան կը բերէր, կը յան-
դիմանէր զայն և թերէզ կը պատասխանէր թէ
պէտք էր խնալողութիւն ընել: Ճաշէն ետք,
դեռահաս կինը կը հագուէր և կը վճռէր վեր-
ջապէս իր հօրաքրոջ քով երթալ, հաշուան-
ցանին ետին: Հոն, մրափներ կ'ունենար: Քը-
նատութիւններէն խորտակուած, կը մրափէր,
հեշտալի թմրութեան մը մէջ կ'իյնար որ կը
համակէր զայն, անմիջապէս որ կը նստէր ան:
Թեթև թմրութիւններ էին ասոնք, լի տար-
տամ հրապոյրով մը, որ կը խաղաղեցնէր իր
ջիղերը: Գամիյլի մտածումը կը փարատէր:
անիկա կը ճաշակէր այն խորունկ հան-
գիստը հիւանդներուն որոնք մէկէն կ'ա-
զատուին իրենց ցաւերէն: կը զգար իր միսին
կակուղնալը, մտքին թեթևացումը, և կը

կարծէր թէ հոգին մէջը կը գտնուեր . հասա-
րակաց փոսի մը մէջ ուր կը վխառյին մեռ-
եալները . Եւ այս մօածումը կը միմթարէր
զայն . կը հանդարտեցնէր . ինքնիրեն կ'ըսէր
թէ՝ ապահովութեան մէջ էր այժմ . թէ՝ պիտի
մեռնէր և ա՛լ պիտի շտառապէր . Ուրիշ ան-
գամներ կը հարկացրուէր բաց պահել իրեն
աչքերը . Սիւզան իրեն կ'այցելէր և
կ'ասեղնագործէր հաշուածեղանին մօտ . ամ-
բովզ յետմիջօրէին . Օլիվիէի կինը իր թուլա-
մորթ գէմքով . իր դանզազ շարժումներովը
հաճելի կուգար այժմ թերէզի , որ տարօրինակ
թերէւացում մը կը զբար այս հալումաշ եզած
խեղճ արարածը զիտելով . իր բարեկամուհին
գարձուցած էր զայն , և կը սիրէր զայն իր քո-
վը նստած տեսնել , տժգոյն ժպիտով մը ժըպ-
տելով , կէս մը ապրելով և խանաւութեան սէջ
գնելով զերնզմանի անախորժ հոտ մը . Երբ
Սիւզանի կապոյտ աչքերը . ապակիի թափանց-
կութեամբ , իր աչքերուն վրատ կը սեւեսէին ,
իր ոսկորներուն խորը բարերար ցուրտ մը կը
զգար . Թերէզ կը սպասէր այսպէս չորս ժամ .
Յետոյ , սորէն խօնանցի գործերուն կը սկը-
սէր , սորէն լոգնի կ'ուզէր և Լոռանի ճաշը
կը պատրաստէր տեսդայրին անապարանքով մը :
Եւ երբ իր ամուսինը կ'իրեար զրան սեմբն
վրայ , կոկորդը կը սեզմուէր , անձկութիւնը
կրին հը դալարէր իր բովանդակ հութիւնը :

Ամէն օր , ամուսիններու զգայութիւնները
գրեթէ միենույն էին : Յորեկը , երբ դէմ դիմաց
չէրն զտաւեիր , և սոզիստի հեշտաւէտ ժամեր
կը ճաշակէին . իրիկունը , անմիջապէս որ ի-

Խորասուզուէր տեսակ մը վերանորոգ ու գաղջ
անհօւթեան մէջ . Առանց այս մէկ քանի խա-
զաղ պահերուն , իր կազմը պիտի պայթէր իր
ջղային դրութեան լարումին տակ , անոնց մէ-
ջէն կը քաղէր անանհրաժեշտ ուժերը առա-
փն տառապելու հածար և սարսափահար րլ-
լալու հետևեալ գիշերը : Մնաց որ , բնաւ չեր
քնանար , հազիւ կը գոցէր արտեանունքները ,
հազար երազանքի մը խորը թաղուած . Երբ
յաճախորդուի մը ներս կը մանէր , կը բանար
աչքերը , կուտար պահանջուած քանի մը սուր
ապրանքները , յետոյ , կրկին կ'իյնար իր ծր-
փանուտ երազանքին մէջ : Այսպէս կ'անցընէր
ան երեք կամ չորս ժամ , լիապէս երջանիկ ,
միավանկերով պատասխանելով իր հօրաքրոջ .
Հշմարիտ վայելքով մը անձնատուր ըլլալով
այն նուազումներուն որոնք իրմէն կը հեռա-
ցնէին մտածումը և ինքն իր վրայ կը հա-
կէին զայն . Հազիւ , հեռուէն հեռու , ակնարկ
մը կը ձգէր անցքին մէջ , աւելի ազատ զգա-
լով ինքզինքը մանաւանդ ամպոտ օրերուն ,
Երբ մութ կ'ըլլար և ինք կը պահէր իր խոն-
ջէնքը ստուերին խորը . Խոնաւ անքքը , զրգ-
ելի , և լեցուած բազմութեամբը թրջուած թշ-
ուառականներու . որոնց անձրևանոցէն կը
հաթկթէր ջուրը սալաքարերու վրայ . գէշ
վայրի մը անթքը կը թուէր իրեն , տեսակ մը
աղասոտ և չարաշուք միջանցք ուր ոչ ոք պիտի
դար զինքը վինասել կամ խռովել . Երբեմ,
անսնելով իր շուրջը ցանցնուած աղօտ լաւեն
ըւ , զգալով խոնաւութեան բարկ հոտք , կ'ե-
րեսկայէր թէ ոզջ ոզջ թաղուած էր ինք . կը

ռարու քով կուգային , սուր նեղութիւն մը կը
տիրէր անօնց :

Եւ արդէն խաղաղ իրիկուններ էին . Թե-
րէզ և Լոռան , որոնք կը սարսուային իրենց
սենեակը երթալու մտածութէն , կ'երկարաձը-
գէին երեկոն որքան հնար էր երկար . Տիկին
Ռաքէն , կէս մը պառկած լայն թիկնաթոսի մը
խորը , իրենց մէջտեղը զետեղուած էր և կը
խօսէր իր հանգարտ ձայնովը . կը խօսէր Վեր-
նոնէն , միշտ իր զաւեկին վրայ մտածելով .
բայց խուսափելով անոր անունը տալէն , տե-
սակ մը ամօթխածութեամբ . կը ժպտէր իր
սիրելի զաւակներուն և անոնց համար ապա-
գայի ծրագիրներ կը կազմէր : Լամբարը տըժ-
գոյն լոյսեր կը ձգէր անոր ճերմակ դէմքին
վրայ . իր խօսքերը արտակարգ քաղցրութիւն
մը կը ստանալին մեռած ու լուս օդին մէջ .
Եւ , իր քովները , երկու մարդասպանները , ո-
րոնք համր , անշարժ , կը թուէին մտիկ ընել
զայն մտամփոփ . իրականին մէջ անոնք չէին
հետեւ բարի պառաւեին շատախօսութեան
իմաստին , պարզապէս երջանիկ էին քաղցր
խօսքերու այս աղմուկէն որ կ'արգիլէր զա-
նոնք լսել իրենց մտածումներուն բախիւնը .
Չէին համարձակեր իրարու նալիլ . Տիկին Ռա-
քէնը կը դիտէին , կեցուածք մը ունեցած ըւ-
լալու համար . Երբէք չէին խօսեր պառկելու
մտախին . հոն կը մնային անոնք մինչև առա-
ւոտ , նախկին վերեղակուհիին փայփայիչ բար-
բանջանքին մէջ . իր շուրջ առաջ բերած ան-
գործութեան մէջ , եթէ ան իր անկողինը եր-
թալու բաղձանքը չայտնէր . Այն ատեն մի-

այն անոնք կը ձգէին ճաշասրահը և իրենց
սենեակը կը մտնէին յուսահատօրէն , ինչպէս
մարդ կը նետուի անդունդի մը խօրը :

Շուտապվ սակայն անոնք այս մտերիժ ի-
րիկուններէն շատ աւելի նախընտրեցին հինգ-
շարթիի իրիկունները . Երբ առանձին ըլլային
Տիկին Ռաքէնի հետ , չէին կրնար մրափել . ի-
րենց հօրաքրոջ ձայնի բարակ թել . անօր
խանգակաթ զուարթութիւնը չէին կրնար
խեղդել այն ձիչերը որ կը չարչրկէին զիրենք .
Կը զգային պառկելու ժամուն գալը , կը սոս-
կային , երբ պատահմամբ , ակնարկով իրենց
սենեակի գրան կը հանդիպէին . առանձնու-
թեան պահուն սպասումը հետզհետէ աւելի
անօղոք կը գառնար , քանի գիշերը կը լառա-
ջանար . Հինգշարթի , ընդհակառակը . կը զե-
ւարթանային յիմարութիւններով , փոխագար-
ձարար կը մոռնային իրենց ներկայութիւնը ,
նուազ կը տառապէին :

Թերէզ , ի վերջոյ , ինքն ալ բուռն կերպով
ըղձաց ընդունելութեան օրերուն . Եթէ Միջօ
և Կրիվէ չգային , իրենք կ'երթային զանոնք
կանչելու , երբ օտարականներ ըլլային ճաշա-
սրահին մէջ , իր և Լոռանի միջև , Թերէզ ա-
ւելի հանգիստ կը զգար ինքզինք . պիտի ու-
զէր որ շարունակ հրատիրեալներ ըլլային հոն ,
աղմուկ , բան մը , որ թմբեցնէր և մեկուսաց-
նէր զինքը . Ուրիշներու ներկայութեան , տե-
սակ մը ջղային զուարթութիւն ցոյց կուտար .
Լոռան , ինքն ալ , կը վերստանար զիւղացիի
իր կոպիտ զուարձարանութիւնները , իր ճար-
պօտ ծիծաղները , նախկին նկարիչի աշկերտի

իր խեղկատակութիւնները, Երբեք ընդունելութիւնները այսքան գուարթ, այսքան ազմըկարար չէին եղած.

Այսպէս է որ շաբաթը անգամ մը վկոռան և Թերէզ Կրնային դէմքիմաց մասը առանց սարսաւոււ.

Շատ չանցած վախ մը ունեցան, Անդամալուծութիւնը երթալով կը տերէր Տիկ. Ռուքենի, և անոնք կը նախատեսէին այն օրը երբ անիկա պիտի գամաւէր իր թիկնաթուին մէջ. հաշմ ու բթացած. Հէտ վառաւը կը սկսէր խօսքի բեկորներ թոթովել, որոնք չէին յարմարեր իրարու. անոր ձայնը կը տկարանար, անոր անգամները մէկիկ մէկիկ կը մեռնէին. Առարկայ մը կը գառնար, Թերէզ և Լոռան սոսկումով կը տեսնէին անհետումը այս էակին, որ գես կը բաժնէր զիրենք և որուն ձայնը գուրս կը քաշէր զիրենք իրենց գէշ երազներէն. Եթէ իմացականութիւնը չքանար նախկին փերեղակսւհին և մունջ ու փայտացած մնար ան իր թիկնաթուին խորը, առանձին պիտի մնալին անոնք. իրիկունը, այլիս պիտի չկրնային խուսափիլ ահաւոր գլուխ գլխի խօսակցութենէ մը. Այն ատեն իրենց սարսափը պիտի սկսէր ժամը վեցին, փոխանակ կէս զիշերին սկսելու. պիտի խենթենալին անոնք.

Իրենց բոլոր ճիգերը թափեցին պահպանելու համար Տիկին Ռաքէնի առողջութիւնը, որ այնքան թանկախ էր իրենց համար, Բը Ժիշկներ կանչեցին, անոր առօրեայ խնամքներն իսկ իրենք տարին, և հիւանդաղահի այս

արհեստին մէջ իսկ յոռացումմը գտան, հանգարտութիւն մը որ իրենց եռանդը Կրկնապատկելու մզեց զանոնք, Զէին ուզեր Կորսնցնել երրորդ անձ մը որ երեկոները տանելի կը գարձնէր իրենց. չէին ուզեր որ ճաշասրահը, ամբողջ տունը անողոք և չարաշուք վայր մը գառնար ինչպէս իրենց սենեակը. Տիկին Ռաքէն խօրացէս զգածուեցաւ այն փութկոտ ինսամքներէն զորս կը շատլէին իրեն. կը հրճուէր, արցունքն աչքերուն, զանոնք միացած տեսնելով և անոնց քառասուն քանի հաղար փրանք ձգած ըլլալուն համար, Երբեք, իր զաւկին մահէն ետք, անիկա յոյս չէր գրած նման գուրգուրանքի մը վրայ, իր վերջին ժամերուն. Իր ծերութեան վիշտը մեղմացած էր բոլորվին իր սիրելի զաւակներուն խանգաղատանքով. Զէր զգար այն անողոք անգամալուծութիւնը որ, հակառակ ամէն բանի, ամէն օր աւելի կը փայտացնէր զինքը:

Սակայն Թերէզ և Լոռան կը շարունակէին իրենց կրկնակ կեանքը, Անոնցմէ իւրաքանչիւրին մէջ կարծեն թէ երկու որոշապէս տարբեր էակներ կալին. Զղային և ահաբեկ էակ մը որ կը սարսուար անմիջապէս որ մայրածութը վերջ կը գտնէր և թմրած ու մոռացկոտ էակ մը որ հանգիստ կը շնչէր անմիջապէս որ արեգակը կը ծագէր: Երկու կեանք կ'ապրէին, անձկութեամբ կը ճշէին երբ առանձին ըլլային և խաղաղօրէն կը ժպտէին երբ մարդ ըլլար իրենց քով, իրենց գէմքերը երբեք ուրիշներու ներկայութեան գուշակել չէին տար այն տառապանքները որոնք մտերմութեան

մէջ կուգային չարչարել զանոնք . խաղաղ և
երջանիկ կ'երևային , բնադրօրէն կը պահէին
իրենց ցաւերը :

Ճորեկ ատեն , ա'յնքան խաղաղ
տեանելէ ետք , ոչ ոք պիտի կասկածէր թէ
զառանցանքները կը տանջէին զանոնք ամէն
գիշեր . երկինքէն օրհնուած տունը պիտի
նկատէին , որ կատարեալ երանութեան
մէջ կ'ապրէր , կրիվէ ֆաղաքօրէն «տատրակ-
ները» կը կոչէր զանոնք . Երբ անոնց աչքե-
րը կապոյտ գծով մը կը շրջապատուէին եր-
կարտե հակումներէն , կրիվէ կը զուարձա-
րանէր անոնց հետ , կը հարցնէր թէ ե՛րբ եր
կնունքը :

Եւ բոլորը կը խնդային . Լոռան եւ թե-
րէղ կը տժգունէին , հազիւ կրնային ժպտիլ .
կը վարժեցնէին ինքզինքնին ձեր գործաւո-
րին յանդուզն գուարձախօսութիւններուն : Որ-
քան ատեն որ ճաշասրանը կը գտնուէին ա-
նոնք , իրենց սոսկումներուն կը տիրէին . Միտ-
քը չէր կրնար գուշակել այն ահաւոր փոփո-
խութիւնը , որ անոնց մէջ առաջ կուգար , երբ
կը փակուէին ննջասնեակին մէջ : Հինգաք-
թի իրիկուն մանաւանդ , այս փոփոխութիւնը
այնքան բուռն վայրագութեամբ մը տեղի
կ'ունինար որ , կարծես թէ գերբնական աշ-
խարնի մէջ է , որ կը կատարուէր : Անոնց գի-
շերներուն եղերերգութիւնը , իր արտասովո-
րութեամբը , իր վայրի բորբոքումներովը , ա-
մէն ենթադրութիւն կը զլէր կ'անցնէր և խո-
րապէս պահուած կը մնար իրենց թմրած էու-
թեան խորը : Եթէ խօսէին , խենթ պիտի կար-

ծէին անոնք :

— Երջանիկ են այս սիրահարները , կ'ը-
սէր յաճախ ծերուկ Միշօն . Շատ քիչ կը խօ-
սին , բայց շատ ալ կը մտածեն : Գրաւի կուգամ
որ փայփայանքով կը լոփեն զիրար , երբ մենք
հոս չենք ըլլար :

Այս էր ահա կարծիքը այս ամբողջ շրջա-
նակին : Պատահեցաւ որ Թերէզ և Լոռան տի-
պար բնտանիքի մը օրինակ տրուին : Փօն
Նէօֆի բովանդակ անցքը կը ներռողէր երկու
ամուսիններուն սէրը , խաղաղ երջանկութիւ-
նը , յաւիտենական մեղրալուսինը : Միմիայն
անոնք գիտէին թէ Գամիէյլի դիակը կը պառ-
կէր իրնոց միջեւ . անոնք միայն կը զգային ,
իրենց գէմքի խաղաղ միսին ներքեւ , ջղային
այն հծկումները , որոնք գիշերը , ահուլիօ-
րէն կը պրկէին իրենց զիմազծերը և իրենց
դէմքին խաղաղութիւնը կը փոխէին գարշելի
և ցաւագին գիմակի մը :

XXV

Չորս ամիս ետք, Լոռան խորհեցաւ քաղել այն օգուտները որոնց վրայ յոյս դրած էր իր ամուսնութեամբ։ Անիկա իր կինը թողած փախած պիտի ըլլար Գամիյլի ուրուականին տոջե և հարսնիքէն երեք օր ետքը, եթէ իր շահը գամած չըլլար զինքը անցքի խանութին մէջ։ Կը հանդուրժէր իր ահարեկ գիշերներուն, կը մնար զինքը խեղդող անձկութիւններուն մէջ, չկորսնցնելու համար իր ոճերին օգուտները, թերէզը ձգելով, թշուառութեան մէջ պիտի իյնար կրկին, և պիտի հարկադրուէր պահել իր պաշտօնը։ անոր քով մնալով կրնար, ընդհակառակն, գոհացնել ծուլութեան իր ցանկութիւնները, առատութեան մէջ ապրիլ, առանց բան մը ընելու, այն եկամուտներով զորս Տիկին Ռաքէն ապահոված էր իր կնոջ անունով։ Կարելի է հաւատալ թէ անիկա փախած պիտի ըլլար այն քառասուն հազար ֆրանքով, եթէ կարենար ձեռք բերել զանոնք։ Բայց ծերունի փերեզակուհին, Միշոյի խորհուրդով, խոհեմութիւնը ունեցած էր պայմանագրին մէջ ապահովնելու իր եղբօրաղջկան շահերը։ Լոռան այս կերպով թերէզի կապ-

ուած կը մնար զօրաւոր կապովմը։ Իրեւ հատուցում իր անողոք գիշերներուն, անիկա ուղղեց գոնէ ապրիլ երջանիկ անդորթութեան մը մէջ, լուս սնած, տաքուկ հագուած և գըրպանը լեցուն անհրաժեշտ դրամով, իր քմահանոյքներուն գոհացման համար։ Այս գնով միայն անիկա կը համաձայնէր պառկիլ իսեղուածին դիակին հետո

Իրիկուն մը, անիկա հաղորդեց Տիկին Ռաքէնի և իր կնոջ թէ հրաժարական տուած է և կը ձգէ իր գրասենեակը տասնըհինգօրէն։ Թերէզ անհանգստութեան շարժում մը ունեցաւ։ Փութադ աւելցնել թէ պղտիկ արուեստանոց մը պիտի վարձէ ուր նկարչութեամբ պիտի զբաղի։ Անիկա երկար-բարակ պարզեց իր պաշտօնին տաղտուկը, այն լայն հորիզոնները զօրս արուեստը կը բանար իր առջեւ։ Այժմ որ մէկ քանի սու ունէր և կրնար իր յաջողութիւնը փորձել, կ'ուզէր տեսնել թէ արդեօք կարող չէ՛ր մեծ գործերու, իր արտասանած այս ճառը պարզապէս վայրագ ըղձանք մը կը պահէր իր մէջ արուեստանոցի նախկին կեանքը վերսկսելու։

Թերէզ, շրթունքները սեղմած, չպատասխանեց։ Երբեք չէր ուզեր որ Լոռան մսխէր այն փոքրիկ հարսաւութիւնը, որ իր ազատութիւնը կ'ապահովէր։ Երբ իր ամուսինը ստիպեց զինքը, հարցումներով, իր համաձայնութիւնը ձեռք բերելու համար, մէկ քանի չոր պատասխաններ տուաւ։ հասկցուց անոր թէ, եթէ թողուր գրասենեակը, ոչինչ պիտի շահէր այլիս և ամբողջովին իրեն բեռ պիտի ըւ-

լար։ Անոր խօսելու ատենը, Լոռան կը զիտէր դայն սուր ակնարկով մը որ խռովեց զինքը և իր կոկորդին մէջ կեցուց այն մերժումը զոր պիտի բանաձեւը ինք. անիկա իր մեղսակիցին աչքերուն մէջ կարծեց կարդալ սա սպառնական մտածումը. «Ամէն բան կ'ըսեմ, եթէ չը համաձայնիս»։ Սկսաւ թոթովել։ Տիկին Ռաքէն բացագանչեց այն ատեն թէ իր սիրելի զաւկին փափաքը չափազանց արդար էր և թէ պէտք էր տաղանդաւոր մարդ մը ըլլալու միջոցներ տալ անոր։ Բարի կինը կը շփացնէր Լոռանը ինչպէս շփացուցած էր Գամիլյլ։ անիկա բոլորովին թուլցած էր այն փայփայանքներէն զորս իրեն կուտար երիտասարդը, անոր անձնատուր եղած էր և միշտ անոր համակարծիք էր։

Որոշուեցաւ ուրեմն որ արուեստագէտը արհեստանոց մը վարձէ և ամսական հարիւր ֆրանք ստանայ զանազան ծախքերու համար։ Ընտանիքին պիւտնէն սապէս կարգագրուեցաւ. — Առևտուրին շահերը պիտի վճարէին խանութին և բնակարանին վարձքին և պիտի բաւէին գրեթէ տան առօրեայ ծախքերուն. Լոռան իր արուեստանոցի վարձքը և ամսական հարիւր ֆրանքը պիտի ստանար երկու հազար և քանի մը հարիւր ֆրանքի հասութէն. իսկ հասութին մնացեալ մասը պիտի յատկացուէր ընդհանուր պէտքերու. Այս կերպով գրամագլուխին ձեռք պիտի չդպցնէին, թերէզ հանգարտեցաւ քիչ մը։ Երդում ընկել տուաւ իր ամուսինին երբեք չանցնիլ իրեն համար որոշուած գումարէն. Մնաց որ, ինքն իրեն կ'ը-

սէր թէ Լոռան չէր կրնար ձեռք անցընել այն քառասուն հազար ֆրանքը, առանց իր ստորագրութեան, և ինքն իրեն կը խօստանար չստորագրել որևէ թուղթ։

Հետեւեալ օրն իսկ Լոռան Մազարին փողոցին վարի կողմը վարձեց փոքր արուեստանոց մը ուրուն աչք ունէր ամիսէ մը ի վեր։ Զէր ուզեր թողուլ իր պաշտօնը, առանց ապաստան մը ունենալու, խաղաղօրէն հոն անցընելու համար իր օրերը, թերէզէն հեռու։ Տասնընդհնգ օր ետք, հրաժեշտ առաւ իր պաշտօնակիցներէն, Կրիվէ ապշեցաւ իր հրաժարումին համար, Երիտասարդ մը, որ այնքան գեղեցիկ ապագալ մը ունէր, կ'ըսէր ան, որ չորս տարուան ընթացքին այնպիսի ամսաթոշակի մը հասած էր գոր ինք, Կրիվէ, Քսան տարիէն ձեռք բերած էր։ Լոռան ա'լ աւելի ապշեցուց զայն անոր ըսելով թէ բոլորովին նկարչութեան պիտի նուիրուի։

Վերջապէս արուեստագէտը տեղաւորուեցաւ իր արուեստանոցին մէջ։ Այս արուեստանոցը տեսակ մը քառակուսի ձեղնայարկ էր, երկար ու լայն, մօտ հինգ վեց մետր. առաստաղը մէկէն շեղակի վար կը հակէր, ծակուած լայն պատուհանով մը որ ճերմակ ու տարտամ լոյս մը կը թափէր տախտակամածին եւ սեսրակ պատերուն վրայ. Փողոցի աղյուկները չէին հասներ մինչեւ այս բարձունքները։ Սենեակը, լուս ու տմոյն, վերը երկինքին մէջ կը բացուէր, նման ծակի մը, նկուզի մը որ գոր կատի մը մէջ փորուած էր։ Լոռան զէշ աղէկ կահաւորեց ալս նկուզը. երկու յարգը թափած

աթոռներ բերաւ հոն, սեղան մը որ պատիւ կոթնցուց որպէսզի գետին չսահէր, խոհանոցի հին դարան մը, գոյներու իր տուփը և իր հին պատկերակալը. սենեակին ամբողջ չքեղանքը կազմեց լոյն բազմոց մը զոր երեսուն ֆրանքի էր զնած փերեղակէ մը.

Տասնըհինգ օր մնաց, միայն առանց մըտածելու իր վրձիններուն ձեռք զպցնել, Փամը ութին-ինսին կուգար, կը ծիւէր, կը պառէր՝ բազմոցին վրայ. կէսօրուան կը սպասէր, երջանիկ՝ որ առտուան մէջ կը գտնուէր և զեռցորեկուան երկար ժամեր ունէր իր առջեւ, կէսօրին, ճաշի կ'երթար, յետոյ կ'աճապարէր վերադառնալ, առանձին մնալու համար, այլիս չտեսնելու համար թերէզի գունատ դէմքը: Այն ատեն կը մարսէր, կը քնանար և կը թաւալէր մինչև իրիկուն: Իր արուեստանոցը խաղաղ վալր մըն էր, ուր այլես չէր զողղղար, Օր մը իր կինը խնզրեց իրմէ այցելել իր սիրելի ապաստանը: Լոռան մերժեց, և որովհետեւ, հակառակ իր մերժումին, եկաւ իր զուոր բախեց ան, չբացաւ. իրիկունը ըստ անոր թէ ցորեկը կուվրի թանգարանը անցուցած էր:

Կը վախնար թէ չըլլաւ որ թերէզ իրեն ճեա դամիյլի ուրուականը ներս բերէ:

Անգործութիւնը վերջապէս տաղտկացուց զինքը: Կտաւ մը և գոյներ գնեց, գործի սկըսաւ: Բաւական դրամ չունենալով, մօտէլներու վճարելու համար, որոշեց նկարել, ըստ իր երեսակայութեան, առանց նկատի առնելու բնութիւնը. Գծելու ձեռնարկեց մարդու գլուխի մը:

Մսաց որ, այլկո շատ չփակուեցաւ: Երկու երեք ժամ աշխատեցաւ ամէն առաւօտ և իր յետմիջօրէները թափառելու տուաւ հոս հոն, Փարիզի մէջ և շրջակայքը: Այս երկար պտոյտներէն մէկէն վերադառնալու ատեն էր, որ էնսրիբիին առջեւ հանդիպեցաւ զօլէնի իր նախկին բարեկամին, որ աղուոր մտերմական յաջողութիւն մը ունեցած էր վերջին նկարասրահին մէջ:

— Ինչպէս թէ, զո՞ւք էք, գոչեց նկարիչը: Ա՛հ, խեղճ Լոռանս, երբեք պիտի չճանչնայի քեզ: Նիհարցած ես:

— Ամուսնացայ, պատասխանեց Լոռան, շուարած շեշտով մը:

— Ամուսնացա՞ր, զո՞ւն... Այլեւս չեմ զարմանար քեզ այդպէս զուարձալի տեսնելու... Եւ ի՞նչ կ'ընես այժմ:

— Փոքրիկ արուեստանոց մը վարձեցի, քիչ մը կը նկարեմ, առաւօտուն:

Լոռան քանի մը բառով պատմեց իր ամուսնութիւնը. յետոյ պարզեց ապագայի իր ծրագիրները տեն դագին ձայնով մը: Իր բարեկամը կը գիտէր զայն զարմացած երեսոյթով մը, որ կը խոռվէր և կը մտահոգէր զինքը: Իրականութիւնը այն էր որ նկարիչը թերէզի ամուսինին մէջ չէր գտներ այն թանձր և հասարակ տղան, զոր ճանչցած էր անցեալին մէջ: Անոր կը թուէր թէ Լոռան վայելուչ ձեւեր կ'առնէր. կէմքը նրբացած էր և ճաշակառոր տժգունութիւններ ունէր, ամրող մարմինը աւելի արժանաւոր և ճկուն կեցուածք մը առած էր:

— Բայց սիրուն տղաւ մը կը գառնաս ,
գոչեց արուեստագէտը , չկրնալով ինքզինքը
զսպել , դեսպանի մը հագուածքը ունիս : Վեր-
ջին ծայր վայելուչ , Ո՞ր դպրոցին կը հետեւիս :

Քւառութիւնը որուն կ'ենթարկուէր , շատ
ծանր կը կշռէր Լոռանի : Զէր համարձակեր
յանկարծական կերպով մը հեռանալ ,

— Կ'ուզե՞ս անգամ մը արուեստանոց
բարձրանալ , հարցուց ան վերջապէս իր բարե-
կամին , որ չէր ձգեր զինքը :

— Սիրով , պատասխանեց ան :

Նկարիչը առանց նկատի առնելու այն փո-
փոխութիւնները զորս կը դիտէր , կը ֆափա-
քէր այցելել իր նախկին ընկերոջ արուեստա-
նոցը : Իրաւ է թէ հինգ յարկ վեր չէր բարձ-
րանար Լոռանի նոր գործերը տեսնելու համար
որոնք ապահովաբար նողկանք պիտի պատճա-
ռէին իրեն . կը ֆափաքէր միայն գոհացնել
իր հետաքրքրութիւնը :

Երբ վեր բարձրացաւ և ակնարկ մը ձգեց
պատերէն կախուած կտաւներուն , կրկնապատ-
կուեցաւ իր զարմանքը : Հինգ երիտներ կա-
յին հօն , երկու կնոջ և երեք ալր մարդու
գլուխներ , ձշմարիտ կորովով մը նկարուած .
գործերուն ընթացքը լեցուն էր և հաստատուն ,
իւրաքանչիւր կտոր ցայտուն կը գառնար բաց
գորշ խօրթի մը վրա շքեղ արատներով : Ար-
ուեստագէտը աշխուժով մը մօտեցաւ , և , ապ-
շած , չէր ջանար իսկ պահել իր զարմանքը :

— Դո՞ւն գծած ես ասոնք , հարցուց Լո-
ռանի :

— Այո՛ , պատասխանեց այս վերջինը : Ուր-

ուանկարներ են ասոնք , որոնք մեծ պատկերի
մը պիտի գործածուին զոր կը պատրաստեմ :

— Տեսնենք , կտաւակը մէկ կողմ . իսկա-
պէս զո՞ւ ես հեղինակը այս հոյակապ գործե-
րուն :

— Ե՛ , ալո՛ , ինչո՞ւ համար պիտի չը-
լամ :

Նկարիչը չհամարձակեցաւ պատասխանել ,
«Որովհետեւ այս կտաւները արուեստագէտի մը
գործերն են . և թէ զուն ուրիշ բան չես եղած
երբեք բայց եթէ անարգ ծեփող մը միայն» :

Երկար ատեն լուս մնաց նկարներուն առ-
ջև . Արգարև , այս երիտները ձախող էին ,
բայց աշրօրինակութիւն մը , այնպիսի զօրա-
ւոր յատկաննի մը ունէին , որ խիստ զարգացած ,
գեղարուեստական զգայութիւն մը երեան
կը բերէին : Ապրուած նկարչութիւն մըն է պի-
տի բաէիք : Լոռանի բարեկամը երբեք տեսած
չէր այսքան բարձր խոստումներով լեցուն ուր-
ուանկարներ :

Երբ աղէկ մը քննեց կտաւները , դարձաւ
դէպի հեղինակը .

— Երտա կը , ըսաւ ան , անկեղծօրէն , քեզ
այսքան նկարելու կարող չէի կարծէր : Ուրկէ՞
ուր այդ տաղանդին աիրացար : Ասիկա չի
սորվեւիր , սովորաբար :

Եւ ան կը զիտէր Լոռանը , որուն ձայնը
աւելի քաղցր կը թուէր իրեն , որուն շար-
ժումը տեսակ մը վայելութիւն ունէր : Զէր
կրնար գուշակել այն ահանի ցնցումը որ փո-
խած էր այս մարզը , անոր մէջ զարգացնելով
կանացի ջիղեր , սուր ու փափուկ զգայու-

թիւններ, Անտարակօյս, տարօփինակ երեսոյթ մը առաջ եկած էր Գամիլի սպանիչին կազմին մէջ, Դժուար է վերլուծումը այդպիսի խորութիւններու տանիք, Հոռան թերես արուեստագէտ դարձած էր, այն մեծ խանգարման հետևանքով որ խոռված էր իր միսն ու միտքը, Նախապէս, կը խեղդուէր իր արեան ծանր կշիռին տակ, կուրացած կը մնար առողջութեան այն թանձոր գոլօրշիօվը որ կը շրջապատէր զայն, այժմ, Նիհարցած, սարսուն, ունէր ջղային խառնուածքներու անհանդարտ խանդը, բուռն ու սուր զգայութիւնները, իր վարած սարսափակոծ կեանքին մէջ, իր մտածումը կը զառանցէր և կը բարձրանար մինչեւ հանճարի լափչտակութեան, այն տեսակ մը բարոյական հիւանդութիւնը, այն ջլախտը, որով ցնցուած էր իր բովանդակ էութիւնը, տարօրինակ պայծառութեամբ գեղարուեստական զգայութիւն մը կը զարգացնէր, այն օրէնի վեր որ սպաննած էր, իր միսը կարծես թեթեցած էր, իր խուճապահար ուզեզը անսահման կը թուէր իրեն և իր մտածումին ալս յանկարծական լույլայնումին մէջ, կը տեսնէր պատուական ստեղծագործութիւններու, բանաստեղծի երազանքներու անցնիլը, Եւ այս պէ՛սէ որ իր շարժումները յանկարծական վայելչութիւն մը ստացեր էին, այսպէ՛սէ որ իր գործերը գեղեցիկ էին, մէկէն ի մէկ անձնական և կենդանի դարձած,

Իր բարեկամը աւելի չփորձեց այս արուեստագէտին ծնունդը բացատրել, Հեռացաւ գարմանքի մէջ: Մեկնելէ առաջ, անգամ մըն

ալ նայեցաւ կտաւներուն և ըստւ կոռանի:

— Միայն մէկ մեղադրանք ունիմ ընելիք, այն է որ քու բոլոր երիստներդ ընտանեկան կերպարանք մը ունին: Այս հինգ զլուխները իրարու կը նմանին, Կինհիրն ալ, չգիտեմ ի՞նչ բուռն ընթացք մը ունին որ անոնց կուտայ ծպտուած այր մարդոց երեսոյթ մը... Գիտես թէ, եթէ կ'ուզեմ նկար մը կազմել այս ուրագծերով, հարկ պիտի ըլլար փոխել այս գէ մքերէն մէկ քանին. Քու անձերդ չեն կրնար ամենքն ալ իրարու եղբայր եղած ըլլաւ, ծիծաղելի պիտի ըլլար.

Սրուեստանոցէն գուրս ելաւ, և գաւիթին մէջ ըստւ, խնդալով.

— Արդարե, երիտասարդ բարեկամս, ուրախ եմ քեզ տեսնելուս, Այժմ, պիտի հաւատամ հրաշքներու. Տէ՛ր Աստուած, կատարեալ ես:

Վար իջաւ, Լոռան վերադարձաւ արուեստանոց, խորապէս ցնցուած: Երբ իր բարեկամը գիտել տուած էր իրեն թէ այս բոլոր զլուխները ընտանեկան երեսոյթ մը ունէին, մէկէն անզին գարձած էր իր գունատութիւնը պահելու համար: Պատճառն այն էր որ այս ճակատագրական նմանութիւնը արգէն իր աշքին զարկած էր: Դաւգաղօրէն եկած կեցած էր կտաւներուն առջեւ, քանի կը զիտէր զանոնք, մէկէն միւսին կ'անցնէր, սառն քրտինք մը կը թրջէր անօր կռնակը:

— Իրաւունք ունի, մընչեց ան, ամենքըն ալ իրարու կը նմանին... Գամիյլի կը նմանին...

Ըսկրկեցաւ, նստաւ բազմոցին վրայ, ա-

ռանց աչքերը կարենալ անդին առնելու նկարներէն : Առաջինը ծերունիի մը դէմքն էր, ճերմակ երկար մօրուքով մը . այս ճերմակմօրուքին ներքեւ, արուեստագէտը կ'ընդշնմարէր Գամբիյլի նիհար կպակը, Երկրորդը կը ներկայացնէր խարտեաշ զեռատի աղջիկ մը . և այս աղջիկը կը դիտէր զինքը իր զոհին կապոյտ աչքերովը : Միւս երեք դէմքերէն իւրաքանչիւրը խեղդուածէն գիծ մը ունէին : Որպէս թէ Գամբիյլ նկարուած ըլլար ծերունիի, գեռատի աղջկան կերպարանքով, նկարչին հաճելի եղած ձեռվ ծպտուած, բայց պահելով միշտ իր դիմապատկերին ընդհանուր յատկանիշը : Ուրիշ ահաւոր նմանութիւն մը կար այս գլուխներուն միջն, տուայտուն և ահարեկ կը թըւէին, սոսկումի նոյն զգացման տակ ճզմուածի պէս էին : Ամէն մէկը իր բերնին ձախ կողմը ունէր թեթև ծալք մը, որ կը պրեկր շըրժուաքները և կը ծաժածոէր զանոնք . Այս ծալքը, զոր Լոռան յիշեց թէ ահսած էր խեղդուածին գալարուն երեսին վրայ, բոլոր նըկարներուն կուտար անարգ ազգակցութեան դրոշմը :

Լոռան հասկցաւ որ չափազանց երկար գիտած էր Գամբիյլ Դիարանին մէջ . Դիակին պատկերը խորագէս դոոչմուած էր իր մէջլ, Այժմ, իր ձեռքը, անգիտակցօրէն, շարունակ կը քաշէր գիծերը այս չարչրկուած դէմքին, որուն յիշատակը անոր կը հետևէր ամէն տեղ :

Թիչ քիչ, նկարիչը, որ բազմոցին վրայ կը պատկեր դէմքերուն կենդանացումը կարծեց

տեսնել : Եւ հինգ Գամբիյլներ ունեցաւ իր առջև, հինգ Գամբիյլներ զորս իր սեփական մատները ստեղծած էին ուժգնորէն, և որոնք, սարսափելի տարօրինակութեամբ մը, ամէն տարիք և ամէն սեռ կ'առնէին : Ոտքի ելաւ, պատուեց կտաւները և զուրս նետեց . ինքն իրեն կ'ըսէր թէ սոսկումէն պիտի մեռնէր իր արուեստանոցին մէջ, եթէ ինքն իսկ լեցնէր զայն իր զոհին պատկերներովը :

Վախ մը պատած էր զայն . երկիւզն ունէր թէ չի կրնար այլես զլուխ մը զծել : առանց խեղդուածին գլուխը զծելու : Ուզեց անմըջապէս զիտնալ թէ տէ՛ր էր իր ձեռքին : Սպիտակ կտաւ մը տեղաւորեց իր պատկերակալին վրայ . յետոյ իւլենամատիտի ծայրով մը քանի մը զծով դէմք մը նշանակեց : Դէմքը Գամբիյլի կը նմանէր : Լոռան մէկէն ջնջեց այս ուրուագիծը և փորձեց ուրիշ մը զծել : Ամբողջ ժամ մը, պայքարեցաւ այն ճակատագրականութեան զէմ որ իր մատները կը շարժէր, իւրաքանչիւրնոր փորձի, խեղդուածին գլխուն կը վերագանար : Ի զուր լարած էր իր կամ քը, խուսափելու համար այն զծերէն ոշոնք այնքան լաւագէս կը ճանչնար . հակառակ իրեն, կը զծէր ան այս գիծերը, կը հնազանգէր իր զնզերներուն, իր ըմբոստացած ջիզերուն, նախ արագօրէն զծած էր ուրուագիրները . յետոյ ջանաց մատիտը զանդաղօրէն շարժել : Արդիւնքը նոյնն եղաւ . Գամբիյլը, ծամածուռ և ցաւագին, կ'երեար միշտ կտաւին վրայ : Արուեստագէտը յաջորդաբար ուրուագիծեց իրարմէ բոլորովին տարբնը զլուխ-

ները , հրեշտակի , յուսապսակ կոյսերու , հը-
ռոմէացի պատերազմիկներու , սաղաւարտ
դրած խարտեալ և վարդագոյն մանուկներու ,
սպիտապատ ծերունի աւազակներու . միշտ
ինեղուածը կը վերաձնէր , որ փոխնիփոխ , հրեշ-
տակ , կոյս , պատերազմիկ , մանուկ և աւա-
զակ կը դառնար : Այն ատեն կոռան ծաղրա-
նկարին տօւաւ ինքինք , չափազանցեց գիծե-
րը , ճիւազային կիսադէմեր շինեց , անհեթեթ
դլուխներ հնարեց և ուրիշ յաջողութիւն չու-
նեցաւ բայց եթէ աւելի՛ սոսկալի դարձնել իր
զոհին նմանող այս նկարները , Յետոյ սկսաւ
կենդանիներ գծել , շուներ և կատուներ . եւ
շուներն ու կատուները տարտամօրէն Գամիլ-
ին նմանեցան :

Խուլ կատաղութիւն մը համակած էր կո-
ռանը : Բոռունցքի հարուածով մը պատեհ
կտաւը , յուսահատօրէն մտածելով իր մեծ նը-
կարին վրայ . Այժմ հարկ չկար այլևս մտա-
ծելու . լաւ կը զգար թէ , այսուհետև , Գա-
միլի գլուխը միայն պիտի դծէր , և , ինչպէս
ըսած էր իր բարեկամը , պիտի դծէր գլուխ-
ներ՝ որոնք իրարու պիտի նմանէին , ինչ որ
ծիծաղելի էր , Կ'երեկակալէր թէ ի՞նչ պիտի ըլ-
լար իր զործը . իր նկարած անձնաւորութիւն-
ներուն , այրերուն և կիներուն ուսերուն վը-
րայէն կը տեսնէր խեղդուածին աժգոյն եւ
սարսափահար դէմքը . տարօրինակ այն տե-
սարանը զոր այսպէս կ'ոգեգոչէր անողոքօրէն ,
ծիծաղելի թուեցաւ իրեն և զայրացուց զին-
քը :

Այսպէս պիտի չհամարձակէր այլևս աշ-

աշխատի . պիտի վախնար շարունակ թէ կը
վերակեն գացնէ իր զոհը վրձինի ամենափոքր
հարուածով մը . եթէ կ'ուզէր խաղաղօրէն ապ-
րիլ իր արուեստանոցին մէջ , չպէտք չիր եր-
բեք հոն նկարեր : Այն մտածումը թէ իր
մասները ճակատագրական և անգիտակից
ձիրքն ունէին անդադար վերարտադրելու Գա-
միլի նկարը . իր ձեռքը դիտելու մղեց
զայն . սոսկումով : Իրեն կը թուէր թէ այս
ձեռքը իրեն յէր պատկաներ այլեւս :

XXVI

Տագնապը որուն սպառնալիքին տակ կը
գտնուէր Տիկ . Ռաքէն , յայտնուեցաւ . Մէկէն
ի մէկ , անգամալուծութիւնը . որ բազմաթիւ
ամիսներէ ի վեր կը սողար անոր անդամներուն
երկայնքը՝ միշտ մօտ զայն կաշկանդելու ,
ըսնեց անոր լեզուն և մարմինը կապկպեց :
Իրիկուն մը , երբ հանդարտօրէն կը խօսակ-
ցէր թերէզի և Լոռանի հետ , նախադասու-
թեան մը մէջտեղը մնաց , բերանը բաց . իրեն
կը թուէր թէ կը խեղեկին զինքը : Երբ ուզեց
ձչել , օգնութեան կանչել , ուրիշ բան չկրցաւ
ընել բայց եթէ մէկ քանի խոպոտ ձայներ
կակազել : Իր լեզուն քար դարձած էր , իր

ձեռքերն ու ոտքերը փայտացած էին. Համ-
րութեան և անշարժութեան մատնուած էր:

Թերէզ և Լոռան ոտքի կանգնեցան, սար-
սափած այս շանթահարումին առջև, որ գա-
լարեց պառաւ փերեզակուհին հինգ վայրկեա-
նի մէջ: Երբ փայտ դարձաւ ան և իր աղա-
շաւոր ակնարկները սեռոեց անոնց վրայ, ա-
նոնք հարցութորձ ըրին, հասկնալու համար իր
ցաւին պատճառը: Անիկա չկրցաւ պատաս-
խանել, շարունակեց դիտել զանոնք խորունկ
անձկութեամբ մը: Այն ատեն հասկցաւ թէ
իրենց առջև դիակ մը միայն կար այլես, կի-
սակենդան գիակ մը որ կը տեսնէր ու կը լսէր
զիրենք, բայց չէր կրնար խօսիլ իրենց հետ:
Այս տագնապը յուսալքեց զանոնք. իրակա-
նին մէջ, անոնք շատ քիչ կը մտահոգուէին
անդամալոյծին վշտերովը, կ'արտասուէին ի-
րենց վրայ, որոնք այսուհետեւ պիտի ապրէին
յաւերժական առանձնութեան մը մէջ:

Այդ օրէն ի վեր, ամուսիններու կեանքը
անհանգուրժելի դարձաւ: Անողոք իրիկուններ
անցուցին, պառաւ հաշմանդամին դիմաց որ
այլես չէր քնացներ իրենց սարսափը, իր քաղ-
ցը բարբանջանքներովը: Թիկնաթոռի մը մէջ
կեցած էր, ծրարի մը պէս, առարկալի մը
պէս, և անոնք մինակ կը մնային, սեղանին
երկու ծալրերը, շփոթահար և մտահոգ: Այս
գիակը զանոնք այլես չէր բաժներ իրարմէ.
Երբեմն, կը մոռնային զայն, կը շփոթէին
զայն կարասիններուն հետ: Այն ատեն գիշե-
րային իրենց սարսափներով կը համակուէին,
հաշարահը, ննջասենեակին նման, ահաւոր

վայր մը կը դառնար ուր կը ցցուէր Գամբիլի
ուրուականը: Այսպէս տառապեցան անոնք օ-
րական աւելի քան չորս հինգ ժամ: Վերջա-
լուսէն սկսած, կը սարսուալին, կ'իջեցնէին
լամբարի լուսամփոփը իրար չտեսնելու հա-
մար, ջանալով հաւատալու թէ Տիկին Ռաքէն
պիտի խօսէր և իրենց պիտի յիշեցնէր ալսպէս
իր ներկայութիւնը: Եթէ կը պահէին զայն,
եթէ իրենց զլիսէն չէին հնուացներ զայն,
պատճառն այն էր որ անոր աչքերը կ'ապրէին
դեռ, և թէ երբեմն թեթեռութիւն մը կը զգա-
յին անոնց շարժիլն ու փալիլը դիտելով:

Պառաւ հաշմանդամը շարունակ կը տե-
ղաւորէին լամբարին ազօտ լոյսին տակ,
անոր դէմքը աղէկ մը լուսաւորելու և միշտ
իրենց առջեն ունենալու համար զայն: Այս
դէմքը, մեղկ ու տժգոյն, անհանդուրժելի
պատկեր մը պիտի կազմէր ուրիշներու համար,
բայց իրենք ընկերակիցութեան այնպիսի՝ պա-
հանջ մը կը զգային որ անոր վրայ կը հանգ-
չեցնէին իրենց ակնարկները ճշմարիտ ուրա-
խութեամբ մը: Կարծես մեռեալի մը տարրա-
լոյծ դէմքն ըլլար, որուն մէջտեղը դրուած
ըլլային երկու կենդանի աչքեր. այս աչքերը
միայն կը շարժէին, կը դառնային արագօրէն
ակնակապինին մէջ: Երեսները, բերանը քա-
րացածի պէս էին: անշարժութիւն մը ունէին,
որ կը սոսկացնէր: Երբ Տիկին Ռաքէն քու-
նի մէջ կը թաղուէր և կը փակէր կոպերը,
իր դէմքը, այն ատեն ճեփներմակ և մունջ,
իսկապէս դիակի մը դէմքն էր: Թերէզ և Լոռան
որոնք այլես մինակ կը զգալին ինքզինքնին,

աղմուկ կը հանեին մինչև որ հաշմանգամը
զեր առներ կողերը և իրենց նայեր . Այսպէս
կը հարկադրեին զայն որ արթուն ննար :

Ժամանց մը կը նկատեին զայն որ գուրս
կը քաշէր զիրենք իրենց գէշ երազներէն :
Այն օրէն ի վեր որ խեզանզամ դարձած էր,
հարկ եղած էր աղու մը պէս խնամել զայն :
Այն խնամքները, զօրս կը շռայլէին անոր,
կը հարկադրեին զիրենք թօթուել իրենց մտա-
ծուները . Առաւոտուն, Լոռան վեր կ'առ-
ներ զայն, իր թիկնաթոսին մէջ կը դնէր, և,
բրիկունը, իր անկողինը կը վերագարձնէր
նորէն . ծանր էր գեռ, պէտք է իր բոլոր
ուժը լարեր Փափկօրէն իր բազուկներուն մէջ
առնելու և փոխադրելու համար զայն : Դար-
ձեալ ինքն էր որ կը քշեր անոր թիկնաթոսը,
Միւս խնամքները թերէզի կը վերաբերէին .
կը հազուեցնէր հաշմանգամը, կը կերպնէր
անոր, կը ջանար հասկնալ անոր ամենափոքր
քաղձանքները : Տիկին Ռաքեն քանի մը օր
պահեց իր ձեռքերուն գործածութիւնը, կրթաւ
գրել քարեւտախտակի մը վրայ և ուզել այս-
պէս իրեն պէտք եղածը . յետոյ իր ձեռքերը
մեռան . անկարելի եղաւ իրեն վեր վերցնել
զանոնք . և մատիտ մը բռնել, անկէ ի վեր,
ակնարկի լեզուն ունեցաւ միայն, պէտք ե-
ղաւ որ իր եղբօրազջիկը գուշակէ իր ուզածը :
Դեռահաս կինը հիւանդապահուհիի ծանր ար-
հեստին նուիրուեցաւ . ասիկա անոր համար
ստեղծեց մարմնական և մտաւոր զբաղում մը
որ խիստ օգտակար եղաւ իրեն :

Ամուսինները, զէմ զիմաց չմալու հա-

մար, առտուքնէ իրիկուն, ճաշասրահին մէջ կը
պատցնէին խեղճ պասաւին թիկնաթոսուք : Իրենց
մէջտեղը կը բերէին զայն, կարծիս թէ ան-
հրաժեշտ եղած ըլլար ան իրենց գոյութեան
համար . ներկայ կը պահէին զայն իրենց ճա-
շին, իրենց բոլոր խօսակցութիւններուն :
Զնասկնալ կը ձեւացնէին, երբ ան իր սենա-
կակը քաշուելու փափաք կը յայտնէր : Ա-
նիկա լաւ էր միայն իրենց առանձնութիւնը
խցելուն համար, իրաւունք չունէր անջատ
ապրելու :

Ժամը ութին, Լոռան իր արուեստանոցը
կ'երթար, թերէզ խանութ կ'իջնէր, հաշման-
դամը մինակ կը մնար ճաշասրահին մէջ մին-
չեւ կեսօր, յետոյ, ճաշէն ետք, կրկին մի-
նակ կը մնար մինչեւ ժամը վեց . Յանախ,
ցորեկը, իր եղրօր աղջիկը վեր կը բարձրա-
նար և կը հարցուփորձէր թէ բանի մը պէտքը
ունէր . Ընտանիքին բարեկամները չէին դիտեր
ինչ գովեստներ ընել թերէզի և Լոռանի առա-
քինութիւնները գրուատելու համար :

Հինգշաբթիի ընգունելութիւնները շարու-
նակուեցան, և հաշմանգամը, անցեալին նը-
ման, ներկայ եղաւ անոնց : Իր թիկնաթոսը
սեղանին կը մօտեցնէին . Ժամը ութէն տա-
սելումէկ, աշքերը բաց կը պահէր, կարգով զի-
տելով հրաժերեալները, թափանցիկ ակնարկնե-
տելով . Առաջին օրերը, ծերունի Միշտն և կրի-
տով, Վռաջին օրերը, ծերունի Միշտն և կրի-
տով քիչ մը շփոթած մնացին իրենց պառաւ
բարեկամուհին զիակին առջև . չէին գիտեր
բերեկամուհին զայն զայն առջև . թեթև վիշտ մը
թէ ի՞նչ ընթացք բռնէին . Թեթև վիշտ մը
կը զգային, և իրենք իրենց կը հարցնէին թէ

ի՞նչ չափով յարմար էր տիրիլ։ Պէտք էր խօսիլ այս մեռած երեսին, թէ պէտք չէր զբաղիլ անով երբեք։ Քիչ քիչ, որոշեցին այնպէս վարուիլ Տիկ։ Ռաքէնի հետ որպէս թէ ոչինչ պատահած էր անոր; Վերջապէս, բոլորովին անգիտանալ ձևացուցին անոր վիճակը։ Կը խօսակցէին անոր հետ, հարցումներ ու պատասխաններ տալով, խնդարով անոր և իրենց համար, առանց խռովիլու երբեք անոր անսասան գէմքին արտայայտութիւնէն։ Տարօրինակ պատիւր մը ստեղծուեցաւ, այս մարգիկը լրջօրէն արձանի մը խօսելու երեսոյթն ունէին, ինչպէս պղտիկ աղջիկները կը խօսին իրենց պուպրիկներուն։ Հաշմանդամը անշարժ ու համբ, կը մնար անոնց առջեւ, և անոնք կը շաղակրատէին, կը բազմապատկէին շարժումները, իբրև թէ իմաստ ոգևորուած խօսակցութիւն մը ունեցած ըլլային անոր հետ։ Միշտ և կրիվէ գոհունակութիւն զգացին իրենց բռնած այս սքանչելի դիրքէն։ Այսպէս գործելով, քաղաքավարութեան ազացոյցը տալ կը կարծէին, ասկէ զատ, կը խուսափէին սովորութիւն դարձած ցաւակցութիւններուն ձանձրոյթէն։

Տիկ։ Ռաքէն փայփայուած զգալու էր ինքինք տեսնելով որ իրեն հետ կը վարուին առողջ մէկու մը նման, և, այսուհետեւ, իրենց համար թոյլատրուած էր ուրախանալու անոր ներկայութեան, առանց ամենափոքր խղճահարութեան։

Կրիվէ մենամոլութիւն մը ունեցաւ։ Պընդեց թէ կատարելապէս կը հասկնար Տիկին

Ռաքէնը, թէ ամէն անգամ, որ իրեն կը նայէր ան, ինք անմիջապէս կ'ըմբռնէր թէ ի՞նչ կը փափաքէր։ Բնգոյշ հոգածութիւն մըն էր ասիկա դարձեալ, Միայն, ամէն վայրկեան, կրիվէ կը սխալէր։ Յաճախ, անիկա կ'ընդհատէր տօմինօի խաղը, կը քննէր անդամալոյնը, որուն աչքերը հանդարտօրէն խաղին կը հետեւէին, և կը յայտարարէր թէ այս կամ այն բանը կ'ուզէր։ Ստուգուելով, կը պարզուէր որ Տիկին Ռաքէն ոչ մէկ բան կ'ուզէր, կամ բոլորովին տարբնը բան կ'ուզէր։ Անիկա չէր յուսալքեր կրիվէն, որ յաղթականօրէն կը գոչէր «Երբ ես ձեզի կ'ըսէի», և որ կը վերսկսէր քանի մը վայրկեան ետք։ Բոլորովին ուրիշ խնդիր մըն էր երբ հաշմանդամը բացորչապէս փափաք մը կը յայտնէր։ Թերէզ, Լոռան և հրաւիրեալները անունը կուտային այն առարկաներուն, զորս կրնար ուզել ան, կրիվէ ինքինք կը յայտնէր այն ատեն իր ձախող առաջարկութիւններովը։ Գլխէն անցածին անունը կուտար, ըստ բախտի, առաջարկելով միշտ հակառակը այն բանին զոր Տիկին Ռաքէն կը բաղձար, բայց ասիկա չէր արգիլեր զայն կրկնելու։

— Ես, անոր աչքերուն մէջ կը կարդամ ինչպէս գրքի մը մէջ։ Նայեցէք, ինծի կ'ըսէ թէ իրաւունք ունիմ... Այնպէս չէ, սիրելի Տիկին... Ալո՛, այո՛։

Մնաց որ, դիւրին բան չէր խեղճ պառաւին բաղձանքները ըմբռնելը։ Միմիայն Թերէզ ունէր այս կարողութիւնը, Անիկա բաւական դիւրութեամբ կը հաղորդակցէր պատ-

ուարի մէջ առնուած այս իմացականութեան հետ, գեռ կենդանի և թաղուած մհօած, միտի մը խորք: ի՞նչ կ'անցնէր, կը դառնար այս ողբալի արարածին մէջ որ այնքան միայն կ'ապրէր որքան պէտք էր կեանքին հանդի սատես ըլլալու համար, առանց անոր մաս նակցելու, կը տեսնէր, կը լսէր, կը տրամաբանէր անշուշտ յստակ և պայծառ կերպով և չունէր այլիս շարժում, չունէր այլիս ձայն արտայայտելու համար այս մտածումները որոնք կը ծնէին իր մէջը, իր դաղափարները թերես կը խեզզէին զայն, Անիկա պիտի չը կրնար ձեռքը վեր առնել, բերանը բանալ, եթէ նոյնիսկ իր մէկ շարժումը, իր մէկ խոսքը աշխարհի ճակատագիրը վճռէր: իր միտքը կարծես մէկն էր այս սխալմամբ ողջ թաղուածներէն, որոնք կ'արթնան գերեզմանին գիշերին մէջ, երկու-երեք մեթը վար հողին մէջ, կը ճշեն, կը գալարուին և մենք կ'անցնինք անոնց վրայէն առանց լոելու անոնց անողոք ողբուկոծը: Յածախ, Լոռան կը գիտէր Տիկին Ռաքէնը, շրթունքները սեղմ, ձեռքերը ծունկերուն վրայ երկարած, իր բովանդակ կեանքը դնելով իր կենդանի և յարաշարժ աչքերուն մէջ, և կ'ըսէր ինքն իրեն:

— Ո՞վ գիտէ թէ ի՞նչ բանի վրայ կրնայ մտածել միս-մինակը... Անգութ ողբերգութիւն մը կատարուելու է այս մեռեալին սրբին խորը:

Լոռան կը սխալէր, Տիկին Ռաքէն երջանիկ էր, երջանիկ իր սիրելի զաւակներուն ցոյց տուած խնամքներէն և գուրգուրանքէն:

Անիկա երազած էր միշտ այսպէս, գանգազօքէն վերջացնել իր կեանքը, անձնուիրութեանց և գուրգուրանքներու մէջ: Պիտի ուղղէր պահել խօսելու իր կարողութիւնը շնորհակալ ըլլալու համար իր բարեկամներուն, ուրոնք կ'օգնէին իրեն խաղաղօրէն մեռնելու, Բայց կ'ընդունէց ան իր վիճակը առանց ըմբռութեան: այն խաղաղ ու քաշուած կեանքը գոր վարած էր միշտ, իր խառնուածքին քաղցրութիւնները կ'արգիւթի՛ իրեն չափազանց բրտօրէն զգալու համրութեան և անշարժութեան տառապանքները: Մանուկ զարձած էր վերսափին, օրեր կ'անցընէր առանց ձանձրութի, իր առջեր նալելով, անցեալի վրայ մտածելով: ի վերջու, նոյնիսկ սկսաւ համ առնել իր թիկնաթօսին մէջ, պղտիկ աղջիկի մը պէս խելօք մը նստելէն:

իր աչքերը ամէն օր քաղցրութիւն մը, աւելի թափանցիկ պայծառութիւն մը կը ստանալին: Այն աստիճանին հասած էր որ սկսած էր իր աչքերը գործել ինչպէս ձեռք մը, ինչպէս բերան մը, բան մը ուղելու և կամբանի մը համար շնորհակալ ըլլալու համար: Այսպէս, տարօրինակ և սիրուն կերպով մը իրեն պակսած գործարաններուն տեղը կը լրացնէր: Գեղեցիկ էին իր ակնարկները, երկնային գեղցկութեամբ մը, իր երեսին մէջտեղը, որուն միսերը կը կախուէին թոյլու ծամածոււ: Այն օրէն ի վեր որ իր գալարուն և անկենդան շըրթունքները չէին կրնար այլիս ժպտիլ, աչքով կը ժպտէր, պաշտելի գուրգուրանքներով, խոնաւ ցոլքեր կ'անցնէին անկէ, և արշալու-

սային ճառագայթներ կը ցալտէին ակնակապիճներէն։ Ոչինչ աւելի տարօրինակ էր որքան այս աչքերը որոնք կը ժպտէին ինչպէս շըրթունքները այս մեռած երեսին վրայ։ զէմֆին վարի մասը տխուր և տժգոյն էր, իսկ վերի մասը կը լուսաւորուէր աստուածայնօրէն։ Մանաւանդ իր սիրելի զաւակներուն համար էր որ այսպէս իր բովանդակ երախտագիտութիւնը, իր հոգիին բոլոր գուրգուրանքները կը դնէր պարզ ակնարկի մը մէջ։ Երբ, իրիկուն և առաւօտ, Լոռան իր բազուկներուն մէջ կ'առնէր փոխադրելու համար զայն, անիկա չնորհակալ կ'ըլլար անոր սիրազն կերպով և գուրգուրանքով լի ակնարկներով։

Այսպէս ապրեցաւ ան բազմաթիւ շաբաթներ, մահուան սպասելով և որևէ նոր գըրախտութեան հանդէպ պաշտպանուած կարծելով ինքզինքը, կը մտածէր թէ տառապանքի իր բաժինը կրած էր։ կը սխալէր։ իրիկուն մը, անուելի հարուած մը ճզմեց զայն։ Թերէզ և Լոռան ի զուր իրենց մէջտեղը կը դնէին զայն, լուսին մէջ։ անիկա այլևս բաւականաչափ չէր ապրեր բաժնելու համար իրարմէ և պաշտպանելու համար զիրենք իրենց անձկութիւններուն դէմ։ Երբ անոնք կը մոռնային թէ հոն էր ան, որ կը տեսնէր ու կը լսէր զիրենք, խելագարութեան մէջ կ'իյնային, կը նշմարէին Գամիյլը և կը ջանալին վտարել զայն։ Այն ատեն, կը կակազէին, ակամայ խոստովանութիւններ կը փախցնէին իրենց բերնէն, նախադասութիւններ որոնք ի վեր-

ջոյ ամէն բան պարզեցին Տիկին Ռաքէնի։ Լոռան տեսակ մը նոպայ ունեցաւ, որու ընթացքին խօսեցաւ բանդագուշողի մը պէս։ Մէկէն ի մէկ, անդամալոյթը հասկցաւ։

Ահուելի կծկում մը անցաւ իր զէմֆէն, այնպիսի ցնցում մը զգաց, որ Թերէզ կարծեց թէ իր հօրաքոյը պիտի ցատէէր և ձչէր։ Յետոյ, ինկաւ վերստին երկաթեայ անշարժութեան մը մէջ։ Այս բախումը ա'լ աւելի սպասափելի եղաւ անոր համար որ, թուեցաւ թէ դիակ մը կալվանեց։ Զգայնութիւնը, պահմը արթնցած, անհետացաւ։ հաշմանդամը աւելի ճզմուած, աւելի տժգոյն զարձաւ։ իր աշքերը, սովորաբար այնքան քաղցր, ու ուխիսա դարձած էին, մետաղեալ բեկորներուն ման։

Երբեք յուսահատութիւնը այնքան բրտուէն ինկած չէր մարդու մը մէջ։ Զարաշուք ճշմարտութիւնը փայլակի մը նման այրեց անդամալոյժին աշքերը և անոր մէջ մխուեցաւ կայծակի հարուածի մը գերազուն բախումովը։ Եթէ ան կաբենար ոտքի կենալ, եթէ կարենար արձակել սոսկումի այն աղաղակը որ իր կոկորդը կը բարձրանար, անիծել իր զաւկին սպանիչները, այն ատեն աւելի նուազ պիտի տառապէր։ Բայց ամէն բան լսելէ, ամէն բան հասկնալէ ետք, ստիպուեցաւ անշարժ և համբ մնալ, իր մէջ պահելով իր վշտին փայլակը։ Անոր թուեցաւ թէ՝ Թերէզ և Լոռան կապած, գա մած էին զինքը Թիկնաթոռին, որպէսզի չկարենար իրենց վրայ խոյանալ եւ թէ՝ դժնդակ հաճոյք մը կ'առնէին իրմէն կրկնելով, «Սպաննեցի՞նք Գամիյլ», իր լրթունք-

ներուն վրայ զետեղելէ ետք բերնակուպ մը
որ կը խեղգէր իր հեծկլտանքները . Սոսկու-
մը , անձկութիւնը կատազօրէն կը վազէին
իր մարմնին մէջէն , առանց ելք մը գտնելու :
Դերմարդկային ճիզեր կ'ընէր մէկ կողմ ընե-
լու . համար այն ծանրութիւնը որ կը ճզմէր
զայն , իր կոկորդը թեթևնելու և այսպէս
համբայ գտնելու համար իր յօւսահատութեան
ալիքին :

Եւ ի զուր կը լարէր ան իր վերջին ու-
ժերը . կը զգար իր պաղ լեզուն իր քիմքին
դիմաց , չէր կրնար ինքինք ազատել մահ-
ուան ձեռքէն . Դիակնային անկարողութիւն
մը փայտացած կը պահէր զինքը : Իր զգայու-
թիւները կը նմանէին զգայութիւններուն
թմրութեան մէջ ինկած մարդու մը զոր կը
թաղեն և որ միսին կապերով կաշկանդուած ,
իր գլխուն վերելը կը լսէ թի թի լեցուած ա-
ւազներուն խուլ աղմուկը :

Իր սրտին մէջ առաջ եկած աւերածութիւ-
նը ա՛լ աւելի ահաւոր եղաւ : Իր մէջ ֆլու-
զում մը զգաց որ խորտակեց զինքը : Իր բո-
վանդակ կեանքը վշտահարուած էր , իր բո-
լոր գուրգուրանքները . բոլոր բարութիւննե-
րը . բոլոր անձնութիւնները բրտօրէն կոր-
ծանուած էին և ոտքի տակ առնուած : Միրայիր
ու քաղցրաւէտ կեանք մը անցուցած էր և
իր վերջին ժամերուն , երբ իր հետ գերեզ-
ման տանելու վրայ էր կեանքի խաղաղ եր-
ջանկութիւններու մասին իր հաւատքը . ձայն
մը կը ճշէր իրեն թէ ամէն բան խարէկութիւն
է և ամէն բան ոճիր թօղը՝ որ կը պատուէր ,

իր տեսնել կարծած սէրերէն և բարեկամու-
թիւններէն անդին , արիւնի և ամօթանքի ահ-
ուելի տեսարան մը ցոյց կուտար : Պիտի նա-
խատէր Աստուած . եթէ կարենար հայնոյանք
մը ճչել . Աստուած խարած էր զայն աւելի
քան վաթսուն տարի , անօր հետ վարուելով
իբրե քաղցր և բարի աղջնակի մը , իր աչքերը
զուարճացնելով խազաղ ուրախութեան խա-
բէական պատկերներով : Եւ անիկա մանուկ
մնացած էր , յիմարաբար հաւատալով հազար
անմիտ բաներու , չտեսնելով իրական կեանքի
քաշկատուիլը կիրքերու արիւնոտ ցեխին մէջ :
Աստուած չար էր , անիկա պարտաւոր էր աւե-
լի կանուխ ըսել իրեն ճշմարտութիւնը , Կամ
թողուլ , որ մեանէր իր անմեղութիւններովը
և իր կուրութեամբը . Այժմ , իրեն ուրիշ բան
չէր մնար բայց եթէ մեանիլ ուրանալով սէրը ,
ուրանալով բարեկամութիւնը , ուրանալով
անձնութիւնը , Ոչինչ զայրութիւն ունէր
բացի մարդասպանութենէն և յայրատութե-
նէն :

Ի՞նչ , Գամիչը մեռա՛ծ էր Թէրէզի և Լո-
ռանի հարուածներուն տակ , և ասոնք ոճիրը
յղացած էին չնութեան ամօթանքներուն մէջ :
Տիկին Ռաքէնի համար այնպիսի՝ անդունդ մը
կար այս մտածումին մէջ . որ չէր կրնար ար-
րամաբաւութեան հնթարկել . Կամ ըմբռնել
զայն յստակ և մանրամասն կերպով : Միայն
մէկ զգայութիւն մը կունենար , — ահուելի ան-
կումի մը զգայութիւնը . անոր կը թուէր թէ
մութ և ցուրտ վիճի մը մէջ կ'իյնար , Եւ կ'ը-
սէր ինքն իրեն . «Զարդ ու վշուր պիտի ըւլամ

յատակը»:

Առաջին ցնցումէն ետք, ոճիրին ճիւաղային հանգամանքը անհաւանական երկցաւ իրեն։ Յետոյ վախցաւ թէ կը խենթենայ, երբ չնութեան և սպանութեան համոզումը։ ամրապնդուցաւ իր մէջ, յիշելով այն փոքրիկ պարագաները զորս չէր կրցած բացատրել ատենօք, Թերէզ և Լոռան իսկապէս սպանիչներն էին Գամբիլի, Թերէզը՝ զոր մեծցուցած էր, Լոռանը՝ զոր սիրած էր անձնուէր և խանդակաթ մօր մը պէս։ Ասիկա կը դառնար իր գլխուն մէջ անսահման անիւի մը պէս, իւլացուցիչ աղմուկով մը։ Այնքան անարգ մանրամասնութիւններ կը գուշակէր, այնքան մեծ կեղծիքի մը խորը կ'իջնէր, այնքան անողոքորէն հեղնական կրկնակ գերակատարութեան մը ներկայ կ'ըլլար մտածումով, որ ուղեց մեռնիլ այլես չմտածելու համար։ Մէկ դաղափար մը միայն՝ մեքենական և անողոք, կը ճգմէր իր ուղեղը երկանաքարի յամառութեամբը և ծանրութեամբը, կը կրկնէր ինքն իրեն։ «Իմ զաւակներս են որ սպաննած են զաւակս», և ուրիշ ոչինչ կը գտնէր իր յուսահատութիւնը արտայալակը համար։

Իր սրտին բիրտ փոփոխութեան մէջ, անիկա մոլորանքով ինքինք կը փնտուէր և այլես չէր ճանչնար. ճգմուած կը մնար յանկարծական համագրաւումին տակ վրիժառութեան մտածումներուն, որոնք կը վտարէին իր կեանքէն բովանդակ բարութիւնը։ Երբ կերպարանափոխ եղաւ ան, խաւար տիրեց իր մէջ։ Իր մեռնող միսին մէջ ծնիլը զգաց նոր

էակի մը, անողոք և անգութ, որ պիտի ուղէր խածատել իր զաւկին սպանիչները։

Երբ ընկճուած ինկաւ անգամալուծութեան ճգմող սեղմումին տակ, երբ հասկցաւ թէ չէր կրնար Թերէզի և Լոռանի կոկորդին ցատկել, զորս կ'երազէր խեղգել, համակերպեցաւ լուսութեան և անշարժացման, և խոշոր արցունքներ ինկան աչքերէն դանդաղօրէն։ Ոչինչ աւելի սրտաճմլիկ եղաւ որքան այս համբ ու անշարժ յուսահատութիւնը, և իյն արցունքները որոնք մէկիկ մէկիկ կը հոսէին այս մեռած դէմքին վրայ որուն ոչ մէկ ծալքը կը շարժէր, այս անկենդան և տժգոյն դէմքը որ չէր կրնար արտասուել իր բոլոր գիծերովը և ուր աչքերը միայն կը հեծկլտային, կսկզագին տեսարան մը կը պարզէին։

Թերէզ զարհուրելի գութով մը համակառեցաւ։

— Պէտք է քնացնել զայն, ըսաւ Լոռանի, իր հօրաքոյրը ցոյց տալով անոր։

Լոռան փութաց անդամալոյձը իր սենեակը քչել տանիլ։ Յետոյ ծոեցաւ զայն իր թեւերուն մէջ առնելու համար։ Այս միջոցին Տիկին Ռաքէն յուսաց թէ հզօր զսպանակ մը ոտքի պիտի կանգնեցնէր զինքը։ գերագոյն ճիգ մը փորձեց։ Աստուած թոյլ չէր կրնար տալ որ Լոռան իր սրտին սեղմէր զինքը։ կը կարծէր թէ կայծակը պիտի ջախջախէր զայն եթէ ճիշաղալին ալս լրբութիւնը ունենար ան, Բայց ոչ մէկ զսպանակ մղեց զայն և երկինքը վերապահեց իր շանթը։ Մնաց ընկճուած, կը-րաւորական, ինչպէս ծերմակեղէնի ծրար մը։

Եւ անիկա բռնուեցաւ, զեր վերցուեցաւ, փոխադրուեցաւ մարդասպանին կողմէ, անձ-կութեամբ զզաց որ մեղկ ու կքուն, ինկած էր Գամիյլի սպանիչին բազուկներուն մէջ, իր գլուխը գլորեցաւ ուսին վրայ Լոռանի, զօր գիտեց ան սոսկումէն խոշորցած աչքե-րով։

— Բաւական է, բաւական, աղէկ նայէ ինծի, մրմնջեց ան, աչքերդ չուտե՞ն զիս...

Եւ Լոռան կոպտօրէն անկողնին վրայ ձգեց զայն։ Հաշմանդամը նուազած ինկաւ հոն, իր վերջին մտածումը եղած էր սարսա-փի և գարշանքի մտածում մը։ Այսուհետե-հարկադրուած էր առտու իրիկուն, Լոռանի թերուն պիղծ սեղմումը զգալ։

XXVII

Զարհուրանքի տագնապ մը միայն կրցած էր խօսելու, խոստովանութիւններ ընելու մղել ամուսինները, Տիկին Ռաքէնի ներկա-յութեան։ Անոնցմէ ոչ մէկը անդութ էր. ա-նոնք նման յայտնութենէ մը պիտի խուսա-

փէին մարդասիրաբար, եթէ իրենց ապահո-վութիւնը՝ լոռութիւն պահելը օրէնք մը դար-ձուցած չըլլար անոնց համար։

Հետևեալ Հինգչարթին, մասնաւոր կեր-պով մտահոգ եղան անոնք։ Առաւօտ Թերէզ հարցուց Լոռանի թէ խոհեմութիւն էր ան-դամալուծը ճաշասրահին մէջ ձգել երեկոյեան։ Ամէն բան գիտէր, կրնար յայտնութիւն ընել։

— Պա՛հ, պատասխանեց Լոռան, անկա-րելի է անոր համար իր ճկոյթն իսկ շարժել։ Ինչպէ՛ս կ'ուզես որ շաղակրատէ։

— Թերևս միջոց մը գտնէ, պատասխանեց Թերէզ։ Առջի իրիկուընէ ի վեր, իր աչքերուն մէջ անողոք մտածում մը կը կարդամ։

— Ո՛չ, գիտես, բժիշկը ինծի ըսաւ թէ ա-մէն. ինչ լմնցած է անոր համար։ Եթէ գեռ անգամ մըն աչ խօսի, պիտի խօսի հոգեվարքի վերջին հեծկլտանքի պահուն. երկար ապրելիք չունի, զործդ նայէ։ Ապուշութիւն կ'ըլլար ծանրաբեռնել մեր խիղճը արգիլելով անոր ներկայ ըլլալը այս երեկոյեան հաւաքոյթին..

Թերէզ սարսուաց.

— Զնասկցա՛ր զիս, ձեզ ան։ Օ՛հ, իրա-ւունք ունիս, բաւակա՞ն արիւն կայ... կ'ու-զէի ըսել թէ հօրաքուրը կրնայինքիր սենեակը փակել, յայտարարելով թէ աւելի տկարացած է և կը քնանայ։

— Ատ էր պակաս, ըսաւ Լոռան, և տա-տիսմար Միշօն համարձակօրէն սենեակ պիտի մտնէ տեսնելու համար իր պառաւ բարեկա-մուհին... Ասիկա գեղեցի՛կ միջոց մը պիտի ըլլար մեզ կօրուստի մատնելու համար։

— Աւելի լաւ է դէպքերը իրենց ընթացքին ձգենք, ըստ ան։ Այս մարդիկը բազերու պէս տխմար են, ապահովաբար ոչինչ պիտի հասկընան պառաւին մունջ յուսահատութիւններէն։ Երբեք այս հարցի մասին պիտի չկասկածին, որովհետև չափազանց հեռու են իրողութենէն։ Անգամ մը որ փորձը կատարուի, այլևս հանդարտ կ'ըլլանք մեր անխոհեմութեան հետեանքներու մասին . . . Պիտի տեսնես, ամէն բան լաւ պիտի երթայ,

Իրեկունը, երբ հրաւիրեալները եկան, Տիկին Ռաքէն սովորական տեղը կը գրաւէր, վառարանին և սեղանին միջեւ։

Լոռան և Թերէզ զուարթագէմ կը ձեաց, նէին ինքզինքնին, պահելով իրենց սարսուռները, անձկութեամբ սպասելով միջադէպին, որ չէր կրնար չծագիլ։ Լամբարի լուսամփոփը շատ վար իջեցուցած էին. լուսաւորուած էր միայն սեղանին մոմլաթը։

Հիւրերը սկսան նորէն այն տափակ և աղմկարար կարճ խօսակցութիւնը, որ տեղի կ'ունենար միշտ տօմինօի առաջին խաղէն առաջ։ Կրիզէ և Միջօ չթերացան անդամալոյժին ուղղելու իրենց սովորական հարցումները անոր առողջութեան մասին, հարցումներ՝ որոնց իրենք իսկ սքանչելի՝ պատասխաններ տուին, ըստ իրենց սովորութեան։ Անկէ ետք առանց այլես զբաղելու խեղճ պառաւով, հաւաքոյթը միւրճուեցաւ հեշտանքով խաղին մէջ։

Տիկին Ռաքէն, այն օրէն ի վեր որ գիտէր ահռելի գաղտնիքը, տեղդադինօրէն այս իրիկուան կը սպասէր։ Անիկա հաւաքած էր

եր վերջին ուժերը յանցագործները յայտնելու համար։ Մինչև վերջին վայրկեանը, կը վախնար թէ ներկայ չըլլար հաւաքոյթին։ Կը մտածէր թէ կոռան կ'անհետացնէր զինքը։ Թերեւ կը սպասնէր, կամ առնուազն կը փակէր իր սենեակին մէջ. երբ տեսաւ թէ հոն կը թողէին զինքը, երբ ինքզինքը գտաւ հրւրերու ներկայութեան, ջերմ ուրախութիւն մը զգաց, մտածելով թէ պիտի փորձէր իր զաւոկին վրէժն առնել։ Գիտնալով որ մեռածէր իր լեզուն, նոր լեզու մը փորձեց. Կամքի ապշեցուցիչ ուժով մը, անիկա յաջողեցաւ պահ մը կենդանացնել իր աջ ձեռքը. զայն վեր առնելով թեթեակի իր ծունկէն, ուր զըրտած էր ան շարունակ, անկենդան։ յետոյ սահեցուց զայն քիչ քիչ իր առջեկի սեղանին մէկ ոտքին վրայ և յաջողեցաւ դնել մոմլաթին վրայ. Այնտեղ անիկա մեղմօրէն շարժեց իր մատները ուշադրութիւն գրաւելու համար։

Երբ խալացողները նշմարեցին իրենց մէջտեղը այս մեռած ձեռքը, ճերմակ և թոյլ, շատ զարմացան։ Կրիզէ կանգ առաւ, թերերը օդին մէջ, այն պահուն երբ յաղթականօրէն կը գնէր տօմինօի զոյգ-վեցը. իր կաթուածէն իվեր, հաշմանդամը ձեռքերը չէր շարժած։

— Հէ, տեսէք Թերէզ, ճշեց Միջօ. Տիկին Ռաքէն կը շարժէ մատները . . . Անտարակոյս բան մը կ'ուզէ։ Թերէզ չկրցաւ պատասխանել. անիկա, հետեւած էր, ինչպէս նաև կոռանը, անդամալոյժին ճիզին, կը դիտէր իր հօրաքրոջ ձեռքը, տժգոյն, լամբարի խտղտիչ

լոյսին տակ, վրիժառու ձեռքի մը պէս ո՞՛
պիտի խօսէր կարծես, Երկու սպանիչները կը
սպասէին շնչառպառ.

— Տարակոյս չկայ, այո՛, ըսաւ Կրիվէ,
բան մը կը փափաքի... 0՛հ, Երկուքս ալ լաւ
կը հասկնանք... Կ'ուզէ տօմինօ խաղալ...
Հէ՛, այնպէս չէ՛, սիրելի Տիկին.

Տիկին Ռաֆէն ժխտումի բուռն շարժում
մը ըրաւ, Երկարեց մատին մէկը, ծալեց
միւսները, անսահման դժուարութիւններով,
և սկսաւ տաժանագինօրէն գիրեր գծել սեղա-
նին վրայ, Քանի մը գիծ հազիւ նշանակած
էր, Երբ Կրիվէ բացագանչեց Կրկին, յաղթա-
կան:

— Հասկցալ, կ'ըսէ թէ լաւ կ'ընեմ, զոյգ
վեցը դնելով. հաշմանդամը ծեր պաշտօնեային
վրայ ահոելի ակնարկ մը նետեց և վերսկր-
ռաւ այն բառը, զոր կ'ուզէր գծել, Բայց, ա-
մէն վայրկեան, Կրիվէ կ'ընդմիջէր զայն յայ-
տարարելով թէ անօգուտ էր, ինք հասկցած
էր զայն և յիմարութիւն մը առաջ կը քշէր.
Միշօ վերջապէս լոեցուց զայն,

— Զա՛ր սատանայ, թող տուէք որ խօսի
Տիկին Ռաֆէնը, ըսաւ ան: Խօսեցէք, իմ ձե-
րուկ բարեկամուհիս:

Եւ անիկա նայեցաւ մոմլաթին վրայ, մը-
տիկ ընելու պէս: Բայց անդամալոյժին մատ-
ները կը յոգնէին, աւելի քան տասն անգամ
վերսկսած էին բառ մը, և չէին կրնար գծել
այս բառը առանց աջ ու ձախ շեղելու. Միշօ
և Օլիվիէ վար կը ծոէին, և չկրնալով կար-
դալ, կը հարկադրէին հաշմանդամը միշտ նո-

րէն գրելու առաջին գրերը:

— Ա՛հ, լաւ, գոչեց յանկարծ Օլիվիէ,
կարդացի այս անգամ... Ձեր անունը գրեց,
Թերէզ, Տեսնենք, «Թերէզ եւ...» Աւարտե-
ցէ՛ք, սիրելի Տիկին,

Քիչ մնաց որ Թերէզ ճչէր անձկութենէն:
Աւիկա կը դիտէր իր հօրաքրոջ մատները, ո-
րոնք կը սահէին մոմլաթին վրայ և անոր կը
թուէր թէ այս մատները իր անունն ու ո-
ճիրին խոստովանութիւնը կը գրէին կրակէ
տառերով, Լոռան խստօրէն ոտքի ելած էր,
ինքն իրեն հարցնելով թէ արդեօք պէտք չէ՛ք
որ անդամալոյժին վրայ վազէր և խորտա-
կէր անոր բազուկը: Կարծեց թէ ամէն բան
կօրսուած էր, զգաց իր էութեան վրայ պա-
տուհասի ծանրութիւնն ու պաղը, տեսնելով
այս ձեռքին վերակենդանացումը՝ Գամիյլի ըս-
պանութիւնը յայտնաբերելու համար:

Տիկին Ռաֆէն կը գրէր շարունակ, հետ-
զնետէ աւելի վարանոտ կերպով մը:

— Կատարեալ է, շատ լաւ կերպով կը
կալքամ, յարեց Օլիվիէ վայրկեան մը ետք,
ամուսիններուն նայելով, Ձեր հօրաքոյրը կը
գրէ ձեր երկու անունները. — «Թերէզ եւ Լո-
ռան...»:

Ծերունի Տիկինը, յաջորդաբար, հաստա-
տական նշաններ ըրաւ, մարդասպաններուն
վրայ ջախջախիչ ակնարկներ ձգելով. Յետոյ
ու զեց աւարտել, Բայց իր մատները փայտա-
ցած էին, այն գերագոյն կամքը որ կը կենդա-
նացնէր պահ մը զանոնք, խոյս կուտար. կը
զգար անդամալուծութեան դանդաղ վերելքը

իր բազկին երկայնքը և անոր վերագրաւումը
իր դաստակին :

Աճապարեց, բառ մըն ալ գծեց.

Մերունի Միշօն կարդաց բարձր ձայնով.

— Թերեկ եւ Լոռանն են . . .»

Եւ Օլիվիէ հարցուց .

— Ի՞նչ են, ձեր սիրելի զաւակները :

Մարդապանները, խելայեղ ահաբեկումի
մատնուած, քիչ մնաց բարձրածայն աւարտէին
նախադասութիւնը. Անոնք կը դիտէին վրի-
ժառու ձեռքը սկեռուն և խովուն աչքերով,
երբ, յանկարծ, այս ձեռքը ցնցիւն մը կրեց
և տափակցաւ սեղանին վրայ. սահեցաւ ան
և ինկաւ կրկին հաշմանդամին ծունկն ի վար,
ինչպէս անկենդան միսի զանգուած մը. Ան-
գամալուծութիւնը վերստին եկած և կանգ-
նեցուցած էր պատուհասը. Միշօ և Օլիվիէ.
յուսախաբ, նստան կրկին, մինչդեռ Թե-
րէզ և Լոռան այնքան դառն ուրախութիւն
մը կը զգային, որ քիչ մնաց պիտի նուազէին
յանկարծական մակընթացութեան տակ ար-
եան որ կը բարախէր իրենց կուրծքին մէջ :

Կրիվէ ցաւած էր որ չէին հաւտացած
իր խօսքին: Մտածեց թէ վալրկեանը եկած էր
վերստին տիշանալու իր անսխալականութեան
ամբողջացնելով Տիկին Ռաքէնի անաւարտ մը-
նացած նախադասութիւնը. Որովհետեւ այս
նախադասութեան իմաստը կը ջանային հաս-
կընալ,

— Շատ յստակ է, ըստ ան, ամբողջ
նախադասութիւնը կը գուշակեմ տիկնոջ աչ-
քերուն մէջ: Ես պէտք չունիմ որ անիկա գրէ

սեղանի մը վրայ. իր մէկ ակնարկը կը բաւէ
ինձի... Ուզեց ըսել թէ «Թերէզն ու Լոռանն
են եղած իս լաւագոյն խնամողներս»:

Կրիվէ իր մտքին մէջ հրճուեցաւ. որով-
հետեւ ամբողջ շրջանակը իր կարծիքէն եղաւ:
Հիւրերը սկսան գովեստն ըսել երկու ամու-
սիններուն, որոնք այսքան բարի կը գտնուէ-
ին խեղճ կնոջ հանդէպ:

— Որոշ է թէ, ըստ ծանրօրէն ծերուկ
Միշօն, Տիկին Ռաքէն ուզեց շնորհակալու-
թիւն յայտնել այն քնքոյլ հոգածութիւննե-
րուն համար զորս իրեն կը շուալին իր զո-
ւակները. Ասիկա պատիւ կը բերէ բովանդակ
ընտանիքին համար:

Եւ աւելցուց, իր տօմինօները ձեռք առ-
նելով:

— Օ՛ն, շարունակենք: Ո՛ւր էինք...
Կրիվէ զոյդ-վեցը զնելու վրայ էր, կարծեմ:

Կրիվէ գրաւ զոյդ-վեցը: Խաղը շարու-
նակուեցաւ, ապուշ և միօրինակ կերպով:

Անդամալոյծը իր ձեռքին կը նայէր, ահ-
ակի յուսահատութեան մը մէջ թաղուած:
Դաւաճանած էր իրեն, կըզգար այժմ անոր
ծանրութիւնը, կապարի պէս. այլեւս երբեք
պիտի չկրնար վեր առնել զայն: Երկինք չէր
ուզեր որ Գամիյլի վրէժը լուծուի, անիկա
Գամիյլի մօրը ձեռքէն կ'առնէր միակ միջոցը
որով մարդոց պիտի յայտնէր այն սպանու-
թիւնը, որուն զոհ գացած էր ան, Եւ դըժ-
բախտ կինը ինքն իրեն կ'ըսէր թէ լաւագոյն
ըսնն էր երթալ իր զաւկին միանալ հողին
մէջ. Փակեց արտեւանունքները, այլեւս ա-

Նօգուշ զգալով ինքնինք և ուղելով արդէն
գերեզմանին խաւասարին մէջ զգալ :

XXVIII

Երկու ամիսէ ի վեր, Թերէզ և Լոռան
կը տապլտէին իրենց միութեան անձկու-
թիւններուն մէջ, Անոնք կը տառապէին ի-
րարմով : Այն ատեն հետզհետէ ատելութիւնը
բարձրացաւ իրենց մէջ, ի վերջոյ, սկսան
զայրագին ակնարկներ ձգել իրարու, խուլ
սպառնալիքներով լեցուն :

Ատելութիւնը հարկագրորէն պիտի գար .
Անբաններու նման սիրած էին զիրար, հրա-
տապ կիրքով, համակ արիւն, յետոյ, ոճիրի
իրագրածութիւններուն մէջ, անոնց սէրը վա-
խի փոխուած էր, և տեսակ մը ֆիզիքական
սոսկում զգացած էին իրենց համբոյրներէն .
այսօր, ամուսնութեան, հասարակաց կեան-
քին պարտադրած տառապանքին տակ, անոնք
կ'ըմբոստանային և կը զայրանային :

Եւ ատելութիւնը եղաւ անողոք, զար-
հուրելի ճայթիւններով, Կըզգային աղէկ մը
որ իրարու համար կը տառապէին . իրենք
իրենց մէջ կ'ըսէին թէ խաղաղ կեանք մը

պիտի ապրէին, եթէ միշտ դէմ դիմաց չգըտ-
նուէին : Երբ անոնք իրարու քով կ'ըլլային ,
անոնց կը թուէր թէ ահագին ծանրութիւն մը
կը խեղզէր զիրենք, և անոնք պիտի ուղէին
մէկդի ընել այս ծանրութիւնը . անոնց շըր-
թունքները կը սեղմուէին, բանութեան մտա-
ծումներ կ'անցնէին իրենց պայծառ աչքերուն
մէջէն, մէկզմէկ լափելու ցանկութիւններով
կը համակուէին :

Իրականին մէջ միայն մէկ մտածում մը
կը կրծէր զանոնք . կը զայրանային
իրենց ոճիրին դէմ, սաստկօրէն կը մորմոքէին
որ ընդմիշտ խոռված էին իրենց կեանքը :
Ատկէ կուգային իրենց բովանդակ զայրոյթն
ու բովանդակ ատելութիւնը, Կըզգային թէ
իրենց ցաւը անբուժելի էր, թէ Գամիյլի սպա-
նութեամբ պիտի տառապէին մինչեւ իրենց
մահը, և իրենց տառապանքին յաւէրժութեան
այս զաղափարը կը զայրացնէր զանոնք :

Զգիտնալով թէ որո՞ւ հանդէպ բարկա-
նային, իրենք իրենց դէմ կը նեղանային,
զիրար կ'ատէին :

Բարձրածայն չէին ուղեր ընդունիլ թէ
իրենց ամուսնութիւնը սպանութեան ճակա-
տագրական պատուհան էր եղած . անոնք կը
մերժէին լսել ներքին այն ձայնը որ ճշմար-
տութիւնը կը պոռար, իրենց կեանքի պատ-
մութիւնը պարզելով առջեւնին : Եւ սակայն,
սրտմտութեան այն տագնապներուն միջոցին
որոնք կը ցնցէին զանոնք, անոնցմէ իւրա-
քանչիւրը յստակօրէն կը կարդար իրենց զայ-
րոյթին խորը, անոնք կը գուշակէին իրենց

հսասէր էութեան մոլեգնութիւնները որոնք զիրենք մարդասպանութեան մղած էին, իրենց ախորժակները գոհացնելու համար և որոնք մարդասպանութեան մէջ վշտահար և անհանդուրժելի գոյութենէ մը զատ ոչինչ կը գըտնէին: Կը վերյիշէին անցեալը, գիտէին թէ յայրատութենէ և խաղաղ երջանկութենէ պատրանախար իրենց յոյսը մորմոքումի կը մղէր զիրենք՝ եթէ կարենային խաղաղութեան մէջ իրար զրկել և բերկրանքի մէջ ապրիլ. Երբեք պիտի չարտասուէին Գամիյլը, պիտի ճարպոտէին իրենց ոճիրէն: Բայց իրենց մարմինը ըմբոստացած էր, ամուսնութիւնը մերժելով, և անոնք սոսկումով իրարու կը հարցնէին թէ ո՛ւր պիտի առաջնորդէին զիրենք սարսափն ու գարշանքը: Անոնք կ'ընդնշմարէին վշէն ահարեկ ապագայ մը միայն, չարաշուք և բուռն զախճան մը. Այն ատեն, իրարու կապուած երկու թշնամիներու նման, որոնք զուր ճիգեր կ'ընէին խուսափելու համար այս բռնի գրկախառանումէն, կը լարէին իրենց զնդերներն ու ջղերը, կը պրկուէին առանց կարենալ ազատուելու իրարմէ: Յեառոյ, հասկնալով որ երբեք պիտի չխուսափէին իրարու սեղմումէն, զայրացած այն չուաններէն որոնք կը կտրատէին իրենց միսը, զզուած իրենց հպումէն, ամէն ժամ զգալով իրենց մտատանջութեան աճումը, մոռնալով թէ իրենք է որ մէկզմէկ կապած էին, և չկրնալով մէկ վայրկեանէն աւելի հանդուրժել կապանքները, իրարու արիւնոտ մեղաղրանքներ կ'ուղղէին, կը ջանային նուազ տառապիլ, դար-

մանել այն վէրքերը զորս իրարու կը պատճառէին զիրար նախատելով, թմրելով իրենց ճիշերէն և իրենց ամբաստանութիւններէն:

Ամէն իրիկուն բանավէճ մը կը պայթէր: Կարծես թէ մարդասպանները առիթներ կը փնտուէին դառնանալու, թուլցնելու համար իրենց փայտացած ջիղերը: Զիրար կը լրացնէին, ակնարկով կը շօշափէին զիրար, խառնելով իրենց վէրքերը. գտնելով իւրաքանչիւր վէրքի ամէնէն փափուկ տեղը, և դառն հեշտանք մը զգալով զիրար վիշտէն պօռացնելու համար: Այսպէս կ'ապրէին անոնք աեւական գրգռումի մը մէջ, իրենք իրենցմէ յոգնած, չկրնալով այլեւս հանդուրժել մէկ բարի: Մէկ շարժումի և մէկ ակնարկի, առանց տառապելու և առանց զառանցելու: Իրենց բովանդակ էութիւնը պատրաստուած էր բռնութեան համար. ամենաթեթեւ անհամբերութիւնը, ամենասովորական սրտնեղութիւնը տարօրինակ կերպով կը մեծնային իրենց խանգարուած կազմին մէջ, և մէկէնիմէկ բըրդութեամբ կը ծանրաբենուէին: Ոչինչ բան մը մրրիկ կը յարուցանէր որ կը տեւէր մինչեւ հետեւեալ օրը: Նատ տաք կերակուր մը, բաց պատուհան մը, հերքում մը, պարզ դիտողութիւն մը կը բաւէին որ անոնք խելայեղութեան մշմարիտ տագնապներու մըղուէին, Եւ միշտ, զիճաբանութեան պահունիրարու երեսին կը նետէին խեղդուածը: Խօսքէ խօսք կուգային և իրարու կը մեղադրէին Սէնթ-Ուանի խեղդամահը: Այն ատեն կարմիր

Կը տեսնէին, կը զայրանային կատղելու առարիճան, Դաժան տեսարաններ կը պարզուէին շնչահեղձումներ, հարուածներ, անարգ ճիշեր, ամօթալի վայրագութիւններ, Սովորաբար, Թերէզ և Լոռան կը գրգռուէին այսպէս ճաշէն ետք. կը փակուէին ճաշասրահին մէջ որպէսզի իրենց յուսահատութեան աղմուկը չլուի: Այնտեղ, կրնային հանգիստ մը յօշոտել զիրար, այս խոնաւ սենեակին խորը, այս տեսակ մը սապանատան մէջ, զոր լամբար մը կը լուսաւորէր գեղնորակ լոյսերով. Իրենց ձայնը, լուսութեան և խաղաղ օդին մէջ, որրոտպատառ չորութիւններ կը ստանային, եւ այն ատեն միայն կը դադրէին երբ յոզնութենէ կը խորտակուէին. այն ատեն միայն կրնային երթալ մէկ քանի ժամ հանգիստ վայելիլու: Անոնց բանավէճերը պէտք մը դարձան իրենց համար, քնանալու միջոց մը իրենց ջիղերը թմրեցնելով:

Տիկ. Ռաքէն մտիկ կ'ընէր անոնց, Շարունակ հոն էր ան, իր թիկնաթոռին մէջ, ձեռքերը կախ ծունկերուն վրայ, գլուխը շիտակ, գէմքը համր: Ամէն բան կը լսէր, և իր մեռած մարմինը ոչ մէկ սարսուռ ունէր: Իր աչքերը կը յառէին մարդասպաններուն վրայ սուր սեւեռումով մը: Իր մարտիրոսութիւնը գժնդակ ըլլալու էր: Այսպէս, մանրամասնօրէն գիտցաւ այն իրողութիւնները որոնք պատահած էին Դամիլլի սպանութենէն առաջ և ետքը. քիչ քիչ իջաւ ան աղտեղութիւններուն և ոճիրներուն մէջ անոնց՝ զորս իր սիրելի զաւակները կոչած էր:

Ամուսիններուն այս բանավէճները իրազեկ դարձուցին զայն ամենափոքր պարագաներուն, իր ահարեկ մտքին առջեւ պարզեցին մէկիկ մէկիկ, սոսկալի արկածախնդրութեան դըրուագները. Եւ քանի՛ աւելի առաջ կը թափանցէր այս արիւնոտ ցեխին մէջ, չնորհ կը ձչէր. կը կարծէր դպչիլ խայտառակութեան յատակին, և գեռ իրեն այնպէս կուգար թէ հարկ էր ա՛լ աւելի վար իջնել.

Ամէն իրիկուն, նոր մանրամասնութիւն մը կը տեղեկանար, Միշտ իր առջեւ կ'երկարէր ահուելի պատմութիւնը. իրեն. կը թուէր թէ սոսկալի երազի մը մէջ կորսուած էր, որ վերջ չունէր. Առաջին խոստովանութիւնը վայրագ և ջախջախիչ եղած էր, բայց ա՛լ աւելի կը տառապէր ան՝ յաջորդական այն հարուածներէն, այն պատիկ գէպքերէն զորս ամուսինները իրենց բերնէն կը փախցնէին զայրոյթի միջոցին և որոնք կը լուսաբանէին ոճիրը չարաշուք լոյսերով. Օրտկան անգամ մը, այս մայրը կը լսէր իր զաւկին սպանութեան պատմութիւնը և, ամէն օր, այս պատմութիւնը աւելի՛ սարսափելի կը դառնար, աւելի՛ մանրամասն, և ամէն օր իր ականջներուն կը ձչէին զայն աւելի՛ անգթութեամբ և ճայթիւնով:

Երբեմն, Թերէզ խղճահարութենէ կը բըռնուէր, այս գունաւ գէմքին առջեւ, որուն վրայ լոօրէն խոշոր արցունքներ կը հոսէին: Անիկա Լոռանի ցոյց կուտար իր հօրաքոյրը և ակնարկով կը պաղատէր անոր ըր լոէ.

— Ա՛հ, թո՛ղ, կը ձչէր Լոռան բբտօրէն,

լաւ գիտես թէ անիկա չի կրնար մեզ ձեռք
տալ... Ես աւելի՝ երջանիկ եմ քան ան...
Իր դրամը մեր ձեռքն է, պէտք չունիմ ինք-
զինքս նեղելու:

Եւ վէճը կը շարունակուէր, դժնդակ եւ
շառաչուն կերպով, նորէն սպաննելով Գա-
միյը: Ոչ թէրէզը և ոչ ալ Լոռանը չէին հա-
մարձակեր տեղի տալ գթութեան այս մտա-
ծումին առջե զոր երբեմն կ'ունենային ան-
դամալոյժը իր սենեակին մէջը փակելու, վի-
ճարանութեան ատեն, ոճիրին պատմութիւնը
խնայելու համար անոր: Անոնք կը վախնային
թէ զիրար կը սպաննէին, եթէ իրենց միջն
չունենային այս կիսակենդան դիակը, իրենց
դթութիւնը տեղի կուտար իրենց վատասըր-
տութեան առջե: Տիկին Ռաքէնի անասելի
տառապանքներ կը պարտադրէին, որովհետեւ
պէտք ունէին անոր ներկայութեան ինքզինք-
նին պաշտպանելու համար իրենց զառան-
ցանքներուն դէմ:

Իրենց բոլոր բանավէճերը իրարու կը
նմանէին և զանոնք կը մզէին միւնոյն
ամբաստանութիւններուն: Անմիջապէս որ
Գամիյը անունը կ'արտասանուէր, անմիջա-
պէս որ անոնցմէ մէկը կ'ամբաստանէր միւսը
այս մարդը սպաննած ըլլալուն համար, ահա-
ւոր բախում մը առաջ կուգար:

Իրիկուն մը, ճաշի ատեն, Լոռան որ պա-
տրուակ մը կը փնտուէր բարկանալու համար,
գտաւ որ չիշին ջուրը տաք էր. յայտարարեց
թէ տաք ջուրը նողկանք կը պատճառէր իրեն,
և թէ պաղ ջուր կ'ուզէր:

— Սառոյց չկրցայ գտնել, պատասխա-
նեց թէրէզ, չոր մը:

— Լա՛ւ, պիտի չխմեմ, ըստ Լոռան:

— Այս ջուրը լաւ ջուր է:

— Տաք է և ցեխի համ մը ունի, կար-
ծես թէ գետի ջուր է:

թէրէզ կրկնեց.

— Գետի ջուր...

Եւ սկսաւ հեծկլտալ. գաղափարներու
զուգորդութիւն մը տեղի ունեցաւ իր մտքին
մէջ:

— Ինչո՞ւ համար կուլաս, հարցուց Լոռ-
ան, որ կը նախատեսէր պատասխանը և կը
գունատէր:

— Կուլամ, պատասխանեց հեծեծանքով
դեռահաս կինը, կուլամ որովհետեւ... ազէկ
գիտես զուն... Օ՛հ, Աստուած իմ, Աստուած
իմ, զո՞ւն է որ սպանեցիր զայն:

— Կը ստե՛ս, գոչեց մարդասպանը ուժգ-
նորէն, խոստովանէ որ կը ստես... Եթէ եւ
Սէնը նետեցի զայն, պատճառն այն է որ դուն
զիս մզեցիր այս սպանութեան:

— Ե՛ս, Ե՛ս,

— Այո՛, զո՞ւն... Զգիտնալ մի ձևացներ,
զիս մի հարկադրեր քեզի բոնի խոստովանցնե-
լու հշմարտութիւնը: Պէտք ունիմ որ խոս-
տովանիս քու ոճիրդ, ընդունիս քու բաժինդ
սպանութեան մէջ: Ասիկա կը հանդարտեցնէ
զիս և կը թէթեցնէ:

— Բայց ես չէ որ խեղդեցի Գամիյը:

— Այո՛, հազար անգամ այո՛, գուն ես...
Օ՛հ, զարմանք և մոռացում կը կեղծես:
Սպասէ՛, յիշեցնեմ քեզ:

Ելաւ սեղանէն, հակեցաւ գէպի գեռահաս կինը և, կրակ կտրած գէմքով մը, պոռաց անոր երեսին.

— Դուն գետեզերքն էիր, կը յիշե՞ս, և ես քեզի ըսի կամաց մը, «Գետը պիտի նետեմ զայն», Այն ատեն ընդունեցիր դուն և նաւակ մտար... Կը տեսնես որ ինձի հետ սպաննեցիր զայն...

— Ճիշտ չէ... Ես խելագարած էի, չգիտեմ այլեւ թէ ի՞նչ ըրի, բայց երբեք չեմ ուզած սպաննել զայն, Միայն դուն գործեցիր մձիրը:

Այս ուրացումները կը տանջէին Լոռանը: Ինչպէս ան կ'ըսէր, մեղսակից մը ունենալու գաղափարը կը թեթեւցնէր զայն. Եթէ համարձակէր, պիտի փորձէր ապացուցանել ինքն իրեն թէ սպանութեան բոլոր սարսափը թերէզի վրայ կ'իյնար, կինը ծեծելու իղձեր կ'ունենար, խոստովանցնելու համար զայն թէ ինք աւելի յանցաւոր էր:

Սկսաւ երթեւեկել, ճշելով, բանդագուշելով, Տիկ. Ռաքէնի սեւեռուն ակնարկներուն տակ.

— Ա՛հ, թշուառակա՞նը, թշուառակա՞նը, կը կակազէր ան չնչահեղձ կերպով մը, կ'ուզէ խենթեցնել զիս... Է՛հ, իրիկուն մը իմ սենեակս չեկա՞ր բողի մը պէս, գգուանքներով չգինովցուցի՞ր զիս զրդելու համար որ ազատեմ քեզ քու ամուսինէդ, Անհաճոյ կուգար ան քեզի, հիւանդ տղան կը հոտէր, կ'ըսէիր ինձի երբ ես հոս կուգայի քեզ տեսնելու... Երեք տարի առաջ միթէ ես կը մտա-

ծէի՝ այս բոլորին վրայ. միթէ անզգամ մէկն չի ես: Հանդարտ կ'ապրէի իրրեւ պատուաւոր մէկը, ոչ ոքի միասելով, ձանձ մը իսկ պիտի չսպաննէի:

— Դուն սպաննեցիր Գամիյլը, կրկնեց Թերէզ յուսահատ յամառութեամբ մը, որ Լոռանի խելքը զիսէն կը տանէր:

— Ոչ, գուն, քեզի կ'ըսեմ թէ գուն ըսպաննեցիր, յարեց ան ահաւոր շեշտով մը... Գիտե՞ս, մի զայրացներ զիս, կրնայ գէշ վերջանալ... ինչպէս, թշուառական, չե՞ս յիշեր, Դուն ինձի յանձնուեցար բողի մը պէս, այնտեղ, քու ամուսինիդ սենեակին մէջ, զուն հոն ինձի այնպիսի հեշտանքներ ճանչցուցիր որ խենթեցուցին զիս, Թոստովանէ որ այս բոլորը հաշուած էիր գուն, որ գուն կ'ատէիր Գամիյլը և թէ երկար ատենէ ի վեր կ'ուզէիր սպաննել զայն: Կասկած չկայ որ զիս իրրե սիրահար առիր, անոր բախելու և զայն խորտակելու համար:

— Ճիշտ չէ... Ճիւաղային է այդ ըսածք... իրաւունք չունիս մեղադրելու ինձի իմ տկարութիւնս... Ես ալ քեզի պէս կրնամ ըսել, թէ քեզ ճանչնալէս առաջ, պատուաւոր կին մըն էի, որ երբեք չարիք չէի ըրած որևէ մէկուն, եթէ ես քեզ խենթեցուցի, դուն զիս ա՛լ աւելի խենթեցուցիր, Զգիճինք, կը հասկըսա՞ս Լոռան... Ես շատ մեղադրանքներ կրնամ ունենալ քնզի գէմ:

— Ի՞նչ պիտի ունենաս նալիմ ինձի գէմ:

— Ո՛չ, ոչինչ... Դուն չկրցար զիս ազատել ինքնիրմէս, օգտուեցար իմ լքումներէս, դուն

հաճոյք առիր իմ կեանքս դառնացնելէն . . .
Այս բոլորը կը ներեմ քեզի . . . Բայց, ի աէր
Աստուծոյ, մի՛ ամբաստաներ զիս Գամիլի
սպանութեամբ, թու ոճիրդ քեզի պահէ՛, մի
ջանար աւելի ահաբեկելու զիս:

Լոռան ձեռքը վեր առաւ, Թերէզի դէմքին
զարնելու համար:

— Ծեծէ զիս, կը նախընտրեմ ասիկա,
աւելցուց ան, նուազ պիտի տառապիմ:

Եւ ան երեսը երկարեց: Լոռան զսպեց
ինքզինքը, աթոռ մը առաւ և նստաւ դեռա-
հաս կնոջ մօտ.

— Մտի՛կ ըրէ, ըսաւ անոր ձայնով մը
զոր կը ջանար հանգարտ զարձնել, վատու-
թիւն է երբ կը մերժես քու բաժինդ ոճիրին
մէջ: Լաւ զիտես թէ միասին գործեցինք զայն,
գիտես թէ դուն ալ ինծի չափ յանցաւոր ետ:
Ինչո՞ւ համար կ'ուզես աւելի ծանրացնել իմ
բեռս ինքզինքդ անմեղ հանելով: Եթէ դուն
անմեղ ըլլայիր, պիտի չհամաձայնէիր ինծի
հետ ամուսնանալ: Յիշէ այն երկու տարինե-
րը, որոնք սպանութեան յաջորդեցին, կը փա-
փաքի՞ս փորձ մը ընել: Կ'երթամ ամէն բան
կ'ըսեմ կայսերական դատախազին և այն ա-
տեն պիտի տեսնես թէ երկուքս ալ պիտի
դատապարտուինք:

Անոնք սարսուացին, եւ Թերէզ յարեց.

— Մարդիկ պիտի դատապարտեն զիս թե-
րեւս, բայց Գամիլլ լաւ զիտէ թէ ամէն բան
դուն ըրիր . . . Անիկա զիշերը զիս չի տանջեր
այնպէս ինչպէս քեզ:

— Գամիլ հանգիստ կը ձգէ զիս, ըսաւ

Լոռան զունատ և դողդղազին, զուն է որ կը
տեսնես զայն քու մղձաւանջներուդ մէջ, լսե-
ցի քու պուալդ:

— Ատիկա մի ըսեր, զոչեց զեռահաս կի-
նը բարկութեամբ, ես չեմ պուացած, ես չեմ
ուզեր որ ուրուականը գայ:

— Ո՞չ, կը հասկնամ, դուն կը ջանաս քեզմէ
հեռու վանել զայն . . . ես անմեղ եմ:

Իրարու նայեցան ահաբեկ, յոգնատանջ,
վախնալով խեղդուղին դիակը ողեկոչած
ըլլալէն: Անոնց կաիւը այսպէս կը վերջանար
միշտ: Կը բողոքէին իրենք զիրենք անմեղնը-
կատելով: Կը ջանային ինքզինքնին խաբել
վանելու համար գէշ երազները: Անոնց ան-
դադրում ծիգերը կը ձգուէին, կարգով, ժխտելու
սերին պատասխանատուութիւնը, ինքզինքնին
պաշտպանելու, ինչպէս դատարանի մը առջև,
փոխագարձաբար իրարու վրայ ձգելով ամե-
նածանը բեռները: Ամէնէն տարօրինակը այն
էր, որ չէին կրնար խարուիլ իրենց երդումնե-
րէն: Երկուքն ալ կատարելապէս յիշելով ըս-
պանութեան պարագաները: Անոնք խոսու-
վանութիւններ կը կարդային իրարու աշքե-
րուն մէջ, երբ իրենց շրթունքները կը հերքէ-
ին: Տղայական ստախօսութիւններէ: ծիծա-
ղելի հաստատումներէ բազկացած էր բանա-
վէճը այս երկու թշուառականներուն, որոնք
կը սնէին սուտ խօսելու համար, առանց կա-
րենալ ծածկելու թէ կը ստէին: Յաջորդաբար
ամբաստանողի գերը կ'առնէին, և, թէեւ եր-
բեք իրենց վարած դատը արդիւնք մը առաջ
չէր բերեր, սակայն կը վերսկսէին զայն ամէն

իրիկուն, անողոք մոլեգնութեամբ մը : Դիտէին թէ ոչինչ պիտի ապացուցանէին, պիտի չյաջողէին ջնջել անցեալը, և անոնք կը փորձէին միշտ այս ճիգը, կ'անդր ազառնայինշարունակ պատասխանատութեան, խթանուած վիշտէն ու սարսափէն, և նախապէսյազթուած ճնշիչ իրականութենէն :

Ամէնէն շօշափելի շահը զօր կ'ունենային իրենց բանավէճերէն, այն փոթորիկն էր բառերու և ճիշերու, որոնց աղմուկը կը թմրեցնէր զանոնք պահ մը .

Եւ որքան ատեն որ կը տեսէին անոնց զայրոյթները, որքան ատեն որ զիրար կ'ամբաստանէին անոնք, անդամալոյծը իր ակնարկը չէր հեռացներ անոնց վրայէն, Բուռն ուրախութիւն մը կը փայլէր անոր աչքերուն մէջ, երբ Լոռան իր լայն ձեռքը եը վերցներ թերէզի գլխուն վրայ .

XXIX

Նոր փուլ մը յայտնուեցաւ: Թերէզ, վախէն ծայրայեղութեան մղուած, չգիտնալով թէ ուր գտնէր սփոփարար մտածում մը,

սկսաւ բարձրաձայն ողբալ խեղդուածը, Լոռանի առջեւ:

Թանկարծական կքում մը առաջ եկաւ իր մէջ, իր չափազանց լարուած ջիղերը խորտակուեցան, իր չոր և բուռն խառնուածքը մեղկացաւ: Արդէն խանդաղատանքներ ունեցած էր ամուսնութեան առաջին օրերուն: Այս խանդաղատանքները վերադարձան, անհրաժեշտ և ճակատազրական հակազդեցութեան մը պէս: Երբ դեռահաս կինը ջղային իր բովանդակ կորովով պայշարեցաւ Գամիյլի ուրուականին գէմ, երբ բազմաթիւ ամիսներ խուլ բարկութեամբ ապրեցաւ, իր տառապանքներուն դէմ ըմբոստացած, ջանալով բժշկել զանոնք իր էութեան միակ կամեցողութիւններովը: յանկարծ, այնպիսի, յոգնութիւն մը զգաց, որ կքեցաւ և յազթուեցաւ: Այն ատեն, կին դառնալով, նոյնիսկ փոքրիկ աղջիկ, չզգալով այլևս ուժը պրկուելու, տենդագինօրէն ոտքի կենալու իր զարհուրանքներուն դիմաց, զթութեան մէջ նետուեցաւ, արցունքներու և մորմոքումներու, անոնց մէջ յուսալով գտնել քիչ մը թեթեացում: Անիկա փորձեց նպաստաւորուիլ մարմնական և հոգեկան այն տկարութիւններէն ուրոնք զայն կը համակէին: Թերէս խեղդուածը որ տեղի չէր տուած իր զայրոյթներուն առջեւ, տեղի տար իր արցունքներուն առջեւ: Այս պէս, հաշիւով խղճահարութիւններ ունեցաւ, ինքնիրեն ըսելով թէ ասիկա անշուշտ լաւագոյն միջոցն է Գամիյլը հանդարտեցնելու եւ գոհացնելու, ինչպէս այն ջերմեռանդները,

որոնք կը մտածեն խաճնլ Աստուած և թուզութիւն ձեռք բերել անկէ շրթունքներով ազօթելով և քաւութեան խոնարհ կեցուածք առնելով, Թերէզ խոնարհեցաւ, ծեծեց կուրծքը, զղջումի բառեր գտաւ, առանց իր սրտին խորը ուրիշ բան ունենալու քան վախն ու վատութիւնը: Մնաց որ, աեսակ մը փիղիքական հաճոյք կ'առնէր ինքզինք լքելով, ինքզինք զգալով մեղկ ու խորտակուած, վիշտին անձնատուր ըլլալով, առանց դիմադրութեան:

Անիկա տագնապէցուց Տիկին Ռաքէնը իր լալկան յուսահատութեամբ: Անդամալոյցը իր առօրեայ գործածութեան առարկան եղաւ. անիկա իրեն կը ծառայէր որպէս աեսակ մը ազօթարան, կարասի մը որուն առջև կրնար անվախօրէն խոսուովանիլ իր սխալները և անոնց թողութիւնը հայցել: Անմիջապէս որ պէտք կը զգար արտասուելու, հեծեծանքով թեթենալու, կը ծնրադրէր խեղանդամին առջեւ և հոն, կը ճչէր, կը չնչանեղձուէր, մորմոքումի տեսարան մը կը խաղար միս-մինակ որ կը թեթեցնէր անոր սիրոք, ակարացնելով զայն:

— Ես թշուառական մըն եմ, կը կակազէր ան, եւ թողութեան արժանի չեմ: Խարիցի ձեզ, ձեր զաւակը մահուան առաջնորդեցի: Դուք երբեք պիտի չներէք ինձի... եւ սակայն եթէ իմ մէջս կարդայիք դուք այն մորմոքումները, որոնք կը լափեն զիս, եթէ գիտնայիք դուք թէ ինչքան կը տառապիմ, թերես պիտի գթայիք... Ոչ, մի գթաք ինձի հանգէպ: Ես պիտի ուզէի մեռնիլ ձեր ոտքե-

րուն առջեւ, ամօթէն և վիշտէն ճզմուած: Այսպէս կը խօսէր ան ամբողջ ժամեր, յուսահատութենէն յոյսի անցնելով, ինքնազապապարտելով եւ ինքնիրեն ներելով, փոքրիկ հիւանդ աղջկան մը ձայնը կ'առնէր, երբեմն կարծախոս, երբեմն ողբագին. կը փարէր գետինին և յետոյ կը շակուէր, հնազանդելով խոնարհութեան եւ հպարտութեան, զղջումի և ըմբաստութեան բոլոր գաղափարներուն, որոնք իր գլխէն կ'անցնէն, երբեմն, նոյնիսկ կը մոռնար թէ ծնրադրած էր Տիկին Ռաքէնի առջեւ և կը շարունակէր իր մենախօսութիւնը երազի մէջ:

Երբ աղէի մը կը թմրէր իր սեփական խօսքերէն, օտքի կ'ելլէր գեղեռւն և ապուշցած, առանց վախնալու այլես ջղալին հեկեկումէն իր յաճախորդներուն առջեւ: Երբ խղճահարութեան նոր պէտք մը կ'ունենար, կը փութար վեր բարձրանալ և կրկին ծնրադրել հաշմանդամին ոտքերուն առջեւ: Եւ տեսարանը կը վերսկսէր օրական տասն անգամ:

Թերէզ չէր մտածեր երբեք թէ իր արցունքներն ու զղջման ցուցազրումը անասելի անձկութիւններ առլու կոչուած էին իր հօռաքըօջ: Ճշմարտութիւնն այն էր որ եթէ տանջանքի միջոց մը փնտուէին Տիկին Ռաքէնը չարչարելու համար, ապահովաբար, աւելի սարսափելի բան մը պիտի չգտնէին քան խըզճահարութեան ուն թատերախաղը զոր իր եզրօր աղջիկը կը խաղար: Անդամալոյցը կը գուշակէր վշտի այս զեղումներուն տակ պար-

հուած եսասիրութիւնը : Ահռելիօրէն կը տառապէր ան այս երկար մենախօսութիւններէն որոնց հարկադրուած կ'ենթարկուէր ան ամէն վայրկեան , և որոնք միշտ իր առջև կը պատկերացնէին Դամիյլի սպանութիւնը : Զէր կը սար ներել , կը միրճուէր մտածման մը մէջ անողոք վրիժառութեան մը , զոր իր անկարողութիւնը աւելի կը սրէր , և . ամրողչ օրը հարկադրուած էր ան ներողութեան խնդրանքներ , խոնարհ և վատ աղաչանքներ լսել . Պիտի ուզէր պատասխանել . իր եղբօր աղջկան կարգ մը նախադասութիւնները մինչև իր կոռկորգը կը բերէին ջախջախիչ մերժումներ , բայց պէտք է մունջ մնար ան , թոյլ տալով որ թերէզը պաշտպանէր իր դատը , առանց երբեք ընդօիջելու զայն : Ֆէլու և ականջները փակելու անկարելիութիւնը անբացատրելի չարչարանքով մը կը լեցնէր զայն . Եւ , մէկիկ մէկիկ , գեռահաս կնոջ խօսքերը իր մտքին մէջ կը մտնէին , զանդաղ և ողբագին , զայրացուցիչ երգի մը նման :

Պահ մը կարծեց թէ մարդասպանները այս կարգի տանջանք մը կուտային իրեն անդրսթութեան սատանայական մտածումով մը . Պաշտպանութեան իր միակ միջոցն էր փակել աչքերը , անմիջապէս որ իր եղբօր աղջիկը կը ծնրադրէր իր առջև եթէ կը լսէր զայն , գոնէ չէր տեսներ :

Թերէզ . ի վերջոյ , յանդգնեցաւ մինչև իսկ գրկելու իր հօրաքոյրը : Օր մը , զղջումի նոպայի մը մէջ , անիկա անդամալոյժին աչքերուն մէջ գթութեան զգացում մի տեսնել

ձեւացուց . քաշկոտուեցաւ ծունկերուն վերայ , ոտքի կանգնեցաւ , և գոչեց խելայեղ ձայնով մը . «Դուք կը ներէք ինծի , կը ներէք ինծի» , յետոյ , համբուրեց ճակատն ու երեսները խեղճ պառաւին , որ չկրցաւ գլուխը զէպի նտե նետել : Այն պաղ միսը որուն վրայ իր շրթունքները դրաւ թերէզ , բուռն նողկանք մը պատճառեց իրեն : Մտածեց թէ այս նօղկանքը , ինչպէս արցունքներն ու խղմահարութիւնները , իր ջիղերը հանդարտեցնելու լաւագոյն մրջոց մը կը կազմէին . անիկա շարունակեց գրկել զայն ամէն օր , իբրև քաւութիւն , և թեթենալու համար :

— Օ՛հ , ինչքան բարի էք , կը գոչէր աներենն : Կը տեսնեմ որ արցունքներս յուզեցին ձեզ . . . Ձեր ակնարկները գթութեամբ լին . . . փրկուած եմ . . .

Եւ փայփայանքներով կ'ողողէր զայն , գլուխը անոր ծունկերուն վրայ կը գնէր . Կը համբուրէր ձեռքերը , կը ժպտէր անոր երջանիկ կերպով մը , և կը խնամէր զայն բուռն սիրոյ մը արտայայտութիւններովը : Ատեն մը ետք , անիկա հաւատաց այս կատակերգութեան իրականութեան , երեակայեց թէ արդէն թողութիւն ստացած էր Տիկին Ռաքէնէն և անոր հետ կը խօսէր միայն երջանկութեան մասին , զոր կը զգար ինք անոր ներողամտութիւնը ձեռք բերած ըլլալով :

Համբերութիւնը հատած էր անդամալոյժին , Քիչ մնաց մեռնէր : Իր եղբօր աղջկան համբոյրներուն տակ , կը զգար գարշանքի և կատաղութեան այն գառն զգայութիւնը , որ ի-

ըիկուն առաւօտ կը լեցնէր զայն, երբ Լոռան
իր թեերուն մէջը կ'առնէր ան վերցնելու և
պառկեցնելու համար, Հարկադրուած էր են-
թարկուելու պիղծ փայփայանքներուն այս
թշուառականին, որ գաւաճանած էր և սպան-
նած իր զաւակը. չէր կրնար նոյնիսկ ձեռքով
սրբել այն համբոյրները զորս այս կինը կը զե-
տեղէր իր երեսներուն վրայ. Երկար ժամեր կը
զգար ան այս համբոյրները որ կ'արէին զինքը:
Այսպէս է, որ անիկա պուպրիկ դարձած էր Գա-
միլի սպանիչներուն. ձեռքը, պուպրիկ զոր
կը հագուեցնէին, աջ ու ձախ կը դարձնէին, և
կը գործածէին ըստ իրենց պէտքերուն և քը-
մահաճոյքներուն. Անիկա անկենդան կը մնար
անոնց ձեռքը, կարծես թէ թեփ ունեցած ըլ-
լար միայն իր փորոտիքներուն մէջ և սակայն
այս փորոտիքները կ'ապրէին ըմբոստանալով և
կսկծելով Թերէզի կամ Լոռանի ամենափոքր
հպումէն. Ինչ որ ամէնէն աւելի զայրացուց
զայն, այն անողոք հեգնութիւնն եղաւ զե-
ռահաս կնոջ, որ թողութեան մտածումներ կը
կարդար օրպէս թէ, անոր ակնարկներուն մէջ,
մինչ այս ակնարկները պիտի ուղէին շանթա-
հարնել այս ոճրագործումնին: Յաճախ գերագոյն
ճիգեր ըրաւ ան բողոքի ճիչ մը արձակելու
համար և իր բովանդակ ատելութիւնը զրաւ իր
աչքերուն մէջ: Բայց Թերէզ, որուն հաշւոյն
կուղար օրական քսան անդամ կրկնելինքն ի-
րեն թէ ներողութիւն ստացած էր, կրկ-
նապատկեց իր փայփայանքները, չուզելով ո-
չինչ կուհել: Հարկ եղաւ որ անդամալոյնը
չնորհակալութիւններ և սրտազեղումներ ստա-

նայ, զօրն կը մերժէր անոր սիրաբ: Այդ օրէն
սկսած, Տիկին Ռաքէն ապրեցաւ զառն և ան-
կարող գրգռութեամբ մը լեցուած, իր եղբօր
աղջկան զիմաց որ պաշտելի գուրգուրանքներ
կը փնտուէր զայն վարձատրելու համար, ա-
նոր երկնային բարութեան համար, ինչպէս
կ'ըսէր:

Երբ Լոռան հոն ըլլար և իր կինը ծնրա-
դրէր Տիկին Ռաքէնի առջեւ, վեր կ'առնէր զայն
բրտօրէն.

— Կատակերգութիւն չ'ուզեր, կ'ըսէր ա-
նոր, Միթէ ես կուլա՞մ, ես կ'երկրպագե՞մ...
Դուն այս բոլորը կ'ընես զիս յուզելու համար:

Թերէզի խղճահարութիւնները տարօրինակ
կերպով կը յուզէին զայն: Ինքն ա'լ աւելի կը
տառապէր այն օրէն ի վեր որ մեղսակիզը կը
դառնար անոր շուրջը, աչքերը արցունքէն
կարմրած, շրթունքները աղաչաւոր, Այս կնն-
դանի մորմոքումին տեսքը կը կրկնապատկէր
իր ձիգերը, աւելցնելով իր մտատանջութիւնը:
Յաւիտենական կշտամբանք մըն էր կարծես
ան, որ կը շրջէր տունին մէջ: Յետոյ, կը վախ-
նար որ չըլլայ թէ օր մը զզջումը իր կինը մը-
դէր ամէն բան յայտնելու: Պիտի նախընտրէր
որ անիկա մնար փայտացած և սպառնական,
ինքզինք պաշտպանելով զաժանօրէն իր ամ-
բաստանութիւններուն դէմ: Բայց, Թերէզ փո-
խած էր իր գործելակերպը, այժմ սիրայօժար
կը ճանչնար ան օճրին մէջ իրեն ինկած բաժինը,
ինքզինք կ'ամբաստանէր իր բերնովը, թոյլ և
վախկոս վիճակի մը մէջ կ'իյնար, և բուռն ըս-
տորնացումներով փրկութիւն ազերսելու կ'եր-

թար, Այս ընթացքը կը գրգռէր Լոռանը, եւ իրենց բանակախւները, ամէն իրիկուն, աւելի մնշչ և չարաշուք կը դառնային:

— Մտիկ ըրէ, Կ'ըսէր Թերէզ իր ամուսինին, մենք մեծ յանցապարտներ ենք, պէտք է զղջանք, եթէ կ'ուզենք քիչ մը հանգիստ վայելել... Տես, այն օրէն որ կուշամ, աւելի հանդարտ եմ: Ինձի պէս ըրէ, Միասին ըսենք թէ արդարօրէն պատժուեցանք մենք, սոսկաւ ի ոճիր մը գործած ըլլալուս համար,

— Պա՛հ, պատասխանեց կոպտօրէն Լոռան, ըսէ ինչ որ կ'ուզես դուն, ես գիտեմ քեզ, սատանի պէս վարպետ ես և կեղծաւոր: Լա՛ց, եթէ ատիկա կրնայ քեզ զրուցնել: Բայց, կը խնդրեմ, գլուխս միտանիր քու արցունքներովզ:

— Ա՛հ, գէշ ես դուն, կը մերժես խղճակարութիւնը, վատ ես, սակայն, Գամիլը բանեցիր դաւաճանի մը պէս:

— Կ'ուզես ըսել թէ միայն ե՞ս եմ յանցաւորը:

— Ո՛չ, ատիկա չեմ ըսեր, ես յանցաւոր եմ, աւելի յանցաւոր քան դուն: Ես պէտք է ազատէի իմ ամուսինս քու ձեռքերէդ: Օ՛հ, գիտեմ իմ սիսալիս բովանդակ ահագնութիւնը, բայց կը ջանամ անոր ներումը ձեռք բերել, և պիտի յաջողիմ, Լոռան, մինչդեռ դուն, դուն պիտի շարունակես վշտահար կեանք մը վարել... Դուն նոյնիսկ ա՛յնքան սիրտ չունիս, որ խեղճ հօրաքրօջս խնայես քու զզուելի զայրոյթներուդ ցուցագրութիւնը. խղճահարութեան բառ մը իսկ չուղղեցիր անոր:

Եւ ան կ'ողջագուրէր Տիկին Խաքէնը, որ կը փակէո աշքերը, կը գառնար անոր շուրջը, վեր վերցնելով բարձը, որ բարձը կը պահէր անոր գլուխը, եւ հազարումէկ գուրգուրալից խօսքեր կ'ընէր անոր, Լոռանի համբերութիւնը կը հատնէր:

— Ե՛հ, թո՛ղ զայն, կը ձչէր, չե՛ս տեսներ որ քու տեսքդ ու խնամքներդ գարշելի կուգան անոր, Եթէ ձեռքը կարենաք վեր առնել, պիտի ապտակէր քեզ:

Իր կնոջ դանդաղ և ողբագին խօսքերը, անոր համակերպուած ընթացքը հետզհետէ կոյը բարկութիւններու կը մզէին զայն, կը հասկնար թէ ի՛նչ էր անոր գործելակերպը. Թերէզ չեր ուզեր այլսն իրեն հետմիտանալ, կ'ուզէր մեկուսի կենալ իր խղճահարութեանց խորը, խեղջուածին սեղմումներէն ինքզինք ազատելու համար: Ատեն ատեն, ինքն իրեն կ'ըսէր թէ անիկա թերես լաւագոյն նամբան ըռնած էր, թէ արցունքները պիտի բժշկեն զայն իր ահաբեկումներէն և կը սարսուար այն մտածումէն թէ ինք մինակ պիտի տառապէր և պիտի վախնար: Պիտի ուզէր զզալ, գէթ խղճահարութեան կատակերգութիւնը խաղալ փորձելու համար. բայց չեր կրնար գտնել հեծեծանքներն ու անհրաժեշտ բառերը, բռնութեան անձնատուր կ'ըլլար, կը թնցէր Թերէզը բարկացնելու և զայն իրեն հետ մոլեգին խելագարութեան մղելու համար: Դեռահաս կինը կը ջանար անկենզան մնալ, անոր զայրալից նիշերուն պատասխանել լալկան ու հլու խօսքերով և աւելի խոնարհ և զզական դառնալով

որքան ան բիրտ կը վարուէր : Լոռան այս-
պէս մինչեւ կատագութեան կը հասնէր : Անոր
զայրոյթը կատարեալ ընելու համար, թերէդ
ի վերջոյ սկսաւ ներբողել Գամիյլը . և հան-
դիսաբերել իր զոհին առաջբնութիւնները :

— Անիկա բարի էր, կ'ըսէր ան, մենք
որքան անզութեղած ըլլալու ենք որ այս
պատուական սրտին վրայ յարձակեցանք, ա-
նոր՝ որ գէշ մտածում մը երեք չէր ունե-
ցած :

— Բարի էր, այո՛, գիտեմ, կը հեզնէր
Լոռան, ըսիլ կ'ուզես թէ տխմար էր, այս-
պէս չէ՞ . Մոռցա՞ր ուրեմն, կը պնդէիր թէ իր
ամենափոքր խօսքը կը զայրացնէր քեզ, թէ
չէր կրնար իր բերանը բանալ առանց յիմա-
րութիւն մը դուրս տալու :

— Մի ծաղրեր . . . Այդ էր պակաս որ ա-
նարգես այն մարդը զոր սպաննեցիր . . . Դուն
ոչինչ կը ճանչնաս կիներու սրտէն, Լոռան,
Գամիյլը զիս կը սիրէր և ես ալ զայն կը սի-
րէի :

— Կը սիրէի՛ր զայն, ա՛հ, արդարեւ, ահա
գիւտ մը . . . Անշուշտ ամուսինդ սիրելուդ հա-
մար էր որ զիս իբրև սիրահար առիր : Կը յի-
շեմ թէ ինչպէս օր մը կուրծքիս վրայ կը
քաշկոտուէիր ըսելով ինծի թէ Գամիյլը կը
գանեցնէր քեզ, երբ մատներդ կը միրճուէին
անոր միսին մէջ, որպէս թէ կաւ ըլլար ան . .
Օ՛հ, գիտեմ թէ ինչո՞ւ սիրեցիր զիս : Քեզի
պէտք էին աւելի զօրաւոր բազուկներ քան
այդ խեղճ արարածինը :

— Կը սիրէի զայն քրոջ մը պէս: Անիկա իմ
բարերարուհինս զաւակն էր, տկար կազմերու
բոլոր փափկութիւնները ունէր, ազնիւ և վե-
հանձն կը վարուէր, հաճոյակատար ու սիրա-
լիր . . . Եւ մենք սպաննեցինք զայն, Աստ-
ուած իմ, Աստուած իմ :

Կուլար ան ու կր նուազէր : Տիկին Ռա-
քէն սուր ակնարկներ կը ձգէր անոր վրայ,
զայրացած՝ Գամիյլի գովեստը լսելէն արդպի-
սի բերնէ մը : Լոռան, ոչինչ չկընալով ընել
արցունքի այս յորդումին դէմ . կը պատէր
տենդագին քայլերով, գերագոյն միջոց մը
փնտուելով թերէզի խղճահարութիւնները մա-
րելու համար : Իր զոհին մասին խօսուած ա-
մէն լաւ խօսք սուր անձկութիւն մը կը պատ-
ճառէր իրեն . երբեմն իսքն ալ կը տարուէր
իր կնոջ սրտակնեղէք շեշտերէն, իրապէս ինքն
ալ կը հաւատար Գամիյլի առաջբնութիւննե-
րուն և իր ջանքերը կը կրկնապատկուէին :
Բայց, ինչ որ իր համբերութիւնը կը սպասէր,
ինչ որ բանութեան արարքներու կը մզէր զայն,
այն բազդատութիւնն էր զոր խեղուածին
այրին երբեք չէր մոռնար ընել իր առաջին և
երկրորդ ամուսիններուն միջև . միշտ ինպաստ
առաջինին :

— Անշուշտ, այո՛, կը գոչէր ան, անի-
կա աւելի լաւէր քան դուն, պիտի նախընտ-
րէի որ անիկա ապրէր գեռ և գուն անոր տե-
ղը պառկէիր հողին մէջ :

Լոռան ուսերը վեր կ'առնէր նախ :

— Ինչ կ'ուզես ըսէ, կը շարունակէր թե-
րէզ, ոգեսորուելով, թերես չէի սիրեր զայն :

իր ողջութեանը , բայց այժմ կը վերյիշեմ և
կը սիրեմ զայն . . . կը սիրեմ զայն և կ'ատեմ
քեզ , կը հասկնա՞ս : Դուն , ոճրագործ մըն ես ,
դուն . . .

— Պիտի լռե՞ս , կ'ոռնար Լոռան ,

— Իսկ ան , զո՞ւ մըն է ան , պատուաւոր
մարդ մը զո՞ր անզգամ մը սպաննեց : Ա՛հ ,
դուն զիս չես վախցներ . . . Լաւ զիտես թէ
թշուառական մըն ես դուն , վայրագ մարդ
մը , անսիրտ ու անհօգի : Ինչպէ՞ս կ'ուզես որ
սիրեմ քեզ այժմ , երբ ահա ծածկուած ես դա-
միլի արիւնով . . . Գամիյլ ամէն գուրգուրանք
ունէր ինծի հանդէպ և ես պիտի սպաննէի
քեզ , կը հասկնա՞ս , եթէ ասիկա կարենար ող-
ջնցնել Գամիյլը և ինծի վերադարձնել իր սէ-
րը :

— Պիտի լռե՞ս , թշուառական .

— Ինչո՞ւ համար պիտի լռեմ . ճշմարտու-
թիւնն է կ'ըսեմ . թողութիւն ձեռք պիտի բե-
րէի քու արիւնիդ գնովը : Ա՛հ , ո՞րքան կ'ոզգամ
և ո՞րքան կը տառապիմ : Յանցաւորը ես եմ
որ այս եղեանագործը սպաննեց իմ ամուսինա
... հարկ է որ գիշեր մը երթամ և համբուրեմ
այն հողը , ուր կը հանգչի ան : Իմ վերջին հեշ-
տութիւններս կը կազմեն ասոնք ,

Լոռան , զինով , կատղած այն , դաժան
պատկերներէն զորս թերէզ կը պարզէր իր
աչքերուն առջև , անոր վրայ կը խոյանար ,
գետին կը տապալէր զայն և ծունկին տակ
կը սեղմէ . բոռնցքը վեր բարձրացու-
ցած :

— Ատ եր պակաս , կը ճշէր Թերէզ , ձե-

ձէ , սպաննէ զիս . . . Գամիյլ երբեք ձեռք չէ
վերցուցած զլխուս . բայց դուն , դուն ճիւաղ
մըն ես :

Եւ Լոռան , այս խօսքերէն խարազանուած ,
կատաղօրէն կը ցնցէր զայն , կը ծեծէր
զայն , և կասկապուտ կը գարձնէր անոր մար-
մինը իր բասւնցքներով : Երկու անգամ քիչ
մնաց խեղդաման ընէր զայն : Թերէզ կը թուլ-
նար հարուածներուն տակ . դառն հեշտութիւն
մը կը ճաշակէր ծեծ ուտելէն . անձնատուր
կ'ըլլար , կ'ընծայէր ինքզինք և կը գրգռէր իր
ամուսինը որպէսզի ա'լ աւելի չարչարէր զին-
քը : Ատ ալ դարման մըն էր իր կեանքին տա-
ռապանքներուն համար . աւելի լաւ կը քնա-
նար գիշերը , երբ աղէկ ծեծուած ըլլար իրե-
կանը :

Տիկին Ռաքէն կծու հեշտանքներ կը գա-
յելէր , երբ Լոռան կը քաշկռտէր այսպէս իր
եղրօր ազջիկը գետնին վրայ , ոտքի հարուած-
ներով ջարդ ու փշուր ընելով անոր մարմինը :

Ոճրագործին կեանքը ահաւոր էր դարձած ,
այնօրէն ի վեր . որ Թերէզ խղճահարութիւն-
ներ ունեցած ըլլալու գժոխային զիւտն ըրած
էր և բարձրածայն կ'ողբար Գամիյլը : Արև
վալրկեանէն , թշուառականը յաւերժօրէն
ապրեցաւ իր զոհին հետ , ամէն ժամ , անիկա
հարկադրուեցաւ լսել իր կնոջ գովասանքը եւ
ցաւակցութիւնը անոր առջի ամուսինին հա-
մար : Ամենափոքը գէպքը պատրուակ մը կը
գառնար — Գամիյլ աս կ'ընէր , Գամիյլ այսինչ
յատկութիւնն ունէր , Գամիյլ այսինչ կերպով
կը սիրէր : Միշտ Գամիյլ , միշտ վշտահար նա-

խաղասութիւններ, որոնք կ'ողբային Դամիլլի
մահը: Թերէզ իր բովանդակ չարութիւնը կը
գործածէր աւելի անողոք դարձնելու համար
այն չարչարանքը: զոր կը պատճտոէր ան
Լոռանի, ինքզինքն ալ փրկելու համար: Անի-
կա մինչեւ իսկ ամենամտերիմ մանրամասնու-
թիւններու իջաւ, պատմեց իր երիտասարդու-
թեան հազարումէկ չնչին դէպքերը. վշտագին
հառաջանքներով, և այսպէս, խեղդուողին լի-
շատակը խառնեց իր առօրեայ կեանքին իւրաք
քանչիւր քայլին:

Դիակը որ արդէն կը յաճախէր տունը,
բացէ բաց հոն մտցուեցաւ: Նստաւ աթոռնե-
րուն վրայ, նստաւ սեղանին առջեւ, տարած-
ուեցաւ անկողնին մէջ. գործածեց այն կա-
րասինները և այն առարկաները. որոնք հոս-
հոն թափուած էին, Լոռան չէր կրնար պատա-
ռաքաղի մը, խոզանակի մը և որեէ առար-
կայի գպչիլ առանց որ Թերէզ իրեն զգացնէր
թէ Գամիյլ իրմէն առաջ դպած էր անոր: Շա-
րունակ բախնելով իր սպաննած մարդուն, մար-
դասպանը, իվերջոյ, այլանդակ զգայութիւն մը
ունեցաւ որ քիչ մնաց պիտի խենթեցնէր զայն.
անիկա Գամիյլի հետ անդադար բաղդառու-
թեան զրուելէն, Գամիյլի գործածած առար-
կանները գործածելէն, այնպէս երկակալեց թէ
ինքը Գամիյլն էր և կը նոյնանար իր զոհին
հետ: Իր ուղեղը կը զալթէր և այն ատեն կը
նետուէր իր կնոջ վրայ, զայն լուցնելու հա-
մար, այլև լլունելու համար այն խօսքերը ո-
րոնք բանգագուշանքի կը մզէին զինքը: Ի-
շենց բոլոր կափւները հարուածներով կը վեր-
ջանային:

XXX

Եղաւ ատեն մը, երբ Տիկին Ռաքէն, իր
քաշած տառապանքներէն ազատելու համար,
անօթութենէ մեռնելու մտածումն ունեցաւ:
իր քաջութիւնը սպառած էր, աւելի երկար
ատեն չէր կրնար հանգուրժել այն մարտիրո-
սութեան: զոր իրեն կը պարտադրէր մարդա-
պաններուն տեսական ներկայութիւնը. կ'երա-
զէր մահուան մէջ գտնել գերագոյն թեթեա-
ցում մը: Ամէն օր իր անձկութիւնները աւե-
լի բուռն կը դառնային, երբ Թերէզ կը գըր-
կէր զայն, երբ Լոռան իր թեւերուն մէջ կ'առ-
նէր զայն և մանուկի մը պէս անկողին կը
տանէր: Որոշեց ազատիլ այս զգուանքներէն և
այս սեղմումներէն, որոնք սոսկալի զգուանք-
ներ կը պատճառէին իրեն: Թանի որ այլեւ
այն աստիճան չէր ապրեր իր զաւակներուն
վրէժը առնելու համար, կը նախընարէր բո-
լորովին մեռնիլ և մարդասպաններուն ձեռքը
ձգել միայն դիտկ մը, որ ոչինչ պիտի զգար և
որուն հետ կրնային վարուիլ իրենց ուզածին
պիս:

Երկու օր, անիկա մերժեց ամէն ոնունգ,
իր զերջին ուժերը դնելով ակռաններուն սեղ-

մումին մէջ, գուրս նետելով ինչ որ կը յաջողէին անոնք իր բերանը դնել: Թերէզ յուսահատած էր, ինքն իրեն կը հարցնէր թէ ո՞ր սահմանաքարին տակ պիտի երթար արտասւելու և զղալու, երբ իր հօրաքորը հանըլլար ալես, Անվերջանալի ճառեր կը խօսիր անոր, ապացուցանելու համար թէ պէտք է ապրէր, լացաւ, վշտացաւ նոյնիսկ անդրադառնալով իր հին բարկութիւններուն, անդամալոյժին բերանը բանալով այնպէս ինչպէս կը բանան դիմադրող կենդանիի մը բերանը: Տիկին Ռաքէն կ'ընդդիմանար, Դժպհի պայքար մըն էր որ կը մզուէր:

Լոռան կատարելապէս չէզոք և անտարբեր կը մնար, կը զարմանար այն կատաղութեան վրայ, զոր Թերէզ երեւան կը բերէր արգիլելու համար հաշմանդամին անձնասպանութիւնը. Հիմակ որ պառաւ կնոջ ներկայութիւնը անօգուտ էր իրենց, անոր մահր կը բաղձար, Զէր սպաններ զայն բայց քանի որ ան կը փափաքէր մեանի, անհրաժեշտ չէր գտներ անոր մերժել միջոցները:

— Ե՞ն, թո՞ղ զայն, կը պոռար, իր կը նոց, Մեծ հոգէ մը կ'ազատինք... Թերեւս աւելի երջանիկ կ'ըլլանք, եթէ ան հոսչըլլայ ալեւս:

Այս խօսքը, բազմաթիւ անգամներ կրկնուելով Տիկին Ռաքէնի առջեւ, տարօրինակ յուզում մը առւաւ անոր, Վախցաւ թէ չուլ լայ որ Լոռանի յայսր իրականանայ, իր մահէն ետք հանդարտ ու երջանիկ ժամեր վայելեն: Ինքն իրեն ըստ թէ վատութիւն էր

մեանիլ. Թէ իրաւունք չունէր գլուխին առնել երթալ, առանց հանդիսատես ըլլալու չարաշուք արկածախնդրութեան վախճանին: Այն ատեն միայն կրնար մահագիշերին մէջ իջնել, Գամիյլի ըսելու համար. «Վրէժդ լուծուածէ», Անձնասպանութեան մտածումը ծանր եկաւ իրեն, երբ յանկարծ մտածեց այն անգիտութեան մասին զոր գերեզման պիտի տանէր հետք. հոն, ցուրտ և լուս հողին մէջ, պիտի ննջէր ան, յաւէրժօրէն տանջահար այն անստուգութեամբ, որուն պիտի մատնուէր իր գահիճներու պատիժին նկատմամբ: Մահուան քունով մը աղէկ մը քնանալու համար, հարկ էր ամոքուիլ Վրիժառութեան սուր ուրախութեան մէջ, հարկ էր միասին տանիլ գոհացուած ատելութեան մը երազը, երազ մը՝ զոր պիտի հիւսէր յաւէրժութեան ընթացքին: Առաւ այն ուտելիքները զորս իր եղբօրազջիկը կուտար իրեն. համաձայնեցաւ ապրիլ գեռ:

Մնաց որ, յսաակօրէն կը տեսնէր թէ լուծումը չէր կրնար հեռու ըլլալ: Ամէն օր, ամուսիններու կացութիւնը աւելի լարուած, աւելի անհանդուրժելի կը դառնար, Պայթիւն մը որ ամէն բան պիտի խորտակէր, վերահան էր, Թերէզ և Լոռան, ամէն ժամ, աւելի սպառնական կերպով կը ցցուէին իրարու գիմաց, Միմիայն գիշերը չէր որ այլեւ կը տառապէին իրենց մտերմութենէն. իրենց բոլոր օրերը անձկութեան կսկծիչ տազնապներու մէջ կ'անցընէին: Ամէն բան սարսափի և տառապանք դարձած էր իրենց համար, Դժոխքի

մը մէջ կ'ապրէին , զիրար հարուածելով , աւ
ւելի դառն ու անողոք դարձնելով իրենց ը-
րածն ու սսածը , ուզելով մէկզմէկ մղել խո-
րը այն անդունդին զոր կը զգային իրենց
ոտքերուն տակ և միասին իշխալով հօն :

Բաժանումի մտածումն ալ ունեցած էին
երկուքն ալ : Անոնցմէ իւրաքանչիւրը երազած
էր փախչիլ , երթալ քիչ մը հանգիստ գտնել ,
հեռու Փօն-նէօֆ անցքէն , որուն խոնաւու-
թիւնն ու աղտեղութիւնը կը թուէր թէ կազ-
մուած էին իրենց վշտահար կեանքին համար :
Բայց , չէին համարձակեր , չէին կրնար ի-
րարմէ փախուստ տալ , Զիրար չյօշոտել փո-
խադարձաբար , չմնալ հօն տառապելու և տա-
ռապեցնելու համար — անկարելի կը թուէր
անոնց : Ատելութեան և անգթութեան յամա-
ռութիւնը ունէին : Տեսակ մը վանողութիւն և
ձգողութիւն գանոնք կ'անջատէր և կը կեց-
նէր միանգամայն . անոնք կը զգային տա-
րօրինակ զգայութիւնը երկու անձերու , ո-
րոնք կոռւելէ ետք , կ'ուզեն հեռանալ իրար-
մէ և որ սակայն կը վերադառնան շարունակ ,
որ լուտանքներ պօսալու համար իրարու :
Յետոյ , նիւթական խոչընդուներ արգելք
կ'ըլլային իրենց փախուստին , չէին գիտեր
ի՞նչ ընէին անդամալոյթը և ի՞նչ ըսէին հինգ-
շարթի օրուան հիւրերուն : Եթէ փախչէին ,
գուցէ պիտի կասկածէին բանէ մը . այն ատեն
կ'երեակալէին թէ կը հետապնդէին զիրենք և
կը զլիատէին . Եւ կը մնային վատութեամբ ,
կը մնային և կը քաշկոտուէին իրենց գոյու-
թեան զարհուրանքին մէջ :

Երբ Լոռան հօն չէր ըլլար , առաւօտուն
և կէսօրէն ետք , Թերէզ ճաշարանէն խանութ
կ'երթար , մտահօգ և խոռված , առանց զիտ-
նալու թէ ի՞նչպէս լեցնէր այն պարապը ո՞ր
ամէն որ իր մէջ կը փորուէր : Անգործ էր ,
երբ Տիկին Խաքէնի ոտքերուն առկ չէր ար-
տասուեր . Կամ չէր ծեծուեր ու անարգուեր
իր ամուսինին կողմէ : Անմիջապէս որ առան-
ձին կը մնար խանութին մէջ . ընկճում
մը կ'ունանար . մութ կերպարանքով մը կը
դիտէր մարդիկը , որոնք կ'անցնէին մութ և
աղտոտ անցքէն , մահու չափ կը տիրէր այս
մթին նկուղին խորը , որ գերեզման կը հո-
տէր : Վերջապէս խնդրեց Սիւզանէն զալ ամ-
բողջ ցորեկները իր մօտը անցընել , յուսալով
որ այս քաղցր ու գունատ ինեղն արարածին
ներկայութիւնը պիտի հանդարսնէր զին-
քը :

Սիւզան ուրախութեամբ ընդունեց ա-
նոր առաջարկը . անկիա միշտ կը սիրէր զինքը
տեսակ մը յարգալից բարեկամութեամբ . եր-
կար ատենէ ի վեր կը փափաքէր ան զալ ի-
րեն հետ աշխատիլ , երբ Օլիվիէ , իր գրասեն-
եակը կ'ըլլար : Միասին բերաւ իր ասեղնա-
գործը , և , հաշուասեղանին ետին , գրաւեց
Տիկին Խաքէնի թափուր մնացած տեղը :

Թերէզ , այդ օրէն սկսած , երեսի վրայ
ձգեց իր հօրաքոյրը , նուազ յաճախակի վեր
ելաւ անոր ծունկերուն վրայ լալու , և համբու-
րելու համար անոր մեռած երեսը . Ուրիշ զբա-
ղում մը ունէր , նահագրգոռութեան ճիգերով
մտիկ կ'ընէր դանդաղ շաղակրատանքը Սիւ-

գանի, որ իր տունէն, իր միօրինակ կեանքի տափակութիւններէն կը խօսէր, Ասիկա զայն ինքնիրմէն դուրս կը քաշէր, երբեմն կը զարմանար ինքն իր վրայ, որ կը հետաքրքրուէր անմտութիւններով, ինչ որ, յետոյ, դառնօրէն կը ժպտեցնէր զայն,

Քիչ-քիչ, կորսնցուց այն բոլոր յաճախորդները, որոնք խանութ կը յաճախէին, Այսօրէն ի վեր որ իր հօրաքոյրը վերը թիկութոսին մէջ երկարած էր, խանութը թողած էր որ փոփի, փոշիին և խոնաւութեան յանձնած էր ապրանքները, Բորբոսի հոտերը լեցուցած էին խանութը, մամուկներ կախուած էին առաստաղէն, և տախտակամածը գրեթէ երբեք աւլուած չէր: Մնաց որ, ինչ որ յաճախորդները փախցուց, Թերէզի ընդունելութեան տարօրինակ եղանակն էր, երբ վերը կ'ըլլար, Լոռանի կողմէն ծեծուած կամ սարսափի տագնապէ մը ցնցուած վիճակի մը մէջ, և խանութին դրան զանգը ստիպողական կերպով կը հնչէր, Կը հարկագրուէր վար իջնել առանց գրեթէ ժամանակ կորսնցնելու իր մազերը յարդարելու կամ արցունքները սրբելու համար, այն ատեն բրտութեամբ կը ծառայէր յաճախորդին, որ իրեն կը սպասէր, և յաճախ ծառայելու նեղութիւնն իսկ չէր կրեր, փայտէ սանգուխին դլիխէն պատասխանելով թէ ուղուած բանը չունէր այլես, Այս խրտչեցնող ընթացքը յաճախորդները չէր կրնար բանել, Նոյն շրջանակի փոքրիկ գործառուէիները վարժուած ըլլալով Տիկ, Աւաքէնի քաղցրաբարոյ սիրելութիւններուն, քաշուեցան Թե-

րէզի կոպտութիւններուն և խելագար ակնարկներուն առջև, երբ Սիւզանը իրեն հետ առաւ, քայլալումը կատարեալ եղաւ, երկու զեռահաս կիները այլես չխանգարուելու համար իրենց շաղակրատութիւններուն մէջ, այնպէս մը ըրին որ ճամբու դրին իրենց վերջին գնորդները, որոնք դեռ կուգային, Այն ատեն, փերեզակութեան առետուրը մէկ սուխէ չբերաւ տան պէտքերուն, Հարկ եղաւ քառասուն քանի հազար ֆրանքի դրամագլուխին վրայ իյնալ:

Յաճախ, Թերէզ դուրս կ'ելլէր ամբողջ յետմիջօրէններուն, Ոչ ոք գիտէր թէ ուր կ'երթար, Անշուշտ Սիւզանը իրեն հետ առած էր ան, ոչ միայն իրեն ընկերակցելու համար, այլ նաև խանութին հսկելու համար, իր բացակայութեան միջոցին, Իրիկունը, երբ կը վերադառնար, յոգնարեկ, կոպերը ուժասպառումէն սկցած, Օլիվիէյի պզտիկ կինը կը վերագտնէր հաշուասեղանին ետին, ճնշուած, տարտամ ժպիտով մը ժպակլով և միւնոյն դիրքին մէջ, ուր ձգած էր զայն հինգ ժամ առաջ:

Իր ամուսնութենէն հինգ ամիս ետք, Թերէզ սարսափ մը ունեցաւ, Այն սասւգութիւնը ունեցաւ թէ յզի էր, Լոռանէն զաւակ մը ունենալու մտածումը ճիւաղային կը թուէր իրեն, առանց կարենալ ինքնիրեն բացատրելու թէ ինչո՞ւ: Տարտամօրէն կը վախնար թէ խեղդուածի մը ծնունդ կուտար, իրեն այնպէս կուգար թէ իր փորոտիքներուն մէջ կը զգար տարրադագրուած և թուլցած զիակի

մը պաղը։ Ամէն գնով, անիկա ուզեց իր ծութը ազատել այս տղայէն, որ կը սառեցնէր զայն և զոր չէր կրնար աւելի երկար կրել իր մէջ։ Ոչինչ ըստւ իր ամուսինին, և, օր մը, սասակօրէն զրգուելէ ետք զայն, երբ անիկա ոտքը վեր կը վերցնէր իրեն դէմ, փորը ներկայացուց անոր։

Թույլ տուաւ որ զարնէ ան այսպէս, մեռնիը աշքն առնելով։ Հետեւեալ օրը վիժում մը կ'ունենար։

Իսկ Լոռան, ահուելի կեանք մը կը վասրէր։ Յօրեկները անհանդուրժելի երկարութիւն մը ունեալ կը թուէրն իրեն։ անոնցմէ իւրաքանչիւրը միենոյն անձկութիւնները, միենոյն ժանր տաղտուկները կը բերէր, որոնք կը ճզմէին զայն, որոշ ժամերու ջախշախիչ միօրինակութեամբ և կանոնաւորութեամբ։ Անիկա կը քաշկոտուէր իր կեանքին մէջ, ամէն իրիկուն սարսափահար ցորեկուան յիշատակովք և հետեւեալ օրուան սպասումով։ Գիտէր թէ, այսուհետեւ, իր բոլոր օրերը իրարու պիտի նմանէին, և բոլորն ալ հաւասար տառապանքներ պիտի բերէին իրեն։ Եւ ան կը տեսնէր շաբաթները, ամիսները, տարիները, որ կը սպասէին իրեն, մթին և անողոք, որոնքշարքով կուգային իր վրա կ'եյնային և կը խնդդէին զինքը քիչ քիչ։ Երբ ապագան անյոյն է, ներկան զզուելի դառնութիւն մը կ'առնէ։ Լոռան ըմբոսացում չունէր այլեա, կը թուլնար, անձնատուր կ'ըլլար անգոյութեան որ կը համակէր արդէն իր էութիւնը։ Անգործութիւնը կը սպաննէր զայն։

Առառուն իսկ դուրս կ'ելլէր, առանց գիտնալու թէ ուր երթայ, գանած այն մտածումէն թէ նոյնը պիտի ընէ ինչ որ ըրած էր նախորդ օրը, և հակառակ իրեն, բռնազատուած էր կրկին նոյն բանը ընելու։ Իր արուեստանոցը կ'երթար, սովորութեամբ, մենամոլութեամբ։ Գորշ պատերով այս սենեակը, ուրկէ կը տեսնուէր միայն երկնքի ամայի մէկ քառակուսի կտորը, մռայլ տիրութեամբ կը լեցնէր զայն։ Կը թագուէր իր բազմոցին մէջ, թեւելը կտի, և ծանրաբեռն մտածումով։ Մասց որ, արդէն չէր ուզեր ձեռք դպցնել որևէ մէկ վրձինի։ Նոր փորձնը ըրած էր և շարունակ Գամիլլի զէմքը սկսած էր քեքել կտաւին վրայ, ինեւ լագարութեան մէջ չիյնալու համար, ի վերջու իր երանգատուփը անկիւն մը նետեց, բացարձակ ծուլութեան անձնատուր ըլլալով։ Այս բանի ծուլութիւնը անհաւատալի ծանրութիւնն մը ունէր իրեն համար։

Կէսօրէ ետք, ինքզինք կը հարցաքննէր անձկութեամբ, գիտնալու համար թէ։ Ի՞նչ պիտի ընէր, կէս ժամու չափ կը մնար Մազարին փողոցին մայթին վրայ, խորհրդածելով, վարանելով այն ժամանցներուն ժամին զորս կրնար ունենալ։ Անիկա կը մերժէր իր արուեստանոցը բարձրանալու գաղափարը, կ'որոշէր շարունակ կենեկո փողոցն ի վարիշնել, յետոյ քալել քարափներու երկայնքը, Եւ, մինչև իրիկուն, ինքն իր առջե կը յառաջանար, բթացած, յանկարծական սարսուներու մատնուելով, երբ Սէնը կը գիտէր։ Արուեստանոցին մէջ ըլլար թէ փողոցները,

միենոյն ընկճումն ունէր . Հետևեալ օրը . կը վերսկսէր , առաւօտք կ'անցընէր իր բազմոցին վրայ , իսկ յետմիջօրէն՝ քարափներու երկայն-քը դեգերելով : Ասիկա կը տեէր ամիսներէ ի վեր , և կրնար տեել գեռ տարիներ :

Երբեմն . Լոռան կը մտածէր թէ Գամիյլը սպաննած էր , յետոյ , այլես ոչինչ չընելու համար , այժմ , որ ոչինչ կ'ընէր . բոլորովին կը զարմանար որ նման տառապանքներ կը կրէր : Կը փափաքէր երջանիկ ըլլալու պարտադրել ինքզինքը : Ինքնիրեն կ'ապացուցանէր թէ հարկ չկար տառապելու . թէ հասած էր արդէն այն գերագոյն երանութեան , որ կը կայանար ձեռնածալ նստելուն մէջ . և թէ տիմար մըն էր ինքը որ խազաղօրէն չէր վայելեր այս երանութիւնը : Բայց , իր այս տրամաբանութիւնները կը ջախջախուէին իրողութիւններուն առջև . Հարկագրուած էր իր էութեան խորը խոստովանելու թէ իր անգործութիւնը աւելի անողոք կը դարձնէր իր անձկութիւնները , իր կեանքի բոլոր ժամերը տրամագրելով իր յուսահատութիւններուն վրայ մտածելու և խորացնելու անոր անբուժելի դաժանութիւնը : Ծուլութիւնը , անրանի յատուկ այս գոյութիւնը զոր երազած էր . իր պատիժն էր դարձած , Երբեմն , բուռն կերպով կը բաղձար զբաղումի մը . որ պիտի ազատ զայն իր մտածումներէն . Յետոյ . կրկին կը ձգէր ինքզինք , կրկին կ'իյնար ծանրութեան աակ խուլ ճակատագրականութեան , որ կը կաշկանդէր անդեմները . անդեմները կ'իյնար կը զարչարէր զայն :

Իրականին մէջ , այն առեն միայն քեզ մը թեթևացում կը ճաշակէր . երբ Թերէզը կը ծեծէր . Կրեկոյեան : Ասիկա զուրս կը քաշէր զայն իր թմրած վիշտէն .

Իր ամենասուր տառապանքը . Փիզիքական և բարոյական տառապանք , կուգար իրեն այն վերքէն . զոր Գամիյլ բացած էր իր վզին վրալ : Որոշ պահերու մէջ , կ'երևակայէր թէ այս սպին կը ծածկէր իր ամբողջ մարմինը . Եթէ մոռնար անցեալը . հրավառ խայթուածք մը , զոր կը կարծէր թէ կը զգար , իր միսին և իր մրտքին կը յիշեցնէր սպանութիւնը . Զէր կրնար կենալ հայելիի մը առջև , առանց տեսնելու կրկնութիւնը այն երկոյթին , զոր նշմարած էր այնքան ատեն և որ կը զարկուրեցնէր զայն միշտ , իր զգացած յուզումին պատճառով . արիւնը վիզը կը խուժէր . կը գունաւորէր վերքը , որ կը սկսէր կրծել իր մորթը . Այս տարօրինակ վերքը եր վրայ կ'ապրէր . Կ'արթնար , կը կարմրէր և կը խածառէր զինքը ամենափոքր խոզքի մը պատճառով . Կ'ահարեցէր և կը չարչարէր զայն : Ի վերջու , կը կարծէր թէ խեղդուածին ակռաները հոն անասուն մը միրճած էին որ կը լափէր զինքը . Իր զինքն այն մասը ուր սպին կը գտնուէր , կը թուէր թէ իր մարմինին չէր վերաբերեր . Կարծես ստար միս մըն էր զոր այս տեղ փակցուցած էին . թունաւոր միս մը . որ կը փտեցնէր իր սեփական զնդերները . Այսպէս , իրեն հետ ամէն տեղ կը կրէր ան իր ունիրին կենգանի և լավիլզոյ յիշատակը : Թերէզ , երբ Լոռան կը ծեծէր զինքը , կը ջանար

ճանկոտել զայն, ա'լստեղէն . երբեմն իր եղունգները կը միրձէր անոր մէջ և ցաւէն ոռնալ կուտար անոր : Սովորաբար, հեծկլտալ կը ձեացնէր անմիջապէս որ կը տեսնէր խածուածքը, աւելի՝ անհանդուրժելի դարձնելու համար զայն կոռանի համար : Կոռանի վայրագութիւններէն իր առած բովանդակ վրէժինզրութիւնը կը կազմէր այս խածուածքին միջոցով անոր չարչրկումը .

Ածիրուելու ատեն, կոռան յաճախ փորձած էր կարել վիզին այդ մասը, խեղուուծին ակուներուն նշանները ոչնչացնելու համար : Հայելիին առջև, ի երբ կզակը վեր կ'առնէր և կը նշմարէր կարմիր բիծը, օճառի սպիտակ փրփուրին տակ, յանկարծական կատաղութիւններով կը համակուէր, բուռն կերպով ածելին կը մօտեցնէր, միսը կտրելու վրայ . Բայց, ածելիին պաղը իր մորթին վրայ, կը սթափեցնէր զայն . նուազում մը կ'ունենար, հարկադրուած կը նստէր և կը սպասէր . որ իր վախկոտութիւնը անցնէր և ինք կարենար աւարտել սափրուիլը :

Անիկա, իրիկունը միայն կը սթափէր իր թարիրէն, կոյր և տղայական զայրոյթներու անձնատուր ըլլալով . երբ կը յոգնէր թերէզի հետ կոռւելէն և զայն ծեծելէն . անիկա, ինչպէս մանուկները կ'ընեն, ոտքի հարուածներ կուտար պատերուն, կոտրաելիք բան մը կը փնտռէր . Այս բանը կը թեթևնէր զայն . Մասնաւոր տտելութիւն մը ունէր ՚խայտարդէս կատուին՝ Թրանսուայի գէմ որ, անմիջապէս որ կը տեսնէր կոռանը, անդամալոյթին

ծունկերուն վրայ կ'ապաստանէր : Եթէ կուան գեռ սպաննած չէր զայն, պատճառն այնէր, որ չէր համարձակեր սպաննել զայն : Կատուն կը գիտէր զայն խոչոր կլոր աչքերով, որոնք սատանացական սկեռում մը ունէին : Այս աչքերն է, որ, միշտ իր վրայ բացուած, կը զայրացնէին երիտասարդը . կոռան ինքնիրեն կը հարցնէր թէ ի՞նչ կ'ուզէին այս սպիտը, որ երբեք չէին հեռանար իրմէն . ի վերջոյ, ճշմարիտ սարսափներ կ'ունենար, անհեթեթ բաներ երեւակայելով : Երբ սեզանին վըրայ, որևէ ատեն, բանակոփւի մը կամ երկարլուութեան մը միջոցին, յանկարծ, գլուխը դարձնելով . կը նշմարէր աչքերը Թրանսուայի որ կը քննէր զայն ծանր ու անողոք երեսութով մը, կոռան կը տժգունէր, կը կորսնցնէր գըլուգը և կարծես կատուին ճշելու վրայ կ'ըւլար . «Է՛, խօսէ նայինք, ըսէ ինծի գոնէ թէ ի՞նչ կ'ուզես» : Երբ կընար ճշմել անոր մէկ թաթը կամ պոչը, կ'ընէր ատ անարեկ ուրախութեամբ մը, և այն ատեն խեղճ անասունին մլաւիւնը կը համակէր զայն տարտամսարսափով մը, որպէս թէ լսած ըլլար անձի մը վշտի ճիչը : Կոռան, տառապէս, կը զախնար Թրանսուայէն . Մանաւանդ այն օրէն ի վեր որ այս վերջինը կ'ապրէր անդամալուծին ծունկերուն վրայ, ինչպէս անառիկ ամրոցի մը ծոցը, ուրկէ կրնար անպատիժ կերպով կանանչ աչքերը յառել իր թշնամիին վրայ . Պամիյլի սպանիչը տարտամ նմանութիւն մը կը հաստատէր ոյս գրգռուած անտունին և անդամալոյթին միջեւ :

Ինքն իրեն կ'ըսէր թէ կատուն, ինչպէս Տիկին Ռաքէնը, գիտէր ոճիրը և պիտի մատնէր զինքը, եթէ երբեք խօսէր օր մը:

Իրիկուն մը վերջապէս, Ֆրանսուա այնքան սեեռուն կերպով գիտեց Լոռանը, որ ան գրգուելով, վճաեց գործը վերջացնել, ձաշասրահին պատուհանը լայնօրէն բացաւ և եկաւ առաւ կատուն, վիզին մորթէն բռնելով: Տիկին Ռաքէն հասկցաւ. երկու խոշոր արցունքներ հոսեցան իր երեսներն ի վար: Կատուն սկսաւ մոլտալ, պրկուիլ, ջանալով ետին դառնալ և խածնել Լոռանի ձեռքը: Սակայն այս վերջինը անսասան մնաց, երկու երեք անգամ դարձուց զայն, յետոյ իր բազկի: բոլոր ուժովը նետեց զիմացի սեւ պատին, Ֆրանսուա պատին փակաւ, կոտրտեց իր կողերը և ինկաւ կրկին անցքի ապակիներուն վրայ: Ամբողջ զիշերը, եղկելի անասունը քաշկատուեցաւ տանիքին, երկայնքը, խորտակուած քամակով, խռպոտ մլամբւներ արձակելով: Այս զիշերը, Տիկին Ռաքէն արտասուեց Ֆրանսուայի համար, գրեթէ այնչափ, որչափ արտասուած էր Գամիլին համար. Թերէզ Ջլային զժնդակ տագնապ մը ունեցաւ: Կատուին հձծիւնները չարաշուք բան մը ունէին, շուքին մէջ, պատուհաներուն տակ:

Եատ չանցած, Լոռան նոր մտահոգութիւններ ունեցաւ: Սարսափեցաւ կարգ մը փոփոխութիւններէ, զորս նշմարեց ան իր կը-նոջ ընթացքին մէջ:

Թերէզ մռայլ և լռակեց գարձած էր:

Տիկին Ռաքէնի զզջման սրաազեզումնը, չնորհական համբոյրներ չեր շռայլեր այլ ևս. Անդամալոյժին առջեւ պաղ անգթութեան, եսասէր անտարբերութեան ձեւեր կ'առնէր. Կարծես թէ խզճահարութիւնը փորձած ըլլալով, և թէ, խզճահարութիւնը յաջողած չըլլալով թեթեցնել զայն, ուրիշ գարմանի մը գիմած էր: Իր տիրութիւնը արդիւնք էր անշուշտ կետնքը խաղաղեցնելու իր անկարութեան, Նայեցաւ ան անգամալոյժին տեսակ մը արհամարհանքով, ինչպէս անօգուտ առարկայի մը, որ չեր կրնար նոյնիսկ իր ըստփոփանքին ծառայել, Անհրաժեշտ խնամքներ տարաւ միայն անոր անօթութենէ մեռնիլը արգիլելու համար: Այս վայրկեանին սկսած, մունջ, ընկճուած, տան մէջ սկսաւ քաշկոտուիլ, Բազմապատկեց տունէն դուրս ելլելը և շարաթական չորս հինգ անգամ բացակայեցաւ:

Այս փոփոխութիւնները զարմացուցին եւ խուճապի յատնեցին Լոռանը, Կարծես թէ խզճահարութիւնը, նոր ձեւ մը առնելով թերէզի մօտ, այժմ կ'արտալայտուէր այն մռայլ ձանձրոյթովք զոր կը նշմարէր անոր քով: Այս ձանձրոյթը աւելի մտահոգիչ երկցաւ իրեն, քան այն շատախօս յուսահատութիւնը, որով նախապէս կը ճնշէր ան զինքը: Այլևս ոչինչ կ'ըսէր, այլես չեր կառւըտեր իրեն հետ, կը թուէր թէ ամէն բան կը պահէր իր էութեան խորը: Լոռանը սակայն պիտի ուզէր որ անիկա գուրս թափէր իր տառապանքը քան թէ պյապէս ինքն իր վրայ հակած մնար, կը

վախնար որ չըւլայ թէ օր մը անձկութենէն շնչահեղձ, թեթենալու համար, երթարպատմուս ամէն բան քահանայի մը կամ հարցաքննիչ դատաւորի մը:

Այս ատեն, թերէզի յաճախակի տունէն գուրս մեկնումները ահաբեկիչ նշանակութիւն մը ստացան իր աչքին: Մտածեց թէ խորհրդակից մը կը փնտաէր գուրսը և իր մատնութիւնը կը պատրաստէր. Երկու անդամ, ուղեց անոր հետեի, բայց զայն կորսնցուց փողոցներուն մէջ: Սկսաւ նորէն լրտեսել զայն: Սեւեռուն մտածում մը համակած էր զայն: Թերէզ՝ կրած տառապանքէն համրերութիւնը հատած, յայտնութիւններ պիտի ընէր, և հարկ էր բերանը փակել. կասեցնել խոսուանութիւնները անոր կոկորդին մէջ:

XXXI

Առաջան, կուռան, փոխանակ իր արտեսանոցը բարձրանալու, մտաւ դինեվանասի մը մօտ, որ կենեկօ փողոցին աջեց հասա առաւած էր, ոնցքին դիմացը. Անկէց, ոկը ու ժնիել ոյն անձերը, որոնք գուրս կուտ

դային Մազարին փողոցին մայթին վրայ. Թերէզը կը լրտեսէր, նախորդ իրիկունը թերէզ ըսած էր թէ առտուն կանուխ դուրս պիտի ելլէր և անշուշտ իրիկունը միայն պիտի վերադառնար:

Լոռան կէս ժամու չափ սպասեց: Դիտէր թէ իր կինը կ'երթար միշտ Մազարին փողոցէն պահ մը, սակայն, գախցաւ թէ շըլլայ որ խուսափի ան Աէն փողոցէն երթալով: Անցքին մէջ մտնելու և տան ծառուղիին մէջ պահուելու մտածումն ունեցաւ. Մինչ ինքը անհամբեր կը սպասէր, տեսաւ որ Թերէզ անապարանքով մը դուրս կուգար անցքէն, Բայց գոյն կերպաներ հագած էր, և, առաջին անգամն ըլլալով, նշմարեց որ ցոփուհիի մը պէտ կը հագուէր, երկարաքանցը շրջազգեստով մը. կ'օրօրուէր ան մայթին վրայ գրգռիչ կերպով մը, այր մարդոց նայելով. շրջազգեստին առջենի մասը այնքան վեր առնելով, ափին մէջ բանած զայն, որ իր սրունքներուն աջեկի մասը, ամբողջ տոյց կուտար, իր կապով կօշիկներուն և սպիտակ գուլպաներուն հետ: Անիկա վեր բարձրացաւ Մազարին փողոցէն. Լոռան անոր հետեւցաւ:

Օդը մեղմ էր, գեռահաս կինը ծանրօրէն կը քալէր, գլուխը քիչ մը ետե ծռած, մազերը ձգած կռնակն ի վար, Այն մարդիկը որոնք դէմքը աեսած էին անօր, իրենց ետին կը դառնային, կռնակէն աեսնելու համար զայն: Թերէզ բանեց էքոլ-ըլ-Մէտրօինի փողոցը, կուռան զարհութեցաւ. զիտէր թէ ոյդ մատերը, աեղ մը, ոստիկանական պաշտօնաւուն-

մը կար. ինքն իրեն ըստ թէ, ոչ մէկ տարա-
կոյս կար որ իր կինը, ապահովաբար. զինքը
ձեռք պիտի տար. Այս ատեն խօսք տուաւ ինքն
իրեն անոր վրայ խուանալ, եթէ ոստիկա-
նութեան դուռնէն ներս մտնէր ան, աղաչել
անոր, ծեծել զայն ու լոելու բռնադատել:
Փողոցի մը անկիւնը, ոստիկան մը տեսաւ որ
կ'անցնէր, և գողաց այս ոստիկանին մօտե-
նալէն. դրան մը խորութեանը մէջ պահուեցաւ.
յանկարծական վախէ մը բռնուած թէ իսկոյն
կը ձերբակալուէր, եթէ ինքզինք ցոյց տար:
Այս հետապնդութիւնը ճշմարիտ հոգեվարք մը
եղաւ իրեն համար. մինչդեռ իր կինը կը ցու-
ցադրէր ինքզինքը արեին դիմաց, մայթին վր-
քայ. իր քղանցքները քաշկատելէն, անփոյթ
և անպատկառ, ինք անոր կը հետեւէր. գու-
նթափ և սարսուագին. ինքն իրեն կրկնելով
թէ ամէն բան վերջացած էր, պիտի չկրնար
ազատիւ և պիտի գլխատէին զինքը: Խւրաքան-
չիւր քայլ զոր կ'առնէր, զէպի պատուհաս
նետուած քայլ մը կը թուէր իրեն. Վախը
տեսակ մը կուրհամոզում կուտար իրեն, զե-
ռահաս կնոջ ամենափոքր շարժումները իր այս
սուսպութեան վրայ կ'աւելնային, Անոր կը
հետեւէր ինք, և կ'երթար հոն, ուր ան կ'եր-
թար, տանջանքի երթալու նման:

Յանկարծ. Սէն Միշէլ նախկին հրապարա-
կին վրայ գալով, թերէզ ուղղուեցաւ զէպի
սրճարան մը, որ այն առեն Մօսիէօ-լը-Փրէնս
փողոցին անկիւնը կը կազմէր. Նստաւ ան
կիներու և ուսանողներու խումբի մը մէջտեղը,
այլթին վրայ դրուած սեղաններէն մէկուն

առջեւ: Ընտանեբար անոնց բոլորին ձեռքը
սեղմեց: Յետոյ ապսենդ մը ապսպրեց:

Ուրախ կը թուէր. կը խօսակցէր խար-
տեաշ երիտասարդի մը հետ, որ անոր կը սպա-
սէր հոն, անտարակոյս, ժամանակէ մը ի վեր:
Երկու աղջիկներ եկան անոր սեղանին վրայ
ծռեցան և սկսան եղակի խօսիլ իրեն հետ, ի-
րենց խռպոտ ձայնովը: Անոր շուրջ, կիները
սիկարէթներ կը ծխէին, մարդիկը կը համբու-
րէին կիները փողոցին մէջտեղը, անցորդնե-
րուն առջեւ, որոնք իրենց գլուխն իսկ չէին
դարձներ: Կոշտ խօսերը, լիաշուրթն ծիծաղ-
ները մինչեւ Լոռանի կը հասնէին, որ անշարժ
մնացած էր հրապարակին միւս կողմը, կա-
ռատան մը դրան ներքեւ:

Երբ թերէզ լմցուց իր ապսենդը, ոտքի
ելաւ, առաւ խարտեաշ երիտասարդին թեւը և
Լո Հարփ փողոցն ի վար իջաւ: Լոռան անոնց
հետեւեցաւ մինչեւ Սէնթ. Անտրէ-տէ-զ'Առ: Հոն,
աեսաւ որ անոնք կահաւորուած տուն մը մը-
տան, Խճուղին մէջտեղը կեցաւ, աչքերը վեր
վերցուցած, տան ճակատը գիտելով: Իր կինը
տեսնուեցաւ պահ մը երկրորդ յարկի բաց
պատուհանէն: Յետոյ, կարծեց նշմարել խար-
տեաշ երիտասարդին ձեռքերը, որոնք կը սա-
հէին թերէզի հասակն իվար: Գատօւհանը գոց-
ուեցաւ չոր աղմուկով մը:

Լոռան հասկցաւ: Առանց աւելի սպասե-
լու, հանդարտօրէն մեկնեցաւ, վստահութիւն
առած և երջանիկ:

— Պահ, կ'ըսէր ինքնիրեն, քարափն ի
վար իջնելով, աւելի լաւ է ասանկը: Այսպէս

ուրեմն, զբազում մը ունի ան, չարիքի մասին չի մտածեր ալ... Անիկա շատ աւելի նրբամիտ է քան ես:

Ինչ որ կը զարմացնէր զայն, այն էր թէ առաջին անգամ ինք չէր նեառուած մոլութեան մէջ, Կրնար հոն դարձան մը գտնել սարսափին դէմ: Չէր մտածած այդ մասին, որովհետեւ իր միօը մեռած էր, և իր մէջ չէր զգար շուայառւթեան ամենափոքր տխորժակը: Իր կնոջ անհաւատարմութիւնը կատարելապէս անտարբեր կը ձգեր զինքը: արիւնի կամ ջիզերու ոչ մէկ ըմբսառութիւն կը զգար այն մտածումին առջեւ թէ՝ ուրիշ մարդու մը բազուկներուն մէջ կը գտնուէր թերէզ: Ընդհակառակն, ասիկա զուարձալի կը թուէր իրեն: Իրեն այսպէս կուգար թէ ընկերոջ մը կնոջը հետեւած էր ինքը և կուշտ մը կը ինդար որ այս կինը կը խաբէր իր ամուսինը: Թերէզ օարական դարձած էր իրեն, այն աստիճան, որ այլևս չէր զգար անոր ապրիլը իր սրտին մէջ: Հարիւր անգամ պիտի ուզէր ծախնել եւ ուրիշին յանձնել զայն, ժամ մը հանգիստ վայելելու համար:

Սկսաւ դեգերիլ, ճաշակելով այն յանկարձական և երջանիկ հակազդեցութիւնը որ զարհուրանքէն խաղաղութեան մէջ նետած էր զայն: Գրեթէ շնորհակալ կ'ըլլար իր կնոջմէն, որ սիրահարի մը մօտ գացած էր, Երբ ինք կը կարծէր թէ ոստիկանական քօմիսէրի մը քովը կ'երթար: Այս արկածը բոլորովին չը նախատեսուած ելք մը ունեցաւ, որ հաճելի կերպով մը կը զարմացնէր զայն: Ինչ որ

յստակօրէն տեսաւ այս բոլորին մէջ, այն էր թէ զոհը տեղը գող ելած էր, և թէ զետք եր իր կարզին անձնատուր ըլլար մոլութեան, տեսնելու համար թէ մոլութիւնը պիտի չթեթեւցնէ՛ր զինքը, իր մտածումներ ընդարձացնելով:

Իրիկունը, Լոռան, խանութ զալով, որոշեց որ քանի մը հազար ֆրանք պահանջն իր կնոջմէն և ամէն միջոցի դիմէ զանոնք ձեռք բերելու համար: Կը մտածէր թէ մոլութիւնը ուուղի կը նստի այր մարդու մը համար: տարատմօրէն կը բազմար եակատագրին այն ցնծուկիներուն, որոնք կրնան ծախնել ինքինք նին: Համբերութեամբ սպասեց Թերէզի, որ դեռ չէր վերադարձած: Երբ հասաւ, Լոռան քաղցրաբարոյ ձեեր առաւ, չխօսեցաւ անոր առտուան իր լրտեսութեան մասին: Թերէզ զինով էր քիչ մը: գէշ կապուած իր զգեստներէն կը բարձրանար ծխախոտի և խմիչքի այն հոտը, որ սրաբառները կը լեցնէ: Սաստիկ յոգնած, գէմքը ծածկուած էր կապոյտ շնրտերով, կը դեղնէր, ցորեկուան ամօթալի խոնջէնքն թմրած:

Ճաշը լուս անցաւ: Թերէզ չկերաւ: Աղանդերի պահուն, Լոռան արմուկները տեղանին վրայ գնելով, համարձակ շեշտով մը հինգ հազար ֆրանք սւզեց անկէ:

— Ո՛չ, ըստ ան չոր մը: Եթէ քեզ ազատ ձգէի, մերկ պիտի ձգէիր մեզ... Զե՞ս զիտեր մեր կացութիւնը: Ծիտակ դէպի թշուառութիւն կ'երթանք:

— Կրնայ ըլլալ, յարեց ան, հանդարձո-

թէն. միւնոյնն է ինծ համար, դրամ կ'ուզեմ ես:

— ԱՇ, հազար անգամ ո՞չ... Պաշտօնէդ ելար, խանութի առևտուրն ալ բնաւ չի քալեր, և օժիտիս եկամուտներովը չէ որ պիտի կրնանք ապրի, Ամէն օր դրամագլուխին ձեռք կը զարնեմ, քեզ ապրեցնելու և քեզի տալու համար ամսական այն հարիւր ֆրանքը զոր խլեցիր ձեռքէս: Աւելի բան մը չեմ կրնար տալ, կը հասկնա՞ս: Անօգո՞ւտ է:

— Մտածէ՛, ասանկ մի մերժեր: Քեզի կ'ըսեմ թէ հինգ հազար ֆրանք կ'ուզեմ ես և պիտի ստանամ, դուն պիտի տաս անոնք ինծի, ինչ որ ալ ըլլայ:

Այս խաղաղ յամառութիւնը զայրացուց թերէզը և անոր համբերութիւնը սպառեց.

— Ահ, գիտեմ, պօռաց ան, դուն կ'ուզեմ վերջացնել այնպէս ինչպէս սկսար... Չորս տարի է որ կը պահենք քեզ, Դուն մեր տունը ուրիշ բանի համար չեկար, եթէ ոչ ուտելու և խմելու համար, և, այն օրէն ի զեր, մեր վրայ բռո ես: Պարոնը ոչինչ չ'ըներ, Պարոնը այնպէս մը կարգադրած է գործը որ իտ միջոցներովս ապրի, ձեռքերը ծալլած... ԱՇ, բան մըն ալ չեմ տար, ո՞չ մէկ սու... կ'ուզեմ որ քեզի ըսեմ թէ դուն...

Եւ անիկա ըսաւ բառը, Լոռանը սկսաւ խնդալ ուսերը վեր առնելով, Գոհացաւ ըսելով:

— Ալուսօ՛ր բառեր կը սորվիս այն շըրջանակին մէջ, ուր այժմ կ'ապրիս զուն:

Միակ ակնարկութիւնն եղաւ ասիկա, զոր

Լոռան թոյլ տուաւ ինքն իրեն ընելու Թերէզի սէրերուն: Այս վերջինը գլուխը շտկեց ուժգնորէն և ըսաւ կծու չեշտով մը.

— Ամէն պարագայի մէջ, ոճրագործներու հետ չեմ ապրիր.

Լոռան խիստ տժգունեցաւ: Վալրկեան մը լոռւթիւն պահեց, աչքերը իր կնոջ վրայ սեռած: յետոյ զողգղագին ձայնով մը.

— Մտիկ ըրէ, աղջիկս, ըսաւ ան, զիրաք չվշտացնենք: ատիկա ոչ մէկ արժէք ունի, ոչ քեզի համար, ոչ ինծի համար: Թաջութիւնը սպառած է ալ, Խոհեմութիւն է համաձայնիլ, եթէ չենք ուզեր որ դժբախտութիւն մը հասնի մեզի: Քեզմէ հինգ հազար ֆրանք ուզեցի, որովհետև պէտք ունիմ անոր: Կըրնամ նոյնիսկ քեզի ըսել թէ կը մտածեմ զանոնք գործածել մեր անգորութիւնը սպահովելու համար:

Տարօրինակ ժպիտ մը ունեցաւ և շարունակեց:

— Քեզ տեսնեմ, խորհ՛, վերջին խօսքդ տուը ինծի:

— Ամէն բան խորհուած է, պատասխանեց գեռահաս կինը, ըսի քեզի: ոու մը իսկ չեմ կրնար տալ:

Իր ամուսինը ուժգնորէն ոտքի կանգնեցաւ, Թերէզ վախցած թէ ծեծ պիտի ուտէ, կծուեցաւ, վճռեց որ տեղի պիտի չտայ անոր հարուածներուն տակ: Բայց, Լոռան իրեն շմօտեցաւ իսկ, գոհացաւ միայն անոր յայտարարելով պահ մը թէ կեանքէն ձանձրացած էր և թէ պիտի երթալ պատմելու սպանութեան

Պատմութիւնը թողին ոստիկանական քօմի-
սերին :

— Զիս ծալրայեղութեան կը մզես , ըսաւ
ան , անհանդուրժելի կը դարձնես կեանքս : Կը
նախընտրեմ վերջ տալ անոր ... Երկութս ոլ
պիտի դատուինք ու դատապարտուինք : Ահա՝
բռլորը :

— Կը կարծես թէ զիս կը վախցնե՞ս ,
պօռաց անոր իր կինը : Ես ալ քեզի չափ ձանձ-
րացած եմ : Ես է որ պիտի երթամ ոստիկա-
նական քօմիսէրին մօտ , եթէ գուն չերթաս .
Ահ , լաւ , ես պատրաստ եմ քեզ հետեւելու
կառավինտատին վրայ . վատապարտութիւն չու-
նիմ ես ... Օ՞ն , ինձի հետ եկուր քօմիսէրին
մօտ :

Թերէզ ոտքի ելած էր , գէպի սանդուխ
կ'ուղղուէր արդէն .

— Այդպէս , կակազեց լոռան , միասին
երթանք :

Երբ վար , խանութ իջան , իրարու նայե-
ցան , մտահոգ և զարհուրած , Անոնց թուեցաւ
թէ զիրենք գետին գամած էին , Ան քանի մը
երկվայրկեանը , ուր անոնք փայտէ սանդու-
խէն վար իջած էին , բաւական եղած էր ցոյց
տալու , փալակի մը պէս , խոստովանութեան
հետեւանքները : Միենոյն ժամանակի մէջ տե-
սան անոնք ոստիկանները , բանտը , ոճրագատ
Ատեանը , կառավինտատը , այս բոլորը մէկ , յան-
կարծակի և յստակ : Եւ , իրենց էսութեան
խորը , մարելք կը զգային . կը փորձուէին ի-
րարու ոտք նետուիլ , պազատելու համար որ
մնան , բայն մը չյայտնեն : Վախր և շփոթու-

թիւնը անշարժ պահեցին զանոնք երկու չ-մ
երեք վայրկեան . Նախ Թերէզն եզաւ որ ա-
աջին անգամ որոշեց խօսիլ .

— Թէեւ , սա կայ որ , ըսաւ ան , շա-
յիմար եմ որ այս գրամի մասին կը վիճիմ
հետգ : Օր մը չէ որ մը պիտի ուտես զայն .
Աւելի լաւ է , որ անմիջապէս տամ :

Անիկա չփորձեց աւելի ծածկելու իր պար-
առւթիւնը . Նստաւ հաշուասեղանին վրայ եւ
հինգ հազար ֆրանքի վճարագիր մը ստորագը-
րեց զոր Լոռան պիտի գանձէր դրամատիրոջ
մը քովէն . Այդ իրիկուն , այլես քօմիսէրի մա-
սին խնդիր չեղաւ :

Անմիջապէս որ Լոռան գրպանը գրամ
ունեցաւ , գինովցած , ցոփուհիներուն յաճա-
խեց , քաշկառուեցաւ խելագար և ազմկարար
կեանքի մը մէջ :

Գիշերը տուն չէր գար , ցորեկը կը քը-
նանար , գիշերը կը յըջէր . զօրաւոր յուզում-
ներ կը փնտուէր , կը ջանար իրականութենէն
խուսափիլ : Բայց ա'լ աւելի ընկճուեցաւ . Երբ
իր շուրջը կը պօռային , անիկա կը լսէր այն
զարհուրելի մեծ լուսթիւնը . որ իր մէջն էր .
Երբ տարփուհի մը կը գրկէր զայն , երբ իր
գաւաթը կը պարզէր . յագեցումին խորը ուրիշ
բան չէր գտներ , եթէ ոչ ծանր տիսրութիւն
մը . Յայրատութիւնը և որկրագէտութիւնը իր
գործը չէին այլևս . իր էութիւնը սառած ըլ-
լալով , որպէս թէ ներքնապէս փայտացած ըլ-
լար , կը ջղագրգռուէր համբոյրներու տակ և
կերտսւմներու մէջ . Նախապէս գանած , չէր
յաջողեր երբեք երեակալութիւն ի յայտ բե-

բել, իր զգայարանքներն ու ստամոքսը դրդուել։ Թիշ մը աւելի կը տառապէր ինքզինք շուայտութեան բռնադատելով, և այս էր բուլորը, Յետոյ, երբ տուն կը վերադառնար, երբ կը տեսնէր Տիկ։ Ռաքէնն ու Թերէզը, իր յոգնութիւնը զարհուրանքի ահաւոր տագնապներու կը մատնէր զինքը։ Կ'երգնուր այն ատեն այլևս դուրս չելլել. մնալ իր տառապանքին մէջ, անոր մէջ վարժուելու և անոր յաղթելու համար։

Միւս կողմէ, Թերէզ աւելի քիչ դուրս ելաւ։ Ամբողջ ամիս մը, կոռանի պէս ապրեցաւ ան, մայթերուն վրայ, սրճարաններուն մէջ, իրիկունը, վայկեան մը տուն կը դառնար, կերակուր կը կերցնէր Տիկ։ Ռաքէնի, կը պառկեցնէր զայն, և մինչև հետեւեալ օրը կը բաթակայէր։ Թերէզ և իր ամուսինը անգամ մը չորս օր զիրար չտեսան։ Յետոյ, խոր գարշանքներ ունեցաւ Թերէզ, զգաց որ մոլութիւնն ալ չէր յաջողուեր իրեն ինչպէս խզմահարութեան կատակերգութիւնը։ Ի զուր քաշկատուած էր Լաթէն թաղին կահաւորուտծ բոլոր պանդոկները, ի զուր վարած էր աղտոտ և աղմկարար կեանք մը։ Իր ջիզերը խորտակուած էին. շուայտանքը, փիզիքական հաճայքները բաւականաշափ բուռն ցնցումներ չէին տար իրեն այլևս, մոռացում առաջ բերելու համար։ Անիկա մէկն էր այն գինովներէն որոնց այրած քիմքը անզգայ կը մնայ ամեսնազօրաւոր ըմպէլիներու կրակին տուկ։ Անզգայ կը մնար յայրատութեան մէջ, և իր սիրահարներուն քով այլևս ձանձրոյթ և յոգ-

նութիւն կը գտնէր։ Այն ատեն ձգեց զանգնք. ինքն իրեն ըսելով թէ անօգուտ էին ալ. Յուսահամական ծուլութեան մը մատնուեցաւ, որ զայն տունը պահեց, աղտոտ շրջազգեստով, առանց սանարուելու, աղտոտ դէմքով ու ձեռքերով, կեղարին մէջ թաղուցաւ։

Երբ երկու մարդասպանները այսպէս գէմ գիշաց եկան. յոգնած, սպասելով իրարմէ աղատելու բոլոր միջոցները. հասկցանթէ կը սւելու ուժը պիտի շաւնենային այլևս. Զեղխութիւնը չէր հանգարանցուցած զիրենք և կրկին նետած էր՝ իրենց անձկութիւններուն մէջ, կրկին անցքի ցուրտ և խոնաւ բնակարանին մէջն էին, և, այսուհետեւ, հոն կը գտնուէին բանտարկեալներու նման, որովհետեւ յաճախ փորձած էին ֆրկութիւնը. և երբեք չէին կրցած խորտակել այն արիւնոտ կապը որ կը կաշկանդէր զիրենք։ Զմտածեցին նոյնիսկ այլևս անկարելի ճիզ մը փորձելու մասին. իրողութիւններուն կողմէ այնպէս մը իրարու մղուած. ճգմուտծ և իրար կապուած զգացին, որ գիտակցեցան թէ որևէ ըմբուտութիւն ծիծաղելի պիտի ըլլար. Վերստացան իրենց հասարակաց կեանքը, բայց իրենց ատելութիւնը մոլեզին կատաղութեան փոխուցաւ։

Երեկոյեան կորիւնները վերսկսան, Թէեւ, հարուածներն ու ճիշները կը տեսէին ամբողջ օրը. Ատելութեան եկաւ աւելնալ կասկածանքը և ասիկա խենզեցուց զանոնք լման մը.

Մէկզմէկէ վախցան. Հինգ հազար ֆրանք

ուզելու յաջորդող ռեսարանը կրկնուեցաւ շուտով, իրիկուն տուաւու: Անոնց սեւեռուն դաղափարը այն էր որ կ'ուզեցին փոխադարձբար ձեռք տալ զիրար: Այդ մտածումէն անդին չէին կրնար երթալ: Երբ անոնցմէ մէկը խօսք մը կ'ըսէր, շարժում մը կ'ընէր, միւս որ կ'երեւակայէր թէ անիկա ծրագրած էր ոստիկանական քօմիսէրին քովն երթալ: Այն ատեն, կը կոռւէին կամ կը պաղատէին իրարու: Իրենց զայրոյթին մէջ, անոնք կը ճշէին թէ պիտի վազէին ամէն բան յայտնելու: զիրար կը զարհուրեցնէին մեանելու աստիճան: յետոյ, կը սարսուային, կը նուաստանային և դառն արցունքներով կը խոստանային իրարու լուս մնալ: Ահաելիօրէն կը տառապէին: բայց քաջութիւնը չէին զգար իրենց մէջ բուժուելու, կարմրած երկաթը վերքին վրայ գնելով: Եթէ կը սպառնային իրարու խոստովանիլ ոնիրը, զիրար ահարեկելու համար էր միայն և անոր գաղափարը վանելու համար, որպինետեւ երբեք ուժը պիտի չունենային խոստովանելու և պատիժին մէջ փնտուելու իսպաղութիւնը:

Աւելի քան քսան անդամ, մինչեւ ոստիկանական քօմիսէրութեան դուռը գացին, մէկը միւսին ետեւէին: Երբեմն կուանն էր որ կ'ուզեց խոստովանիլ ոնիրը, երբեմն թերէզն է որ կը վազէր անձնատուր ըլլալու: Եւ միշտ փողոցին մէջ իրար կը գտնէին, և կը վճռէին միշտ սպասել զեռ, անորգանքներ և բուռն խնդրանքներ փոխանակելէ ետք:

իւրաքանչիւր նոր սագնագ աւելի կասու

կածու և աւելի խուժզուժ կը դարձնէր զանոնք:

Առաւետէն մինչեւ իրիկուն կը լրտեսէին զիրար: Լուան չէր հեռանար այլիս անցքի բնակարանէն, և թերէզ թոյի չէր տար որ գուրս ելլէր ան տառնձին: Անոնց կասկածները, խոստովանանքի անոնց զարհուրանքը իրարու միացուցին զանոնք դժնդակ մտերմութեան մը մէջ: Իրենց ամուսնութենէն իվեր, անոնք երբեք այնքան սերտօրէն կապուած չէին ապրած իրարու հետ, և երբեք այնքան տառապած չէին: Բայց, հակառակ իրարու պարտադրած անձկութիւններուն, զիրար աչքէ չէին հեռացներ, կը նախընտրէին աւելի սուր ցաւերու հանգուրթել քան մէկ ժամով ևսկ իրարմէ բացակայիլ: Եթէ թերէզ իսանութ իջնէր, կուան անոր կը հետեւէր, զախնալով որ չըլլայ թէ յաճախորդի մը հետ խօսի, երբ թերէզ գուռը կանգնէր, անցքէն անցնողները զիտելով: Կուան անոր քով կը կենար, տեսնելու համար թէ մէկուն հետ չէր խօսներ: Հինգչարթի իրիկուն, երբ հիւրերը կուգային, մարդասպանները աղերսագին նայուածքներ կը փոխանակէին: սարսափով մտիկ կ'ընէին իրարու, իւրաքանչիւրը սպասելով իր մեղակիցին խոստովանութեան, սկսուած նախադասութեան մը կասկածելի իմաստ մը տալով:

Պատերազմական նման վիճակ մը չէր կրնար տեւել աւելի երկար:

Թերէզ և կուան, իւրաքանչիւրը իր կողմէն, սկսան երազել նոր ոնիրով մը աղասիլ իրենց

առաջին ոճիրին հետեւանքներէն։ Բացարձակապէս անհրաժեշտ էր որ իրենցմէ մէկը անհետանար, որպէսզի միւսը քիչ մը հանգիստ վայելէ։ Այս խորհրդածութիւնը միւնոյն ժամանակ ունեցան անոնք։ երկուքն ալ զգացին անջատումի մը ստիպողական անհրաժեշտութիւնը, երկուքն ալ յաւիտենական բաժանում մը ուղեցին։ Սպանութիւնը որ իրենց միաքնինկաւ, թուեցաւ իրենց նակատազրական, բնական և Գամիրյլի սպանութեան բռնի մէկ պարտադրութիւնը։ Նոյնիսկ քննութեան իսկ շրբին զայն, անոր ծրագիրը ընդունեցին փրկութեան իրեւ միակ միջոցը։ Լոռան վըճաց սպաննել թերէզը, որովհետեւ թերէզ կը նեղէր զինքը, և կրնար մէկ բառով կորուտի մասնել և թէ անտանելի ատռապանքներ կը պատճառէր իրեն։ Թերէզ որոշեց սպաննել Լոռանը միւնոյն պատճառներով։

Սպանութեան մը համար տրուած որոշումը քիչ մը հանդարտեցուց զանոնք։ Իրենց միջոցները ձեռք առին, Մնաց որ, տեսդի մէջ կը գործէին, առանց շատ խոհեմութեան, տարտամօրէն միայն կը մատածէին գործուած սպանութեան մը հաւանական հետեւանքներուն մասին, առանց փախուստն ու անպատիթ մնալը ապահովելու։ Անզիմադրելիօրէն կը զզային զիրար սպաննելու պահանջը, այս պահանջին կը հնազանդէին մոլեգին անբանաներու պէս։ Անոնք չէին յանձնուեր իրենց առաջին ոճիրին համար, զոր այնքան վարպետօրէն պահեցին, և կիւյոգինի վտանգին ընդառաջ կ'երթային երկրորդ ոճիր մը գործե-

լով, զոր չէին մտածեր ծածկել։ Իրենց բանածայս ընթացքին մէջ հակասութիւն մը կար, զոր երբեք չէին տեսներ իսկ ։ Իրենք իրենց կ'ըսէին միայն թէ, եթէ յաջողէին փախուստալ, արտասահման կ'երթային կ'ապրեին, ամբողջ դրամը միասին առնելով։ Թերէզ, տասնըհինգ քսան օրէ իզեր, քաշած էր իր ժիտէն մնացած քանի մը հազար ֆրանքը, և զանոնք փակած զարանի մը մէջ զոր զիտէր Լոռան, Վայրկեան մը իսկ վնորհեցան իրենք իրենց թէ ի՞նչ պիտի ըլլար Տիկ։ Ռաքէնը։

Լոռան, քանի մը շաբաթ առաջ, հանգիպած էր գոլէժի իր հին ընկերներէն մէկուն, որ կ'աշխատէր թունաբանութեամբ զբաղով հոչակաւոր քիմիագէտի մը քով։ Այս ընկերը տարած էր զայն այն աշխատանոցը ուր կ'աշխատէր ինք և ցոյց տուած անոր գործիքներ և զեղեր՝ իրենց անուններով։ Իրիկուն մը երբ վճռեց սպանութիւնը, Լոռան, մինչ թերէզը իր առջև գաւաթ մը շաբարջուր կը խմէր, յիշեց թէ այն աշխատանոցին մէջ տեսած էր կաւուազէ շինուած փոքրիկ սրուակ մը, որ բրուսիական թթու կը պարունակէր։ Մտաբերելով, ինչ որ իր ընկերը ըսած էր իրեն ահաւոր ազգեցութեանը վրայ այս թոյնին, որ կը շանթահարէ և քիչ հետք կը ձգէ, խորհեցաւ թէ իրեն պէտք եղած թոյնն էր ան։ Հետեւեալ օրը, յաջողեցաւ խոյս տալ տունէն, այցելեց իր ռարեկամին, և, անոր ետին զարձած մէկ պահուն, զոյցաւ կաւաւազէ պղտիկ սրուակը։

Միւնոյն օրը, Թերէզ օգտուելով Լոռանի

բացայութենէն, որել տուաւ խոհանու-
շի խոշոր գանակ մը, որով շաքար կը կառ-
րէին, և որ կոտրած բնրան մը ունէր. Պա-
հեց դանակը սպասագարանի մէկ անկիւնը:

XXXII

Հետևեալ հինգշաբթին, «Թաքէններու մօա
երեկոյթը», ինչպէս կը շարունակէին կոչել
հրաւիրեալները իրենց հիւրընկալ ընտանիքը,
մասնաւոր զուարթութիւն մը ունեցաւ. երե-
կոյթը երկարեցաւ մինչև ժամը տասնըշէկ-
ուկէս, կրիզէ, մեկնելու ատեն, յայտարա-
րեց թէ աւելի հաճելի ժամեր երբեք անցու-
ցած չէ.

Միւզան. որ յզի էր, շարունակ խօսեցաւ
Թերէզի իր վիշտերէն և իր ուրախութիւննե-
րէն. Թերէզ կը թուէր թէ մտիկ կ'ընէր զայն
մեծ շահագրգռութեամբ. աչքերը սեղուուն,
շրթունքները սեղմ, ատեն ատեն զլուիը կը
հակէր ան. իր կոպերը, որոնք կը խոնարհէ-
ին, շուքով կը ծանկէին իր ամբողջ դէմքը.
Լուսան. իր կողմէն, լարուած ուշադրութիւն

մը կը ցուցնէր ժերուկ Միշօ և Օլիվիէյի
պատմածներուն. Այս պարանները չէին դադ-
րեր խօսելէ, և կրիզէ գժուարթութեամբ կը
յաջողէր բառ մը զեաեղել հօրը և զաւկին եր-
կու խօսքերուն միջև. Մնաց որ, անոնց հան-
դէպ որոշ յարգանք մը ունէր, կը գտնէր որ
լաւ կը խօսէին անոնք. Այդ իրիկուն, խաղին
տեղ խօսակցութիւնը բռնած ըլլալով, միա-
մտօրէն բացագանչեց թէ ոստիկանական նախ-
կին քօմիսէրին խօսակցութիւնը՝ տօմինօի խա-
զի մը չափ կը զուարձացնէր զինքը:

Մօտաւորապէս չորս տարիէ իզեր Միշօ և
կրիզէ հինգշաբթի երեկոները Խաքէններու մօա
կ'անցընէին. մէկ անգամ իսկ չէին յօդնած այս
մէօրինակ երեկոներէն, որոնք կը կրկնուէին
ջղայնացնող կանոնաւորութեամբ. Երբեք ա-
նոնք չէին կասկածած այն եղերերգութիւնը,
որ կը կատարուէր այս տան մէջ, այնքան
խազազ և քազզը, երբ հոն կը մտնէին. Օլիվիէ
ոստիկանի մը զուարձաբանութեամբ, սօվո-
րաբար կը յաւակնէր ըսելու թէ ճաշասրանը
պարկեցառութիւն կը բուրէր, կրիզէ, անկէ ետ
չմալու համար, զայն կոչած էր Խազաղու-
թեան Տաճար. երկու կամ երեք տնգամ,
վերջին ատենները, Թերէզ բացատրեց զէմքին
վրայ դժոնուող կապոյտները, հրաւիրեալնե-
րուն ըսելով թէ ինկած է, եւ արգէն, անոնց-
մէ ոչ մէկը, պիտի ճանշնար թէ կոռանի բը-
ռունցքի նշաններն էին. անոնք համօզօւած
էին թէ իրենց հիւրընկաններուն յարկը ոի-
պար յարկ մըն էր, համակ քաղցրութիւն և
ոէր.

Անդամալոյնք այլեւ չէր փորձած յայտնելու անոնց այն ստորևնութիւնները, որոնք կը ծածկուէին հինգչարթի երեկոներուն տիսութիաղաղութեան ետին։ Մարդասպաններուն զժութեան առջև, գուշակելով այն տագնապը, որ օր մը չէ օր մը պիտի պայթէր, դէպքերու ճակատագրական յաջորդութեամբը, ի վերջոյ, համազուեցաւ թէ գէպքերը պէտք չունէին իրեն։ Այն ատեն, ձեռնթափ եղաւ ալ, թողուց որ գործեն Գամիլլի սպանութեան հետանքները, որ իրենց կարգին, պիտի սպաննէին մարդասպանները։ Միայն խնդրեց աստօնմէ որ բաւականաշափ կեանք տայ իրեն, հանդիսատես ըլլալու համար այն բուռն վախճանին զար կը նախատեսէր ան։ իր վերջին բաղձանքն էր յագեցնել իր աշքերը տեսարանովը այն գերազոյն տառապանքներուն, որոնք պիտի խորտակէին թերէզն ու Լոռանց։

Այդ իրիկունը, կրիվէ եկաւ անոր քով նստաւ և երկար խօսեցաւ, սովորականին պէտ հարցումներ տալով ու պատասխանելով անոնց, Բայց չկրցաւ անկէց ակնարկ մը իսկ խել։ Եթե որ ժամը տասնըմէկուկէսը զարկաւ, հրաւիրեալները շուտ մը ստքի կանգնեցան։

— Այնքան հաճելի է ձեր տունը որ, ըստ կրիվէ, մարդ չի խորհիր երթալ։

— Իրողութիւնը այն է, որ շեշաց Միշտ, հոս երբեք քուն չեմ ունենար, ես որ սովորաբար ժամը մննին կը պառկիմ։

Օլիվիէ յարմար դատեց իր գուարճաբանութիւնը տեղաւորելու։

— Կը տեսնէ՞ք, ըստ ան, իր գեղնած ակռաները ցոյց տալով, այս սենեակը պարկեշտութիւն կը բուրէ, անոր համար է որ այնքան լաւ է հօս։

Կրիվէ, վիրաւորուած որ իրմէ առաջ ուրիշ մը անցած էր, սկսաւ ճառել, ճոռու շարժում մը ընելով։

— Այս սենեակը Խաղաղութեան Տաճարն է։

Այս պահուն, Սիւզան իր գլխարկին թելերը կը կապէր և կ'ըսէր թերէզի։

— Վաղը առաւօտ, ժամը իննին կուգամ։

— Ոչ, փութաց պատասխանել թերէզ, կէսօրէ վերջ եկէք միայն . . . Անպատճառ դուրս պիտի ելլեմ առաւօտ։

Կը խօսէր տարօրինակ և խռովոծ ձայնով մը։ Ըսկերացաւ հիւրերուն մինչեւ անցքը։

Լոռանն ալ վար իջառ լամբար մը ձեռքը։ Երբ մինակ մնացին, ամուսիններէն իւրաքանչիւրը թեթևացման հասաչանք մը արձակեց։ խուլ անհամբերութիւն մը տանջած էր զանոնք ամբողջ երեկոյթի ընթացքին, Նախորդ օրուընէ իվեր, աւելի մթագին էին, և աւելի մտահոգ իրարու դէմ դիմաց։ Խուսափեցան իրարու նայելէ, լորէն վեր բարձրացան։ Իրենց ձեռքերը ջղային թեթև դողդղացումներ ունէին, և լոռան հարկադրուեցաւ լամբարը սեղանին վրայ դնել, զայն գետին չէգելու համար։

Տիկ։ Թաքննը տանիլ պառկեցնելէ առաջ,

քերուն մէջ, և Լոռան նշմարեց ձերմակ փոլ-
լը դանակին որ կը զսպզար Թերէզի լրջաղ-
գետին ծալքերուն միջն։ Զիրար քննեցին
այսպէս քանի մը երկգալրկեսն, մունջ ու
պաղ, ամուսինը՝ սնզանին մօս, կինը՝ սպա-
սադարանին տողն հակած։ Զիրար կը հաս-
կնային։ Անոնցմէ իւրաքանչիւրը սառած նեաց
իր սեփական մտածումը գտնելով իր մեզօա-
կիցին քով։ Փոխազարձարար կարդալով իրենց
թաքուն զիտաւորութիւնը իրենց խոսված
կէմքերուն վրայ, իրարու հանդէպ գութ ու
զարհուրանք զգացին։

Տիկ. Ռաքէն, զգալով որ վախճանը մօս
է, կը զիտէր զանոնք սենուն ու սուր նայ-
ուածքով։

Եւ, յանկարծակի, Թերէզ և Լոռան սկսան
հեծկլտալ։ Դերագոյն տագնապ մը իրորտակեց
զանոնք, իրարու բազուկներուն մէջ նետեց,
տկար՝ մանուկներու պէս։ Անոնց թուեցաւ
թէ քաղցր ու խանդաղատագին բան մը կ'ար-
թնար իրենց կուրծքին տակը։ Հացին, ա-
ռանց իսուելու, մտածելով այն ցեխէ կեան-
քին վրայ, զոր ապրած էին և գեռ պիտի
ապրէին, եթէ ապրելու համար բաւականաշափ
վատ ըլլային։ Այն առեն, անցեալը յիշելով
այնքան յոզնած ու իրենք իրենցմէ գարշած
զգացին որ, հանգիտոի և անէութեան անհուն
պահանջ մը զգացին։ Վերջին ակնարկ մը վո-
խանակեցին, շնորհակալութեան ակնարկ մը,
զանակին և թոյնի գաւաթին դիմաց։ Թերէզ
առաւ գաւաթը, կիտովին պարպեց և երկարեց
զայն Լոռանի որ մէկ ումպով վերջացո՞ւ։



սովորութիւն ունէին անոնք կարգի բերել ճա-
շարակը, գիշերուան համար դաւաթ մը շա-
քարջուր պատրաստել, երթալ դալ այսպէս
անդամալոյժին բոլորտիքը, մինչև որ ամէն
բան պատրաստ ըլլար։

Երբ վեր բարձրացան անոնք, այդ իրի-
կունք, պահ մը նստան, տարտամ ակնարկով,
տժգոյն շրթունքով։ Լուռ պահէ մը ետք։

— Է՛, Է՛, պիտի չպառկինք, հարցուց
Լոռան որ կը թուէր թէ ընդուղ երազ է մը
կ'արթնեար։

— Այօ՛, ալօ՛, պառկինք, պատասխանեց
Թերէզ սարսաւլով, իրրե թէ սաստիկ ցուրտ
մը զգար։

Առքի կանգնեցաւ և առաւ ջուրի շիշը։

— Թո՛ղ, զօշեց իր ամսւահինը ձայնով մը
շոր կը ջանար բնական դարձնել, շաքարջուրը
պիտի պատրաստեմ... հօրաքոյրով գ զբաղէ
գուն։

Առաւ շիշը իր կնոջ ձեռքէն և գաւաթ մը
ջուր լեցուց, Թեառոյ, կէս մը անդին դառնա-
լով, անոր մէջ պարպեց կաւաւազէ պզտիկ
սրուակը, կտոր մը շաքար դնելով մէջը, Այս
միջոցին, Թերէզ կկզած էր սպասալարանին
տողն. խոհանոցի դանակն առած էր և կը ջա-
նար զայն սահեցնել իր մէջքն իվար կախուած
խոշոր դրպաններէն մէկուն մէջ։

Այս պահուն, այն տարօրինակ զգայու-
թիւնը որ վտանգին մերձեցումը կ'ազդարարէ։
Երկու ամսւահիններուն զլուխը ետին դարձուց,
բնազդական շարժումով մը։ Իրարու նայեցան
անոնք։ Թերէզ տեսաւ որուակը Լոռանի ձեռ-

Փայլակի մը պէս եղաւ առ։ Մէկզմթկու վրայ
ինկան, շանթահար, վերջապէս սփոփանք մը
գտնելով մահուան մէջ։ Եւ զեռահաս կնոջ
բերանը գնաց բախեցաւ, իր ամուսինին վզին
վրայ, Գամիրլի ակուներուն թողած սպիրն։

Դիակները ամբողջ գիշերը մնացին ճաշա-
սրահին յատակին վրայ, գալարուն, թաւո-
լած, լուսաւորուած այն զեղնորակ ցոլքերէն
զորս լուսամփոփը կ'արձակէր անոնց վրայ։
Եւ, մօտ տասներկու ժամ, մինչև յաջորդ
օրը կէսօրուան դէմ, Տիկ. Ռաքէն, փայտա-
ցած և մունջ, զիտեց զանոնք իր ոտքերուն
տակ, առանց կարենալ յագեցնելու իր աչքե-
րը, ճզմելով զանոնք ծանր ակնարկներով։

(ՎԵՐԱ)

ՀՀ Ազգային գրադարան



NL0310233

U.S. GOVERNMENT

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

1,000

61 16

RECEIVED

12/30/19

LIBRARY OF CONGRESS